

5639



ԱՊՐԻԼ - ՄԱՅԻՍ - ՅՈՒՆԻՒՍ

4 - 5 - 6

Սիստեմ

ԱԼԻՆՈՒ

ԱՄԱՍԱԳԻՐ ԿՐՈՆԱԿԱՐ - ԳՐԱԿԱՐ - ԲԱԼԱՍԻՐԱԿԱՐ

ՊԱՇՏՈՆԱԹԵՐՐ ԵՐՈՒՍԱԼԵՄԻ ՀԱՅ ՊԱՏՐԻԱՐքութեան

ԿԵ. ՏԱՐԻ - ՆՈՐ ՀՐՁԱՆ

1993

Ապրիլ - Մայիս - Յունի

Թիւ 4-5-6

1993

April - May - June

No. 4-5-6


S I O N

VOL. 67

A MONTHLY OF RELIGION LITERATURE AND PHILOLOGY

OFFICIAL PUBLICATION OF THE ARMENIAN PATRIARCHATE, JERUSALEM

Proprietor: His Beatitude the Armenian Patriarch of Jerusalem



St. James Press, Jerusalem

ՓՈԽԱՆԱԿԱԿԱՆ ԽՄԲԱԳՐԱԿԱՆԻ

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ Տ. Տ. ՎԱԶԳԵՆ Ա. ՀԱՅՐԱՊԵՏԻ
ԶԱՏԿԱԿԱՆ ՔԱՐՈՁԸ ՍՈՒՐԲ Էջմիածնի ՄԱՅՐ ՏԱՃԱՐՈՒՄ
11 ԱՊՐԻԼ 1993թ.

Յանուն Հօր եւ Որդույ եւ Հոգույն Սրբոյ. ամէն:

«Քրիստոս յարեալ ի մեռելոց»:

Սիրելիներ Մեր,

Ամէն տարի գարնան, երբ ողջ ընութիւնը մեր աշխարհի, ապրում է զարթօնքը եւ ծաղկումը կեանքի ուժերի, մեր Սուրբ Եկեղեցին ու մեր հաւատաւոր ժողովուրդը, տօնախմբում են եւ փառարանում Աստուածորդո՛ Յիսուսի Քրիստոսի յարութեան հրաշքը, որ, «մահուամբ զմահ կոյսեաց եւ յարութեամբն իւրով մեզ զկեանս պարզեւեաց»:

Յիսուսի հրաշալի յարութեան աւետիսը մեծագոյն պարզեւն է մարդկութեան ընծայուած, իբրեւ սկզբնաւրում եւ երաշխիք ննչեցեալների յարութեան ու հոգիների անմահութեան: Սա է քրիստոնէական մեծ յոյսը, որ նաև մեր առաքելական Մայր Եկեղեցին իր աղօթքներով ու խորհրդակատարումներով բաշխում է մեր ժողովրդի զաւակներին ահա հազար ու եօթը հարիւր տարիներ շարունակ:

Ի՞նչ սքանչելի աւետիս, ի՞նչ փրկարար յաղթութիւն ընդդեմ մահուան: Ինչ լաւ է որ մենք, հայերս, քրիստոնեայ ազգ ենք:

Այո՛, մեր մարդկային ժամանակաւրութիւնից այն կողմ, Յիսուսի Յարութեան խորհուրդը մնում է աննման երաշխիք նաև մեր՝ մահկանացուներիս յարութեան, կամրջելով երկրային կեանքը գերեզմանից այն կողմ, դէպի յափտենական կեանք:

Սուրբ Զատիկի տօնախմբումը ամէն տարի, մի սքանչելի առիթ է բոլորիս համար, խորհրդածելու մեր ազատագրման մասին մեղքի եւ չարիքի կապանքներից, խորհրդածելու մեր հոգիների գոյատեւման մասին մահուանից յետոյ եւ երազելու՝ ժառանգումը յաւերժական կեանքի, մի լուաւոր հեռու աշխարհում:

Սուրբ Յովհաննէս աւետարանից վկայում է. «Ամէն ամէն ասեմ ձեզ, զի Որ զբանն իմ լսէ եւ հաւատայ այնմ որ առաքեացն զիս՝ ընդունի զկեանսն յափտենականս. եւ ի դատաստան ոչ մտանէ, այլ փոխեցաւ ի մահուանէ ի կեանս» (Յովհ. Ե. 24): Իսկ Պողոս առաքեալ թէ՝ «Այլ արդ Քրիստոս յարուցեալ է ի մեռելոց, առաջին պտույ ննչեցելոց» (Ա. Կորնթ. ԺԵ. 20):

Մահը դառնում է նախերգանքը յափտենական կեանքի:

Յիսուսի յարութեան աւետիսով, մենք բոլորս ոգեշնչում ենք, խաչափայտի վրայ նրա զիհարերութեան խորհուրդով եւ նրա յաղթութեամբ ընդդեմ մահու: Ոգեշնչում ենք նաև նրա կենարար պատգամներով, որոնք մեր առաջ բացում են փրկարար ձանապարհը՝ ծառայելու բարի եւ արդար գործերի կենսագործմանը երկրային մեր կեանքում:

Յիսուսի պատգամները ազնուացնում են մեր մարդկային մտորումները եւ արարքները, իմաստ եւ բարոյական սրտեր են տալիս մեր ձեռաց գործերին, չերմացնում են մեր սրտերը, աճեցնում են մեր ուժերը՝ ի կատար ածելու համար մեր կեանքում այն ինչ բարի է, այն ինչ արդար է, այն ինչ մարդասէր է եւ խաղաղարար:

Ահա իսէալներ, ահա տենչանքներ որոնցմով առաջնորդում են եւ պայքարում

իրաւ քրիստոնեայ մարդիկ, իրականացնելու համար դրանք իրենց անհատական եւ ընկերային եւ ազգային կեանքում:

Յիշենք մի իին իմաստութիւն որ այժմէական է միշտ մարդկային աշխարհում «այն ժամանակ երբ արդարութիւնը ոտնակոխ է լինում, այլեւս ոչինչ չի մնում, որ արժետրով մարդկային կեանքում»:

Հաւատաւոր հարազատ ժողովուրդ մեր, որ ի Հայաստան, որ յԱրցախ եւ ի սփյուս աշխարհի, զատկական այս յուաշող պահին, սովոր պահենք աւետարանական այս պատգամները, դառնալու համար արժանի մեր Տիրոջ Յիսուսի հրաշալի յարութեան շնորհներին, մանաւանդ այս օրերին երբ մեր ողջ ժողովուրդը հերոսական մարտ է մղում ընդդեմ մահուան, ընդդեմ անիրատթեան եւ ընդդեմ մեղապարտ ուժերի:

Այո՛, մեր հոգիները, մեր գիտակցութիւնը վկայում են, թէ Արցախի մեր եղբայրների եւ քոյրերի մարտը յանուն ազատութեան եւ արդարութեան, մահուամբ մահը յաղթելու եւ նոր կեանքի լուսաբացը նուաճելու մի սխրանք է աստուածատուր:

Մեր աղօթքները նրանց հետ են եւ յուտով ենք որ Աստուծոյ ողորմութեամբ մօտ ապագային կը յաղթանակի արդար դատաստանը ու վերջ կը գտնեն մեր ժողովուրդի տառապանքները, վերահաստատումովը մեր հայրենիքի անվտանգութեան եւ բարօրութեան եւ խաղաղութեան:

Թող բարին Աստուած, դատաւորը բարեգութ ու անոխակալ, օգնութեան հասնի մեր տառապատեալ ազգին:

Իսկ այս լուաշող պահին, մաղթում ենք սրտանց՝ մեր հայրենի պետութեան դեկավարներին ու բոլոր հասարակական գործիչներին եւ ողջ մեր ժողովուրդին՝ եղբայրական փոխադարձ սէր եւ միհամնական հայրենաշէն ոգի, վերստին բոլորին յիշեցնելով մեր մայր եկեղեցու մշտական աղերսը՝

«Միութիւն ի կարեւոր

Ազատութիւն յերկրայականս

Մեր յընդհանուր»:

Այս երազանքներով ու սպասումներով Մենք դիմաւորում ենք այս տարի Սուրբ Զատիկը եւ բոլոր մեր հոգեւոր զաւակներին բաշխում մեր օրինութիւնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից:

Սէր եւ խաղաղութիւն յարուցեալ Փրկչին մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ ձեզ, ընդ ամենեսին. ամէն:

ՎԱԶԳԵՆ Ա.

ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

ԽՈՂՎԱԾ ՈՒ ՇՓՈԹԱԾ ՀՈԳԻՆԵՐ

Քանի անգամներ Յիսուս յայտնեց իր աշակերտներուն իր մահուան պարագաներուն եւ իր յարութիւն առնելուն մասին:

Բայց անոնք չըմբռնեցին եւ չը հայատացին:

Քանի անգամներ Յիսուս խօսած է բազմութեան առջեւ իր առաքելութեան մասին, իր կրելիք չարչարանքներուն, եւ իրեաներուն հայատացած մարգարէներուն կանխագուշակած մեսիային մահուան եւ յարութիւն առնելու մասին:

Բայց անոնք զայրացած են, սպառնացած են զինք քարկոծելու: «Զու մէջ դեւ կայ», ըսած են երեսին:

Իր աշակերտներէն եւ հետեւրդներէն ոմանք լրած են զինքը, «Եւ որոշած են այլեւս չը շրջիլ իրեն հետ» Յովի. Զ-2: «Խիստ են իր խօսքերը, ո՞վ կրնայ մտիկ ընել, հայատալ այդ խօսքերուն», ըսած են Յովի. Զ-4):

«Իրեաները պատճառ կը փնտռէին զինք սպաննելու, «որովհետեւ ինքինք Աստուծոյ հայասար կը նկատէր» Յովի. Ե 18):

Իր աշակերտներու մտերմական շրջանակին մէջ, միշտ սխալ հասկացողութիւններ կային, իրենց կոչումին մասին: Մարդկային հաշիներով՝ դիրք, դրամ, հարստութիւն, մասնաւոր պաշտօններ կ'ակնկալէին ունենալ, Յիսուսի հիմնելիք թագաւորութեան մէջ:

Երեք տարի Յիսուսի քարոզութիւնները լսելէ յետոյ, երբ Յիսուս բացայայտօրէն իր աշակերտներուն կ'ըսէ թէ, «Երուաաղէմ պիտի երթայ, պիտի չարչարովի, սպանովի, եւ երրորդ օրը յարութիւն պիտի առնէ», Պետրոս Առաքեալ վեճի կը բռնուի Յիսուսի հետ, ըսելով՝ որ «Այդ բանը թեզի պիտի չպատահի»: Յիսուս կը ստիպովի սաստել Պետրոսին, եւ կ'ըսէ «Ետիս գնա՛, սատանայ, դուն իմ զայրակղութիւնս ես, զասն զի ո՛չ թէ աստուածային բանները կը խորիիս, այլ մարդկայինները» (Մտք. ԺԶ 2):

Եւ ի վերջոյ տեղի կ'ունենան՝ Յուդայ Իսկարիովտացիի մատնութիւնը, Պետրոսի երեք անգամ ուրացումը, աշակերտներուն փախուատը, լքումը, Քրիստոսի չարչարանքը, խաչելութիւնը, եւ թաղումը:

Յովիաննէս Աւետարանիչ, որ ականատես եւ ականջալուր վկաններէն մէկն է Քրիստոսի, եւ որ նկատուած էր «սիրելի աշակերտը Քրիստոսի», իր Աւետարանը գրեց հայատալով, եւ ապացուցանելու համար Քրիստոսի Մեսիայութիւնը, Աստուծոյ Որդի եւ Փրկիչ ըլլալը:

Կը կրկնէ Քրիստոսի նոյն խօսքերը, յայտարարութիւնները, որոնք այնքան խոռված եւ շփոթեցուցած էին թէ՝ իր աշակերտները եւ թէ իր հակառակորդները, աւելցնելով. «Յիսուսի յարութենէն յետոյ միայն անոնք հասկցան իմաստը եւ ձշմարտութիւնը Յիսուսի խօսքերուն եւ յայտարարութիւններուն:

Այսօր ալ մեր մէջ կան խոռված ու շփոթած հոգիներ, որոնց համար դժուար է ամբողջովին ընդունիլ Քրիստոսի ուսուցումներուն ձշմարտութիւնը, եւ կիրարկել զանոնք մեր ամենօրեայ կեանքին մէջ, մեր անհատական, ընտանեկան, ընկերային, եւ ազգային, եւ ցեղային պայքարներուն եւ յարաբերութեանց մէջ:

Ասոնց թելադրած լուծումները եւ միջոցները անկատար են, անամրոդ, աւելի կործանարար քան թէ բարի արդիւնքներու եւ հետեւանքներու առաջնորդող:

Դժբախտաբար մարդկային բնազդները յաձախ աւելի զօրաւոր են եւ տիրապետող անհատներու եւ ազգերու մտածելակերպին եւ գործելակերպին մէջ:

Անհատներ եւ ազգեր, որոնք ծանօթութիւնը, գիտակցութիւնը, գիտութիւնը, հաւատքը եւ համոզումը ունին յափառնական ձշմարտութիւններուն, հաւատարիմ կը մնան իրենց ազնուագոյն համոզումներուն, եւ չեն զղար:

Անոնք կը զգան թէ կեանք կեանք կ'երթան:

Անոնց համար, կործանարար ուժերու պատճառած խոռվքները, քանդումները, չարչարանքները, եւ խաչելութիւնը, վախճանը չեն կեանքին:

Ոչ թէ մահապատիժ եւ մահ կը պարտադրով անոնց, այլ ապահով ձանապարհը կը բացովի, դէպի յաերժական կեանք, Քրիստոսի յայտարած, խոստացած եւ իրազործած յարութիւնը, «մահուամբ զմահ կոխեալ»:

Հայ քրիստոնեան եւ Հայ Ազգը, զիրք կարդացողներու եւ ժողովուրդներու պատմութիւնը ուսումնասիրողներու մտքին մէջ, «յարութեան» հաւատացող ազգերու խումբին կը պատկանին:

Մինչեւ անգամ Հայ Երուաղէմի պատմութիւնը ուսումնասիրողներ, կը զարմանան այն հաւատքին, այն հաւատարմութեան, այն նուիրուածութեան, որ Հայ ժողովուրդը ցոյց տուած է, հանդէպ Քրիստոսի կեանքին հետ կապուած վայրերուն եւ յիշատակներուն:

Այս խումբին մէջ են, իշխաններ, թագաւորական ընտանիքներ, գինուրական ջոկատներ, մահտեսի ուխտաւորներու շարաններ, որոնք աշխարհի ամէն կողմերէն, իրենց ժամանակի ձամբորդական միջոցները գործածելով, Սուրբ Երկիր կու զային:

Իսկ Սրբոց Յակոբեանց Վանքի Միաբանութեան, եւ Սուրբ տեղերու մէջ սպասարկող միաբաններու եւ աշխատաւորներու կեանքը եղած է խստակրօն, Հայկական իրաւունքներու պաշտպանութեան եւ կրօնական արարողութեանց անդուկ կատարման նուիրուած ծառայութիւն:

Եւ դարերու ընթացքին, իր մնայուն բնակութիւնը հաստատող հայ ժողովուրդի զաւակներ՝ անբաժան մասը կը դառնան հոգեւոր, կրթական, շինարարական, եւ մշակութային ժառանգութեանց պահպանման եւ բարգավաճման, ապրելով նոյն ատեն այն բոլոր տագնապները եւ մղձաւանջները որոնց Սրբոց Յակոբեանց Վանքը ենթարկուած է, ժամանակ առ ժամանակ, մասնաւորաբար թրքական տիրապետութեան 500 տարիներու ընթացքին:

Այսօր ես, որոշ տեսակի տագնապներ եւ նեղութիւններ մեզ կը շրջապատեն:

Այսօր ես, աշխարհի ամէն կողմերէն, Հայ ուստաւորներ Երուաղէմ կու զան: Եւ պէտք է զան: Կ'ուրախանան երբ կ'իմանան իրենց հայրերուն թանկագին ծառայութիւններուն եւ զոհողութիւններուն մասին:

Կը տիսրին՝ երբ կը լսեն եւ կը տեսնեն թէ մարդկային ինչ բնազդներ եւ տկարութիւններ, կ'աղարտեն ազնուական անունը եւ նկարագիրը մեր զաւակներուն:

Եւ բոլորին աղօթքն է ու փափաքը, որ Սրբոց Յակոբեանց Մայրավանքը, դառնայ «աղքիր շնորհաց»: Եւ իր հոգեւորական եւ աշխարհական զաւակները զգան թէ, միջազգային այս հոգերուն վրայ իրենք ներկայացուցիչներն են մեր ժողովուրդին պատմութեան, հաւատրին, եւ ժառանգութեանց:

Այս զիտակցութիւնը եւ այս հոգին միայն մեզ զինեալ պիտի պահէ Զարին ամէն տեսակ սաղրանքներուն դէմ:

Սուրբ Զատկուան Երկուշաբթի Ս. Պատարազը Հայ ուստաւորներուն ողջերթի Պատարագն է:

Այս տարի ունեցանք կազմակերպուած երեք խումբեր, Մարսիլիայէն եւ Նիսէն 30 հոգի, Կ. Պոլսէն 36 հոգի, Գալիֆորնիայէն 30 հոգի, որոնց կ'ընկերանային հոգեւորական դեկավարներ: Նաեւ՝ անհատներ եւ ընտանիքներ Օրիկոնէն, Ֆրէզնօէն, Լոս Անձելոսէն, Նիւ Եօրքէն, Նիւ Ճըրգիէն, Վիրաճնիայէն, Աստրալիայէն:

Կ'աղօթէնք որ Աստուած բոլորին ուխտը ընդունական ընէ:

Խաղաղութիւն պարգետէ աշխարհի ամէն կողմը պատերազմի, հրկիզումի, կործանումի ենթակայ Երկիրներուն, ընդ որս եւ Հայաստան աշխարհի եւ Արցախի-Ղարաբաղի մեր Եղբայրներուն եւ քոյրերուն:

«Տէր ուղղե՞ա զգնացս մեր ի ձանապարհ խաղաղութեան: Տէր ուղղե՞ա եւ առաջնորդեա հոգոց մերոց եւ ամենայն հաւատացելոց գնալ յարդարութեան ձանապարհ եւ ի կեանսն յափտենից»:

Թ.Ա.Մ.

ԿՐՈՆԱԿԱՆ

ՑՈՐԵՆԻ ՀԱՏԻԿԻՆ ԱՅԼԱԲԱՆՈՒԹԻՒՆԸ

Հայաստանեայց Եկեղեցւոյ պաշտամունքի ժամագրքին մէջ դասաւորուած ինը ամենօրեայ ժամերգութեանց վերջինն է որ կը կատարենք: Այդ կը կոչուի Հանգստեան ժամ: Երուսաղէմի մէջ, Տաճարի մբաստուեր մբնոլորտին, մոմերով եւ կանթեղներով խորհրդաւորապէս պլալացող լոյսերու երերումներու հետ, խորտացող սրտերու եւ նայուածքներու հիացիկ մրմունչներուն, ներամփոփ զեղումներուն եւ աղօթներուն պլուած հոգիներուն համար այս պահը ծանօթ է իրբեւ «Հսկումի Գիշեր»:

Վանական կեանքին մէջ, վանական դրութեան համաձայն, կէս-գիշերէն սկսելով, վանականները կ'աղօթեն, ամէն քանի մը ժամը անգամ մը: Կէս-գիշերուան Գիշերային ժամերգութենէն յետոյ, կու գայ Առաւոտեան ժամերգութիւնը, ապա՝ Սրեւագալը, Երրորդ, Վեցերորդ, Խններորդ ժամերու նաշու արարողութիւնը, յետ միջօրէին՝ Երեկոյեան ժամերգութիւնը, եւ աշխատանքի դադարումէն յետոյ՝ Խաղաղական ժամը, եւ երբ պատրաստ են քնանալու, կը կատարեն Հանգստեան արարողութիւնը, «Հսկումը»:

Ցատկանշական կը գտնենք որ հանգստանալու, քնանալու խնդրանքով կատարուող աղօթքին, այսինքն Հանգստեան ժամի այս պաշտաման մէջ, իրբեւ Աւետարանէն կարդացուելիք հատուած

ընտրուած է Ցորենի հատիկին այլաբանութիւնը:

Եկեղեցի յանախող հաւատացեալ-ներուն կողմէ, բայց մանաւանդ Սուրբ Պատարագի հետ կապուած Հոգեհանգստեան կարգին պատճառով «Եկեղեցի հրաւիրուած» եւ ննջեցեալներուն* «յիշատակը յարգելու կոչին» ընդառաջող ծանօթներուն եւ բարեկամներուն եւ ընտանիքի պարագաներուն կողմէ, ամենէն շատ լսուած Աւետարանական հատուածներէն մէկն է ցորենի հատիկին այլարանութիւնը: Այնտեղ Ցիսուս կու տայ երեք-չորս հիմնական գաղափարներ եւ սկզբունքներ, կեանքը իմաստալից կերպով ապրելու եւ զայն արդիւնաւորելու, արժեւորելու մասին:

Ցովիաննու Աւետարանին ԺԲ Գլուխի 24-26 համարներուն մէջ, Ցիսուս կը պատգամէ..

«Երէ ցորենի հատիկը հոդին տակ թաղուած ժամանակը չմեռնի, ինքը առանձին կը մնայ: Ոչ մէկ նպատակի օգտակար կրնայ դառնալ: Խսկ երէ մեռնի, շատ արդիւնք կու տայ»: Այս մէկ գաղափար եւ մէկ սկզբունք՝ թէ ինչպէս պէտք է ապրինք մենք:

Յետոյ՝ «Այն որ իր անձը կը սիրէ եսասիրաբար, զայն պիտի կորսնցնէ: Խսկ այն որ կ'ատէ իր անձը այս աշխարհի վրայ, յաւիտենական կեանքի համար կը պահէ զայն:»

Սխալ պէտք չէ հասկնալ թէ ինչ կը

*Ծանօթ... Աստուած մեր մեռելները ողջ պահէ: Անոնք է որ կը հրաւիրեն, եւ մեզ իրարու բով կը քերեն, միասին աղօթելու: Անոնք է որ մեզի Աւետարանը կը քարոզեն, կը սորվեցնեն.. իրարու բով գալու, մեր հակառակութիւնները, անհամաձայնութիւնները, քնները, ոխները մէկ կողմ դնելու եւ միասին յիշելու որ ի վերջոյ մեր վախճանը իրենց միամալը է:

նշանակէ իր անձը ատել: Զի նշանակեր երբեք ատել, արհամարհել, ոչինչի տեղ դնել մարմինը, անձը: Այլ, կը նշանակէ գործածել մարմինը եւ անձը այն նպատակներուն համար որ Աստուած կ'ուզէ որ մենք գործածենք: Եւ եթէ գործածենք, Աստուածոյ գործակից կը դառնանք, Անոր ձեռքը գործիք կը դառնանք: Կարծես Աստուած մեզի կ'ապահինի. մեզի պէտք ունի Աստուած որպէս զի իր քարի կամքը ըմբռնուի, տեսնուի, շօշափուի, գործածուի այս աշխարհի վրայ: Ով որ այս իմաստով ինքզինեռվ չի զրադուիր, ան արդէն յաւիտենական կեանք ապահոված կը լինի ինքզինեքին:

Երրորդ գաղափարը.- «Ով որ զիս պիտի պաշտէ (գրաբար իմաստով, որ կը նշանակէ՝ ինձի պիտի ծառայէ) իմ ետեւս քոյ գայ: Ով որ ինձի ծառայէ, զայն իմ Հայրս պիտի պատուէ:» Եւ «ծառայել» կը նշանակէ աշակերտիլ, հետեւիլ Քրիստոսի օրինակին: Անոր կեանքին օրինակը, կեանքին գործելակերպը՝ մեր կեանքը եւ մեր գործելակերպը դարձնել:

Այս ցորենի հատիկը, Քրիստոս իսկականին մէջ իրրեւ այլարանութիւն (*allegory*) ներկայացուց, բացատրելու համար Խաչին խորհուրդը: Խաչելութեան արարքը ոչ միայն իրագործեց մարդուն փրկութիւնը, այլ նաև եղաւ խորհրդանիշ Քրիստոնեական կեանքի եւ ապելակերպի: Եւ Քրիստոս իր կեանքով ցոյց տուաւ որ եթէ ինքը չը մեռներ, մինակ պիտի մնար եւ ոչինչ պիտի կարենար կատարել, իրագործել: Բայց որովհետեւ յանձն առաւ մեռնիլ, շատ արդինք տուաւ, ամրող տիեզերքը իրմով նորոգուեցաւ:

Իսկ խաչը երբեք քոյլ չի տար որ մէկը ըստ թէ ինք իր անձովը միայն կը հետաքրքրուի. «Ինչ որ ինձի համար յաւ է, շահաւոր է, օգտակար է, ա'յդ է ինձի համար կարեւորը»: Այդ տեսակ անձ մը չի կրնար խաչը յանձն առնել: Այդ

եսասէրը անկարելի է որ իրապէս կեանք ունենայ, որ կարողանայ ուրիշներու եւս տալ: Բայց Քրիստոս նիշտ այդ ըրաւ: Իր անձը մոռցաւ, իր անձը տուաւ որպէս զի մենք բոլորս շահուինք իրմէ, գրաւուինք իրմով, ստանանք այն ինչ որ իրն էր, եւ հետեւարար ունենանք առաւել կեանքը, աւելի հարուստ, աւելի նոխ արդինքներով:

Հետաքրքրական է որ ինչո՞ւ մեր հայրերը Հսկումի այս արարողութեան մէջ Աւետարանի այս պատիկ հատուածին ընթերցումը կարգադրած են: Իմաստալից է բնանալէ առաջ ցորենի հատիկին թելադրութիւնը լսել՝ մեզի քան մը յիշեցնելու համար: Յիշեցում՝ մեզի ըսելու համար որ վաղը առաւօտ գուցէ չարքննաս: Կրնայ այս քո վերջին գիշերը լինել: Պատրա՞ստ ես: Ի՞նչ տեսակ կեանք ես ապրեր: Այս գիշեր ո՞ր կացութեան մէջն ես:

Այն ցորենի հատիկն ես, որ չէ մեռած հոդին տակ, չէ տուած ինքզինեքը, եւ հետեւարար ոչինչ կ'արժէ: Եթէ ոչ' այն ցորենի հատիկն ես, որ հոդին տակ ուրախութեամբ կը մեռնի, կը յանձնուի բնութեան օրէնքին, կը ստանայ սնունդ հոդէն, ջուրէն, արեւէն, կը պայթի, կը փրթի, կը ծաղկի, կ'անի, եւ արդինաշատ կեանք մը կը ստանայ:

Ո՞ր մէկն ես: Այն՝ որ եսասիրաբար ինքզինեքը միայն կը մտածէ: Եթէ ոչ' ա'յն՝ որ կը մոռնայ իր անձը որպէս զի Աստուած իր մէջը մտնէ եւ զինքը գործածէ: Ըսա՞ծ ես կեանքիդ մէջ որ՝ «Տէր, դուն ըրէ: Ի՞նչ կ'ուզես որ ես ընեմ:» Ըսա՞ծ ես ինքզինեքիդ, թէ «Ես չեմ ուզեր ա'յն՝ ինչ որ իմ բնագրներս, մարդկային զգացումներս, իմ տկար միտքս, տկար հոգիս, իմ չարամիտ զգացումներս, մտածումներս կը թելադրեն, եւ երրեմն նոյնիսկ կը մղեն որ չարիք ընեմ: Զեմ ուզեր: Բայց ես տկար եմ: Զեմ կրնար ազատի այդ բնագրներէն, մինչեւ որ Դուն զիս քան բռնես:

Եւ ես կ'ուզեմ, պատրաստ եմ քեզի հպելու, որպէս զի դուն ըլլաս ինձի ուղղութիւն տուողը, իմ առաջնորդս, իմ Տէրս:»

Ո՞ր մէկն ես: «Այն՝ որ կը պաշտէ եւ կը ծառայէ ինձի», ինչպէս Յիսուս ըսաւ: Եւ երէ՝ «Այն,» այն ատեն «Իմ Հայրս քեզ պիտի պատուէ»: Ամէն ուրախութիւն, ամէն ուժ, ամէն օգորութիւն, ամէն ինչ լաւ կատարելու գիտակցութիւն, ըմբռնում, նաև աչում, կամեցողութիւն, վճռակամութիւն, եւ ամէն ինչ որ պէտք է, Աստուած կու տայ:

Ուրեմն, կեանքը լիացնելու, ուռնացնելու, արդիւնաւոր կերպով ապրելու գաղտնիքը եւ նաև ապարհը կու տան այս ցորենի հատիկին այլարանութեան մէջեն մեզի փոխանցուած սկզբունքները, գաղափարները:

Չոհողութեամբ կեանքդ կը փրկես: Եսասիրութեամբ՝ կեանքդ կը բրացնես, կեանքդ կը փնացնես:

Մենք որ այս նոյն ոգիի մընոլորտին մէջ մտած ենք, այս Մեծ Պահքին առիթով մանաւանդ, ամէն օր պէտք է Աւետարանի այս հատուածը կարդանք, քանի որ Ժամագրքին մէջ մեր հայրերը որոշած են, որ ամէն օր այդ ժամերգութիւնը պէտք է կատարենք: Երէ խմբովին, հաւաքար

եկեղեցիին մէջ չկարենանք կատարել, երանի մեզմէ ամէն մէկը առանձնարար, կարդալով պարզապէս Ժամագիրքի աղօքները, մտիկ ընէ Յիսուսի խօսքերուն:—

«Յորենի հատիկը երէ հողին տակ իյնալով չմեռնի, ինքն առանձին պիտի մնայ, եւ ոչնչանայ իրրեւ անպէտք մի իր: Եսկ երէ մեռնի, շատ արդիւնք կու տայ: «Ով որ իր անձը կը սիրէ զայն պիտի կորսնցնէ: Ով որ իր անձը կ'ատէ այս աշխարհի աչքին, յաւիտենական կեանքին համար զայն պիտի պահէ:»

«Ով որ զիս կը պաշտէ եւ ինձի կը ծառայէ քող իմ ետեւէն գայ: Եւ ուր որ ես եմ, այնտեղ նաև իմ պաշտօնեան պիտի ըլլայ: Ով որ ինձի ծառայէ զայն իմ Հայրս պիտի պատուէ:»

Սյս հոգին որ Քրիստոս կու տայ մեզի, ընդունինք՝ սիրով, խոնարհարար, գիտակցութեամբ, կամեցողութեամբ, որպէս զի մեզմէ ամէն մէկը ուռնացած հոգի մը նկատուի, եւ մենք բոլորս միասնարար կարողանանք ըսել որ մենք հարուստ ենք Աստուծոյ հոգիով: Եւ երէ Աստուծոյ հոգին կը բնակի մեր մէջ, ոչ մէկ ուժ կրնայ մեզ բրացնել, փնացնել, կամ կորուսանել:

Աստուած մեզի հետ լինի:

ԹՈՐԳՈՄ ԱՐԲ. ՄԱՆՈՒԿԵԱՆ

ՄՈԼՈՐՈՒԱԾԻՆ ՎԵՐՍԴԱՐՁԸ

«Զի եղբայր քո մեռեալ էր եւ եկեաց, կորուսեալ՝ եւ գտաւ»: Որովհետեւ եղբայրդ մեռած էր եւ կեանքի եկաւ, կորսուած էր եւ գտնուեցաւ» (Ղուկաս ԺԶ 32):

Անառակ որդին երբ հօրը հարստութեան իր բաժինը ուզեց իր իրաւունքն էր որ պահանջեց:

Հայրը իր զաւակներուն միշեւ բաժնեց իր հարստութիւնը:

Երբ անառակ որդին իրեն յատկացուած հարստութիւնը առաւ եւ հեռաւոր երկիր մեկնեցաւ, չենք գիտեր որ ի՞նչ պատճառ ուներ ընտանիքն բաժնուելուն: Ինչո՞ւ պատճառ ուներ ընտանիքն բաժնուելուն: Ինչո՞ւ չուզեց շարունակել իր կեանքը իր ընտանեկան անդամներուն հետ: Վստահաբար ընտանեկան անդամներու եւ անդամուիներու միշեւ գոյանալիք սերտ կապակցութիւնը այդ ընտանիքին մէջ բռյի էր: Մանաւանդ որ ընտանիքին տնտեսական վիճակը բարելաւելու նպատակով ուրիշ երկիրներ աշխատելու երթալը պատճառ կարելի չէ ներկայացնել որովհետեւ հարուստ ընտանիքի մը զաւակն էր:

Գալով իր ապրած զեխ կեանքին, կարելի է հաստատել թէ հօրենական օնախին մէջ բարոյական դաստիարակութիւն չէր ստացած: Զենք գիտեր նոյնիսկ թէ՝ հայրը բարոյական բարձր արժէք ներկայացնող անձնաւորութիւն մը եւ մայրը պատուական կին մը եղած են: Գոնէ անառակին ընթացքը փաստեց որ ծնողները զինք բարոյական չէին դաստիարակած: Ուստի անտարբերութեան եւ իր անփորձութեան զոհ երթալով մոլորուեցաւ:

Մեզի համար շատ կարեւոր է գիտնալ թէ անձ մը նախ իր ծնողներուն ծոցին մէջ կը ստանայ ճիշդ կամ սխալ, այսինքն մոլորեցուցիչ դաստիարակութիւն:

Որովհետեւ անոնց շուրջին տակ մեծող փոքրիկները ինչ որ իրենց հայրերէն եւ մայրերէն կը տեսնեն, որոնց հետ յանախ շփման մէջ կը մտնեն, այն է որ իրբեւ լայն տպաւորութիւն կը պահեն իրենց ենթագիտակցութիւններուն մէջ: Հետագային անոնք երբ կը հասունան մեծ հաւանականութեամբ իրենց ծնողներէն տեսածները կրնան գործադրել:

Դպրոցը իրենց երկրորդ ծնողն է որուն մէջ իրենց միտքերը կը զարգանան որոշ չափով: Թէեւ ուսուցիչներն ալ իրենց աշակերտները բարոյական դաստիարակելու պարտականութիւնը ունին:

Ցետոյ կան ընկերային, գործի եւ վայելքներու շրջանակները որոնք դարձեալ խորապէս կ'ազդեն զաւակներուն խառնուածքի եւ նկարագրի կազմութեան կամ քանդումին:

Սակայն այս բոլորէն աւելին բարոյականով բարձր ծնողներու պարտականութիւններէն մին է հսկել իրենց զաւակներուն արտաքին շրջանակներու հետ ստեղծած յարաբերութիւններուն որպէս զի անոնք չմոլորումին:

Անառակ որդիին հայրը կ'երեւի չէր սորվեցուցած իր զաւակին թէ զեխ կեանք ապրիլը մարդուն հոգին, միտքը ու մարմինը կը քանդէ: Մարդը իր մարդկային արժէքներուն զարգացումէն եւ պողաւորումէն կը զրկուի: Այսինքն, նշմարիտ Աստուած շնանշնար, ծնողները շարգեր, անհանդարտ միտք մը կ'ունենայ որ յանախ զինք կը զդայնացնէ, խոռվի մէջ կը ծգէ, նշմարիտ գիտութեան կը շեղցնէ եւ մարմինն ալ կը հիւանդանայ այլազան ախտեր ստանալով:

Եթէ հայրը անառակին կեանքի փորձառութիւններ շահելուն օժանդակէր զանազան ուղղութիւններ տալով, այն

ժամանակ ան մեծ կարելիութեամբ իր անառակ ընթացքն հեռու պիտի մնար: Այսինքն երէ նոյնիսկ հօրմեն ստացած քաֆինը որոշ բանակութեամբ մսխէր, գոնէ բոլորովին պիտի չվատնէր որպէս զի ապագային նիւթապէս թշուառ վիճակի չմատնուէր:

Աւելի նիշդ պիտի ըլլար որ հայրը անառակին սորվեցնէր իրեն բաժին ինկած հարստութիւնը ինչպէս օգտագործել որ ապագային բազմապատկուի: Սակայն իր ծնողները այդ դաստիարակութեամբ չսնուցանեցին իր մատղաշ միտքը: Եւ այդ ծնողային անտարբերութիւնը փաստուցաւ երբ անփորձ անառակը իր բաժինը անզգալարար զիխութեան մէջ մսխեց:

Երբ արդէն իր նիւթականը լրիւ ցամքած էր, կարիքը զգաց ուրիշներու օժանդակութեան: Սակայն ի գուր օգնողներ փնտուց: Զունեցաւ: Առակին մէջ չէ յիշուած թէ նիւթական հարստութիւնը իր ձեռքներուն մէջ ունեցած ժամանակ արդեօք եղա՞ն մարդիկ որոնք ուզեցին իրմէ նիւթապէս օգտուիլ իր անհիմաստարար մսխող ըլլալու ընթացքը շահագործելով: Նոյնիսկ չէ յիշուած թէ ինչո՞ւ զինք նաև չունեներէն, որոնք գիտէին իր խնճալի վիճակը, օգնողներ չեղան: Արդեօք բարեկամութիւնը միայն լաւ օրերո՞ւ համար վերապահած էին իր նախկին բարեկամները: Թերեւս ալ չէր արժեր նպաստել իրեն:

Երբ անառակը անդրադարձաւ իր յուսախար վիճակին, ուզեց հօրը ծառաներուն, որոնք աւելի լաւ կը կերակրուէին քան ինքը, շարքին աշխատի հօրը համար:

Այդ գիտակցութեամբ որոշեց վերադառնալ իր հօրը ծոցը: Արդէն կէս նամբան հասած էր, իր հօրը հանդիպեցաւ: Հայրը զինք ողջագուրեց: Անառակը իր հօրը դէմ մեղանչած ըլլալը ըսաւ: Հոս կարելի է հարց տալ թէ արդեօք իր խեղն ու սոված վիճակէն ազատուելո՞ւ համար ստիպուած եղաւ ըսելու իր հօրը թէ

մեղանչած է իր դէմ : Եթէ ոչ ներողութեան հասկացողութիւնը իր մէջ արքնալով զդացած ըլլալը անուղղակի արտայայտութեամբ յայտնեց իր հօրը:

Յայտնի չէ թէ հայրը ինչո՞ւ չհարցուց իր զաւկին վիճակը եւ իր տուած հարստութեան ի՞նչ նպատակներու համար գործածելը: Ընդհակառակ ուղղակի իր ծառաներուն հրամայեց որ հարուստ հագուստներով զգսաւարեն իր զաւակը եւ հորթ մը մորքեն իրեւ արտայայտութիւն կորսուածին երեւան ելլալուն: Ուստի պատրաստութիւնները լրանալէ ետք սկսան գուարնանալ:

Այդ ժամանակամիջոցին անառակին եղայրը երբ տուն կը մօտենար, ծառաներէն մէկուն ըսաւ թէ ի՞նչ կը պատահէր տան մէջ: Ան պատախանեց թէ իր եղայրը վերադարձած է եւ խննոյքի մէջ էին ի պատիւ իրեն ողջ գտնուած ըլլալուն:

Զայներ լսելով զայրացաւ եւ չուզեց ներս մտնել ուրախութիւնը բաժնելու համար որը կը փաստէ երկու եղայրներու միջեւ սիրալիր յարաբերութիւններու պակասը:

Հայրը դուրս ելաւ տունէն եւ մեղմացուց իր բարկացած տղան: Ան ըսաւ իր հօրը. «Բաւական ծառայելէ ետք, նոյնիսկ երիտասարդ հորթ մը չնուիրեցիր որպէս զի իմ բարեկամներով նաշակէի: Խսկ պոռնիկներու հետ զիխութեան նպատակով իր հարստութիւնը մսխող զաւակիդ համար մեծ խննոյք սարքել տուիր:» Հայրը ըսաւ «ինչ որ ունիմ ամբողջ քուկդ է արդէն»:

Ինչո՞ւ անառակին եղայրը իր հօրը իրեն նոյնիսկ երիտասարդ հորթ մը տուած ըլլալը շեշտեց երբ պատմութեան սկիզբը յիշուած է թէ հայրը իր հարստութիւնը բաժնեց: Արդեօք հօրը հարստութեան իր բաժինը ստանալէ ետք ապերախտացա՞ւ: Եթէ ոչ հայրը գոհացուցիչ բաժին մը չէր

ձգած անառակի եղրօրը, որ կը նշանակը թէ խտրութիւն դրած էր իր երկու զաւակներուն միջեւ: Կամ ալ հայրը յետ մահու ժառանգ պիտի քողէր երբ ըսաւ որ միշտ իր աւագ տղան իր հետն էր եւ բոլոր հարստութիւնն ալ իրեն կը պատկանէր: Վատահարար լուրջ պատճառ մը պէտք էր որ ունենար անառակի եղրայրը այսպիսի հաստատում մը ընելու համար: Դժրախտարար մանրամասն տուեալներու պակասը մեզի չքոյլատրեր հանգիլ եզրակացութեան եւ հետեւիլ իրբեւ հիմնական ուղղութիւն: Այլ միայն կարծիքներ կը յայտնենք եւ հարցեր կը քարձրացնենք:

Ուրեմն ի՞նչ է անառակ որդիին
պատմութեան նպատակը որ Մեծ Պահքի
այս շրջանին մէջ իր պատկառելի տեղը կը
գրաւ:

Ա) Անառակի առակը մարդուն կը
սորվեցնէ զգուշանալ զիխութենէ եւ արժեքը
գիտնալ իր ունեցածներուն:

Բ) Մարդ մը իր շահած դրամը իր

սննդեղէնը, հագուստները, տան, գործատեղիի եւ ուսման ծախսերը եւ իրպատուական վայելքները հոգալու համար կարեւոր է որ գործէ: Եւ ոչ թէ իր ստացածը պոռնիկներու հետ եւ գինովնալու ու բախտախալերու համար մսխէ:

Գ) Առակը անդրադարձ մըն է որ
մոլորած մարդը ուշքի գայ եւ զղայ իր
գործած մեղքերէն որպէս զի փրկուի իր
փեանալու մօտ վիհանէն:

Դ) Կարեւոր է որ երկու եղբայրներու միջև հասկացողութիւն ստեղծուի: Գիտնան թէ երր եղբայր մը քայլ մը կ'առնէ ի՞նչ է պատճառը եւ նպատակը: Եթէ սխալ քայլերով կ'ընթանան ի՞նչ թերութիւններէ մղուած է: Ցետոյ ըստ այնմ դատեն զիրար կիրանանակ ամոռողումին պահառակեյու:

Թող անառակի ընթացքը մեր բոլորին
մտքերուն մէջ լայն տեղ գրաւէ: Եւ եթէ
սկսինք մոլորուիլ, անմիջապէս հեռանանք
անկրումի հանապարհէն, որպէս զի չպատահի
այն ինչ որ անառակին պատահեցաւ:
Ամէն:

ԿՈՄԻՏԱՍԱՐ ՎՐԴ. ՇԵՄԱՔԹՁԵԱՆ

ԶԱՏԻԿ ԵՒ ԿԱՐՄԻՐ ՀԱԼԻԿԻԹ

"Մարտը կու գար ծաղկըներով
Երկնից հաւքերն կարդըլով.
Ահա եկաւ մեզ սուրբ Զատիկ,
Բներենք ներկենք կարմիր հաւկիթ":

Թարգեն Արոռակից կաթողիկոս Կիւլէւրեանի վկայութեան համաձայն, Այնթապի մէջ սովորութիւն էր Յիսուս Քրիստոսի ծննդեան եւ Աստուածայայտնութեան տօնը կոչել պետիկ Զատիկ, իսկ Ս. Յարութեան տօնը մեծ Զատիկ: Այս բնորոշումները ընդհանրապէս տարածուած են հայ գաւառներուն մէջ:

Գրիգոր Տարեւացին, իր "Զմենան" հատորին մէջ, Հոգեգալստեան տօնի մասին խօսած ատեն, եօր զատկական կիրակիներ յիշատակած է "Յիսնակի" կամ "Յինունքի" շրջանին, այսինքն՝ Քրիստոսի Յարութենէն մինչեւ Հոգեգալուստ:-

Ա. Կիրակի' Զատիկ

Բ. Կիրակի' Նոր Կիրակի - Կրկնազատիկ - Սպիտակ Կիրակի

Գ. Կիրակի' Աշխարհամատրան - Կանանչ Կիրակի

Դ. Կիրակի' Կարմիր Կիրակի

Ե. Կիրակի' Երեւման Խաչի - պայծառ Կիրակի

Զ. Կիրակի' Յարութեան - Կապոյտ Կիրակի

Է. Կիրակի' Երկրորդ Մաղկազարդ:

Զատիկը Փրկչական տօներուն մէջ կարեւորագոյնն է յարութիւն անուան տակ: Ընդհանուր Քրիստոնէական եկեղեցին իր վարդապետութեան հիմը նկատելով Յիսուսի յարութիւնը, ամէն տարի փառաշուր հանդիսութեամբ կը պանծացնէ Յարութեան զատկի յիշատակը, դաւանելով ու հաստատելով Աւետարանական պատգամը. "չէ աստ, այլ՝ յարեաւ":

Նախնական եկեղեցին Զատիկ կը տօնէր Յիսուսի մահուան յիշատակին: Դ.

դարուն, Յիսուսի մահուան յիշատակութեան միացուցին նաև Անոր Յարութիւնը. ապա, ե. դարեն սկսեալ, Զատիկը դարձաւ միայն Քրիստոսի Յարութեան տօնախմբութիւն:

Հայկական գաւառներու մէջ սովորութիւն էր, երբ եկեղեցւոյ զանգակը հնչէր Զատիկի գիշերուան ժամերգութեան համար, նախ գերեզմանատուն այցելի ու իրենց ԱԱշեցեալներուն գերեզմանաբարերուն վրայ մեղրամու վառել եւ աւետել "Քրիստոս յարեաւ ի մեռելոց", ու ապա երբալ եկեղեցի:

Հայ բնարերգու բանաստեղծներ, Զատիկը կը փառարանէին երգելով.

"Սրեւն է ծագեր վըր մեր երդիքին,
Ծագեր է ծագեր լոյս լուսաւորչին:
Զատիկն է բերեր լոյս մեր երդիքին,
Հաւիկն է արթուն սուրբ Կարապետին.
Կարմիր է հաւկիթն մեր սուրբ Զատիկին,
Հաւիկն է ածել սուրբ Կարապետին":

"Գինսին է կարմիր, տէրտէրը կ'օրհնէ,
Զատիկն է եկեր, մատաղլը կ'օրհնէ :
Մեր մատաղիկն է մեր աքլորիկ,
Իւր մեռնիմ ես խորոտ կատարին:
Զատիկն է մեր հաւկիթիկ,
Նշխուն է մեր հաւկիթիկ":

Յարութեան Զատիկի տօնակատարութեան բոււականը երկար ժամանակ զրադեցուցած է առաջին դարերու եկեղեցւոյ հայրերը: Հարցը լուծուեցաւ Նիկիոյ Ա. Տիեզերական ժողովին, երբ վճռուեցաւ Ս. Յարութեան տօնը "Կատարել գարնան գիշերահաւասարէն յետոյ եկող լուսնի լրման յաջորդող Կիրակիին": Սուրբք եւ

Տօնի՞ մէջ, Թորգում Պատրիարք Գուշակեան այդ առնչութեամբ հետեւեալ բացատրութիւնը կու տայ. «Աստուածայայտնութիւնը եւ իրեն յարակից միւս տօները կը կատարուին ճշտի արեգակնային հաշուով եւ անշարժ են, այսինքն ամէն տարի նոյն ամսաթուին տեղի կ'ունենան . . . բայց Զատիկը եւ տոմարապէս իրեն հետ կապուած տօները կը կատարուին լուսնային հաշուով եւ շարժական են, ինչպէս հրեական Պատէքը, եւ կը տարութերուին 35 օրերու շրջանի մը մէջ: Զատիկը կը շարժի Մարտ 22էն մինչեւ Ապրիլ 25 օրերու շարժի մը վրայ: Քոլորովին տոմարական դրութեան գիտական բացատրութեան գործ է եւ դաւանական բնոյք չունի երբեք» (էջ 246):

Զատիկ բառի ծագումին եւ իմաստին մասին բանասէր - լեզուագէտներ արտայայտած են զանազան կարծիքներ, առանց սակայն յանգելու եզրափակիչ լուծման:

Անգլիացիներ *Easter* կ'անուանեն Զատիկը, Գերմանացիներ՝ *Ostern*, որոնք ծագում առած են սաքսոնական գարնան աստուածուիի *Ostaranet*: Դոկտ. Ցակոր Թօփենեան Զատիկ բառի ստուգարանութեան առքիւ կ'ըսէ:- «Արդեօ՞ք մեր քով ալ Զատիկ բառը հին աստուածութեան մը անուան հետ կապ չունի»: Դժբախտաբար մեր հին դիցարանութիւնը այնքան կիսակատար եւ թերի ձեւով մեզ հասած է, որ մենք շատ աղոս գաղափար ունինք մեր կուապաշտական ժամանակի դից ու դիւցազանց, անոնց տօներու եւ պաշտամանց մասին» (Խոյս, 1905. էջ 380):

Հայր Ղետնդ Ալիշան Զատիկը կը մերձեցներ վրացիներու դիցուիի Զատիկ անուան, Եգիպտացիներու մեռելոց հոգուց խնամակալ Սադէ Աստուածոյ եւ հնդիկներու Պրահման՝ Սադի ու հարց կու տայ. - «Մեր Զատիկ անունն ալ չե՞նթադրեր համանուն չաստուած մի, որ եւ սիրելի եղած ըլլայ հայոց, մինչեւ քրիստոնեական ամենափա-

ռաւոր տօնն այսպէս կոչել . . . Յատուկ Զատիկ անուամբ Արդարութեան չաստուած մը յիշուած կ'ըսուի յարեւելս» (Հին Հաւատք . . . էջ 338):

Վահան Վրդ. Տէր-Մինասեան, իր «Անգիր Դպրութիւն» Բ. հատորին մէջ կը յիշատակէ թէ «ինչպէս ի հնումն նանենիկ աստուած մը եղած է, որպէս կը յիշուի Ս. Գրքի մէջ Ծ. Թագ. Ա. 1-13), գուցէ Զատիկ աստուած մը կամ Զատիկ անունով տօն մը եղած ըլլայ, զի ցայսօր Զատիկ կոչուած կարմիր միջատը, որ այս օրերուս մէջ կը բռչուի, մերիններէն կը բռնուի, ափի մէջ կը շոյուի եւ յետոյ կ'արձակուի եւ կը դիտուի թէ ո՞ր կողմ կը բռչի, եւ կը հմայուի կամ մեկնուի թէ այն կողմէն պիտի գայ յաջող բախտ մը, կամ յաջող դարձ մը պիտի ընէ այն կողմէն տարակայ սիրական մը» (էջ 112):

Հստ Թորգում Պատրիարքի, «հիններէն ումանք անոր մէջ կը տեսնեն ազատութիւն բառին արմատը եւ կը մեկնեն ազատիկ չարչարանքներէ. այլի՛ զատուկի բային արմատը. եւ կը համեմատեն հրեական պասխային հետ, իրը զատում կամ անցք (ընդ Կարմիր Ծովն): Նորերէն ումանք, ընդունելով այս վերջին իմաստը, անոր մէջ կը տեսնեն ակնարկութիւն գիշերահաւասարին նուիրուած տօնի մը, որ եղանակներու զատուելու ժամանակին կը պատահէր: Ուրիշներ պարսկերէն ծագում կը տեսնեն անոր մէջ, եւ կը հասկնան զոհել կամ զենուլ: Որոշ է թէ հայերէնի մէջ անիկա նոյնացած է զոհի կամ զենումի գաղափարին հետ: Ցամենայնդէպս, սա պէտք է եղած լինի անունը՝ հետագային բոլորովին մոռցուած հին հայկական դիցարանութենէ տօնի մը՝ որ հաւանաբար տեղի կ'ունենար Գարնանասկիզբին, ինչպէս ցարդ կը կատարուի Եգիպտացւոց մէջ՝ Զատիկի ք. օրը (Չամ էլ նէսիմ), եւ ուր կը զենուին առաջին անգամ նորածին գառնուկներ»

(նոյն, անդ. էջ 244-245):

Կարելի է ենթադրել, թէ ինչպէս հոռմէական եկեղեցին Դեկտ. 25ի սատուրնական արեւի տօնակատարութիւնը տեղափոխեց Յիսուսի ծննդեան յիշատակին, այնպէս ալ հայաստանի մէջ Զատիկի հերանոսական տօնի խափանումով հաստատուեցաւ Ս. Յարութեան գերբնական խորհուրդի տօնախմբութիւնը:

Գալով կարմիր հաւկիրի զատկական սովորութեան, պէտք է խոստովանիլ, որ շատ ժիշ քան գիտենք անոր ծագումին մասին:

Հին կրօններու միբարանութեան մէջ հաւկիրը կը խորհրդանշէ աշխարհածնական հաւատալիքները: Գր. Տաքեւացի օսուր աղրիւրէ օգտուելով քանի մը տող գրած է այդ մասին:—

«Խսկ այսօր ի շարաբուս նախկին կիրակէի ուր ձու ներկենք կարմիր. եւ այն է խորհուրդն՝ զի միայն ի տօնի զատկին ներկենք ձու: Զի ձուն՝ օրինակ է բոլոր աշխարհի. որպէս ասեն իմաստութենքն՝ թէ վերին կեղեւն զերկնիցն ըբրէ զնմանութիւն, իսկ մզգնաձեն՝ օդոյս, եւ սպիտակուցն ջրոյ, եւ դեղինն երկրիս, որ է մէջն: Եւ ներկն նշանակէ՝ թէ բոլոր աշխարհս քրիստոսի արեամբ գնեցաւ, զոր մեք ի ձեռն առեալ յայտնապէս զփրկութիւն մեր քարոզեմք: Վասն այսորիկ փրկութեանն մերոյ է հաղորդելի նախկին եւ ապա՝ յայլ կիրակուրս» («Զմենան»): Տաքեւացիի տուած մեկնարանութենէն կ'եզրակացուի, որ 1) Խրագալոյցի օրը ներկելու է զատկական կարմիր հաւկիրը. 2) հաւկիրը կը խորհրդանշէ երկիրը. 3) կարմիր ներկը կը խորհրդանշէ Յիսուսի արիւնը. 4) պահէը լուծելու է կարմիր հաւկիրով:

Դոկտ. Յ. Թօփնեան կարեւորութեամբ կը նշէ, որ Գր. Տաքեւացիին տուած «կրօնական-խորհրդական իմաստն է թէ

աշխարհը կլոր է. հաւկիրը՝ այդ կլորութեան ամբողջութիւնը կը խորհրդաւորէ, եւ Քրիստոսի աւետարանը տարածուած է այդ կլորութեան ամէն կողմը . . . Տարակոյս չկայ որ հին հաւատէի մէջ հաւկիրի ծես ունեցող ազգեր՝ իրենց հետ միասին քրիստոնէացուցին հաւկիրի նշանակութիւնն ալ» («Լոյս», 1906, էջ 301):

Հին ժողովուրդներ նուիրական նկատած են հաւկիրը որովհետեւ անոնք հաւատացած էին որ երկիրը հաւկիրի քուխսէ ծնած է: Անոնք կը կարծեն որ հաւկիրի կեղեւը երկրի ցամաքն է, սպիտակուցը՝ ջուրը, դեղնուցը՝ կրակը, իսկ թաղանդի ու կեղեւի միջեւ պարփակուած է օդը:

Արեւելիքի մէջ, մանաւանդ կրակապաշտ հայ ու պարսիկ ազգերու մօս, սովորութիւն կար գարնանամուտը շնորհաւորել իրարու հաւկիրներ նուիրելով: Անոնք գարունը հոչակած էին «Յաղութիւն» արեգական գօրութեան»: Զատիկի քրիստոնէացումով, քրիստոնեաներ զայն հոչակեցին «Յաղութիւն արեգականն արդարութեան» որովհետեւ աշխարհ նոր կեանք ստացաւ Քրիստոսի յարութեամբ:

Թալմուտի ընթերցումէն ի յայտ կու գայ որ հրեաներ եւս խաշած հաւկիրը կը գործածեն Պասէքի տօնին: Անոնք կը հաւատան որ Զի քոչունի ածած հաւկիրը անմահական կերակուր պիտի ըլլայ իրենց, աւելի համեղ քան մանանան:

Հաւատական է որ հաւկիրը կարմիր ներկելու սովորութիւնը հայերէն տարածուած է այլ ազգերու մէջ. «որովհետեւ կարմիրն է իր սիրական գոյն եւ հայերն էին ի թնէ բնապաշտ եւ բնութեան մէջ գերընտիր ըբրէն է Որդանկարմիրը եւ բնութեան ծննդաբերութեանց մէջ հրաշալին է հաւկիրը. ուստի զայն Որդան կարմիրով զարդարուն ընելով նուիրագործած են, աստուծաներու եւ իրարու միանգամայն

ընծայաբեր ըլլալով. մասաւանդ գարնանամտի օրերուն մէջ, երբ քնութիւնն է հրաշագեղ եւ վառ ի վառ՝ կարմիր արեւով» («Անգիր Դպր.» էջ 118): Հին սովորութիւններու մասին խօսելով, Կահան Վարդապետ կը վկայէ, թէ «Զատկի առ աւօտուն երբ տաներէց քահանայն տնօրինէքի կը գայ, կ'օրինէ ոչ թէ միայն գինին, այլ հաւկիթն, որ կը պահուի մինչեւ զվերջ տարւոյ:

Կ'օրինուի աղմ, զոր կը լնուն վերստին նոյն ամանին մէջ, կ'օրինուի ցորէնն կամ ալիւրն, զոր կը լնուն ամրարին մէջ, կ'օրինուի ջուրն որմէ յետ կարիլ մը խմելոյ, կը լնուն յիւր կարասն, կ'օրինուի այս ամէնն, որպէս զի այդ հայ Քրիստոնէին տուն շէն ու պայծառ մնայ, ի լիութեան մնայ» (նոյն, անդ. էջ 125):

ԲԱՐՁԻՆ ԹՕՓՃԵԱՆ

«ՄԱՆԱՆԵԽԻ ՀԱՏԻԿԻՆ ԶԱՓ ՀԱՒՍՔ»

«Եթէ Մանանեխի Հատիկին Զափ Հաւստք Ունենաք, Եւ Այս Լեռան Ըսէք, Ս.Ակէ Անրին Փոխարիսուէ, Եւ Պիտի Փոխարիսուի, Եւ Բան Մը Անհնարին Պիտի Զըլլայ Զեղի»:

Ի՞նչ է հաւատքի դերը մարդկային կեանքին մէջ, Քրիստոնեութիւնը հաւատքի կրօնէ է: Անիկա հաւատքով կը սկսի, հաւատքով ալ կը շարունակուի եւ հաւատքով ալ կ'արդիւնաւորուի: Քրիստոնեայ ըլլալ կը նշանակէ հաւատացեալ ըլլալ: Ի՞նչ քանիքու հաւատալ: Հաւատալ Աստուծոյ գոյութեան, Յիսուս Քրիստոսի փրկարար Յարութեան, Ա. Հոգիի ներգործող ու Սրբացնող ոյժին, յաւիտենական կեանքին, ճշմարտութեան, սիրոյ եւ արդարութեան վերջնական յաղթանակին, ինչպէս նաև Ա. Աւետարանի Ուսուցումներուն:

Ի՞նչ է հաւատքը: Ըստ Երրայեցւոց Թուղթի հեղինակին. «Հաւատքը յուսացուած քանիքուն հաստատութիւնը եւ չերեւցած քանիքուն ապացոյցն է» (Երր. ԺԱ. Ա.): Հաւատքը վստահութիւն ունենալ է անձի մը վրայ, վարդապետութեան մը եւ կամ յայտարարութեան մը վրայ: Զոր օրինակ, մէկը քեզի կը խոստանայ ու կ'ըսէ. «Այս ինչ քարիքը որոշած եմ քեզի ընել»: Եւ դուն իրեն կը հաւատա՞ անոր համար որ

այդ մարդուն հանդեպ վստահութիւն ունիս: Հետեւարար հաւատքը վստահութեան հետ սերտ աղերս ունի: Ուրիշ խօսելով Աստուծոյ հաւատալ կը նշանակէ Աստուծոյ վստահիլ:

Հաւատքը բանալի մըն է որ մեր առջեւ կը բանայ երկնային շնորհաց գանձերը, եւ որոնք Աստուծային օրինութիւններ կը դառնան մեզի համար: Բայց հաւատքին պէտք է միանան առաքինի գործերը. Յակորոս Առաքեալ կ'ըսէ. «Ինչպէս մարմինը առանց հոգիի մեռած է, նոյնպէս ալ հաւատքը առանց գործերու մեռած է»:

Աստանաներ ալ կը հաւատան Աստուծոյ բայց առաքինի գործեր չեն կատարեր: Հետեւարար այդ տեսակ հաւատքը ապարդին է:

Բանաստեղծներէն մէկը ըսած է.

«Եթէ հաւատք ունիս, ի սէր Աստուծոյ՝ տուր անկէ ինձի մաս մը, իսկ երէ տարակոյսներ ունիս՝ քեզի պահէ զանոնէ, քանզի անոցնմէ ես շատ ունիմ քովս»:

Հետեւարար առանց հաւատքի

ՄՏՆԴՐՆ ՄԱՍՈՒԼԻ ԲԺ.

Քրիստոնեական կեանքը չ'ապրուիր եւ ոչ ալ կը վկայուի ու կը բարողուի: Երաւ է որ անհաւատն ալ կրնայ բարողել' բայց չի կրնար իրեն համար այդ բարողեն արդիւնք ակնկալի: Անհաւատը սակայն չի կրնար Քրիստոսի աւետարանը բարողել' եւ բառին լաւագոյն իմաստով հոգեւոր կեանք յառաջ բերել. սիրտերը յուզել, արքնցնել եւ մեղաւորները դարձի բերել:

Հաւատքին դերը մարդկային առօրեայ կեանքին մէջ շատ ակներեւ է: Զոր օրինակ, հաւատքը աղրիւր է միխիթարութեան: Երեւակայեցէք երկու անհաւաներ որոնք միեւնոյն պարագաներու ներքեւ յանկարծ միեւնոյն դժբախտութեան կը մատնուին: Մէկը՝ անհաւատ է, իսկ միւսը՝ հաւատացեալ: Անհաւատը ի՞նչ կ'ընէ այսպիսի պարագաներու ներքեւ: Իսկոյն կը գանգատի Աստուծոյ դէմ, բնութեան դէմ, բախտին դէմ, իր միջավայրին դէմ, զինք շրջապատողներուն դէմ, եւ վերջապէս կեանքի դժնդակ պայմաններուն դէմ: Նոյնիսկ կը հայինյէ Աստուծոյ, եւ երբեմն ալ բայլ մը աւելի յառաջ երթալով եւ յուսահատութեան մէկ վայրկեանին անձնասպանութեան դիմելով իր կեանքին վերջակէտը կը դնէ: Ցոր երանելի երը ծանր տառապանքներ կը կրէր, իր տիկինը՝ որ անհաւատ էր, իրեն դառնալով ըսաւ. «Ենչո՞ւ այսպէս կը տառապիս: Աստուծոյ դէմ հայինյէ եւ մեռիր»: Այս է ահա անհաւատի մը կեանքին իսկական պատկերը՝ որ զուրկ է Ս. Հոգի սփոփանքն: Եւ ներքին գոհունակութենէ:

Հաւատացեալը ի՞նչ կ'ընէ:

Ան այսպիսի պարագաներուն իր հաւատքին կը կորնի եւ հաւատքը իրեն տեսիլ կու տայ:

Աստուծոյ հանդէպ առաւել վստահութիւն կը ներշնչէ, որով աւելի կը զօրանայ իր հաղորդակցութիւնը անոր հետ, ու միաժամանակ նորամոր օրհնութիւններ կը ստանայ:

Երբեմն պատահած է, որ ասանկ հաւատացեալ մը զինք միխիթարելու եկողներուն, ինքը միխիթարութիւն պատճառած է:

Ասիկա պարզապէս հաւատքին արդիւնք է:

Հաւատքը Քրիստոնեան կը զօրացնէ, նաև կ'օգնէ յաղթելու աշխարհի այլեւայլ փորձութիւններուն:

Հին ուխտի մէջ Արքահամ հաւատքի Հայր կոչուած է անոր համար՝ որ հաւատքը զինք կենդանի Աստուծոյ հետ հաղորդակցութեան բերած էր, հեթանոսական միջավայրի բանձր խաւարին ներքեւ:

Իսկ Պողոս Առաքեալ այսօր Քրիստոնեայ եկեղեցիներուն հորիզոնին վրայ փայլող լուսանանանչ ու լուսաշող աստղ մըն է: Մեռած է, բայց տակաւին կը խօսի եկեղեցիներուն մէջ՝ իր բուլղերուն ընթերցումով եւ իր ետեւ բողած գեղեցիկ տպաւորութիւններով ու Քրիստոնէութեան հանդէպ ունեցած խորունկ հաւատքով:

Ան իր ձեռքը Սուր չունէր, իր ետեւը բանակ չունէր, ընկերութիւններ չունէր, դաշնակիցներ չունէր. բայց մէկ բան ունէր, որ ամէն բան կ'արժէր: Այն ալ՝ իր զօրաւոր հաւատքն էր:

Այն իր հաւատքն էր:

Յիսուս ըսաւ. «Եթէ մանանեխի հատիկին չափ հաւատք ունենաք եւ այս լերան ըսէք թէ այս տեղէն ուրիշ տեղ փոխադրուէ, պիտի փոխադրուի, եւ բան մը անհնարին պիտի չըլլայ ձեզի»:

Կեանքը պայքար մըն է. բայց պէտք չէ յուսահատինք:

«Արդարը, հաւատքով կ'ապրի»:

Պէտք է հաւատքով ապրինք:

Եթէ նոյնիսկ դժուարութիւնները չըլլուծուին մեր երկնաւոր Հայրը մեզի ոյժ կու տայ զանոնք յաղթահարելու, եւ այդ դժուարութիւններու վրայէն քալելու:

Յիսուս ըսաւ. «Սրտերնիդ չխոռովի: Աստուծոյ հաւատացէք»:

Պահենք քրիստոնէական մեր այս լոյս
հաւատոքը։ Որովհետեւ կ'արժէ ապրիլ
հաւատոքի կեանքը եւ զօրանալ Աստուծ-
մով։

Այս Մեծ Պահի շրջանին անդրա-
դառնանք եւ սրբագրենք մեր սխաները,

աշխատինք դաս առնել մեր Յիսուս
Քրիստոսի օրինակէն, որպէս զի կարենանք
դիմաւորել Հրաշափառ Ս. Յարութեան
Տօնը։

ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ՎՄԴ. ՔԵՇԻՇԵԱՆ

State Recognition of Sunday, 321.

Cod. Justinianus, III. xii. 3 (Corp. Jur. Civ. ii. 127).

Constantine to Elpidius. All judges, city-people and
craftsmen shall rest on the venerable day of the Sun.
But countrymen may without hindrance attend to
agriculture, since it often happens that this is the most
suitable day for sowing grain or planting vines, so that
the opportunity afforded by divine providence may
not be lost, for the right season is of short duration.
7 March 321.

Cod. Theod. II. viii. 1.

The Emperor Constantine Augustus to Elpidius.
Just as we thought it most unfitting that the day of the
Sun, with its venerable rites, should be given over to
the swearing and counter-swearng of litigants and their
unseemly brawls, so it is a pleasant and joyful thing
to fulfil petitions of special urgency on that day.
Therefore on that festal day let all be allowed to perform
manumission and emancipation; and let nothing that
concerns this be forbidden. 3 July 321.

«ԽԱԶԵՑԱՐ ՔՐԻՍՏՈՍ ԱՍՏՈՒԱԾ ՄԵՐ...»

Հնագոյն ժամանակներուն, խաչն ու խաչելութիւնը լայնօրէն գործադրուած մահապատճական գործիք ու կերպ էին: Գլխաւորաբար հռովմէացիները, իրենց ոճրագործներն ու գերիները կ'ենթարկէին մահուան՝ խաչելութեամբ: Հաւանաբար փոխ առնուած՝ կարկեղոնացիներէն, որոնց մէջ տարածուած էր պատժական այս միջոցը:

Այս անգութ պատիժին ենթական ցցահան կ'ըլլար ուղղահայեաց վիճակով, ձեռքերը իրարու քով վեր բարձրացուցած եւ ոտքերն ալ իրարու վրայ կապուած: Կամ մահապարտը կը գրուէր **T** ձեւով մահագործիքի մը վրայ ձեռքերը տարածուած հռոիզոնական փայտին, ոտքերն ալ ուղղածիդ փայտին, քով քովի գամուած կամ կապուած: Գոյութիւն ունէր **X** ձեւով մահագործիք մը եւս որուն վրայ դատապարտեալը կը կապուէր կամ կը գամուէր ձեռքերն ու ոտքերը տարածուած:

Հռովմէացիները վերոյիշեալ ձեւերէն զատ կը գործածէին բոլորիս ծանօթ քառաթեւ խաչը: Ընդունուած աւանդութեան մը համաձայն Քրիստոս մահացած է քառաթեւ խաչի մը վրայ: Սովորութիւն էր մահապարտը նախ ձաղկել ու ծաղրել, ապա ան պարտէր խաչը կը լի ուսին՝ մինչեւ պատժավայրը, ուր զինքը մերկացնելէ վերջ գետինը դրուած խաչին վրայ կը գամէին երկու տարածուած ձեռքերէն եւ ոտքերէն. յետոյ կը բարձրացնէին խաչը եւ կ'ամրացնէին գետնին վրայ ուղղահայեաց դիրքով: Դասական դարերէն ժառանգուած նկարներուն վրայ կը հանդիպինք խաչելութեան այս ձեւին: Կարգ մը ձեռադրերու կամ նկարներու մէջ վեր բարձրացուած խաչին յենած կը գտնուի սանդուխ մը, ենթադրաբար Ցիսուս այդ սանդուխով վեր հանուած ու խաչուած ըլլար, արդէն կանգնած խաչափայտին վրայ:

Հայաստանեայց Եկեղեցին համաձայն է Քրիստոսի քառաթեւ խաչի մահուան, որուն բարձրացաւ բազկատարած խաչելութեամբ. «Անպատումն կառք անքննելի խորհրդոյն ընդունարան ով սուրբ քառաթեւ...». «Որ ի խաչին տարածեցեր զանարատ բազուկս քո...»: Եւ շատ ուրիշներ:

Ցիշատակալից է այսուեղ անդրադառնալ որ մահուան խաչածեւ նոյն այդ գործիքները, նախաքրիստոնէական շրջաններուն գործածուած են իրեւ կրօնական խորհրդանշներ, եւ իրեւ զարդ ու զարդարանք: Քրիստոնէական շրջանէն՝ հևաւարու դարեւ առաջ, Հնդկաստանի, Սիւրիոյ, Պարսկաստանի, Եգիպտոսի, եւ Եւրոպայի զանազան երկիրներուն մէջ գտնուած են խաչի տարբեր ձեւերով նկարազարդուած բազմաթիւ առարկաներ որոնք առընչակցած են բնութեան պաշտամունքին: Նախաքրիստոնէական

շրջաններէն՝ երկու խաչակերպեր, մին՝ **T** եւ միւսն ալ **✚** ձեւերով ունեցած են լայն գործածութիւն: Կայ նաեւ **✚** ձեւը որ առատօրէն կը յայտնուի եգիպտական ու ասորական արձանագրութիւններուն վրայ իրեւ աստուածութեան խորհրդանիչ: Հակադրաբար, հիթլերական տարիներուն, կեռ խաչը խորհրդանիշը եղաւ բռնատիրութեան եւ անարդ հեղինակութեան:

Խաչը, կանուխ քրիստոնէական շրջաններուն, որ մինչեւ այն ասեն առընչակցած էր ոչ քրիստոնէական կրօնքներու, կը ստանայ նոր նշանակութիւն, անոր վրայ՝ Քրիստոսի մահուամբ: Պէտք եղաւ սպասել Կոստանդիանոս կայսեր երբ խաչը հրապարակաւ ճանաչում ստացաւ ըլլարու խորհրդանիշը միայն քրիստոնէական կրօնքին, ինչպէս մահիկը՝ խամական

կրօնքին: Կոստանդիանոսի դարձը ի քրիստոնէութիւն վերագրուած է երկնքի վրայ խաչի երեւումին, որուն կը լուսկերանար զասական դարձած «ասով պիտի յաղթես» բառերը, 312ին՝ Մաքսենտիոսի դէմ տարած յաղթանակը կանխող օրերուն:

326ին, Հեղինէ մայր թաղուհիին նախաձեռնութեամբ Երուսաղէմի մէջ խաչի գիւտին հրաշալի դէպքին յիշատակը աղբիւսներու տակէն, Կաթողիկէ եւ Օրթոսոքս Եկեղեցիներու կողմէ կը տօնախմբուի Մայիս 3-ին՝ «Գիւտ Խաչ» տօնանունով: Հայ Եկեղեցոյ մէջ նոյն տօնը կը նշուի Խաչվերացի եւ Վարագայ Ս. Խաչի տօներէն վերջ, այս տարի նոր տոմարով՝ Կիրակի Հոկտեմբեր 25-ին: Հեղինէ մայր թափուհիին վերագրուած խաչի գիւտին դէպքը կ'աւանդուի Ամբրոսիոս, Ռուփանոս եւ Սեւերիոս Հայրապետներու կողմէ: Կայ ուրիշ հասգոյն աւանդութիւն մը, ըստ որուն խաչը գտնուած է Կողոդիոս կայսեր կնոջ՝ Պրոտոնիոսի կողմէ: Այսու ամենայնիւ, Դ. բ. դարու վախճանէն առաջ կը կարծուէր Երուսաղէմի մէջ գոյութիւն ունեցած ըլլալ իրական խաչափայտի մասունքներ, իբրև հետեւանք Երուսաղէմի Մակարիոս եպիսկոպոսի կատարած տքնածան պէտումներուն, 327ին:

Ի՞նչ ա: Ըլլան իւսափարուի ընկատին վերաբերեալ զըրուանձնուուն մանրամասնութիւնները, մենք ամուր կը կանգնինք մեր շարականներով մնագի հազորուուած աւանդութեան. «Որ փափաքելի տենչմամբ եկեալ ի քաղաքն Երուսաղէմ աստուածամէր Դիլոյն, խնդրէր զպատուական խաչին, որ բարձեալ մարմնով յինքեան զԱստուած Հարցն մերոց»:

Մանօթ է Ս. Խաչի տօնախմբութիւն մը եւս՝ «Տօն վերացման Սրբոյ Խաչ» տօնանունով, զոր Կաթողիկէ եւ Օրթոսոքս Եկեղեցիները կը տօնեն Սեպտեմբեր 14-ին անշարժաբար, մեծաշուք տօնակատարումով: Մեր մէջ, այդ տօնը կը մտնէ շարժական տօներու շարքին, եւ այս տարի կը նշուի մերձաւոր կիրակիին, Սեպտեմբեր 13-ին: Նոյն օրը ըստ մեր օրացոյցի ցուցմունքին, կը կատարուի մեծահանդէս թափօր Եկեղեցիէն դուրս, եթէ եղանակը թոյլատրէ, ուհանի անուշաբոյր ալիքներուն ընդմէջին: Տօնը ծագում առած է նախ՝ յիշատակելու համար Քրիստոսի խաչելութեան ու յարութեան վայրերուն վրայ Եկեղեցիներու շինութեան պարագաները Դ. դարու առաջին քառորդին. երկրորդ, Հերակլիոս կայսեր կողմէ Ս. Խաչին վերադարձն ու վերահաստումը Երուսաղէմի մէջ, Պարսից պատերազմէն յաղթական վերադառնալէ վերջ, 614ին:

Շատ հետաքրքրական են Քրիստոսի խաչափայտի գլխուն վրայ զետեղուած «գիր յանցանաց» փոքրիկ տախտակն ու գամերը, որոնք յայտնուեցան Հեղինէ թագուհիին կատարէել տուած պեղումներու ընթացքին: Առաջինը կը կարծուի Հռոմ ղրկուած ըլլալ Կոստանդիանոսի կողմէ: իսկ գամերուն թուի մասին գոյութիւն ունին տարակարծութիւններ: Եթէ Քրիստոս ցցահան եղաւ, ուրիմն երկու գամեր, մէկը՝ երկու ձեռքերուն, միւսն ալ երկու ոտքերուն, միացեալ: Եթէ խաչուեցաւ Տ ձեռով խաչափայտին, ուրիմն երեք գամեր, մէկական բազկատարած ձեռքերուն մէկ ալ ոտքերուն, եթէ դրուած էին իրարու վրայ: Քառաթեւ խաչափայտի պարագային, չորս կամ երեք գամեր. մէկական երկու բազկատարած ափերուն, երկու՝ քովի քովի տրուած ոտքերուն կամ մէկ գամ ոտքերը իրարու վրայ դրուած պարագային: Խաչի շարականներու մէջ կարելի չեղաւ հանդիպիլ գամերու կապակցութեամբ՝ թուարկութեան: «Բեւենեցաւ ի խաչին...» բազմից կրկնուած բացատրութիւնները առաւելաբար ակնարկութիւններ են Քրիստոսի խաչուած ըլլալու դէպքին: Եթէ մեր Գրիգոր Տաթեւացին եւ ժամանակակից ուրիշներ անդրադարձած են բեւոններուն, տեղեակ չեմ:

Հայ օրացոյցին մէջ կը հանդիպինք Ս. Խաչին նուիրուած երրորդ տօնի մը՝ «Տօն Վարագայ Ս. Խաչին»: Ունի զատ Հայկական նկարագիր, հիմնուած՝ Հայ աւանդութեան

վրայ: Այս տօնը բնականաբար կը պակսի ոչ-հայ եկեղեցիներու օրացոյցներէն: Արեւմուտքէն դէպի Արեւելք փախուստի իրենց ճամբուն, Հռիփսիմեանց կոյսերը Հայաստանի Վարագ լերան վրայ տեղ մը կը պահեն Ս. Խաչին՝ իրենց քով եղող մասունքը, ապահովութեան համար: Անոնց մարտիրոսութենէն դարեր վերջ, թաքնուած մասունքին տեղը կը յայտնուի հովիւի մը՝ հրեշտակներու կողմէ: Կը ձայներգէ շարականը. «Որ զլոյս անճառելի աստուածութեանդ քո Քրիստոս, ի վերայ խաչին ծագեցեր այսօր ի լեառն Վարագայ...»: Եւ «Որ յայտնեացն այսօր զփրկական նշանն հրեշտակացն իջմամբ ի լեառն Վարագայ...»:

Խաչի գործածութիւնը իրենց քրիստոնէական խորհրդանիշ՝ ունի իր բազմաձեւ կիրարկումները: Խաչով կը բնորոշուին եկեղեցիները, կրօնական հաստատութիւնները, առարկաները, գերեզմանատունները, գերեզմանաքարերը, եւն: Խաչակնքումով կը յայտնաբերուին խորհրդակատարութիւններն ու կրօնական արարողութիւնները: Խաչակնքումով կ'օծուին եկեղեցիները, խորանները, սրբապատկերները, թագաւորները եւ քահանաները: Կը խաչակնքենք մեր գէմքերը՝ եկեղեցական արարողութիւններու, աղօթելու, գործելու, քնանալու, արթնանալու, ճաշելու, եւն. միջոցին: Խաչակնքելու սովորութիւնը դոյցութիւն ունէր քրիստոնէական դարերու ակզմական շնչաններէն, որու կարնուրութեան մասին լայնօրէն կ'անդրադառնան առաջին դարերու հայրերը, մանաւանդ Տերտուղիանոս, որ կը հրահանդէ հաւատացեալներուն խաչակնքել իրենց երեսները՝ ճամբորդելու, աշխատանքի, տունէ դուրս եւ ներս մտնելու, կօշիկներ հագնելու, բաղնիք առնելու, ուտնելու, մոմ վառելու, քնանալու, նստելու, ոտքի կանգնելու ատենները, եւն: Ս. Օգոստինոս կը պնդէ որ առանց խաչակնքելու կատարուած ուեւէ խորհրդակատարութիւն կը նկատուի անվաւերէ: Մանօթէ է որ բողոքական բարեկարգութիւնը իւրայատուկ բացատրութիւններով զանց կ'ընէ խաչակնքումը: Մահմանափակ պայմաններու մէջ միայն կը թոյլատրէ խաչի գործածութիւնը՝ աղօթավայրերէ ներս:

Կարգ մը քրիստոնեայ երկիրներու պետական դրօշակներու, մասնաւորաբար միջնադարեան տոհմական զինանշաններու վրայ խաչին տրուած է պատուաւոր անկիւն մը: Հայ նախարարական զինանշաններուն վրայ կա՞ր խաչը եւ ի՞նչ ձեռով: Դժբախտաբար ծանօթութիւններ չեն հասած մեզի: Եւրոպական երկիրներու եւ Ամերիկաներու մէջ գործող Ասպետական կազմակերպութիւններ կը կրեն խաչանշեր իրենց դրօշակներուն վրայ: Մեր մէջ Վարդանանց Ասպետական դրօշը չունի խաչի հետք:

Դարերու ընթացքին, արուեստագէտներ համաձայն իրենց պատկանած ժողովուրդի բարքերուն ու հոգեբանութեան ստեղծագործած են խաչի բազմազան ձեւեր, որոնցմէ ամէն մէկը գեղեցիկ ու ինքնուրոյն գլուխ գործոցներ են որոնք կը հանգչին եկեղեցիներու եւ գերեզմանաքարերու վրայ: Ցիշատակութեան արժանի են հայկական խաչքարերը հայատիպ դրուագներով նրբազարդ գլուխ գործոցներ որոնք արժանացած են միջազգային ճանաչման եւ հիացումի:

Արժան է յիշել եկեղեցականներու կողմէ խաչի գործածութեան կերպերը իրենց անձերուն վրայ, արարողական կամ պաշտօնական առիթներով: Կաթոլիկ եկեղեցւոյ սովորութեան մէջ առհասարակ եկեղեցականները խաչ չեն կրեր իրենց անձերուն վրայ, բացի եպիսկոպոսներէն մինչեւ պապը: Արեւելքի մէջ լայնօրէն ընդհանրացած է խաչ կրելու գործածութիւնը, շղթայով մը կախուած իրենց վզէն՝ լանջին վրայ: իսկ եպիսկոպոսները՝ խաչին հետ կը կրեն նաեւ եպիսկոպոսական պանակէ:

Հայաստանեայց եկեղեցւոյ մէջ կը գործածուի «լանջախաչ» բառը եւ «լանջախաչ կրել» բացատրութիւնը: Խնչակս բառը կը վկայէ, այն խաչն է որ կախուած կ'ըլլայ լանջքին կամ կուրծքին վրայ: Կուսակրօն եւ ամուսնացեալ հայ եկեղեցականները լանջախաչ կրելու

արտօնութիւն կը ստանան կաթողիկոսէն եւ պատրիարքներէն։ Առանց այդ արտօնութեան լանջախաչ կրելը կը նկատուի հակաօրինական։ Հետեւողութեամբ Արեւելեան Եկեղեցիներու սովորութեան, հայ եպիսկոպոսները իրաւունք կը ստանան խաչին հետ գործածել նաեւ եպիսկոպոսական պանակէ։

Վերջացնելէ առաջ։ Սրբութեան պատիւն ու մենաշնորհը կը շնորհուի ապրող ու բանաւոր անձերու որոնք իրենց անձնական արժանիքներով տէր կը դառնան սրբութեան վիճակին ու տիտղոսին։ Մինչդեռ խաչը անշունչ, անկենդան փայտի կտոր մըն է որ ոչ մէկ կերպով կրնայ լրացնել սրբացման պայմանները։ Եւ ո՞վ հրաշալի երեւոյթ, Քրիստոնէական Եկեղեցին տուած է անոր սրբութեան պատիւը, եւ ըրած՝ պաշտամունքի անմրցելի ու անկրկնելի առարկայ մը։

Ինչ որ ալ ըլլան Եկեղեցւոյ հայրապետներու բացատրութիւնները եւ աստուածաբանական մենաբանութիւնները, Հայց. Եկեղեցին, առանց անոնց մանրամասնութիւններուն մէջ չնշանեղ ըլլալու, կը մնայ հաւատարիմ դարերու կնիքով սրբագրութեան քրիստոնէական հաւատքին։ Վկայ՝ իշխանական ուսումնութիւնը. Վկայ՝ իշխանականներով բիւրեղացած հաստատումները՝ խաչափայտին սրբացման ու անոր ամենայաղթ գորութեան վերաբերմամբ. *

«Սուրբ խաչն օգնական հաւատացելոց, կանգնեցաւ ի յերկրի յաղթող թշնամւոյն...»:

ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆԵԱՆ

Կ'ԱՃԱՊԱՐԵՆՔ . . . Ո՞ՒՐ ՀԱՄՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Արդեօք այս արագավազ դարուն մէջ, կա՞յ մարդ մը, որ չ'անապարէ եւ հետասպան չլազգէ բանի մը ետեւէն:

Հայ ենք, կ'աճապարենք, սպասելու համբերութիւն չունինք, բոլորէն առաջ կը նետուինք եւ կ'ուզենք բոլորը ետեւ բողուկ . . . եթէ կրնանք:

Ժամանակի յարմարութիւնը նկատի չունինք եւ ոչ ալ նախատեսութիւնը ապագայ անստուգութիւններու եւ վտանգներու:

Կ'ուզենք տեղ մը հասնիլ, նպատակ մը հետապնդել, հանգրուան մը նուանել, փոյք չենք ըներ, եթէ նշանակետը մեր հետապնդումներուն գտնուի բեւռային սահմաններէն անդին:

Այսօր ամէն քան կարն կը բուի մեզի, մեր շահերը կարն, հանյենները կարն, բարեկամութիւնները կարն, ժամանակը կարն, կեանքը կարն:

Կը գործենք նստած, կը շահինք նստած, կը պայքարինք նստած, կը բոհնք նստած եւ շատ անգամ . . . կը մեռնինք նստած:

Հայերուս համար, կարծես թէ՝ ա՛ ժամանակ չկայ սպասելու, եթէ հնարաւոր ըլլար՝ պիտի ուզէինք այսօր ցանել եւ այսօր հնաել, վաղն անգամ, որ հեռու չէ մեզմէ, ուշ կը բուի:

Եթէ երկու հազար տարի Յորի երկայնամտութեամբ համբերեր ենք, որ ապահովենք մեր կեանքին խաղաղ ու ապահով յարատեւումը, հիմա՝ ալ ժամանակն է, եւ պատեհութիւնները բարենպաստ, որ ազգովին պայքարի լծուինք եւ անտեսենք ժամանակի խոշընդոտմները եւ այն բոլոր առաքինութիւնները, որոնք համբերութեան կապարէ ձեռնակապերով շղթայեր են մեր կամքը, որ գլուխ ծոենք մեզ հալածողներուն եւ

ստրկացնողներուն կամքին առջեւ:

Լաւ կը հասկնանք, որ բոլոր մեծ գործերը, նշանակալից յաջողութիւնները, վեռական յաղթանակները մէկ օրէն միւսը չեն իրագործուիր, ժամանակ եւ համբերութիւն կը պահանջեն, եւ մանաւանդ, անվիատ յարատեւութիւն:

Մարդկութեան բոլոր իմացական ու բարոյական մեծութիւնները, ինչ որ յօգուտ ժողովուրդներու ժաղաքակրթական վերելքին ստեղծագործեր են, տուեր են ժամանակի պահանջին՝ իրենց համբերութեան գնահատելի տուրքը: Եւ շնորհիւ տառապալից սպասումներու եւ սպասումներու յաջողեր են մշտնչենական տեսողութիւն տալ իրենց անունին ու վաստակին:

* * *

Չմոռնանք, որ գաղափարապաշտ պայքարողը՝ ոչ մէկ դժուարութեան դիմաց չի յուսահատիր ու զինաքափ ըլլար: Կը պայքարի, կը յուսայ ու կը հաւատայ, որ նակատագրական մարտերու մէջ Աստուած իր կողքին կը գտնուի, որ արդարութիւնը անպայման յաղթանակէ: Եւ լաւ գիտէ, որ յաջողութիւնները անարգել պիտի գան պաղաքերելու իր զոհողութիւնները ժամանակի ընթացքին հետ եւ ոչ թէ ժամանակէն առաջ:

Պայքարն է, որ պիտի տայ իմաստ ու պարունակութիւն մեր կեանքին եւ մեր իտէալներու պսակումին:

Պայքարն է, որ կը մարգէ մեր կամքը, կը մշակէ մեր նկարագիրը, կ'ամրապնդէ մեր հոգեկան ուժերը:

Մարդ, ո՞ր աստիճան տկար ու տգես պէտք է ըլլայ, որ իր յառաջդիմութիւնը վստահի կիրքի մը, որ

կ'արգիկ ջահաւորել իր հոգին առաքի-նութեամբ մը, որ ՀԱՄԲԵՐՈՒԹԻՒՆ կը կոչուի:

Դժբախտաբար ներկայիս շատ է թիւը այն հայերուն, որ տղու պէս կը շարժին եւ այսօր կ'ուզեն ամէն քան եւ վաղուան չեն բողուր ոչ մէկ քան:

Կը վազեն աւաղելի միամտութեամբ ամէն քանի ետեւէն, որ թիթեղի պէս փայլի եւ պարապ թիթեղի պէս աղմուկ կը հանէ:

Կեանիքը իր ազդու դասերովը դեռ չէ կրցած սորվեցնել մեզի, թէ անապարանքը մեզ չի հասցներ նիշտ ժամանակին ոչ մէկ տեղ: Ծտապելը անօգուտ է, պէտք է ատենին շարժիլ:

Եթէ ուշադիր նայինք սա հոդի անձիր տարածութեան, ուր՝ արօրին խոփը հորիզոնական ակոսներ քացած է եւ մշակն ալ ցաներ է սերմեր անոնց մէջ, պիտի հաստատենք սա դաստիարակիչ օրինակը, զոր բնութեան այդ միապաղա տեսարանը կը թելադրէ մեզի:

Ամրող երկար ձմեռ մը սերմերը պիտի մնան բաղուած ածուներու մէջ եւ ոմանք գուցէ կարծեն, որ ատոնք փեացան ու կորսուեցան:

Բայց մշակին դէմքին վրայ յոյսին ժայիտը ակներեւ է: ԱՅ կ'ապրի այն հաւատքով, որ ամրան կիզիչ նահանջներուն տակ իր ակնկալութիւնը լիովին պիտի արդիւնաւորուի:

Վստահ է, թէ հիւրընկալ հոդի ընդերքներուն մէջ քաֆնուած սերմը, ամիսներ յամենալէ ետք, գաղտնօրէն եւ անաղմուկ պիտի գործէ ու շարունակէ պայքարը ցուրտին ճիւնին ու սառնամանիքին դէմ, մինչեւ որ գարունը գայ եւ երկրին կուրծքը պատռելով՝ ցցէ իր յաղթական հասակը:

Սերմին գործողութեան այս խուլ պայքարը, իր դիմակալած դժուարութիւններով, կարծեց հանգիտութիւն մը ունի մեր ամենօրեայ մաքառումներուն հետ:

Ո՞ր գաղափարապաշտ հայը չ'ապրիր պայքարով հարուստ եւ տառապանքով ընդելուզուած կեանք մը իր իտէալներու փշու նամրուն վրայ:

Ամէն մարդու մէջ կը գործէ յաջողելու բնագդը եւ մերք հզօր քափով յառաջ կը մղէ զայն, հերոսանալու ճգտումով անձնազոհութեան բարձունքներուն վրայ:

Անապարողը այս ուղեւորութեան ընթացքին անյաղթեի արգելքներ կը ստեղծէ եւ որոնց անմիջական հետեւանքը կ'ըլլայ մարդուն փլուզումը:

Ճշմարիտ է, ներկայ դարը արագութիւն կը պահանջէ մեզմէ, նաև նորութիւն եւ փոփոխութիւն:

Նոր գաղափար ն եր, նոր հանգրուաններ, նոր հորիզոններ կը փնտոնենք եւ մեծամեծ որոշումներ կ'արձակենք, առանց նկատի առնելու, թէ մահը համառուած է մեր կեանիքին տելողութիւնը եւ կրնայ ժամանել ծերութենէն շատ առաջ, այնպիսի ատեն մը, որ հսկայ ծրագիրներու մէ ծրարուած մարդը, կրնայ անակնկալօրէն չուտել կեանիքէն, իր ետեւ բողելով ամէն քան անորոշ ու անաւարտ:

Ծատ են ժամանակակից մարդուն թշնամինները, որոնք հիւծախտի պէս անոր մէջ դարանակալած՝ կամաց կամաց կը սպառեն զայն:

Եսասիրութիւնը մէկն է անոնցմէ, որ կը ստորենացնէ ու ծիծաղելի կը դարձնէ մարդը յաչս հասարակութեան:

Ախտաւոր ցանկութիւնները կ'անդամալուծեն մտքին ու հոգիին քեւերը եւ հոդին հաւասար դիրք մը կու տան մարդուն:

Սուտը կը կեղծէ մեր կեանիքը եւ կը շնչէ մարդոց վստահութիւնը, որ ալ չհաւատան մեր խօսքերուն ու խոստումներուն:

Պէտք չէ մոռնալ, որ մեծագոյն յաջողութիւնը զոր կ'ուզենք ունենալ եւ նշանակալից յաղթանակը, զոր կ'ուզենք

շահիլ, նոյնինքն պայքարն է:

Պետք է հաւատանք, որ ՄԵԾ ՀՈՒՆՉՔԸ կու գայ իր ժամանակին, առանց անպետ, յախուռն եւ անօգուտ քայլեր առնելու ժամանակին առաջ:

Հին իմաստութիւնը կ'ըսէ, անիմաստ է անապարելը, պէտք է պատրաստուիլ ժամանակին հասնելու:

Հին Յունաստանի բաղաբներէն մէկուն մուտքին կար հսկայ արձան մը, որ կը ներկայացներ պատեհութիւնը: Արձանին պատունդանին վրայ՝ այլարանօրէն փորագրուած էր հետեւեալ խօսակցութիւնը արձանին ու անցորդին միջեւ:

- Ով արձան, ի՞նչ է անունդ:

- ՊԱՏԵՀՈՒԹԻՒՆ:

- Ինչո՞ւ համար թեւեր ունիս եւ կը կանգնիս ոտքիդ մատներուն վրայ:

- Ցոյց տալու համար, որ հազիւ քանի մը րոպէ կը մնամ ու կ'անցնիմ:

- Ինչո՞ւ համար մազերդ նակտիդ վրայ դէպի վար կախուած են:

- Որպէս զի մարդիկ զիս լաւ բռնեն, երբ իրենց բովէն կ'անցնիմ:

- Ինչո՞ւ գիխուդ ետեւը նաղատ է:

- Երբ անգամ մը մէկու մը բովէն կ'անցնիմ, ալ զիս չկարենայ բռնել:

ՎԱՐԴԱՆ Ա. ՔՃՆՅ. ՏԻՒԼԿԻՐԵԱՆ

ԱՐՔՈՒԹԵԱՆ ԱՍՏԻՃԱՆ ՇՆՈՐՀՈՒԱԾ

Ամեն. Սրբազն Պատրիարք Հայրը գոհունակութեամբ տեղիկացաւ թէ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին, Նորին Ս. Օծութիւն Տ. Տ. Վազգէն Ա. Սրբազնագոյն Կարողիկոսին բարեհան կարգադրութեամբ, Սրբութեան աստիճան շնորհուած է Երուսաղէմի Սրբոց Յակոբեանց Միարանութեան անդամներէն երեք Սրբազն եպիսկոպոսներու, որոնք Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի հաստատումով կը ծառային որպէս թեմակալ Առաջնորդներ: Գեր. Տ. Խաժակ Արք. Պարսամեան Առաջնորդն է Հիւսիսային Ամերիկայի Միացեալ Նահանգաց Հայց. Եկեղեցւոյ Արեւելեան Թեմին: Գեր. Տ.

Աղան Արք. Պալիօօկեան Առաջնորդն է Աւատրալիոյ և Նիւ Զիլանտայի Հայց. Եկեղեցւոյ, և Հայրապետական Պատուիրակ Ծայրագոյն Արեւելքի: Գեր. Տ. Տաքեւ Արք. Ղարիպեան Առաջնորդն է Հարաւային Ամերիկայի Պրազիլիոյ Հայց. Եկեղեցւոյ Թեմին:

Պատրիարք Սրբազն Հայրը իր և Միարանութեան խնդակցութիւնը յայտնեց երեք Սրբազն Արքեպիսկոպոս միարան եղայրներուն, մայթելով որ իրենց ծառայութիւնը արդիւնաշատ լինի Տիրոջ օգնականութեամբ, Աստուծոյ Փառքին, եւ իրենց խնամքին յանձնուած ժողովուրդին հոգեւոր, մշակութային, կրթական եւ ազգային կեանքի բարգաւանման համար:

ԲԱՆԱՍՏԵՂՄԱԿԱՆ

ՀԱՐՈԼԾԻ ՈՐԴԻՈՅՆ ՊԱՆԴԻՏՈՒԹԻՒՆԸ

- 33) Ինչպէս կըտորներն Հայելոյն կոտրած՝
Կը վերածեն մէկ պատկեր Հազարի,
Կըտորներն որքան ըլլան բազմացած,
Կը շատնայ նոյնքան թիւն ալ պատկերի,
Վիճակը նոյնն է կոտրած սըրտերի,
Եթէ չը լըքեն այդ վիշտը անհոն,
Պիտ' ունենան պաղ, անարիւն մաշած
Անքուն ցաւերով կանուխ ծերութիւն,
Չի կոտրած կտորներ չեն կըրնար կըրել վըշտին ծանրութիւն:
- 34) Իրաւ կեանք կայ մեր վըհատութեան մէջ,
Կենսունակութիւն թոյնի - արմատն, որ
Մահացու ձիտերն կերակրելէ վերջ,
Քի իրեն մեր մահն է անկարեւոր)
Կ'վարժեցնէ կեանքն՝ ցափ պտղին գարշելի
Ինչպէս խընձորներն մեռեալ Ծովեզրի,
Որ, երբ ուտես՝ Համն մոխրին է շէջ.
Մարդ թէ հաձոյքին համար լոկ կ'ապրի,
Քանի ժամ է կեանքն իր թէ հաշուեն վաթսուն տարի:
- 35) Սաղմոսերգուն հաշուեց տարիներն մարդուն,
Անոնք կը բաւես: Թ' ըսածն իրաւ է՝
Թըզաշափին այդ դըմկամ եղար դուն
Մահաբեր Ռաթըզրլու Անունը բաւ է . . .
Միլիոն բերաններ քեզ կը պարսաւեն.
Նորածիններուն ալ կը տրուին աւանդ . . .
Հոն քաշեցին սուրն Միացեալ ազգերն,
Մեր ազգակիցքն ալ Ռազմիկ էին անդ:
Այսքան բաւ է, թող մընայ այս միշտ անվըկանդ:
- 36) Ոչ ամէնէն վատ, Մարդոց էն մեծն բայց
Ընկաւ, իր հոգի խառն հակատուօրէն
Մերթ հըզօր՝ սակայն միշտ մօտէն փակած
Զընչին իրերու ամրակուռօրէն.
Ծայրայեղ միշտ, բայց թինքզինք չափատրէր՝
Գահն իրեն կը մնար, կամ գոյ չեր ուսար,
Յանդզնութիւն զինք կը տաներ վեր, վար . . .
Այժմ իսկ կ'ուզէր Կայսըր մը դառնալ,
Որոտումով ժաժի մատնել նորէն աշխարի:

(Զարունակելի)

LORD BYRON

Թրգմն. Մոլատ Մանուկեան

ՀՈԳԻԴ

Չըլլայ թէ հոգիդ փոխուիլ փորձըի,
Մանկական հոգիդ, թրթռացող հոգիդ,
Որ տարիներու բեռն առաւ ուսէս
Եւ նոր համերով քաղցրացուց իմ սէրս:

Չըլլայ թէ հոգիդ փոխուիլ փորձըի,
Այդ առատաձեռն՝ ոսկի թելերով
Հիւսուած լոյս հոգիդ, եւ ուրախութեան
Համար միմիայն ծընած քու հոգիդ,

Որ շատ կանոփէն, դառնութեանց ակէն
Ըմպեց վիշտերու հիւթը մանկօրէն,
Ու դարձաւ կըծիկ՝ բայց մընաց անեղծ:
Չըլլայ թէ հոգիդ փոխուիլ փորձուի:

Թող փոխուին միայն փորձութիւններուտ
Եւ փորձառութեանց մէջ լոտ կըծկուած
Զեւերը որոնք կը ծածկէն հոգիդ
Մարդոց աչքերէն. ձեւեր՝ որոնք կարծր

Պատեանի մը մէջ կը բանտեն հոգիդ
Անզութ բառերու, թիրտ արարքներու
Հուլքին մէջ ծեծուած Ե'սդո անձնադրուժ:
Ո՛չ, չըլլայ թէ երբէք փոխուի քաղցր հոգիդ:

ԱՆԵԼ

ԺԱՄԱՆԱԿԵՆ ՕՐ ՄԸ ՄԻԱՅՆ

ԹԱՄ-ԻՆ

Ժամանակի տարածքին վրայ,

Օր մը միայն -

Հլալ կրնայ.

Ոչ արագ քան' այս:

Օրերն իրենց սահմանն ունին՝

Կը սկսին կանուխ, կ'երկարին ուշ:

Օր մը միայն -

Սիրտը, որ կը ձենձերի,

Գիտէ միայն որքան կը տեէ,

Բայց երբեք այսօր,

Այլ խաւարը ապագայի:

Օր մը միայն -

Հրանուանքն իր գագաթին

Սիրտը երբեք մոռնալ չկրնար,

Եւ երակը կը տրոփէ իր զգիսանքին,

Որքան դժուար է յիշել՝ մայրամուտին:

Օր մը միայն -

Բայց եղակի օր մը միայն,

Որքան լեցուն, որքան հարուատ.

Թանկագին տաղարանն կ'ըսէ՝

Խրաքանչիւրին իր զօրութիւն:

Օր մը միայն -

Ամբողջ կեանքն է մարդուն,

Ողջ ցաւերով, հրանուանքով չափուած.

Ու ազնուական ձգտումին,

Սիակ խորհուդդին՝ յաղթանակին:

Օր մը միայն -

Սիրազան,

Կը տեէ յաղթանակի խաբկանք

Ապա

Կու գայ

Զղջումի արցունք ու արձագանք:

ՎԱՀՐԱՄ ՄԱՎԵԱՆ

ON HIS BLINDNESS

When I consider how my light is spent

Ere half my days in this dark world and wide,

And that one talent which is death to hide

Lodged with me useless, though my soul more bent

To serve therewith my maker, and present

my true account, lest He returning chide;

"Doth God exact day-labour, light denied ? "

I fondly ask. But patience , to prevent

That murmur, soon replies, "God doth not need

Either man's work or his own gifts. Who best

Bear his mild yoke, they serve him best. His state

Is kingly: thousands at his bidding speed,

And post o'er land and ocean without rest;

They also serve who only stand and wait".

JOHN MILTON

ԻՐ ԿՈՒՐՍԱԼՈՒՆ ԱՌԻԹՈՎ

Այս մութք ու լայն աշխարհում երբ մտածեմ թէ ինչպէ՞ս
Կը վատնըի լոյսն աչքիս, դեռ չապրած կէսը կեանքիս,
Եւ թէ ինչպէ՞ս անօգուտ մէջըս ծրարուած մէկ տաղանդն
Մահն է իրաւ, մինչ հոգիս իր Արարջին ծառայել

Կ'անձկար անով, որ իրաւ հաշիւն իմ տալ կարենամ,
Որ չըլլայ թէ իր դարձին յանդիմանէ Տէրը զիս.
Յիմարօրէն կը հարցնեմ. «Կրնա՞յ Աստուած պահանջել
Օր-ցերեկուան աշխատանք, աչքի լոյսէն զրկելով:»

Համբերութիւնը սակայն, կ'ըմբերանէ զիս ընդհուայ.
«Աստուած կարօտ չէ մարդուն ո՞չ գործերուն եւ ո՞չ ալ
Անոր շնորհուած տաղանդներուն: Այն որ կարողն է կրել
Անոր քաղցրիկ թեթեւ լուծն, ն'ա ամէնէն աւելի
Անոր կամքին ծառայող պիտ' նկատուի արդարեւ:

Արքայական Վեհն է նա.- Եւ բիւրաւոր իրեշտակներ
Դատրաստ անոր ցուցմունքին, ծովի վըրայ թէ հողի
Դատգամատար կը սուրան: Ծառայ անոնք են նաեւ
Որոնք կանգուն կը մնան ըսպասելով Անոր կամքին»:

Թրգմն. Թ.Ա.Մ.

ՃՈՆ ՄԻԼԹԸՆ

ԽԱՎԱՏԱՍԻՐԱԿԱՆ

ԿԱՌՈՒԻՑՄԱՆ ԿԱՄ ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐԸ ՀՐԱՊԱՐԱԿԱՆՕՍՈՒԹԵԱՆ ՄԵԶ

Հրապարակային խօսքի մը կառուցումը տարբերութիւն չունի գրական գործի մը կառուցումէն: Տրագիր մը աշխատանքը կը դիւրացնէ: Տրուած խնդրին հետ կապ ունեցող գիրքեր, յօդուածներ պիտի կարդացուին, ատոնցմէ օգտուելով ծրագիր մը շինելու խօսելու համար: Լաւ ծրագիր մը կազմելու համար երեք խնդրներ լուծելու է:

Ա. Ի՞՞նչ մասեր դնել ծրագրին մէջ:

Բ. Այդ մասերը ի՞՞նչ կարգով դնել:

Գ. Այդ մասերուն ի՞՞նչ համեմատական ընդարձակութիւն տալ:

Նոյն է պարագան ճարտարապետութեան համար ալ: Այս երեք հարցերը լուծելու համար, ինչպէս բանախօսութեան նոյնական է բոլոր արուեստի գործերուն մէջ, պէտք է զատորոշել գործին նիւթը եւ գաղափարը: Նիւթը այստեղ գործին ատաղձները, նիւթեղնը չեն, այլ ենթական: Զօր օրինակ, նդիշէի պատմութեան նիւթն է Վարդանանց Պատերազմը. եւ ասիկա գաղափարով մը գրուած է: Նոյն նիւթը ուրիշ մը տարբեր գաղափարով կրնար ներկայացնել: Նկարիչ մը իրեն իրրեւ նիւթ կ'ունենայ տեսարան մը. եթէ ան գաղափար մը չունենայ, արդիւնքը արուեստի տեսակետով կ'ըլլայ ոչնչութիւն: Բուն արուեստագէտը տեսարանին ձեւերը միակ ամրողի մը մէջ կը մտցնէ, յղացք մը կ'ունենայ: Եւ ասկէ է զանազանութիւնը նկարչութեան տեսակետներուն:

Արդ, երբ խօսուելին նիւթ մը կայ, գաղափարի մը մէջ պէտք է հանուի, միութիւն մը ստեղծելու համար խօսքին մէջ:

Տեսնենք այդ երեք հարցերը:

Ա.- Ի՞՞նչ մասեր դնել ծրագրին մէջ. Առաջարկուած խնդրի մը որքան ալ չնշին

ըլլայ, մասերու անհունութիւն մը կը պարունակէ. ուստի հարկ է ընտրել ծրագրին մէջ անցնելիք մասերը: Ի՞նչպէս պէտք է ընտրել ծրագրին մէջ անցնելիք մասերը: Ի՞նչպէս պէտք է ընտրել:- Նիւթը գաղափարով մը պիտի առնենք. եւ անկէ յետոյ պիտի ընդունինք այն բաները որոնք կարեւոր են այդ գաղափարին բացատրութեան համար: Օրէնքը կամ սկզբունքը պիտի ըլլայ չճգել դուրս ծրագրեն որեւէ բան որ կարեւորութիւն ունի գաղափարին համար, եւ դուրս ճգել ամէն բան որ անհրաժեշտ չէ գաղափարին արտայայտութեան համար:

Բ.- Այդ մասերը ի՞՞նչ կարգով դնել:- Ասիկա կը լուծուի երբ՝ նորէն դառնանք փրկարար գաղափարին: Այս ինքնին կը հետեւի առաջին խնդրին: Եւ այդ գաղափարեն կը թելադրուի մեզի այն կարգը որ պիտի դնենք մասերուն մէջ: Նիւթ մը շատ կարգերով կարելի է ներկայացնել: Ի՞նչպէս պիտի ընենք կարգի ընտրութիւնը:- Գաղափարն է որ պիտի ըսէ: Անիկա ունի նկարագիր մը որ պիտի թելադրէ կարգը: Կարեւորը սկզբունքը որոշելն է: Այդ կարգին համար, իրրեւ հրապարակախօսութիւն, կարեւոր բաժանում մը կայ: Դասականորդն ամէն խօսք երեք բաժին կը պարունակէ: Ա.- Մուտք՝ Բ.- Մարմին: Գ.- Կերչարան: Ասիկա կու գայ ընկերային կեանքի անհրաժեշտ պահանջմէն: Հրաւերը նիւթին՝ որ մուտքն է. Ճանաչումը՝ որ մարմինն է, նոր բան մը առնելով, ըլլալով, արձակուիլը՝ որ վերջարանին մէջ կը կատարուի:

Մուտքը երկու բաժին ունի: Յառաջարան՝ որ նիւթին կապ չունեցող բանով մը կրնայ սկսիլ, ուշադրութիւնները ամփոփելու համար, որմէ յետոյ կը դրուի

Աերածութիւնը, որ նիւթին կը պատկանի: Մարմինը նիւթի բաժանումն է կարգի տեսակետով: Եթի մարմինը կ'աւարտի պէտք է որ գաղափարը իր գօրութեանը մէջ յայտնի եւ պայծառ երեւայ. ատիկա վերջարանին մէջ կ'ըլլայ: Երեքի այս ըիթիմը միշտ պիտի գործադրուի ամէն կէտի վրայ: Նախ իրրեւ վերացական նշմարտութիւն, ապա անոր իրագործում, եւ յետոյ խտացեալ վերացականութեան բարձրացում:

Գ.- Այդ մասերուն ինչ համեմատական ընդարձակութիւն տալ- Ասոր լուծման համար ալ գաղափարը անհրաժեշտ է: Իրաքանչիւր մաս ամրողովին այնպէս պիտի համեմատի ինչպէս այդ մասին ներկայացուցած նիւթը կը համեմատի գաղափարին հետ ունեցած իր արժեքին: Այդ formula-ն կ'արժէ եթ

բոլոր միւս պայմանները նոյնը պահուին: Ահա՝ այս խնդիրները աղեկ լուծուած' կ'ունենանք լաւ կառուցումը:

Խօսդի մը համար խնդիր է ժամանակը գրաւելը, ինչպէս նարտարապետին համար՝ գործածելով բանաստեղծի մը մէկ բացատրութիւնը՝ "Անջրապետը գրաւելը", մոռցնելու եւ լցնելու համար ժամանակն ու միջոցը: Ունկնդիրները այնպէս մը կապելու է խօսքին որ, ծրագրին իրագործումն վերջ, անոնք անմիջապէս չհանեն ժամացոյցները նայելու թէ որքան ժամանակ անցեր է:

ԾԱՀԱՆ Ռ. ՊէրՊէրԵԱՆ

15 Հոկտ. 1938

ՍՏՈՐԱՏԵՍՈՒԹԵԱՆ ԲԱՐԴՈՅՑԹԸ ՄԵՐ ԿԵԱՆՔԻՆ ՄԷՋ

Ասիկա ուրիշ մէկ բարդոյք (complex) մըն է՝ Ստորատեսութեան (Malvoyance = գէշ տեսնել) բարդոյքը: Եթէ ուզենք գտնել բնարան մը, նիցչի մէկ խօսքը շատ աղեկ պիտի յամարէր. "անոնք որ աշխարհը ետեւէն միայն կրնան տեսնել". անոնք որ միայն գէշը, ստորինը կը տեսնեն: Ստորատեսութիւնը պէտք չէ շփորթել յոռեստեսութեան հետ, ուր աշխարհը, կեանքը կ'ըմբռնուի իրը գէշ, չար: Բայց յոռեստեսը ուզելով չէ որ գէշ կը տեսնէ, այլ այնպէս համոզուած է որ կեանքը գէշ է: Խսկ ստորատեսը գրեթէ անկարող է աղեկը տեսնելու, եւ հանյք մը ունի այդպէս տեսնելուն մէջ: Հետեւարար ահա complex մը, բանի որ մտի, հոգիի ախտային վիճակ մըն է, ինչ որ կ'արգիկ նշմարիտը տեսնելէ, որովհետեւ ամէն ինչ գէշ չէ ի վերջոյ: Թերեւս միակ դարմանը՝ հիւանդին գիտակցութեան դիմաց բերելն

է իր վիճակը, բայց այդ ալ մեծ օգուտ մը չունի: Հետեւարար մեր այս խօսքը նպատակ ունի նանցնել նման ախտ մը:

Այս հիւանդութեան երկու տիպար կարելի է որոշել.

Ա. Ժխտական.

Բ. Դրական.

Ա.- Ժխտական. Այն՝ որ զուրկ է որեւէ հոգեկան դրական, վեհանձն ուժէ: Այն՝ որու հոգին զուրկ է սիրելու՝ կարողութենէն: Խեղին մը՝ որ կը նմանի բամուած, կոնծած լեմոնի: Ով որ սիրելու կարողութիւն չունի, սիրելիք բան մը չի գտներ: Որով՝ աշխարհի մէջ իրեն համար ամէն առարկայ կը դառնայ կամ անտարբեր, կամ ատելի: Բնականօրէն մարդուն սիրու սիրելիք բան մը կը գնտուէ, մինչ ասոնք ատելիք կը գնտուն: Ասոնք աշխարհը ետեւէն միայն կը դիտեն:

Բ.- Դրական. Գալով դրական տիպա-

րին, ան թեր չէ պարպուած, բայց կիսունակութիւնը մէջքէն վար կը գտնուի: Յանուն որովայնին կը խորհին, փոխանակ զայն պահելու միջոցի իր դիրքին մէջ: Որով՝ դարձեալ, ամէն ինչ կը տեսնեն ետեւեն, վարէն:

Սակայն հարցը իր ամբողջութեանը մէջ նանչնալու համար փորձենք դիտել ստորատեսութեան բարդոյթը կիանքի զանազան երեսներուն վրայ:

1.- Ստորատեսները Ընկերային կիանքին մէջ մեծ սրատեսութիւն ունին: Կը սիրեն առնել հոտը բոլոր այն բաներուն որ գէշ են, աղտոտ են: Կենդանի մը կայ որ գէշ տեղերը կը սիրէ: Խոզերը: Ասոնք ալ մարդեր են թեր՝ բայց խոզերու կը նմանին: Երբ ըսուի իրենց թէ այսինչը աղեկ մարդ է. 'Հը՛, դուն չես գիտեր': Ու կը խղճան միամտութեանդ վրայ: Այսպիսիներ երբ գիրք գրելու ելլեն, գայթակղութիւններ կը պատմեն, եւ շատ ալ կը կարդացուին իրենց տիպարէն մարդոց կողմէ:

2.- Ասոնք Տնտեսական աշխարհին մէջ: Հրապարակը կ'ընդունին իրեւ իրար խարելու, կողոպուտի, անպարկեշտ մարդոց տեղ մը: Ամէն հարուստի առիթով կը մտածեն. Ռվ գիտէ ինչպէս ձեռք է անցուցեր հարստութիւնը":

3.- Քաղաքական մարզին մէջ. Դիւանագիտութիւնը կը նկատեն խարերայութիւն: Կայ միայն քաղաքական պատմութեան աղտոտ երիզը եւ աշխարհ դատապարտուած է այդպէս կրիւներու եւ նենգութիւններու հանդէս մը ըլլալու: Այդ ստորատեսները կը խնդան բոլոր անոնց վրայ, որոնք կը մտածեն խաղաղ աշխարհի մը մասին: Ստորատեսները խնդացին Ռւիլսնի տանեւչորս կետերուն վրայ:

4.- Մշակոյթի, արուեստներու, գրականութեան, իմաստասիրութեան, գիտութեան տեսութիւններու, եւ կրօնքի կալուածներուն մէջ նոյն տեսակետը:

Գեղեցկութիւնը անտեսողներ են ասոնք, որովհետեւ զայն տեսնելու համար հիացող հոգի մը պէտք է ունենալ: Բայց երբ արուեստը այնպիսի նիւթեր ունի ուր մերկ մարմիններ կան, հոն են անոնք՝ արուեստը դատապարտելու իբր գէշ եւ անբարոյ:

Երբ կ'ելլեն աշխարհը հասկնալու պէտք է յիշենք որ երկու մեծ դրութիւններ կան.՝ Նախ ա՛յն՝ որ տարրականը վերինով կը բացատրէ, որ հոգեպաշտ դպրոցն է, եւ երկրորդ դրութիւն մը՝ որ վերինը կը բացատրէ վարինով - նիւթապաշտ տեսակետը), ուղղակի կը տարուին նիւթապաշտ բացատրութիւններուն, ոչ թէ իբր տեսականապէս սիրողներ զանոնք, այլ անոնց տակէն բարոյականներ հանելու մտքով: Օրինակ՝ ըստ Տարվինի, մարդը կապիկէն յառաջ եկած է: Ասկիկ փաստ մըն է մարդկային կարգ մը վարմունքներ նանչնալու: Կամ՝ հանճարը եւ խնճը սահմանակից են, եւ թէ՝ կարգ մը ախտային վիճակներ ծնունդ տուած են հանճարներու: Եւ կամ՝ Կարլ Մարքսի տեսութիւնը՝ տնտեսականով բացատրելու ամէն ընկերային երեւոյք:

Ասոնք եկեղեցիներու, կրօնի մէջ ալ տեղ ունին: Անոնք կը մտածեն զտել հոգին՝ մերժելով չարը: Մեծ ախորժակով մեղքի ցուցակներ են շինած անոնք ". . . թեամբ" ". . . թեամբ": Մինչ Աստուած ուզած էր որ մանուկի հոգի ունենանք ու չարը բարիենով բուժուի: Անոնք շինած են նոյնպէս յաւերժական դժոխք մը՝ Աստուծոյ աչքին առչեւ, ուր պիտի այրին բոլոր մեղաւորները, մինչ անդին արդարները "օ՛խ պիտի քաշեն" այսինչ ու այնինչ բաները ըրած չըլլալնուն համար: Ու աս՝ արդարութիւն է:

Բայց Աստուած ուրիշ հոգի ունի: Միայն արքայութիւնն է յաւերժական: Անոնք կը մտածեն թէ՝ մարդիկ կուսակրօն կ'ըլլան մեղքէ փախչելու համար, եւ ուրիշ

ոչինչ: Բայց շուտով միւս կողմէ՝ մարդը մարդ է ի վերջոյ ։ ։ ։" կ'ըսեն, եւ բան կը խնդրուի.

կ'աւելցնեն՝ "քարեկարգութեան միակ խնդիրը ամուսնութիւնն է":

Պիտի մեռնինք. բայց հիացումով ապրինք, հոգ չէ՝ բող խնդան մեր վրայ աշխարհի այդ իմաստութեարը, ինչպէս խնդացին Սոլյրատի, Այնշքայնի, իմ հօրս, ինչպէս իմ վրայ ։ ։ ։

Երբ պիտի կնեռուի մանուկ մը երեք բան կը խնդրուի.

"Հաւատք, Յոյս, Սէր":

Ապրինք կեանքը, անցնինք անոր մէջն Յիսուսի քերեւութեամբ, պարզութեամբ ու միամտութեամբ, հակառակ շուրջի ամէն տեսակ դիտումներուն:

ՇԱՀԱՆ Ռ. ՊԵՐՊԵՐԵԱՆ

15 Մայիս 1943

p. A letter from Hosius, Bishop of Cordova (296-357),
to Constantius.

Athanasius, Hist. Ar. 44.

[Hosius had been the ecclesiastical adviser of Constantine; suggested and took a leading part in the Nicene Council, a vigorous champion of Athanasius. Constantius, now sole Emperor, a fanatical Arian, was trying by threats to get Hosius' support (and succeeded, by violence, in obtaining his signature to the 'Blasphemy of Sirmium' in 357). Constantius secured the condemnation of Athanasius, at Milan, 355, where he showed his conception of his relation to the Church by the famous saying, 'Let my will be deemed a canon among you, as it is among the Syrian bishops (Arians).' Ath. Hist. Ar. 33.]

. . . Cease, I implore you, from these proceedings. Remember that you are but mortal; and be fearful of the day of judgement and keep yourself pure with that day in view. Do not interfere in matters ecclesiastical, nor give us orders on such questions, but learn about them from us. For into your hands God has put the kingdom; the affairs of his Church he has committed to us. If any man stole the Empire from you, he would be resisting the ordinance of God: in the same way you on your part should be afraid lest, in taking upon yourself the government of the Church, you incur the guilt of a grave offence. 'Render unto Caesar the things that are Caesar's and unto God the things that are God's.' We are not permitted to exercise an earthly rule; and you, Sire, are not authorized to burn incense. I write thus to you out of concern for your salvation. As for the contents of your letter; I am determined not to write to the Arians. I anathematize their heresy. And I will not subscribe to the indictment of Athanasius; for both we, and the Church of Rome, and the whole synod, acquitted him.

ԲԱՆԱՏԻՐԱԿԱՆ

ՆԱՐԵԿԱՑՈՒ ԳՆԱՀԱՏՈՒԹԻՒՆԸ ԴԱՐԵՐԻ ՀՈԼՈՎՈՅԹՈՒՄ

Միանալ ընդ Հոգին խնդրեաց, եւ այս կարի բարձրագոյն հայցուած՝ աստուած ընդ մարդ խառնիլ:

ՆԵՐՄԷՍ ԼԱՄԲՐՈՆԱՑԻ

Ա. Միջին դարերից մինչեւ ուշ միջնադար

Երբեք չի մարել հետաքրքրութիւնը Նարեկացու եւ նրա ստեղծագործութեան նկատմամբ: «Մոգելան հմայք մը - գրել է Գ. Խաչատուրեանը - շատ կանուխէն արդարեւ սկսած էր լուսապատճել իր անունը» (1): Երիտասարդ Նարեկացու տաղանդի նամաշման առաջին յայտը պէտք է համարել Վասպուրականի թագաւոր Գուրգէն Արծրունու պատուէրը՝ գրելու նրգ Երգոցի նոր մեկնութիւն: Նարեկացին մեկնութիւնը աւարտել է 977 թ.: Գո՞հ էր արդեօֆ քագակիր պատուիրատուն այդ մեկնութիւնից թէ ոչ, - դժուար է ասել: Կարեւորն այն է, որ Նարեկացին արդէն հեղինակութիւն էր նրա համար:

Երկրորդ վկայութիւնը Մոկաց Ստեփանոս եպիսկոպոսի պատուէրն է՝ գրելու Ապարանից Խաչի պատմութիւնը: Բիւզանդական Վասիլ եւ Կոստանդին կայսրները ոսկեհուու մի խաչ են ուղարկում Ստեփանոս եպիսկոպոսին, սրա քրոջ որդու՝ Կոստանդնուպոլսում պատիւների արժանացած մի զինուրականի ձեռքով: Խաչը 983 թ. մեծ շուրջ Ս. Կարապետի վանքից փոխադրում են Ապարանից վանքի Ս. Աստուածածին նորակառոյց եկեղեցին: Ստոյգ յայտնի չէ, թէ մասնակցել է արդեօֆ Նարեկացին այդ հանդիսութեանը (2), բայց նա ընդունել է Ստեփանոս Մոկացու պատուէրը եւ այդ գործը, ըստ Գ. Աւետիքեանի, գրել է 983 թուից մէկ-երկու տարի անց (3):

Երրորդ վկայութիւնը Նարեկացու թուղթն է՝ յդուած Կնավա վանքի վանահօրը, ուր ընդառաջելով վանահօր խնդրանքին՝ Նարեկացին պարզաբանում է քոնդրակեան աղանդի գլխաւոր կետերը եւ յորդորում պայքարել այդ աղանդի դէմ: Նշանակում է՝ Նարեկացին հեղինակութիւն էր կրօնադաւանարանական խնդիրներում: Եւ վերջապէս, չորրորդ վկայութիւնը Մատեանի պատուէրն է, որը Նարեկացին գրել է ոչ թէ մէկ պատուիրատուի (զինի արքայ թէ դիտապիտ) առաջարկով, այլ «ի խնդրոյ հայցման հարց միանձանց եւ բազմաց անապատականաց» (ԳՆՄՌ, 245): Որ Նարեկացին մեծ հոչակ է վայելել իր կենդանութեան տարիներին, որ նրան գովել են ու մեծարել, ակներեւ է Մատեանի ինքնածաղկման այն ժատ տողերից, որոնք կենսագրական ատաղճ ունեն (Թան ՀԲ, դ): Նա ունեցել է նաև հակառ ակրոդներ, որոնք չարախոսել, կշտամբել, բամբասել, հալածել են թէեւ, սակայն ոչ ոք գրաւոր բացասական խօսք չի բողել Նարեկացու մասին:

11-17թ դարերում Նարեկացու մասին ուսումնասիրութիւն չէ գրուել: Բացի վարժից՝ յայտնի են գրիչների հարիւրաւոր յիշատակարաններ, բանաստեղծութիւններ՝ նուիրուած Նարեկացուն, մատեանի եւ մի բանի գանձերի մեկնութիւններ եւ այլն: Այդ նիւթերը ցրուած են ձեռագրերում, տպագիր հանդէսներում եւ այլուր, որոնք

մինչեւ այժմ չեն արժանացել ուսումնասիրութեան: Նարեկացու ստեղծագործութեան բովանդակութիւնը սերունդներին մատչելի է դառնում աստիճանաբարար: Միջնադարն ուրոյն մեկնակետ եւ գնահատման այլ չափանիշ է ունեցել: Այդ մեկնակետը հիմնականում հանգում է մեղքերի խոստովանութեան, հոգու մաքրագործման եւ փրկութեան քրիստոնեական գաղափարներին: Վարքի տարբերակներից մեկի մեջ, յարասելով Մատեանի խորագիրը, այսպէս է բանաձեռուած նրա նշանակութիւնը. «Ամենայն ոք որ եւ կամեսցի, սովու կարողացի հաշտեցուցանել ընդ ինքեան զշայրն գրութեանց» (ԹՆՄՈ, 173): Մատեանն ընկալուել է որպէս մի երկ, որի շնորհիւ ընթերցողը կարող է աղօթել, զդալ եւ ապաշաւել, բողութիւն հայցել եւ մաքրագործուել՝ ընդունելով քաւութեան եւ ներման շնորհը: Այս միտքը դարեր շարունակ անցել է յիշատակարանից յիշատակարան, գրքից՝ գիրք արձակ կամ չափածոյ, պարզ խօսքերով կամ նարտասանական նոխ դարձուածներով, բայց միշտ էլ դառնալով քարեպաշտական այդ առանցքի շուրջը: Մատեանն այդպէս ընկալելու հոգետրամադրութիւնը գալիս է նարեկացուց: Իր գործը նա համարել է «դեղ կենաց» մաղթանեների կտակ, որն իր ընթերցողներին կարող է ընձեռել՝

Բժշկութիւն հոգուց եւ մաքրութիւն յանցանաց,

Թողութիւն պարտուց եւ արձակումն մեղաց կապանաց: (Բան Գ, գ)

Հատ Սամուել Անեցու՝ Գագիկ Բագրատունու (990-1020) բագաւորութեան առաջին տասնամեակին «փայլեր իրեւ զարեգակն սուրբն Գրիգոր Նարեկացին» (4): Արիստակէս Լաստիվերտցին, բուարկելով ժամանակի անուանի վարդապետներին, նկատի ունենալով նարեկացուն՝ յիշատակում է «եւ Գրիգոր

յոյժ իմաստունն բանիւք» (5): Մատքեռ Ուռիայեցին տալիս է դարի վարդապետների աւելի ընդարձակ ցանկ՝ յիշատակելով նաև Անանիա եւ Գրիգոր Նարեկացիներին (6):

Նարեկացուն իրեւ բանաստեղծի գնահատելու առաջին փորձը պատկանում է Ներսէս Լամբրոնացուն: Մատեանի ԼԳ գլխից Ս. Հոգուն ուղղուած աղօթքը, որը սկսում է «Ամենակալ, բարերար, մարդասէր աստուած բոլորից» տողով, Լամբրոնացին մոււծել է հայոց պատարագամատոյցի իրեւ նախերգանք: Լամբրոնացին գրել է այդ աղօթքի մեկնութիւնը, որը խիստ հետաքրիր է կրօնաւորի հոգերանութեան բացայայտման տեսանկիւնից եւս: Ըստ Լամբրոնացու՝ անհնարին է մեկնարանել աղօթքի խօսքը, որովհետեւ այն ձուլուած է աղօթարարի հոգու տենչանքին: «Արդ, ո՞րպէս կարողանամք զարտասուալից հառաչումն ամենայն անձինն մեկնել կամ ուսուցանել, բայց թէ փորձիւ ոք ընդ կիրք նորին անցեալ՝ ծանիցէ, յոր նաշակ վայելեալ, յամենայն պատրանաց աշխարհին՝ ի ստիպոյ սրտին ողջոյն տուեալ՝ հրաժարէ, եւ միայն յայն հառաչմանէն միշտ զանձն իւր կերակրէ: Հառաչումն այն է, որ գրոց սիրոյն աստուծոյ արծարծէ, եւ արտասուին է, իր զիոնուած աչս վճիտ ներգործէ: Մարմնական հառաչանք եւ արտասուին է, իր զիոնուած աչս վճիտ ներգործէ: Մարմնական հառաչանք եւ արտասուին ի հեռանալ սիրոյն եւ յանել տրտմական կրիցն՝ զօրէ, իսկ այս՝ հակառակ նմին, զի որչափ զերես բարձրելոյն նկատէ, եւս առաւելապէս բոցով սիրոյն հառաչէ. եւ որչափ մերձնայ ի նայ յորդառատ զգեստ արտասուաց հեղեղէ. եւ միշտ զաւուրսն՝ յորս անեաշակ ի սմանէ՝ ապաշաւէ, եւ յառաջակայն ունել զնոյն՝ աղօթէ: Այս է ուրախութիւն, որում բնաւ զդուուն ոչ տիրէ. եւ արտմութիւն, որ զանապաշաւ

ցնծութիւն բղխէ: Զսա ի քան ճգել եւ պատմել՝ անարգութիւն է շնորհին, եւ ուսմամբ զսյն նանաչել՝ անկարութիւն է լսողին» (7):

Լամբրոնացին Նարեկացու հառաջանքին ու արտասուժի պատճառը տեսնում է աստուածային կատարելութեան նրա տենչանքին ու ճգտման մէջ: Ըստ նրա՝ Նարեկացին տենչում է Ս. Հոգու գօրութեան լոյսը «խոնարհեցուցանել եւ հրաշալի ազդմամբ առ ինքն ճգել», որի յայտնութիւնը հոգու մէջ նանաչում է նրանից, որ այդ լոյսը խաղաղութիւն է աւետարանում՝ մաքրելով հոգին խռովայոյգ տագնապներից:

Հաղորդուել Մատեանին՝ նշանակում էր հաւատի, յոյսի եւ սիրոյ լոյս խառնել սեփական եռութեանը, քարձանալ ինքն իրենից, նորոգուել հոգով: «Ենորիին ամենախնամ ողորմութեանն աստուծոյ յանկ ելեալ աւարտեցաւ Մատեանս աստուածային սուրբ եւ երանեալ վարդապետին Գրիգորի Նարեկացւոյ՝ ի խնդրոյ աստուածապատիւ սուրբ կարողիկոսին տանս Թորգոմայ տեառն Կոստանդեայ, - գրել է Վասիլ Ռուհայեցի գրիչը 1266 թ. - քանզի տեսեալ զգեղ վայելչութեան քանիս, որ ամբարեալ կայ ի յաստուածախաւս Մատեանս. զի է սա դուռն եւ մուտ ի գաւիթս աստուծոյ, որ ի ձեռն զդշման եւ պաղատանաց արտասուաթոր աղերսարկու աղաւրից սրբոյ հաւրն Գրիգորի առնէ զմեղսամակարք մարդիք նորոգ եւ հոգիացեալ նման հրեշտակաց. զի է սա խաւսք ընդ աստուծոյ եւ կշտամբանք մեղուցեալ անձին եւ աղերս ամենայն սուրբս» (ՄՄ, ձեռ. 4965, էջ 380 ա-բ):

Դարի այս կրթուած գրչի հիմնական միտքը եւս հանգում է զդշման ու պաղատանքների միջոցով հոգին մեղքից մաքրելու քարեպաշտական պահանջին:

Թէեւ ըստ եռութեան նոյն միտքն է արտայայտում նաև Յովհաննէս գրիչը 1286 թ. գրած իր յիշատակարանում, քայց իր գաղափարը նա մատուցում է առաւելապէս փիլիսոփայական մօտեցմամբ, քան կրօնական տեսանկիւնից: Ըստ Յովհաննէսի՝ աստուած լոյս է, եւ որքան պայծառ է այդ լոյսը մէկի մէջ, այնքան քարձը է նրա սրբութիւնը: Նարեկացին արտափայլել է քանական այդ լոյսը, որպէս զի այն պտղաբերի մեր մէջ եւ մենք աստուածանանք: «Ի գերունակ եւ մշտարուժ ծաւալմանէն, որոյ անշափելի լուսոյն նառագայրիւմ եւ մերձեկայ լուսոյն անըմրոնելի, թէալէտ իմանալիք եւ հոգեղենք հաղորդին, եւ զայս, որ արդինս է հասարակաց հաւանելիս, առաջի դնէ վայելչարանիւս երկրագործն Գրիգորի Նարեկայ, որ զբնականն արտափայլեալ պտղաբերել ի մեզ, աստուածային տեսչութեանցն ժամանել, որ ըստ գյուրթեանն նշանարտապէս լոյս է, ընթանայ եւ է եղելս, քանզի եւ սուրբք ամենեկեան ըստ նմանութեան լուսոյ են պայծառացեալ, յանձնինս զլոյս պատուին, որ զծածուկս բննէ աստուած եւ զիւրաքանչիւր զբնութեանն զշափն նանաչէ» (ՄՄ, ձեռ. նո. 5135, էջ 262 ա-բ):

Ի տարբերութիւն 13րդ դարի այս նոխարան գրիչների, իր միտքը գրեթէ ժողովրդական պարզ, առօրեայ եւ մատչելի լեզուով է արտայատել Մարտիրոս գրիչը՝ 1283 թ. Խորանաշատում ընդորինակած Մատեանի իր յիշատակարանում.

Ով որ ունի խոցուած հոգի կամ մարմինն է մեղալք ի լի

Եւ դեղ ունկ վասն իւր հոգոյ, աստ գտանէ զիւր պիտանի:

(ՄՄ, ձեռ. նո. 1563, էջ 336 թ.)

14-15րդ դարերում աւելի է խորանում հետաքրքրութիւնը Նարեկացու նկատմամբ: Զկայ հայարնակ մի վայր, լինի բնաշխարհիկ Հայատանում, Կիլիկիայում, թէ գաղթա-

վայրերում, ուր յայտնի չլինի նարեկացու անունը: Ամենուր սիրով ընդօրինակում են նրա գործերը եւ, ամենից շատ, Մատեանը: Մատեանի ընկալման մեկնակետը մնում է նոյնը, բայց նշմարում է նոր տեսանկիւն՝ ինչպէ՞ս հասկանալ Մատեանը, ի՞նչ է ցանկացել ասել հեղինակը այս կամ այն գլխում, ինչո՞ւ է հղել այս կամ այն աստուածաշնչական կերպարը եւ այլն:

1327 թ. Խտալիայի Սալեռնո քաղաքում Մատեանն ընդօրինակել է Անդրոնիկոս քահանան՝ ժամանակի զարգացած հոգեւորականներից մեկը: Նրա համար եւս նարեկացու Մատեանը «աստուածազարդ եւ հոգեպատում» գիրք է՝ գրուած Ս. Հոգու ներշնչմամբ: Նրա կարծիքով հեղինակը՝ Դրիգոր նարեկացին՝ «զդէմս առեալ ամենեցուն՝ զարդարոց եւ զմեղաւորաց ուժգին քաղձանակ եւ հառաջանաւիք ի գորով եւ աղիոնորմ քանաստեղծութեամբ զարթուցանէ զբաւին թմբութիւն եւ զյիմարութիւն քանդագուշեալ մտաց մերց տեսութիւն» եւ «քազմապիսի յեղանակաւ եւ յորդորական քաջալերութեամբ կոչէ զամենեսեան յանպատում միիթարութիւն, միջնորդելով ընդ աստուած եւ ընդ մարդիկ՝ զամենեցունց ընդ ինքնան վարկանելով զպարտիս, համանման գոլով այնմ, որ զմեղս մեր երարձ» (ՄՄ, ձեռ. նո. 1562, էջ 288-ը-ա):

Թափանցիկ է գուգահեռը Յիսուսի նարեկացու միջեւ: Նարեկացու աստուածանմանութեան իդաք Անդրոնիկոսը համարում է իրագործուած. նա միջնորդ է աստծու եւ մարդկանց միջեւ՝ իր անթերի մարդկայնութեամբ եւ աստուածային հոգու կերպարով:

Եթէ Ղազար գրիչը 1333 թ. գրած իր յիշատակարանում Մատեանի նշանակութիւնը տեսնում է այն քանի մեջ, որ Արանով կարելի է քաւութիւն գտնել եւ

փրկութեան յոյս, «որով մերձենամք առ աստուած եւ մշտնչենաւորութիւն անմահական կենաց» (ՄՄ, ձեռ. նո. 2557, էջ 192 ա), ապա նոյն դարի մեկ այլ գրիչ՝ Նորոգեսը, Մատեանը բնութագրում է որպէս մեղքերի խոստովանութեան աստուածախոս մի գիրք եւ եթէ մեկը, «որպէս արժան է պաղատեսցի սովաւ առ ողրմած անկոխակալ տէրն, հաւատամ ստուգապէս թերեւանալոյ ի ծանրաբեռն կրիցն մեղանացն» (Ց):

Առաջին պահ թում է երկու գրիչների մօտեցման միջեւ տարրերութիւն չկայ: Բայց դժուար չէ նկատել, որ Ղազարի հայեացքն աւելի շուտ ուղղուած է դէպի երկինք, մինչդեռ նորոգեսինը աւելի շուտ հակուած է երկրին: Եւ առհասարակ, եթէ մի կողմից ընդգծում է Մատեանի հոգեւոր դիրը որպէս «ճանապարհ կենաց, որ յերկինս տանի» (ՄՄ, ձեռ. նո. 5921, էջ 343 թ), որպէս «ստացուած պատուական եւ աստուածային եւ վերին պայծառութեանն առիք» (ՄՄ, ձեռ. նո. 10182, էջ 209 ա), ապա միւս կողմից շեշտում է նրա գեղարուստական ներգործութեան, քարոյափիլիսոփայութեան գործնական նշանակութիւնը: Ըստ Յովիաննելս գրչի՝ Մատեանը հոգեշահ մի գիրք է, որը կարող է լինել «մեղաւորաց՝ սփոփանք, տարակուսելոցն՝ միիթարանք, վշտացելոցն՝ միիթարանք, վշտացելոց՝ աւգնական, անգելոց՝ կանգնումըն, եւ յետ Քրիստոսի՝ լուսաւորիչ աշխարհի» (ՄՄ, ձեռ. նո. 5076, էջ 127 թ):

Յիշատակարանների մեջ իր բնարականութեամբ առանձնանում է Թումա գրչի յիշատակարանը՝ գրուած Վանում, 1391 թուականին: Թուման իրեն արժանի չի համարում նոյնիսկ շօշափելու, ել ուր մնաց թէ ընդօրինակելու. «Զեռք, որ ի մեղքն շաղախի, զիա՞րդ զա շօշափեսցի»: Բայց եւ ընդօրինակում է՝ զիշելով իր ծերունի հօրեղոր՝ Սիմեոն քահանայի

քախանաճանքին, որն իր վարպետն էր նաև.

Արտասուալից աղաջէր զիս, թէ՝ Կատարէ սուրբ վարդապետիս,

Խնդրեմ զգանձ հրաշալիս՝ նարեկայ սուրբ վարդապետիս,

Այնչափ չհանգչիմ ես աշխարհիս յընչուր հայիմ զգիրքս ի գրկիս:

(ՄՄ, ձեռ. 66. 1874, էջ 336ա-33.ր)

Մատեանի յուզականութեան ուժն է, որ բոյլ է տուել մատեագիր Մատթէոս Ձուղայեցուն նարեկացու խօսքը բարձր դասել սաղմոններից. «Մին փոխ նարեկացի լաւ է, քան զամբնայն սաղմոսս Դաւթի» (ՄՄ, ձեռ. 6607, էջ 52 ա): Ձուղայեցին զգացել է, որ իր ժամանակի՝ 14-15րդ դարերի մարդու հոգուն առաւել հարազատ է նարեկացին, քան Դաւթը:

Նարեկացու մասին միջնադարում պատմաքննական, բանասիրական աշխատութիւններ չեն գրուել: Բայց, ըստ իս, եղել են փորձեր: Այդպիսի փորձ է Ստեփանոս Տիվրիկեցու յիշատակարանը՝ գրուած 1366 թ., Աւագ վանքում: «Ի չորք հարիւր յիսուն եւ մի (1002 - Ա. Ղ.) թուին ի զգիրքս արարեալ նարեկացին Գրիգորիոս - գրել է նա - եւ չորիւք յեղանակաւէ տանի զբան երանեալ սուրբ հայրս Գրիգորիոս. պահատանաւէ առ աստուած. եւ ըստ արկածից բանսարկուին. ձաղանաց անձին եւ յուսադրութիւն շնորհացն աստուծոյ: Ունի խառնեալ եւ պատմական բանս, առակաւորս եւ ներբողեանս ինչ՝ խառնեալ մեկնութիւնս եւ գոհացողականս. նա եւ իրս ինչ խառնեալ չնշինս եւ զարմացուցիչս, արկեալ ընդ փակիւք, յողոց սկսեալ եւ ի գոհութիւն աւարտեալ աղաչանաւէ» (ՄՄ, ձեռ. 66. 2088, էջ 4 թ):

Սա գրականագիտական նուրբ վերլուծութեան փորձ է՝ մի կողմից հասկանալու Մատեանի գործողութեան զարգացման

հոգերաճական շարժառիթը, միւս կողմից՝ բացայայտելու նրա կառուցուածքի տարրերը եւ, վերջապէս, նաև ժանրի բնոյթը՝ ողը, որն աւարտւում է լաւատեսական յոյսի գոհարանութեամբ:

Մատեանը մտայդացուած է որպէս ամբողջական գործ: Նա բաժանուած է միայն գլուխների: Բայց արդէն 12րդ դարից յայտնի են փորձեր՝ առանձին գլուխներ վերնագրելու՝ տարրեր նպատակներով կիրառելու պահանջից մղուած: Մատեանը մասերի բաժանելու մի փորձ արուել է 14րդ դարում: Դա մի ձեռագիր է՝ ընդօրինակուած 1369 թ. Արտամետում, որի գրիչն է Ստեփանոս Արտամետցին: ՀԴ գլխից թ հատուածից առաջ նա բողել է այսպիսի վկայութիւն. «Գրեցաւ յերից գրոցս զմի գիրքս առաջին» (ՄՄ, ձեռ. 66. 5889, էջ 159 ա): Այնուհետեւ, ՀԴ գլխից յետոյ, ՀԵ գլխից առաջ գրել է այսպէս. «Արդ, գրեցաւ կարողութեամբն աստուծոյ երկրորդ գիրքս սուրբ վարդապետին Գրիգորի նարեկայ, ձեռամբ յոգնամեղ եւ անարիեստ գրչի՝ Ստեփանոսի, յիշատակ ինձ եւ ծնողաց իմոց» (էջ 339 թ): Նշանակում է՝ Մատեանը բաժանուել է երեք գրերի: Սա չէր կարող լինել նարեկացունը: Բայց մասերի, գրերի, դրուագների բաժանելու այս փորձը ծագել է Մատեանն աւելի լաւ ընկալելու պահանջից: ԶԵ՞ որ հայ մատեանագրութեան նշանաւոր երկերը՝ սկսած Խորենացուց, Եղիշէից, Փարաբեցուց մինչեւ Յովհաննէս Դրասխանակերտցի, Ասողիկ եւ ուրիշներ ունեն ուրոյն կառուցուածք եւ երբեք չեն կրկնում միմեանց: Թերեւս բաժանման այդ փորձը կատարել է Մխիթար Սասնեցին, որի ձեռագրից էլ ընդօրինակել է Ստեփանոսը: Սասնեցին նշանաւոր վարդապետ էր (մօտ 1260- 1337): Գ. Աւետիքեանը ձեռքի տակ ունեցել է մի ձեռագրի՝ գրուած 1325 թ., որը համեմատուած է եղել Մխիթար

վարդապետի ձեռագրի հետ՝ «առ որ յիշատակագիր համառու յաւելեալ ազդ առնել՝ կարի վստահանալ ի նոյն» (9): Մատեանը նարեկ է կոչում հաւանարար 13րդ դարից: Նարեկացու վարքի տարբերակներից մէկում՝ գրուած 1309 թ., ասուած է՝ «յօրինեաց զիրաշալի Գիրս աղօրից, որ յանուն տեղույն նարեկ կոչի» (10):

Հաւանարար 13րդ դարում են գրուել Մատեանի եւ նարեկացու մի քանի գանձերի մեկնութիւնները: Մատեանի մեկնութեան հնագոյն տարբերակը յայտնի է 1271 թ. ընդօրինակութեամբ (ՄՄ, ձեռ. 60. 5518, էջ 253 ա 305 թ.): Ըստ գրքի յիշատակարանի՝ մեկնութեան հեղինակը Ցակոր Կլայեցի կաթողիկոսն է (1268-1288): Սա հաւանական է, քայլ կարօտ է ապացուցման: Կլայեցուց քացի մեկնութիւնը վերագրուել է ներսէս Լամբրոնացուն, Սարգիս Շնորհալուն եւ Գէորգ Սկիւռացուն: Բացառում է Լամբրոնացու հեղինակութիւնը, քանի որ նա մեկնարանել է միայն ԼԳ գլխի մի քանի աղօրք: Հ. Նալեանը, առանց փաստարկելու, մեկնութեան հեղինակ է համարում Սարգիս Շնորհալուն: Ինձ յայտնի է նման մի յիշատակարան՝ գրուած 1412 թ., «զլուծումն . . . արար յետոյ վսեմեմիտն եւ նարտարարանս Սարգիս վարդապետն ի յառաջին ճայննե (այսինքն՝ Զայն հառաջանաց քառերից - Ա. Ղ.) մինչ յաւարտ շնչոյն» (11): Աւետիքեանը գտնում է, որ Սարգիս Շնորհալուն չի կարող լինել այդ հեղինակը: Նա 12րդ դարի հեղինակ է, ունի ընտիր ռեն, մինչդեռ Լուծմունքի հեղինակն անխտիր օգտագործել է ռամկական քառ ու քան, բուրքերէն եւ արարերէն քառեր, ուստի «անուանակից գոլով Սարգսի»՝ կարող էր լինել 14րդ դարի Կիլիկեցի (12): Գէորգ Սկիւռացուն եւս, բում է, մեկնութիւնը վերագրուել է առանց հիմքերի (13):

Ըստ Աւետիքեանի՝ մեկնութիւնը սակաւարձէք գործ է, քանի որ հեղինակը խրին շատ տեղեր «կամ վեր ի վերոյ բանիւք բողու յանյայտութեան, կամ անյարմար իմաստս արտայայտէ» (14): Դժուար է համաձայնել այս գնահատականի հետ: Մեկնութիւնն ունի որոշակի գրապատմական եւ գիտական արձէք: Նախ՝ գրուած է մատչելի, պարզ եւ գրերէ խօսակցական լեզուով, երկրորդ՝ մեկնիչը մեծ ուշադրութիւն է դարձել խրին բառերի բացատրութիւններին, չխուսափելով արարերէն եւ բուրքերէն համարժէքները տալուց, երրորդ՝ իր բացատրութիւնների մէջ ելնում է ժամանակի գիտութեան մակարդակից եւ, վերջապէս, չորրորդ՝ չի դիմում աստուածաբանական երկարաբարակ դատողութիւնների: Պատահական չէ, որ մեկնութիւնը հրատարակուել է Մատեանի տասնեակ տպագրութիւնների հետ եւ, ինչ խօսք, ծառայել է իր նպատակին: Նոյն հեղինակի նոյն մօտեցմամբ էլ մեկնարանուած են Ս. Հոգուն, Խաչին եւ Եկեղեցուն նուիրուած գանձերը (ՄՄ, ձեռ. 60. 59 էջ 199 ա - 202 թ.):

Առանձին բանաստեղծներ նարեկացուն նուիրել են ներքողներ, տաղեր, երգեր (15):

16-17րդ դարերի կեանքի անբարենպաստ պայմանների հետեւանելով նուազում է հետաքրքրութիւնը առհասարակ մշակոյթի նկատմամբ: 17րդ դարի կեսերից նկատում է զարքօնք: Հայերը, ինչպէս գրել է Մ. Արեղեանը, «կամ պէտք է ոչնչանային եւ վայրենանալով ընկնէին, եւ կամ եթէ ազգի մէջ կենսունակութեան դեռ ուժ կար, մեծ ջանքերով նորից գատէին կենդանութեան» (16): Նարեկացին դառնում է նորոգման յոյսի ու ջանքի սատար: Նորից ջանասիրութեամբ ընդօրինակում են նրա գործերը: Ցիշատակարանների հեղինակները յանախ

բառացիօրեն կրկնում են հներին եւ միայն երբեմն-երբեմն զեղում իրենց քարեպաշտական զգացմունքները:

Այդ շրջանի յիշատակարաններից մասնակի հետաքրքրութիւն են ներկայացնում այլազգների գերութիւնից Նարեկն ազատելու մասին տեղեկութիւնները (17):

17րդ դարում հասունացաւ Մատեանը տպագրելու անհրաժեշտութիւնը: 1673 թ. Մարտելում մեծանուն Ռուկան Երեւանցին ձեռնարկեց Մատեանի տպագրութեան: Տպագրութիւնը, սակայն, մնաց թերի՝ Ռուկան Երեւանցու / 1613-1674 / մահուան պատճառով / ԳՆՄՈ, 197/:

18րդ դարը առանձնայատուկ տեղ ունի Նարեկացիագիտութեան զարգացման մէջ: Դարամուտը բացուցեց Նարեկացու մատեանի եւ նրա մի քանի գանձերի հրատարակութեամբ: Գիրքը լոյս տեսաւ 1700-1702 թթ. Կոստանդնուպոլսում (ԳՆՄՈ, 197-199): Բնագիրը տպագրութեան էր պատրաստել Երուսաղէմի պատրիարք, մատեանգիր, հասարակական-եկեղեցական գործիչ Մինաս Ամդեցին (մահ. 1704): Նա բնագիրը պատրաստել էլ Երուսաղէմի ձեռագրատան մի գրչագրի հիման վրայ՝ համեմատելով էջմիածնի, Սաղմոսավանքի, Խոր Վիրապի եւ Սեւանայ վանքի հինգ այլ ձեռագրերի հետ (18):

1726 թ. լոյս տեսաւ Մատեանի երկրորդ տպագրութիւնը՝ դարձեալ Կոստանդնուպոլսում: Նախորդի համեմատութեամբ սա ունի մի քանի առաւելութիւններ. ա) բնագիրը պատրաստել են «ի բազում եւ լաւ օրինակաց, բազմաշխատ երկամք սրբագրութեան՝ զայլ եւ այլ օրինական ընդ միմանս համեմատելով» (19), բ) սրբագրել են առաջին հրատարակութեան վրիպակները, գ) լուսանցքում նշել են աստուածաշնչական յորւմների աղբիւները եւ, վերջապէս, դ) աւելի շատ տեղեկութիւն-

ներ են հաղորդել կատարուած աշխատանքի մասին: Տպագրութիւնն իրականացրել են Կոստանդնուպոլսի պատրիարք Յովհաննես Կոլոտը (1678-1741), Երուսաղէմի պատրիարք Գրիգոր Շղբայակիրը (17-18րդ դդ.), յղումները կատարել է Յարութիւն արեղան, սրբագրութիւնը, յայտնի բանաստեղծ եւ Քերականագէտ Պաղտասար Դափիրը (1683-1788):

Մատեանի նշանակութիւնը գնահատուած է զուտ միջնադարեան ոգով: Մարդ պէտք է ձգոի աստուածանալու, իսկ դա կարող է լինել ոչ այլ կերպ, «եթէ ոչ հաւատով միայն»: Եւ ապա՝ «թէպէտ յաստուածն մերձենալ հաւատով է եւ ոչ այլ իիք, բայց եւ հաւատոյն սնունդ՝ գործըն է, եւ գործոյն գերագոյն՝ աղօթք»: Լուսարանելու համար այս միտքը նախարանի հեղինակը դիմում է այսպիսի համեմատութեան. «Զի որպէս տունկ իմն տնկեցեալ ի հողոց, եթէ ոչ ոռոգանիցի ստեպ-ստէպ եւ ոչ ներընդունիցէ զարեգական զերմութիւն, ոչ անէ բնաւին, այլ խամրի եւ չորանայ. այսպէս եւ հաւատն առանց աղօթից զերմութեան եւ արտասուցն ոռոգման՝ խամրանայ օրըստօրէ եւ անպտուղ լիալ՝ մեռանի» (20):

1745 թ. Կ. Պոլսում լոյս տեսաւ Ցակոր Նալեանի «Գիրք Մեկնութեան Աղօթից Սրբոյն Գրիգորի Նարեկացւոյ» ուսումնասիրութիւնը, որը բաղկացած է՝ ա) նախադրութիւնից (էջ 1-12), բ) Մատեանի մեկնութիւնից (էջ 721-1051): Նալեանը եկեղեցական մատեանգիր էր, աստուածարան եւ բանաստեղծ: Լէօն այսպէս է բնութագրել նրան. «Գրական մարդ էր եւ իբրև այդպիսին, շատ թեղմնաւոր գրիչ ուներ: Տարարախտարար, դարն այնպիսին էր, որ նրա ընդունակութիւնները պարփակուեցին միայն կրօնական նեղ շրջանակների մէջ» (21): Կրօնական ոգին էլ իր ուժեղ կնիքն

է դրել Նալեանի այդ ուսումնասիրութեան վրայ: Գիրքը բացւում է մի նախադրութեամբ, ուր նա անդրադառնում է Նարեկացու կեանքին, կրութեանը, դաստիարակութեանը, բնաւորութեանը եւ այլ հարցերի: Նախադրութիւնը ոչ այնքան վերլուծական մտքի արգասիք է, որքան պաշտելի անձի ներքող: Նալեանի սկանչացման աստիճանը հասնում է այնտեղ, որ, հակառակ փաստերի, Նարեկացու կեանքի տեսողութիւնը հաւասարեցնում է Յիսուսի տարիքին, զուգահեռներ է տանում աստուծանչական կերպարների եւ Նարեկացու միջեւ: Նարեկացու ստեղծագործութիւնը Նալեանը մեկնարանում է համարիստունեական հայացքների տեսագծով՝ համեմատութիւնների ու հակադրութիւնների համար դիմելով եկեղեցու հայրերի, «անտիկ» մտածողների, միջնադարի հայ եւ օտարազգի բազմաթիւ հեղինակների ամենատարբեր աշխատութիւնների: Դա չափազանց ծանրաբռնում է Նալեանի խօսքը, շեղում բուն նիւթից: Զայած նիւթի ընդգրկման լայնութեանը, իրականում Նալեանն ամէն ինչ մեկնարանում է կրօնա-աստուծաբանական հայեացքով: Նրա պատկերացրած Նարեկացու համար չկայ ներքին հակասութիւնների եւ որոնումների լարուած վիճակ: Կայ սրբութեան ձգուման ծարաւ, աստուծանալու կրօնախանդ ջերմեռանդութիւն: Նալեանն իր առջև խնդիր չի դնում լուսարանելու այն հարցը, թէ պատմական ու մշակութային ինչ օրինաչափութեամբ պիտի հանդէս գար Նարեկացին, ինչո՞ւ ժողովրդական բանահիւսութիւնը պէտք է ազդեր Նարեկացու ստեղծագործութեան վրայ, ինչու պիտի փոխուէր վերաբրմունքը դէպի մարդն ու բնութիւնը, դէպի եկեղեցին եւայլն: Նալեանի համար Նարեկացին վեր է ժամանակից, պատմա-հասարակական

միջավայրից դուրս, զուտ հոգեւոր հետաքրքրութիւնների տէր բանաստեղծ, որի համար եականը առհասարակ մարդն է՝ աստծու, աստուած՝ մարդու յարաբերութեամբ: Իրեւ գնահատման բարձրագոյն չափանիշ, Նալեանը Մատեանը համարում է համառօտ Աստուածաշունչ եւ երկրորդ Աւետարան. «Այնքան առատացաւ յարդիւնս բանից մինչ զի համարձակիմ ասել, թէ զաղօթական բանս իւր արար համառօտարան իմն Աստուծաշունչ եւ իր երկրորդ Աւետարան» (22), Նարեկացուն՝ երկրորդ Պրոմեթես, որը «գողացեալ զիուր յաստուծոյ եւ շնորհեալ մարդկան» (23):

Նալեանի գրքի մնայուն արժեքը պէտք է տեսնել ոչ թէ նրա կրօնահայրենասիրական գաղափարների, այլ Նարեկացու ստեղծագործութեան բնագրագիտական դիտողութիւնների, բառարացատրութիւնների, հայ մատենագրութեան հետ ունեցած առնչութիւնների մատնանշման մէջ: Նրա մի շարք դիտողութիւններ հաշուի են առել 1763 եւ 1774 թ. հրատարակութեան պատրաստողները (ԹՆՄՈ, 202-206): Իր աշխատանքի նպատակն ու խնդիրը Նալեանը բացատրել է այսպէս. «Արդ, քանզի մտարելով մեր, թէ ներքին գեղեցկութիւնք բանից սրբոյ վարդապետիս, բառիք, իր ամպովք բաքուցեալք էին, վասն այնորիկ ջանացաք ձեռնարկել առ ի զրանս լուծանել» (24): Նալեանը Մատեանն ընթերցել է իր դարի ու իր սերնդի աշխերով՝ ձգուելով բափանցել նրա ներքին գեղեցկութիւնների մէջ եւ համեստօրէն խոստվանել, թէ՝ «Աղամանդէ պալատին խեցիէ դուռ շինեցի» (25):

1774 թ. Կ. Պոլսում լոյս տեսաւ Մատեանի, եթէ կարելի է ասել, առաջին բնական հրատարակութիւնը (ԹՆՄՈ, 202-206): Հրատարակիչները բնագիրը պատրաստել էին՝ օգտագործելով շուրջ

երեք տասնեակ ձեռագրեր: Տպագրութիւնն իրականացնելով «համեմատութեամբ հնագոյն եւ ընտիր ձեռագիր օրինակաց» (26), նրանք սրբագրել են բազմաթիւ սխալներ, վերանայել մի քանի գլուխների կարգը, նշուել կէտադրութիւննը, հաշուի առել նալեանի առանձին դիտողութիւններ եւ այլն: Գիրքն ունի գլխաւոր տարբերութիւնների ցուցակ, խրթին բառերի բացատրական բառարան, վարքի մի տարբերակը, որը, ինչպէս կարծում է Պ. Խաչատրեանը, «ըստ երեւոյթին նոյն ժամանակ է յօրինուել է» (ԲՆՄՈ, 203):

Նարեկացու կեանքին ու գործին անդրադարձել ենաւ պատմարան Միքայէլ Չամչեանը (1738–1823): Նա ամփոփել է այն ամէնը, ինչ յայտնի էր Նարեկացու վարքից, յիշատակար աններից, աւանդագրոյցներից: Նարեկը նա համարում է եզակի ստեղծագործութիւն, որի նմանը «Ճարդ չերեւցաւ յաշխարհի» (27):

Նարեկացիագիտութեան այս փուլի բարձրագոյն մակարդակը հանդիսացաւ Գարբիէլ Աւետիքեանի (1750–1827) վաստակը: Նա նոր աստիճանի բարձրացրեց 18րդ դարի թէ՛ բնագրագիտական եւ թէ՛ մեկնարանական աշխատանքը: 1801 թ. Վենետիկում լոյս տեսաւ Մատեանը՝ Աւետիքեանի մեկնութիւններով: Ընթերցողներին ուղղած իր խօսքում Աւետիքեանը նարեկացուն ներկայացնում է 18րդ դարի կրօնա-հայրենասիրական մեկնակետից: Յունաստանը հպարտ է, որ Հոմերոս ունի, Խոսական՝ Վերգիլիոս, մինչդեռ «վեհ քան զնոսա առ Հայաստանեայք ծագեաց երանաշնորհն Գրիգորիոս, որ գիտաց զապատամբ հոգին բանաստեղծութեան հնազանդել ընդ թեոֆ աստուածայնոյ հոգույն» (28) – գրել է Աւետիքեանը:

Աւետիքեանը բննադատաբար է մօտեցել իին լուծմունքներին: Գնահատելով, որ նալեանը մեծ ծաւալի ծանր գործ է

կատարել, նա միաժամանակ նշում է այդ գործի հիմնական բերութիւնը. «բայց ընդարձակութեամբն յայլ խօսս վարդապետական»՝ ոչ ժամանեալ տալ զնշմարիտ տեղեկութիւն առաջի եղելոց բանիցն» (29):

Աւետիքեանն իր աշխատանքի ելակետն ու նպատակն է համարել բնագրի ստուգութեան խնդիրը. «առ ի գիւտ հարագատութիւն բնագրին է խնդրելի» (30): Այս դրոյթը այսօր մնում է բանասիրութեան առաջին պատուիրանը: Մատեանը, ինչպէս նաև մի քանի ներբողներ Աւետիքեանը մեկնարանել է հետեւեալ սկզբունքներով. ա) բարդ բառերի բացատրութիւններ, թէ լեզուա-ոճական եւ այլ խրթին արտայայտութիւնների, շարահիւսական դարձուածների եւ աստուածաբանական հասկացողութիւնների բացատրութիւններ, գ) բովանդակութեան մեկնարանութիւններ: Աւետիքեանը բառարանագիր էր, եւ չկայ բարդ, խրթին, հազուագիւտ մի բառ, որին անդրադարձ չլինի ծանօթագրութիւնների մէջ կամ վերջններ բառարանում: Բնագրագիտական ոչ մի վիճնելի խնդիր, տարակուսելի ոչ մի հարց ու կէտ չի վրիպել նրա հայեացքից: Հետագայ բոլոր հետագօտողների համար Աւետիքեանը եղել եւ մնում է հեղինակութիւն:

Աւետիքեանի համար եւս նարեկացու ստեղծագործութիւնն անսպառելի է: Ասպարէզը մնում է ուրիշներին՝ յաջորդ սերունդներին: Նա հետնորդներին է պատգամել թէ՛ իր վաստակի եւ թէ նրանց ապագայ աշխատանքի գնահատման այս չափանիշը. «սփանչելարուեստ Մատեանիս բարձրութիւն կամ խորութիւն գերազանցէ միշտ, քան զլար չափողի» (31): Սա պէտք է իմանալ նարեկացու մասին գրելուց առաջ: Գրելուց յետոյ՝ պիտի խոստովանել դա:

Ա. ՂԱԶԻՆԵԱՆ

ԱՊՐԻԼԻ ՄԱՅԻՍ. - ՅՈՒՆԻՒ

Գլուխ Երկրորդ - Ա.

1.- Նարեկ. Մատեան ողբերգութեան Ա. Գրիգորի Նարեկացիի, զրաբար բնագրի համդիպաշրութեամբ աշխարհաբարի վերածեց Գարեգին Եպիսկոպոս Տրավիկոնի, Բուենոս Այրես, 1948, էջ Ժե:

2.- «Եւ եղեւ ամէ ամպայման յննուրիւմ ժողովելոցն առհասարակ, - գրում է Մ. Զամշեանը, - յորոց մի էր եւ պատմագրողն այսոցի սուրբ Գրիգոր Նարեկացի՝ համերձ հարազատ եղրարը իւրով Յովիաննու, որ էր ի օմին ժամանակի վանական Նարեկայ վանից, եւ ինչն Գրիգոր կարգեալ էր ի վարժապետութիւն միահնանց» (Պատմութիւն Հայոց, հ. Բ, էջ 857):

3.- Նարեկուծ, էջ 424, ծնք. 7:

4.- Սամուելի Քահանայի Անեցւոյ Հաւաքունիք ի գրոց պատմագրաց, Վաղարշապատ, 1893, էջ 103:

5.- Պատմութիւն Արքստակիսի Լաստիվերտույ, աշխատասիրութեամբ Կ. Ն. Յուլքաշեանի, Երեւան, 1963, էջ 26 և 154:

6.- Մատք Ռու Ռուհայեցի, Ժամանակագրութիւն, Վաղարշապատ, 1898, էջ 179:

7.- Սրբոյն Ներսէսի Լամբրոնացւոյ Տարսոնի եպիսկոպոսի Խորհրդածութիւն Խորհրդոյ Պատարագին, Վեմեսիլ, 1847, էջ 255:

8.- Մայր ցուցակ ծեռագրաց Սրբոց Յակոբանց, կազմեց Նորայր Եպս. Պողարեան, հ. Ե. Երուսաղէմ, 1971, էջ 21:

9.- Նարեկուծ, էջ Ժ:

10.- Յայսմաւուրք ըստ կարգի ընտրելագոյն օրինակի յայսմաւուրք Տեր Խորայէի, Կ. Պոլիս, 1834, Յառաջարան, եւ էջ 99: Տես Անեւ ԴՆՍՈ, էջ 180:

11.- Մայր ցուցակ ծեռագրաց Սրբոց Յակոբանց, կազմեց Նորայր Եպս. Պողարեան, հ. Դ, Երուսաղէմ, 1969, էջ 389:

12.- Նարեկուծ, էջ Թ:

13.- ԴՆՏԴ, Ներածութիւն, էջ 9:

14.- Նարեկուծ, էջ Ը:

15.- Գրիգոր Խարեցին (1349-1425) Նարեկացուն դրուածել է այսպէս.

Որպէս զարեւն ի յաստեղաց՝ էր նա ի մէջ վարդապետաց,

Բամից համուրց հետորաց եւ բանիրուն գիտնականաց: (ՄՄ, ծնք. Առ. 1573, էջ 6 թ)

Առաքել Սիլացեցին (1350-1425)՝ այսպէս.

Յանեղ լուսոյդ լոյս կոչեցար, յաշտանակի մարմնոյդ եղար,

Յելեղեցւոյ չափ վառեցար, յաւար հոգւոց դու լուսարար: (ՄՄ, ծնք. Առ. 2088, էջ 339 ա)

Յակոր Նայեանը (1704-1764)՝ այսպէս.

Սանդուղք երկնահան՝ առ աստուած ելման,

ի հեղեղաց մեղաց՝ զերծուցիչ տապան:

(Մելոնութիւն աղօրից. էջ 17)

16.- Մ. Արեգեան, Երկեր, հ. Դ. Երեւան, 1970, էջ 511:

17.- Այդպիսի մի յիշատակարան բողել է Սեբաստիայի եպիսկոպոս Մելիքսեբը՝ 1602 բուականին. «Որ տեսի զայս աստուածաշունչ մատեան ի ծեռն այլասենից, որ կարի ամէկա եւ ամիսնամ շօշափէին եւ

ի ծեռամէ ի ծեռն տայիթ կատակելով: Եւ իմ տեսեալ զայս մատեան ի ծեռն հեմից ասպատակողաց, եւ վաղաշանաւէ ժտեցայ, մինչ զի կամք արարին տա ինձ զայս, ապա սակաւ ինչ ի յանցաւորէս զին տուեալ սման եւ գնեցի զանցին մարգարիտս, որ էր խանտեալ եւ տերեւտեալ եւ անսկամ մարդոյ համդիպահալ, որ զայս լուսատու նրագիս զակն յաւարացեալ էր . . . Այլ ես անարժան ծառոյս: . . . Մելիքէր Եպիսկոպոս Սեփաստիացի . . . կրկին նորոգեցի զայս զանդ-տեղ ուսպանուի եւ զուեղ-տեղ սպումելով լուամալով՝ անի եւ դողութեամբ, վասն զգիրն ոչ եղծեալ աղազաւ . . . » (ՄՄ, ծնք. Առ. 1875, էջ 228 թ - 229 ա):

Ահա մէկ այլ յիշատակարան՝ գրուած 1776 բուականին: «Արդ, բուական Հայոց էր ՌՄՄ (1225+551=1776), որ հագարացից գմացին յերկիրն Ռշտոննաց առ ի բալանել զերկիրն ամենայն աւար էարկ եւ արար աւերակ, եւ մանաւանդ ի սուրբ ուխտն Նարեկայ: Բազում բալան բերեալ էին ընթ ինձեանց: ի բազմաց մինն ի այս սուրբ Նարեկացու աղօրագիրին է: Ոմն անուն Կարապիտ, որ մականուն Խոդեղա ասի, իրը թէ Աստուածատուր բարգմանին, սայ իւր հայալ արդեանց, այսինքն իւր վաստակն արծարեն տուաւ զայս գիրքն ազատեաց ի ծեռաց անօրինաց, եւ ապա կրկին ոխվիք Շուէր, ընծա - Ա. Ղ.) արար սուրբ Նարեկայ գերեզմանին՝ յիշատակ իւր ծնողացն Գոլամին եւ մօրն Աղաքիլուն, կողակցուն՝ Սուլթանին եւ իւրեանց տանց մեծի ու փոքրու միշտ՝ ամէն» (ՄՄ, ծնք. Առ. 57, էջ 271 թ):

18.- «Արդ, սս' տէր Մինաս արհիեալիսկոպոս եւ պատրիարք սրբոյ Երուսաղէմի, որ ի վիճակին Հայոց, ի կանուն ժամանակաց ունենով վափաք ընդ աստուածային գրոց այսմիկ՝ միշտ եւ ամենայն ուրեմ միշտական սուլավ: Խոկ ի չուելն իմ ի սուրբ Երուսաղէյն (1691) գտի անդ եւս զրան աղօրից սրբոյ Նարեկացւոյն այլ ես գուլիսն Ե (Ծ) որպէս տեսանի ի վերջն գրոյս այսմիկ: Եւ զինի ամաց ի գման իմ ի սուրբ արքուն էջմիածին՝ ի նորին գրատանէ, Սաղմոսավանից, ի Խոր վիրապէ եւ ի Սեւանու անապատ ետու բերել զիինց գիրք Նարեկի եւ սկսայ սրբագրել զայս բազում զգուշութեամբ՝ այսինքն զալացեանց ի գրաց ուղղագրեցի ի հնգից օրինակէ» (Գիրք աղօրից սրբոյն Գրիգորի Նարեկացւոյ արարակ, Կ. Պոլիս, 1700-1702, Յիշատակարան, էջ ՃԾԱ):

19.- Գիրք աղօրից Սրբոյն Գրիգորի Նարեկացւոյ հոգեկիր հետորի, Կ. Պոլիս, 1726, էջ Նիէ:

20.- Նոյն տեղում, էջ 2-3:

21.- Լէօ, Երկերի ժողովածու, հ. 3, Երեւան, 1973, էջ 454:

22.- Հ. Նայեան, Մելիքութիւն աղօրից, էջ 5:

23.- Նոյն տեղում, էջ 6:

24.- Նոյն տեղում, էջ 15:

25.- Նոյն տեղում, էջ 720:

26.- Նարեկ. Գիրք աղօրից Սրբոյն Գրիգորի Նարեկացւոյ հոգեկիր հետորի, Կ. Պոլիս, 1774, էջ 7:

27.-Մ. Զամշեան, Պատմութիւն Հայոց, հ. Բ. էջ 853:

28.- Նարեկուծ, էջ Դ:

29.- Նոյն տեղում, էջ է:

30.- Նոյն տեղում, էջ Ժ:

31.- Նոյն տեղում, էջ ԺԲ:

Digitized by

A.R.A.R.®

ՆՈՒԻՒՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ ԵԿԵՂԵՑԻՈՅ

1.- Ի՞նչ է ՆՈՒԻՒՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ:

Նուիւրապետութիւն կը կոչուի Եկեղեցւոյ պաշտօնէից զանազան աստիճաններու դասակարգութիւնն: Խնչպէս աշխարհային պետութեանց զանազան աստիճանաց դասակարգութիւնը կը կոչուի ըստ տեսակին Միապետութիւն, Հասարակապետութիւն եւայլն: Նոյնպէս եւս Եկեղեցւոյ կառավարութիւնն որ ի Քրիստոս իսկ խորհրդարար Արքայութիւն կոչուած է եւ նորա օրենսդրութիւնն ինչպէս լեռնական քարոզութիւնն առ Մատթեոսի Ե-է եւ բազմաթիւ առակաց եւ խոսակցութեանց մէջ) աշխարհային կառավարութեանց եւ օրինաց նմանցուած է: Եկեղեցւոյն յանձնուած է կարողութիւն եւ իշխանութիւն՝ Քրիստոսի քահանայական բագաւրական եւ մարգարեական պաշտօնը մշտնչենապէս կատարել ի վերայ երկրի, Մեսիական արքայութեան անդամ՝ կամ հպատակ եղող ժողովուրդն այդ արքայութեան առանձին օրենքներովն հովուել ու կառավարել, եւ քանզի այդ կառավարութեան օրենքներն աստուածադիր են եւ նորա բուն նպատակն երկնային է, ուստի այդ պետութիւն սուրբ կամ նուիւրական պետութիւն (Նուիւրապետութիւն) կը կոչուի: Արդարեւ այս կառավարութեան բուն նպատակն երկնային է, այսինքն, զմարդիկ երկնային կենաց արժանացնելու համար սահմանեալ է, այլ քանզի այդ արժանաւորութիւնը կախուած է մարդոյս երկրաւոր կենցաղավարութենէն եւ այս կենաց մէջ ցոյց տուած հաւատարմութենէն, անոր համար Նուիւրապետութեան սահմանադրութիւնը ոչ թէ միայն հաւատոյ եւ դաւանութեան կը վերաբերի, այլ նաև առանձին, ընկե-

րային եւ քաղաքական կենաց եւ ընթացից ուղղութիւն կու տայ. մէկ խօսքով՝ ոչ թէ միայն զԱստուած սիրելու կ'առաջնորդուինք այլ նաև մեր ընկերն: Նուիւրապետութեան գաղափարը բոլոր հին կրօնից մէջ կը գտնենք, եւ մասնաւորապէս հրեական կրօնի մէջ, որոյ հիման վերայ կամ նորա նմանութեամբ քրիստոնէական նըուիւրապետութեան նախկին յատակագիծը կամ՝ կաղապարն հրեական է, սակայն ոչ նորա բուն եւութիւնը եւ սկզբնաւորութիւնը հրեական սահմանին մէջ մնացած է մինչեւ ցայժմ: Քրիստոնէական քահանայութիւնն իրական զօրութիւն է եւ մարդկային ազգիս փրկութիւն ընձեռնելու հաստատուն միջոց մի, եւ ոչ թէ լոկ ստուերական ծիսակատարութիւն. ինչպէս հրեականն էր (Ծր. Ժ. 1) "Քանզի զստուեր հանդերձելոց բարեացն ունեին օրէնքն" որ շատ նմանութիւն ունի կաղապարի մը որոյ մէջ սովորաբար պղնձեղէն կը ծուլուի, բայց անգամ մի եւս ոսկի ծուլու ի գործ կ'ածուի: Նոյնպէս յընթացս ժամանակի, ըստ պիտոյից եւ յարմարութեան, բոլորովին անկախ հրեական ազգեցութեան է քրիստոնէական նուիւրապետութեան զանազան պարագայից վերայ խօսելու նպատակ ունի երկայ նառս, բայց նախ տեսնենք ի՞նչ էր հրեական նուիւրապետութեան կազմութիւնը, որոյ կաղապարի վերայ ծուլուցցաւ քրիստոնէական հոգեւոր դասակարգութիւնն:

2.- ՆՈՒԻՒՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ ՀՐԵՒՑ:

Երբ որդիին նսրայելի ազատուեցան այն ընդհանուր կոտորածէն՝ որով նգիպտացոց անդրանիկները ջարդուեցան, պատուէր առաւ Մովսէս նուիւրել Աստու-

ծոյ ՚Զամենայն անդրամիկ նախծին որ քանայ զամենայն արգանդ ի մէջ որդուցն իսրայելի", եւ ըստ հրեական աւանդութեան իսրայելացւոց բոլոր անդրանիկ որդիքն աստուածային պաշտամանց նուիրեալ էին: Բայց հետզիեսէ ժողովրդեան բազմութեան եւ ուրիշ անպատեհութեանց պատճառաւ դեւտական ցեղը ընտրուեցաւ այդ պաշտօնի համար եւ մնացեալ անդրանիկները լոկ ձեւակերպութեամբ իմն ծնանելէն քառասուն օր զկնի Տաճարին կ'ընծայուէին եւ փրկանք մը վճարելով իսկոյն յետս կ'առնէին իրենց ընծայն, ինչպէս մեր Փրկչի ընծայումն եւս այն ժամանակի սովորութիւնը կը յայտնէ: Այսպէս Ղեւեայ որդիքը զատուեցան մնացեալ իսրայելացիներէն եւ համարուեցան իրեւ քաժին, որոց մէջէն Տաճարի պաշտօնէից զանազան դասակարգութիւնները կ'ընտրուէին, որպէս ՚Գործավարք ի վերայ գործոյ տանն, դոնապանք, դպիրք եւ դատաւորք եւ օրինիչք Տաճան նուագարանօօ", որով կ'երեւի թէ անոնց պաշտօնն էր դոները քանալ ու փակել, շէնքը մաքրել, զանձերն ու սպասները պահպանել, տասանորդ եւ առաջաւորքը ժողովել, պէտք եղած պատրաստութիւնները լուացուելու, ինկարկութեան, զոհից, եւ տօնակատարութեանց համար հոգալ: Մնացեալ իսրայելան ցեղերու նման Պաղեստինոյ առանձին մաս մի չըժառնագեցին, "զի Տէր Աստուած ինքնին էր ժառանգութիւն նոցա": Սորա փոխարէն ամրող ազգէն ժողովուած տասանորդն անոնց մէջ կը քաժնուէր եւ երկրի զանազան կողմերը ցրուած քաղաքներ յատկացուցած էին Ղեւտացւոց բնակութեան համար: Այս էր Հրեկից նուիրապետութեան առաջին աստիճանն, որ յետոյ քրիստոնէական Եկեղեցւոյն սարկաւագութեան աստիճանի գաղափարը փոխ տուաւ:

Երկրորդ եւ քարձրագոյն ու աւելի սուրբ աստիճանն էր Քահանայութիւնն,

որում աստիճանն էր խորհրդաւոր արարողութեանց կատարումն: Արդարեւ քահանայք միշտ Ահարոնի սերունդէն էին, բայց միեւնոյն ժամանակ ամեն ահարոնեան որդի անպատճան ժահանայ չէր համարուեր, այլ առանձնական արժանաւորութիւն ունեցողները միայն կ'ընտրուէին եւ մեր ձեռնադրութեան նման յատուկ խորհրդաւոր արարողութեամբ կը քարձրանային 'ի դաս քահանայից: Տես Ել. Իթ. 15-25: Միայն այսպիսի կոչմամբ օրինեալ ժահանայք իշխանութիւն ունեէին սեղանին մօտենալու, նոքա կը պահպանէին մշտնչենական կրակն ի վերայ սեղանոյ (Եւ. Զ. 12-13), այն որ անգամ մի երկինքէն իջաւ, կամ ինչպէս գրուած է ՚Ել հուր ի Տեառնէ եւ եկեր որ ինչ կայր ՚ի վերայ սեղանոյն": Նոքա կը մատուցանէին պատարագն սեղանին, արիւնը կը սրսկէին եւ զոհագործութեան պաշտօնն ըստ օրինի կը կատարէին. առաջին սրբութիւնը կը մտնէին, ոսկի աշտանակի կանթեղները կը յարդարէին եւ հասարակաց աղօքքը կ'արտասանէին: Անոնց պարտականութիւնն էր մովսիսական օրէնքը ժողովրդեան մեկնել, մանաւանդ երեք գլխաւոր տօներուն, եւ դատական խնդիրներու մէջ ալ անոնց տուած քացատրութիւնը շատ կարեւոր կը համարուէր: Ի ստիպել հարկին պատերազմ կ'երթային եւ առած աւարէն ալ քաժին կը ստանային: Քահանայից ապրուստը ապահովեալ էր առաջաւորաց նուէրներու օրէնքովն, որ տարին երեք անգամ արմտեաց հացի, պտղոց եւ անասնոց արդիւնքներէն կ'ընծայուէր. առաջաւորաց հացն եւ ուխտի նուէրներն որպէս նաև անդրանիկան փրկանքն՝ ժահանայից կը պատկանէին: Զոհէն մնացեալ միսն եւ պատարագի նուէրներէն աւելցածները ժահանայից եւ անոնց ընտանեաց գործածութեան յատկացեալ էին: Ղեւտացւոց պէս ժահանայք եւս իւրեանց առանձին բնակութեան համար

քանի քանի լընդ ամենը տասներեք) սեփական քաղաքներ ունեին որք ամենն ալ նրուսադէմի մօս էին Յուլյայի, Բենիամինի եւ Սիմէօնի ցեղերու մէջ: Տաճարէն դուրս աշխարհականաց սովորական զգեստը կը հագնէին, իսկ տաճարին մէջ մի ներմակ կտաւեայ շապիկ, սրբութիւնը կը մտնային բոկոտն: Սրբազն պաշտօնը կարգաւ կը կատարէին ըստ բաժանման Դաւիթի ՚ի քան եւ չորս դասակարգութիւնս եւ արարողութեանց զանազան մասերը վիճակարկութեամբ կը կատարէին: Հրեական քահանայութիւնն եւս, ինչպէս պիտի տեսնենք,

Քրիստոնէական

նուիրապետութեան երկրորդ գլխաւոր աստիճանի օրինակն եղաւ, որ է մի եւ նոյն անուամբ յայտնի եւ մի եւ նոյն տեսակ, այլ աւելի կատարեալ եւ իրական, հոգեւոր իշխանութիւն ունեցող քահանայութիւնն:

Հրէից նուիրապետութեան գլուխն էր քահանայապետն, նա էր միջնորդ ՚ի մէջ Աստուծոյ եւ իր ժողովրդեան, հրեական եկեղեցւոյ հայրապետն էր: Հետեւարար անկէ կը պահանջուէր կինաց եւ վարուց մեծ սրբութիւն եւ մաքրութիւն, քանզի նորա պաշտօնն էր յանուն ժողովրդեան Աստուծոյ մերձենալ եւ անսուրը ժողովուրդը նմա ներկայացընելով՝ իր անձին սրբութեամբ իմն անոնց թերութիւնը լցուցանել: Բայց քաջ գիտնալով որ մարդս իր բոլոր զանացողութեամբն եւ զգուշութեամբն հանդերձ դարձեալ Աստուծոյ առջեւ դատապարտեի է իր մեղսանիր բնութեամբ, եւ հետեւարար Հրէից ազգի ներկայացուցիչն ու քահանայապետն եւս նոյն թերութիւններովն արատաւորեալ էր որպէս հասարակ ժողովուրդն: ուստի նախ եւ յառաջ իր անձին մեղաց համար պարտ էր հաշտութեան ու քաւութեան պատարագ մատուցանել եւ ապա վասն ժողովրդեան, եւ իրմէ աւելի մեծ նախապատրաստութիւն եւ զղում կը պա-

հանջուէր քան թէ ուրիշներէ:

Քահանայապետի զգեստները շատ պայծառ եւ խորհրդաւոր էին, զորս նա իւր գահակալութեան կամ օրինութեան արարողութեան առքի առաջին անգամ կը հագնէր եւ գլուխն իւղով օծութեամբն ՚ի նշան հաղորդութեան Սուրբ Հոգույն իւր բարձր պաշտօնը կը ստանձնէր: Զգեստներն էին շապիկ, գօտի, պատմունան, վակաս կամ եփուտ, կրծոց վերայ կը կրէր քառակուսի տախտակ՝ վերի կողմէն գրաբանի նման բաց, որոյ մէջ կը դրուէին պատգամարեր սուրբ ակունքն, որ մեր քարգմանութեան մէջ կը կոչուին "Յանդիմանութիւն եւ նշմարտութիւն" (*), իսկ տախտակի երեսի կողմն 12 ակունք դրուած էին կարգաւ ըստ երկուտասան ազգաց Խորայէլի: Նաեւ խոյր մը կը կրէր գլուխը, եւ խուրին առջեւը կապուած էր Թիբեղն յուկույ սրբոյ" որոյ վերայ քանդակեալ էր. Սրբութիւն Տեառն": Քառակուսի տախտակն ու խոյրն քահանայապետին միայն յատուկ էին, եւ իւր պաշտօնն յատկապէս այդ արտաքին խորհրդոյ զարդերովը կ'որոշուէր: Իւր ամենէն նուիրական եւ ահեղ պաշտօնավարութեան ժամանակ, յաւուր մեծի քաւութեան, երբ իրեւ ներկայացուցիչ զղացող ժողովրդեանն՝ Սրբութեանց Սրբութիւնը կը մտնէր, քահանայապետն իւր զարդարուն զգեստներն ՚ի բաց դնելով՝ պարզ կտաւեայ ներմակ պատմունան մի կը հագնէր: Մեծ տօներուն եւ սովորաբար շարաբ օրերը քահանայապետն անձամբ կը պատարագէր, հարկաւ միւս քահանայից օգնութեամբ եւ սպասաւորութեամբ: Սրբազն պաշտամանց եւ բոլոր պարագայից վերատեսչութիւնն անոր կը վերաբերէր:

(*) Նրայական խորհրդաւոր եւ անթարգմանելի բառերն են Ուրիմ եւ Թումրմ:

Քահանայապետութեան պաշտօնը մինչեւ ցմահ կը տեսէր եւ սովորաբար անդրանիկ որդին կը յաջորդէր իւր հօրն: Ի քացակայութեան քագաւորի կամ դատաւորի՝ քահանայապետը քարձրագոյն իշխանութիւն ունէր կառավարելու նոյն իսկ քաղաքականապէս որպէս ընդ Հեղեաւ եւ ընդ Սամուելի: Եւ նոյն իսկ քագաւոր եղած ժամանակ քահանայապետը մեծ ազդեցութիւն եւ իշխանութիւն ունէր ազգին վերայ. Եւ երբեմն անաշառ քահանայապետք յանուն Աստուծոյ եւ կրօնից քագաւորն ու մեծամեծներն ալ կը յանդիմանէին, երբ սոքա յանդիմանութեան

արժանի գործեր գործէին: Արդ մեր գործը պիտի լինի յետագայ յօդուածոց մէջ ցոյց տալ թէ քրիստոնէական նուիրապետութեան քարձրագոյն աստիճանն, այն է Եպիսկոպոսութիւն, թէպէտեւ տարրեր հիման վերայ հաստատուած եւ ըստ էութեան հրեական քահանայապետութեննէ բոլորովին տարրեր, սակայն եւ այնպէս հրեական կաղապարի մէջ ծովուած է, եւ Հին Կտակարանի քահանայապետութեան արտաքին պարագաներովն ազդուած եւ կազմուած է, ինչպէս Քահանայապետ անունն ալ երբեմն քրիստոնեայ հայրապետաց կը տրուի:

(Շարունակելի)

1902 Օրացոյց Երուսաղեմ

TRIAL OF BISHOPS

29

r. Julian on Christianity. *The Worship of Jesus and the Martyrs.*

Julian contra Christianos, apud Cyril Alex. contra Julianum, x (Op. ix. 326 sqq.).

But you, unfortunately, do not abide by the tradition of the apostles, which in the hands of their successors deteriorated into greater blasphemy. Neither Paul, nor Matthew, nor Luke, nor Mark had the audacity to say that Jesus is God. But the worthy John, realizing that by that time a vast number of people in many of the Greek and Italian cities were infected with the disease, and hearing, I fancy, that the tombs of Peter and Paul were being worshipped (privately, no doubt, but still worshipped), John, I say, was the first to have the audacity to make this assertion.

This evil was inaugurated by John. But who can find a fitting denunciation of this additional innovation of yours, the introduction of many recent dead bodies [as objects of worship], besides that original dead body? You have filled all places with tombs and monuments.

. . . You think that not even the words of Jesus are to be listened to on this question. . . . Jesus says (Matt. xxiii. 27) that sepulchres are full of uncleanness. How is it then that you invoke God upon them?

ՌՈՒԲԵՆ ՍԵՒԱԿԻ ՅԻՍՈՒՄԸ

Չենք սխալած կամ չափազանցեր հետեւցնելով, որ Ռուբէն Սեւակ իր ամբողջական կերպարով չէ, որ ցարդ գնահատուած է մեր գրականագէտներուն կողմէ: Իր լրիւ բնութագրին ներկայացումը ընթերցող հասարակութեան՝ կը մնայ թերի: Ըստ էութեան եւ իր համապարփակ դիմաստուերով չէ ընկալուած եղերարախտ թժիշկ-մտաւորականը մեր ժողովուրդէն:

Մեծատաղանդ ու տարարախտ Գրողի. Հայու եւ Մարդու իր տիպարին ստուերին մէջ ձգուած մէկ երեսն ալ, ֆիլիսոփայական ու ընկերային ուրոյն հայացքներ վկայող իր գրաւիչ անհատականութիւնն է: Ասոր ապացոյց կը կազմեն իր պատանեկան-երիտասարդական առաջին տարիներու աշխատութիւնները: Դպրոցական գրասեղաններու վրայ շարադրուած: Անտիպ մնացող այս գործերը, վերցերս միայն լոյս աշխարհ եկած են, գուրգուրոտ ձեռքերու կողմէ: Յամենայն դէպս՝ անոնք նորութիւն կը կազմեն գրասէր լայն շրջանակներուն համար:

Մենք եւս / խոստովանինք/, զարմանենով ու ոչ նուազ հիացումով ընկալեցինք այս իրողութիւնը, երբ մեր սեղանին ունեցանք Ռուբէնի "Յիսուսի Կեանքը" գրութիւնը, զոր մանրավէպ կարելի է սեպել: Խելինակին իսկ վկայութեամբ՝ այս մէկը շարադրուած է "Աշակերտի շրջանի": Ըստ է' 1905-ական թուականներուն երբ Պոլսոյ Պէրպէրեանի /Ռէբէսու/ ուսանող էր բուխ ու գանգրահեր այս պարմանք: Սեւակ, աշակերտական շարադրութիւն կը նկատէ զայն: Այդպէս սեպելով հանդերձ, իր այս "Առաջին բոթովումները" ինք ամփոփած է նիհար տեսրի մը մէջ, խորիելով, որ իր գնահատութեամբ՝ "որեւէ արժանիքէ զուրկ" արձակ ու ոտանաւոր այս կտորները բերեւս "փնտուին օր մը": Եւ չէ սխալած ինք: Կերպով մը մարգարեացած ազգայնաշունչ տրիբունին, բուրքին անողոք եաբաղանվ այնան վաղամես դարձուած նահատակին այս գործերը, համեստօրէն անարժէք որակուած իր կողմէ, փնտուած ու լոյս աշխարհ բերուած են ոչ միայն իրմէ մնացած մասունք մ'ըլլալնուն համար, այլև՝ հանի որ կը կազմեն արժէքաւոր նոր ներդըրում ստեղծագործական արդէն փառաւոր իր բերքին վրայ յաւելող: Այս մէկը՝ գերարծեւորող նոր վաստակ որպէս: Որուն համար հայ գրականութիւնը պարտական է Պոլսահայ (նախկին) մտաւորական-նարտարապետ Պետրոս Զորեանին: Ասոր շնորհիւ է, որ պահպանուած ու մեզի հասած են այս եւ ուրիշ անտիպներ Ռ. Սեւակին: Այս կապակցութեամբ, մենք պարտական ենք նաև, Ռուբէնի եղբօրորդի եւ հերոսատիպ գրողի իմացական արժէքներու ժառանգորդ ու անոր կիսաւարտ գործի շարունակող, նիսարնակ Յովհաննես Զիլինկիրեանին, որ մոռացութենէ ու ի սպառ կորուստէ ֆրկեց այդ գոհարները: Եւ այժմ, անոնք տեղ կը գրաւեն "Ռուբէն Սեւակ"-ի Տուն Թանգարանին մէջ, նիս /Ֆրանսա/:

Կարդալով "Յիսուսի Կեանքը", նախ կը համակուիս տարակուսանենով: Ակամայ հարց կու տաս դուն ժեզի, թէ գրեթէ պատահի տարիին մէջ եղող Ռուբէնը կրնա՞ր ֆիլիսոփայական ու ընկերային խորարափանց ու վերլուծող մտելով ստեղծել Յիսուսի մտաւորապէս նոր կերպար մը, անոր տալով գեղարուեստական ուրոյն ձեւաւորում, տարագ, ժիշ մըն ալ խորի՞ որ նորութիւն է հայ գրականութեան մէջ:

Ի՞նչն է յատկանշականը այս մանրավեպին մէջ:

Ռ. Սեւակ կը ներկայացնէ մեզի թիսուս մը, որ "Մարդու Որդի" ըլլալով հանդերձ, առաւել մարդացուած է: Անշատուած է ան երկինքէն ու երկու ոտեղով ամրապէս կանգնած երկրային հողի վըրայ, միախառնուած երկրային մահկանացուի մը առօրեային, նոյնացած անոր հետ, իւրացնելով իմացական, զգացական ու ֆիզիկական այն բոլոր տարբերը որոնք սոսկական մարդը կը յատկանշեն:

Ռուրէնի թիսուսը այստեղ՝ երկրայիններուս կը բուի աւելի հոգեհարազատ, թնական, մտերիմ ու համոզիչ: Քրիստոնէական վարդապետութեան սկզբունքները բնուրագրուած են հոն կեանքի չոր ու մերկ իրականութեամբ, շօշափելի օրինակներով: Քրիստոսը այստեղ ներկայացուած կը գնդենք իրաւ ընկերվարականին բնորոշ բոլոր ստորոգելիններով՝ Արդարութիւն, Սէր, Աշխատանք ու Խաղաղասիրութիւն: Ռուրէն իր կողմէ ալ փայլ մը աւելցուցած է արդէն պայծառ տիպարին վրայ Աստուծոյ Որդւոյն, զայն պենելով առաժինութիւններով ու գաղափարներով, որոնց ջերմ հաւատացողն ու զանոնք դաւանողն եղած է ինք: Որեւէ առանձին կուսակցութեան մը չյարելով հանդերձ:

Կարդալով իր գունագեղ տողերը որոնք յոյզ, կարեկցութիւն, հոգեզմայլանք, ցաւ ու բարեխնուրիթիւն կ'արտայայտեն, ասոնցմով վրձինուած կերպարին մէջէն կը ծանօթանաս նոյնինքն՝ խոստմնալից (բայց կեանքի գարունքին խամրած, ափսո՞ս) գրողի մը ներաշխարհին, կը բափանցես անոր ազգային ու մարդկային եռութենքն ներս: Այնտեղ կը գտնես խոր մարդասիրութիւն, անիրաւուածին պաշտպան ու չարագործին հանդէպ անողոք գտնուիլ յանձնարարող, համայնական երջանկութիւնը տեսլական ունեցող յեղափոխանի եւ մտաւորականի տիպար մը, որ Ռուրէն Սեւակ պիտի կոչուէր: Ան բարեխիղն է, արդարատենչ, բարեացակամ, ատելութեամբ լեցուն հանդէպ կեղծիքի ու անարդարութեան աշխարհը: Պատանի հասակի մէջ իսկ ընկերային չարիքը մերժող հոգեզգացական ջղաձգումները Ռուրէնի, մէկ քանի տարի ետք, պիտի վերածուէին յստակ ու տոկուն աշխարհահայեացքի մը իր մէջ, որը աւելի պարզորոշ պիտի արտայայտուէր իր հոչակաւոր "Կարմիր Գիրք"-ով: Իր ազգային-ընկերային հաւատամք է, որ կը բռվանդակէ ան, իր գաղափարախօսութեան հիմքը:

Բայց ընդունինք, որ "Յիսուսի Կեանքը" ի նկարագրութիւնը կրնայ, մինչեւ իսկ, թիւրիմացութիւն ստեղծել: Նոյնիսկ յուղել ջերմեռանդ հաւատացեալին դիւրազգացութիւնը: Եւ սակայն, կը խորիինք, որ գայրակելիու պատճառ չկայ այստեղ: Ոչ ոք կրնայ երաշխաւորել, որ Յիսուսի կեանքի մասին ինչ որ պատմուած ու գրուած է ցարդ, կը կազմէ բացարձակ իրողութիւն, զերծ է որեւէ թիւր պատկերացումէ: Այնտեղ ոչ իսկ մասնիկ մը կայ քմածին, երեւակայութեան ծնունդ կամ վերաբննելի:

Արդարեւ, մեծաբայլ զարգացող գիտութիւնը եւ նորայայտ տուեալներ հնարաւոր ու ստիպողական կը դարձնեն, որ այս մասին ցարդ ընդունուած տեսակէտները վերանայուին եւ ալ աւելի մօտեցուին ճշմարտութեան: Եղելութիւնները իրենց բուն համեմատութեան բերուին: Այսպիսի մօնական մօտեցում տրամադրութիւն նկատելի է Ռուրէնի մօտ: Հարցաւէր երիտասարդին վերատեսչական սա հետաքրքրութիւնը, խորին մէջ, մեղանչական ընթացք մը չէ, քրիստոնէութեան հանդէպ ցուցարերուած: Ընդհակառակը՝

այստեղ բոլոր նախադրեալները կան հետեւցնել տուող, որ Ռուբէն բարեմիտ ցանկութեամբ լցուելով է, որ ուզած է բարեփոխիչ գծեր աւելցնել Յիսուսի դիմանկարին վրայ: Այս վարդապետութիւնը ինք ուզած է ձերքազտել մակերեսային ու անհերեր ամէն վերագրումէ եւ մեկնութիւններէ: Այլիւ՝ Քրիստոսի կեանքը ներկայացնել եւ բացատրել մարդկային տրամարանութեան լոյսի տակ, զանց ընելով հաւատացեալը շփորի մատնող առասպելական տեսութիւնները: Ասոնց ջատագովները, մինչև այսօր ալ, չեն կրցած համոզիչ պատասխան մը տալ առեղծուած բուող որոշ երեւոյթներու մասին, եւ իրենց աներկումը կը վարագութեն ապահնելով "Գերրնական"-ին:

Ռուբէն գրած է. «Հեռո՛ կրօնիքի կոյր նախապաշարումներուն գերին ըլլալէ: Յիսուսի կեանքը գծած եմ այնպէս՝ ինչպէս կ'ըմբռունեմ եւ համոզուած եմ»: Եւ դեռ ինքն է աւելցնողը, որ այս մէկն ըրած է էրնեսր Ռենանի եւ Թոլսորոյի գործերու ընթերցման ազդեցութեան տակ: Բայց, ամէն պարագային՝ «Գրոյ վարդապետին հանդէպ ունեցած սէրս է, որ դրդեց զիս անոր կեանքը գրելու» — կը լուսարանէ մեզ Սեւակ:

Արդարիւ, իր այս «Ուսումնասիրութիւն»ին մէջ, Ռուբէն ո՛չ միայն քրիստոնէութեան սկզբունքներու հաւատացող, այլ՝ ասոնց շերմ ջատագով կը ներկայանայ:

Իրն են սա տողերը, ուղղուած Քրիստոսի. «Մոոցիր ցաւերդ, մոոցիր տառապանենդ, ճենքերուտ զամն ալ մոոցիր: Մարդկութիւնը զղաց իր սեւ ապերախտութեան վրայ, ամշցաւ ու լացաւ, արտասմեց ու աղօրեց ժեզի ու պաշտեց զեզ: Մարդ էիր՝ Աստուած ըրաւ զեզ»:

Մեր կողմէ պիտի աւելցնենք, ոչ առանց ափսոսանցի անշուշտ. — Երանի թէ այդպէս եղած ըլլար "Ապերախտ" ու "Ոնրագործ" մարդկութեան ընթացքը այսօր...

Հէ՞զ Ռուբէն, քու այս տողերը, ի խորոց սրտի եկող, բուղրին յանձնելէդ կարճ միջոց մը ետք, քու զղումի եկած կարծուող մարդկութիւնը բոյլատրեց, որ գործովի խաներորդ դարու Ա. Գողգորան: Ամրող ժողովուրդ մը խաչը հանուեցաւ, եւ առաջինը՝ դուն, անոնց մէջ: Հարիւր հազարաւոր վերապրածներ ալ, քու դժբախտ ազգակիցներէդ, մնացին բափառական:

Կը յիշեցնես մեզի որ Յիսուս ըսած է. «Որդին Մարդոյ տեղ մը չունի իր գլուխը հանգչեցնելու համար», եւ աւելցուցած ես քու կողմէ, Տիրոց հանդէպ մեծ սիրով համակուած. «Մեր սրտերը կու տանք բարձ՝ բազմաշխատ զլխուդ, ու մեր կուրծքերը՝ ժեզ ապաւէն»:

Իսկ դո՛ւն, սիրելի Ռուբէն, բարձ ու զլուխ հանգչեցնելու տեղ ունեցա՞ր, որ քուկդ Խաչեալին տայիր:

Դուն գերեզման մանգամ չ'ունեցար, եւ քու ժողովուրդդ ալ, մինչև այսօր, կը մնայ տարագիր, անհայրենին, չունի տեղ իր գլուխը հանգչեցնելու...:

Այժմ, ընթերցողին հրամցնենք "Ռ. Սեւակի Յիսուսը", ըլլալով վստահ, որ Աստուծոյ Որդոյն մասին ցարդ եղած բոլոր պատկերացուներէն ամենէն տպաւորիչը պիտի նկատուի ան, ամենէն սրտամօն ու գրաւիչը: Ամենէն Աստուածայինն ու մարդկայինը՝ ըսել կ'ուզենք:

ՅԻՍՈՒՍԻ ԿԵԱՆՔԸ

(Ուսումնասիրութիւն)

Ասծանօթ է իր ծնընդեան ճշգրիտ թուականը, եւ անոր զանազան մանրամասնութիւնները մութին մէջ քաղուած են: Կը կարծուի թէ Հոռվամի 750-րդ տարին ծնաւ Ան, հաւանաբար մեր ընդունած թուականէն մի քանի տարի առաջ: Նազարէր եղաւ իր ծննդավայրը, Գալիլիոյ մէկ փոքրիկ գիղը՝ որ յետոյ իրմով նշանաւոր պիտի ըլլար:

Ժամանակը շատ հրապուրիչ միջադէպեր հիսած է իր այսքան սիրած մէկ զաւկին ծննդեան վրայ. մարդկութիւնը՝ չուզելով կարծես հաւատալ թէ իր արհնէն կրնար այդպէս լոյս որդի մը ծնիլ՝ Սուրբ Հոգաւոր միջամտութիւնը կը տեսնէ անոր ծննդեան մէջ եւ աւանդութիւնը, գեղեցիկ հակադրութեամբ մը՝ Երկնաւոր Թագաւորը Բերլիէմի աղոտու մէկ մսուրին մէջ կը տանի ծնեցնելու, հրեշտակներ կը հանէ երկնից երեսը որք ծնեալ Փրկիչին փառքը կ'երգեն, ու նորածագ անսովոր աստղի մը առաջնորդութեամբ մոգեր կը բերէ Արեւելքէն երկրագգելու համար մօրը գրկին մէջ հրէից այդ մասուկ թագաւորին:

Պատմութիւնը՝ այսքան գեղեցիկ դրուագներով զարդարելէ վերջ Յիսուսի ծնունդը՝ կը լուէ յանկարծ: Դիպանակներու շղթան՝ ուկի օդակներով սկսած՝ մութին մէջ կը կորսուի իսկոյն, երեսուն տարի վերջ նորէն երեւալու եւ ա՛լ աւելի գե-

ղեցիկ օդակներու մէջ վերջացնելու համար Յիսուսի կեանքը: Երկինքի վրայէն հրեշտակները կ'անհետանան, տարօրինակ աստղը կը շիշանի, մոգերն ալ կ'երրան կը կորսուին, ու իրերը՝ իրենց նախնի անդորրութեանը մէջ կը քաղուին դարձեալ: Ալ ի՞նչ կ'ըլլայ Յիսուս. ո՛չ ոք կը խօսի անոր վրայ, ո՛չ ոք կը հետաքրքրութիւնը կը հրամար միջավայրը՝ ինչպէս կը վկայէ Ռենան՝ իր լոիկ ազդեցութիւնը սկսեր էր ներգործել անոր վրայ, եւ ըսութիւնը – դալարագեղ հովիտներու եւ կանաչագեղ զագարներու հիմնալի ներդաշնակութիւնը մը՝ իր ճարտար մատներուն մէջ սկսեր էր ձեւել խոն՛րն անոր սրտին, այն սրտին որ շատ ուշ իր արհինը պիտի թափէր մարդկութեան սիրոյն համար: Յաւէտ ժըպտուն ու վսեմ լեռներու այդ պակին, մշտադալար պարտէկներու այդ կենսատու ստուերին մէ՛շ է որ ինք ժրիլին զգաց իր մէջ նոր՝ վսեմ կրօնքի մը առաջին ժիլերուն: Ու ինք սկսաւ ինամել՝ մշակել այդ դեռատի ժիլերը:

Յիսուսի մանկութիւնը չունեցաւ անշուշտ գարնանային արշալոյսի մը հրապուրիչ գեղեցկութիւնը: Իր մանուկ հասակը չի տեսաւ փաղաքուց սիրոյ մը գգուանքըն ու փայփայանքը. թալիշ բարձերու փափուկութեանը, մեծ հարստութեան մը ճոխութեանց մէջը չէր որ կ'անցնէին մանկութեան իր տարիները: Տգէտ, աղքատ ծնողաց մը զաւակը, անլոյս խշտեակի մը խոնաւ գետնին վրայ մեծցած, հազիւ ժամանակ ունեցած է գիւղի դպրոցին մէջ կարդալ գրել սորվելու, եւ ահա հօրը քով երթալով, Յիսուս աշկերտ կ'ըլլայ իր փոքրիկ բազուկներուն աշխատութիւնը հայրիկին հետ խառնելով՝ ընտանիքին ապրուստը ճարելու համար:

Յայտնի է որ ըստանե-

կան այսպիսի նեղ պայմաններուն մէջ միտքը չէր կըրցած լա՛ւ դաստիարակութիւն մը ստանալ սակայն. այսպէս չէր հոգույն համար: Միջավայրը ուր կ'ապրէր ինք-բացարձակ երշանկութեան երազին ամենէն աւելի յարմար միջավայրը՝ ինչպէս կը վկայէ Ռենան՝ իր լոիկ ազդեցութիւնը սկսեր էր ներգործել անոր վրայ, եւ ըսութիւնը – դալարագեղ հովիտներու եւ կանաչագեղ զագարներու հիմնալի ներդաշնակութիւնը մը՝ իր ճարտար մատներուն մէջ սկսեր էր ձեւել խոն՛րն անոր սրտին, այն սրտին որ շատ ուշ իր արհինը պիտի թափէր մարդկութեան սիրոյն համար: Յաւէտ ժըպտուն ու վսեմ լեռներու այդ պակին, մշտադալար պարտէկներու այդ կենսատու ստուերին մէ՛շ է որ ինք ժրիլին զգաց իր մէջ նոր՝ վսեմ կրօնքի մը առաջին ժիլերուն: Ու ինք սկսաւ ինամել՝ մշակել այդ դեռատի ժիլերը:

Սակայն մշակման իրեւ միջոց շատ բաներ մը չի գտաւ ինք: Օրէնքը սահմաններ գծեր էր ուսումնասիրութեանց ասպարէզին, ու արգիլեր էր որ միտքը երթայ իր ընտրած ծաղիկին նեկտարը քաղէ լոկ. լուսական փիլիստիայութիւնը եւ գիտութիւնը բոլորովին անարգուած էին եւ արգիլած Պաղեստինի մէջ: Աղեքսանդրեան դպրոցներուն ո՛չ մէկ շարժումը կրնար արձագանգ գտնել նազա-

բէթի անշուք գիտին մէջ:
իբրեւ ուսումնափրութեան
առարկայ հրէականութիւնը
(յուդակվմ) կը մնար լոկ ի-
րեն. եւ իբրեւ ընթերցանու-
թիւն՝ լոկ Աստուածաշունչը:
Բայց կ'երեւայ թէ ասկից
դուրս ինք կարդացած է
նաեւ մի քանի ուրիշ հեղի-
նակներ ալ, մանաւանդ
Հիլլել:

Այսպէս ուրեմն՝ Պա-
ղեստինի լեռանց անձուկ
շրջանակին մէջ պարունակ-
ւած անհաղորդ՝ մտալին ու-
քաղաքական պայքարնե-
րուն որք կը մղուի ին այդ
շրջանակէն դուրս, անգէտ
գիտութեան, լոկ իր մար-
գարէներուն եւ Սահմունե-
րուն մէջ ամփոփուած, ըն-
կրղմած իր իսկ միամիտ
մտածումներուն եւ զգաց-
մանց խորը, ինք հետզիտէ,
սկսէր էր բարձրանալ հը-
րէից կրօնքին՝ գծուծ ծէսե-
րէն վեր, իսկական աշխար-
հի սեւութիւններէն վեր
մինչեւ հոն ուր երկրաւոր
պետութեանց զօրութիւնը
չի կարենար հասնիլ, ուր
բնութիւնն ալ դադրեցնէր
իր ձայնն ու օրէնքները,
վեր, մինչեւ երկինք հասնիլ,
Աստուած մը գտնել հոն,
այն Աստուածը որուն ձայնը
իր խղճին դատը կը լսէր,—
երկնային պետութիւն մը
հաստատել հոն-պետութիւն
մը ուր լոկ բարութիւնը,
ճշմարտութիւնը եւ Արդա-
րութիւնը տիրէին:

Եւ քանի որ ինք իր մէջ
լոկ ձշմարտութիւն՝ Բարու-
թիւն եւ Արդարութիւն կը
տեսնէր, բերուեր էր հե-
տըսկետէ հաւատալու թէ
ինք Որդի Աստուծոյ էր, Որ-
դի Դաւթի, Մեսիա, այն որ
Գալուց (1). Հետեւապէս ըս-
կսէր էր անգիտանալ այն
արեան կապը որ կար իր եւ
իր ապգականաց միջեւ (2).

Ու կ'երեւայ թէ ծնողքն ա՛լ
շատ տաք վերաբերմունք
մը չէ որ ցոյց կու տային
Յիսուսի. հիւսնը անշուշտ
լաւ աչքով մը չէ որ պիտի
նայէր իր երիտասարդ զաւ-
կին, որ կ'ըսէր. «Ոչ միայն
հացիւ կեցցէ մարդ այլեւ
բանիւն Աստուծոյ»: Բաց
ասոի Յիսուս տեսէր էր թէ
իր գանկին տակ խլոտող
գաղափարներուն առաջին
հակառակորդը իր ընտա-
նիքն իսկ կը հանդիսանար.
(Ու չէ՞ մի որ յետոյ իր եղ-
բայրները նոր կրօնքին դէմ
թշնամիներէն եղան):

Այսպէս որ այն կապը
որ զաւակը ընտանիքին կը
կապէր երթալով տկարա-
ցաւ մինչեւ որ օր մը ուսուր
բունէն անշատուէր, ու Յի-
սուս տունէն լքուած գտնէր
զինքը ընտանեկո՞ւրկ, աղ-
քատիկ... Ի՞նչ տխուր, ի՞նչ
սրտառուչ շեշտ մ'ունի ան-
տուն որքի հառաջը... «Երկ-
նից բոշունները իրենց բոյ-
նը ուսին, գավանները՝ ի-
րենց որչերը, մինակ Որդիին
Մարդը տեղ մը չունի իր
գլուխը հանգչեցնելու հա-
մար»:

Բայց արդէն մտերմութեան շրջանակին մէջ ըրած իր վէճերը եւ քարոզութիւնները հետեւողներ գտած էին իրեն. այսպէս որ աշակերտներու փոքրիկ խուսք մը կազմուած իր շուրջ՝ լսկուեր էր պաշտպանել զայն ու խնամել: Բայց թողունք Յիսուսը հաւատացեալներու իր այս նեղ շրջանակին մէջ, անցնելու համար պահ մը ժամանակակից ուրիշ դէմքի մը՝ Յովիաննէսին՝ որու հետ քը վերջ սիրոյ եւ բարեկամութեան կապերով պիտի կապուի Յիսուս:

Ճիշտ այս ատենակը -
Քսի 28-րդ տարին - ամ-
բողջ Պարէաստինի մէջ լաւ

բորինակ մարգարէի մը
համբաւը կը շրջէր. Յով-
հաննէսն էր այն՝ խանդով
ու եռանդով լեցուն ճրգ-
նաւոր մը: Յուղայի անա-
պատին մէջ քաշուած խիստ
կեանք մը կը վարէր. մա-
րախներն էին իրեն սր-
նունդ, ուղտի կաշի մ'էր գո-
տին, գազանի մորթ մ'ալ իր
մերկ մարմնոյն ժածկոցը:
Իր քարոզութեանց գլխաւոր
նշանաբանն էր «Ապաշխա-
րեցէք, զի մերձ է արքա-
յութինը երկնից»: Ու բա-
ւական ալ աշակերտներ
գտեր էր իրեն: Յովհաննէս
աւելի ուշագրաւ հանգա-
մանք մը տալու համար իր
վարդապետութեան՝ ծէս
մ'ալ ստեղծեր էր. անո՞ք
որոնք անսալով իր քարո-
զութեանց կ'ապաշխարէին՝
իրենց մեղքերէն սրբելու
համար կը մկրտէր զանոնք
ու ամբողջական միտու մը
կ'ընէր Յորդանան գետին
մէջ:

Հրեայ ազգը՝ տիուր
կացութեան մատնուած՝ բս-
կը սեր էր այն միհթարիչ
հաւատը ունենալ թէ իր հին
մարգարէները պիտի գալին
ազատելու զինք իր սեւ
բախտէն: Եւ ժողովուրդը
նմանութիւններ տեսած
ըլլալով Յովհաննէսի եւ
Եղիա Մարգարէին մէջ,
հաստատեր էր, թէ Եղիան
էր անապատներու այդ
տարօրինակ ճգնաւորը:
Ուստի ապաշխառողներու
մեծկակ ամբոխ մը խումբ
ի խումբ կը դիմէր մկրր-
տուելու եւ սրբուելու հա-
մար:

Թէեւ Յուղա էր իր
գործունէութեան կեղրոնը,

սակայն իր համբաւը տարածուած էր համակ Պաղեստինի մէջ եւ իր քարոզութիւնները գացած էին ուշադրութիւնը գրաւելու գալիի հացի նորահասակ վարդապետին: Ուստի սա, հաւատացեալներու իր փոքրիկ շրջանակովը, Յուղա գնաց Յովհաննէսէն մը կը բռնութելու համար: Երկու երիտասարդ մարգարէները՝ այսպէս՝ քով-քովի եկած՝ իրարու շատ կը համակրին եւ երկու երեք շարքուան բարեկամութիւն մը բաւական կ'ըլլայ որ Յիսուս փոքրիկ շեղում մ'ընելով իր կրօնքէն համոցուի Մը կը բռնիչին վարդապետութեան: Այնուհետեւ ինք ալ Յովհաննէսի օրինակէն տարուած, անապատի մէջ կ'առանձնանայ, եւ շատ աւելի խիստ կեանք մը կ'անցընէ գրեթէ բոլորովին անսրնունդ: Ու երբ ճգնութեան քառասուն երկար օրերէ վերջ ինք դուրս կու գայ անապատէն յաղթանակաւ, ընկած իր մէջ մարմնոյն ձայնը եւ բոլորովին հոգտոյն մէջ խորասուզուած, աշակերտները մասնաւոր սիրով մը կը փարին իրեն եւ իր ճգնութեան շուրջ գեղեցիկ քաջագործական դրուագներ կը հիւսեն (Սատանային երեք փորձութիւնները եւ անոնց պարտութիւննը):

Իր մկրտութենէն վերջ Յիսուս ա'լ չի վերադառնար իր հայրենի գիւղը, որովհետեւ համոցուած է արդէն թէ այդ գիւղը շատ արգասարեր հող մը չի պիտի ըլլայ իր նոր կրօնքին սերմերուն համար: Տեսանք արդէն թէ իր գաղափարներուն առաջին հակառակորդ իր ընտանիքը եղաւ: Եւ

իր արեամբ ինչպէ՞ս կարելի էր հաւատացնել ժողովուրդին թէ Աստուծոյ Որդի էր ինք որուն ծնողըն ու եղբայրները կը տեսնէին ամէն ատեն: Ուստի ըստ առածին որ կ'ըսէ՝ «Մարգարէ ոչ ունի պատի ի գաւառի իրում», Յիսուս այս անգամ կ'երթայ ուրիշ գիւղ մը սերմաննել իր հոնատերը: Ու Կափառնայում կ'ըլլայ այս անգամ իր գործունէութեանց կեդրոնը, արգասաբեր բարի կեդրոն մը:

Կափառնայում լաւ ընդունելութիւն մը կ'ըսէ դեռատի մարգարէին վարդապետութեանց: Ամէն օր հետաքրիններու խումբ մը կը պաշարէին վինքը լսելու համար անոր քարոզութիւնները, հիանալու համար անոր տաղանդին վըրայ՝ որով կը լուծէր նոյնիսկ է'ն կնճռու առարկութիւնները, հրապուրուելու համար իրմով, երկնալին հուր մը նշանակելու անոր աչաց մէջ, եւ Մեսիա մը գտնելու համար անոր անձին վրայ:

Անուս խեղճուկ ճըկնորսները կ'ըլլան իր առաջին աշակերտները, ու աստրգուած՝ ուտնակոխ դասակարգն է մասնաւանդ որ ամէնէն առաջ կը փարի իր վարդապետութեան: Ինչո՞ւ որովհետեւ իր կրօնքը խոնարհութեան, սիրոյ, գրոյ կրօնքը կ'ըլլայ մասնաւանդ որովհետեւ ինք վերցնելով քաջանդիր Եհովայի մը վըրէ ժխնդիր խարապանը՝ Երկնային հօր մը գգուող միխիարող ձեռքը դրած էր անոր տեղը, որովհետեւ աստրգուածներու, ինկածներու կրօնքն էր իրենը:

Երանի՝ աղքատաց հոգով, երանի՝ սգաւորաց,

երանի՝ հեկոց, երանի՝ խաղաղարարոց, երանի՝ որ քաղցեալ ու ծարաւի իցին արդարութեան, երանի՝ ողորմածոց, երանի՝ այնոցիկ որք սուրբ են սրտեութ, երանի՝ որ հալածեալ իցին վասն արդարութեան... Երանի՝»: (Մատթ. գլ. Ե.):

Եւ ինչ որ մանաւանդ կը նպաստէր ժողովուրդեան իր մասին ցոյց տուած ըսքանչացումը մեծցնելու՝ սա էր թէ Յիսուս իր կրօնքին գեղեցկութեանը կը միացնէր իր իսկ անձին հմայքը: Իր աչաց մէջ սիրոյ ու գրութեան այնպիսի հուր մը կար, իր ձայնին մէջ անանկ գորովալից ու տիրող շեշտ մը եւ իր դէմքին վրայ այնպէս լոյս-շնորհ մը, որ ժողովուրդը ստիպուեր էր կարծես հաւատալու թէ անոր՝ ներսիդին երկնային հոգի մը կար որ կը ճառագայթէր իր մարմնէն դուրս, թէ այս էր խոստացուած Փրկիչը, այս՝ Դաւթի որդին, այս՝ Մեսիան:

Այսպէս ուրեմն՝ իր անձը հետպիետէ աւելի սիրելի կը դառնար ժողովուրդին մէջ, իր կրօնքը աւելի շերս հետևողներ կ'ունենար, ու իր համբաւին շըրջանակը երթալով կը լայնար կը լայնանա՛ր ամրող Պաղեստինի մէջ:

Բայց բան մ'ալ կար որ աւելի կը նպաստէր իր համբաւին տարածման. իր հրաշքներն էին ասոնք:

Ամէն ատեն, ամէն ատեն, իր ամէն մէկ քայլափոխին, կաղերու, կոյրերու, համբերու, խուլերու, հաշմանդամներու, դիւահարներու ամրող բանակ մ'է որ կը տեսնենք իր ետևելն, որոնք հրաշագործի՝ Մեսիայի իր համբաւը լսած,

իրեն կը դիմեն ամէն կողմէ՝ անվրէպ բժշկուելու հաստատ հաւատքով։ Ու իրենց իսկ այդ հաւատքէն բժշկուած ետ կը դառնան ամէնքն ալ։ «Հաւատքի բուժչ այդ զօրութեան կրնանք աւելցնել նաեւ այն բուժչ ոյժը, որ կը ծորէր Յիսուսի խաղաղ դէմքէն՝ սիրալիր նայուածքէն ու գորովագին ձայնէն։ (★)

Այսպէս ահա իր հմայքը իր կրօնքին գեղեցկութեանը վրայ բարդելով, Յիսուս կրցած էր բախտատար շատ կարճ ժամանակի մը մէջ հետեւողներու հըսկայ խումբ մը՝ հաւատացեալներու լոյս-պասկ մը բոլորել իր շուրջ։

Նոր կրօնքին աղմուկը լսուեր էր Հրէաստանի ամէն կողմերէն, ու նոր մարգարէին համրաւը արձագանգ գտեր էր ամէնուրեք. սակայն Յիսուսի վերջին անգամ Երուսաղէմ մտնելը մանաւանդ փառքի ամէնէն գեղեցիկ դափնին եղաւ ձոնուած անոր անդով ու անվրհատ գործունէութեան։

Ի՞նչ հիանալի պատկեր՝ որ կը ներկայացնէ Յիսուս Երուսաղէմի ճամբուն վրայ։ Իր գալստեան լուրը շուտ կը տարածուի քաղաքին մէջ, ու ժողովուրդը խուռներամ կը շտապէ դիմաւորելու Դաւթի որդին, ու ահա կու գայ ան, խոնարհ գայթ ի գայթ իշուկի մը շալակը նստած։ Ըսկեամուկ պատմուաններ կը փողին հեռուն որդույն ճամբուն վրայ. ամբոխը ձիթենիի ճիւղերով կ'ողջունէ իր փրկիչը. Զաքէոս ծառին վրայ կը բարձրանայ իրաշագործ տեսնելու։ Ու ամէն շրուուք կը բարձրա-

նայ իրձուագին սա աղաղակը։ «Որդի Դաւթի, Ովսաննա», ի բարձունս»։

Ու քանի երկար դարեր վերջ՝ հիացման այդ միեւնոյն աղաղակն է, որ արձագանգ կը գտնէ տակաւին անոր՝ անուան կառուցուած ամէն տաճարներու գմբերին տակ։ «Ովսաննա, Ովսաննա՝ ի բարձունս»։

Ահաւասիկ Յիսուս իր փառաց գագաթնակէտը հասած։

Եւ ահա այս գագաթէն է որ կը սկսի յայտնի երեւալ արդէն զառիվայրը այնքան շեշտ, որքան չէր եղած անշուշտ վերելքի ուղին։

Ովսաննաներու արձագանգը կ'երթայ նախանձի մը ծիլը ժանտացնել դպիրներու սրտին մէջ, ու քահանայապետը կը սկսի վախով մտածել թէ մի գուցէ ոչխարներու իր հօտը հետզհետէ վինքը լքելով երթայ անոր՝ ետեւէն որ ինք պինք «հովի բարի, հովի քաջ» կը կոչէր։

Յովհաննէս աշակերտներու մեծկակ թիւ մը կը հաշուէր արդէն իր շուրջ եւ Յիսուս յաջողեր էր Մովսիսկանութեան ծոցէն հաւատացողներու նշանակելի թիւ մը խլել։

Եւ դպիրները շատ լաւ աշքով մը չէ որ կը դիտէին զայս։ Անոնք սկսեր էին թշնամութեան հնարք մը մտածել այս երկու խանդով լեցուն երիտասարդ մարգարէներուն դէմ։ Ու յաջողեր էին իրենց թշնամութեանը մէջ։ Յովհաննէս երկար ատեն բանտի մէջ մը նաև վերջ իր գլուխը ափսէի մը մէջ նուէր տրուեր էր Հերովդէսի աղջկան իրեն պարի մրցանակ։

Մկրտչին այսպէս գըլիատման լուրը վախի սընդիկը կարեցուցեր էր Յիսուսի սրտէն ներս. Յիսուս պահ մը անապատ վախիլ փորձեց՝ բայց ժողովուրդը չուկեց թողով վինքը եւ աշակերտներէն ունանք ընկերանալով իրեն հետ, հանուզեցին վինքը ու կրկին Կափառնայում բերին զայն։ Սակայն ա՛լ առջի հանդարտ եւ ապահով կեանքը չունեցաւ բնաւ։ Դպիրները չկարենալով ուղղակի ձերքակալել տալ զայն ու պատժել – քանի որ ժողովուրդին մէջ զայն սիրողներու մեծկակ թիւ մը կարպատած մը կը փնտոէին։ Յանցանք մը ջանալ իր գործերուն մէջ։ Բայց լոյսին մէջ կարելի « էր սեւ թիծ մը գտնել, քանի որ ինք Լոյսն էր։ Ուստի փորձեցին իր ապատ գաղափարներէն օգտուիլ՝ վինքը մատնելու համար քահանայապետին կամ կայսեր(4). Սակայն նա կրնար միշտ իր հնարամիտ հանձարով խուսափողական պատասխաններ գըտնել եւ... (5). հակառակորդներուն բերանը։

Քահանայապետը դըպիրներուն հետ ժողով գումարեր էր զայն նենգութեամբ բոնելու համար. Յիսուս գաց թէ կարելի չպիտի ըլլար երկար ատեն շարունակել իր կեանքը՝ լարուած այնքան քակարդներուն մէջ։ Ու յաջողեր էին իրենց թշնամութեանը մէջ։ Յովհաննէս երկար ատեն բանտի մէջ մը նաև վերջ իր գլուխը ափսէի սընդիկը դողորշուն հիմերը ուկի խրատներով վինեց իր աշակերտները, ցոյց տուալ այն դժուարութիւնները որոնց պիտի հանդիպէին իր գծած ճամբուն մէջ։ Բա-

ցատրեց թէ «եթէ դալար ոստին այսպէս կ'ընէին ինչ պիտի ընէին ուրեմն չորցած ճիշտէրուն». եւ ամրապնդելու համար անոնց երկուս սրտեր՝ յետմահու իր աշակցութիւնը խոստացաւ անոնց եւ երկնից արքայութիւնը պարզեւեց:

Տեղեակ իր մօտալուտ մահուան Յիսուս իր մէն մի շարժումին, մէն մի խօսքին մէջ անանկ բան մը դըրաւ որ դարեր ամբողջ մարդկութեան սիրով թըրթռուացնէր:

Իր մահուան նախընթաց երեկոն այնքա՞ն մօտեցած էր կրօնքի վախճանին, որ Յիսուս վերջին անգամ մ'ուկեց վայելել հաճոյքը իր մօտիկը բոլորուած տեսնելու իր տասներկու աշակերտները. անո՞ւք, որոնք իր կրօնքին առաքեալները պիտի ըլլային իր մօտալուտ մահէն վերջ: Ճաշի սեղանին շուրջ հաւաքեց զանոնք, խօսեցաւ անոնց խանդակաթ սիրով մը, վերջին եռանդով մը խօսեցաւ ինչ որ կար իր կործքին տակ ամէնէն աւելի գեղեցիկ: Յետոյ հաց բաժնեց անոնց ու գինի. «Կերէք.- ըսաւ, այս է իմ մարմինը. խմեցէք՝ այս է իմ արիւնը»:

Պարզուկ՝ գեղջուկ այս սեղանին վրայ այնքան սէր կար, այնքան գորով, որ Յիսուս չկրցաւ զապել արցունքը իր աշերուն, ու վըրէժինդրութեան շանք մ'է որ պոռթկաց իր կուրծքէն, երբ մտածեց թէ վերջինը պիտի ըլլար այս հաւաքումը, եւ թէ ի՞ր իսկ աշակերտներէն մէկն էր որ պիտի մատնէր վինքն ի մահ. Վատը, վատը...»

«Պիտի մեռնի մարդու որդին, բայց վայ անոր որուն ձեռքով պիտի մատնուի»:

Աշակերտները յուկած շուարած վինքը կը դիտէին. սարսուի փուշն է որ կը շրջի ձկնորսներու երակին մէջ: Ու Յուդա՝ սիրով կուրծքին տակ քարացած՝ սեւ խորհուրդը կ'երթայ գործադրելու: Անզգամը երևուն արծաթի պիտի ժախէր իր Տէրը:

Ու Յիսուս մոռնալ ուկելով կարծես իր մօտալուտ մահը, արցունքը իր աշքերուն ետին զապած՝ դեռ կը խօսի, կ'ուսուցանէ անոնց ու խոնարհութեան դասը տալու համար կարգով ուսները կը լուսայ անոնց: Զիրենեաց լեռը կը մեկնին: Յիսուս հոն պահ մը կը թողու զայն ու քարընկեց մ'անդին Գերսեմանի պարտէց կ'երթայ առանձնանալու:

Հոն՝ հողին վրայ ծընրադիր, արտասուալից աշերն ալ դէպի երկինք յառած, կ'աղօթէ. կ'աղօթէ անոր՝ որուն զաւակը զգաց վինքը, անոր՝ որուն կրօնքը քարունքեց, անոր՝ որու համար աւաղ կը մեղոնէին զինքը:

Վայի, լացաւ պաղատեցաւ հեկեկագին: «Հայր, անցուր վրաժակս զայս...»: Բայց լուր է երկինքը, ու հայրը անտարբեր իր զաւակին լացին: Մահուան դառը բաժակը իրեն կը ըսպասէ:

Ու ահա կու գան, կու գան վինուրները, բոցավառ շահերով ու վայրենի աղաղակներով կը պաշարեն վինքը իր աշակերտներուն մէջ: Ի նշան ձերբա-

կալման Յուդա իր տրրոց ճակատը կը համբուրէ. ժանտ շրբներու նենգուտ համբոյրին տակ կը սարսուայ Յիսուս. «Յուդա, կը գոչէ, համբուրելո՞վ կը մատնես զիս»:

Ապտակելով ծեծելով Կայիափայի կը տանին զայն, ու անկից Պիդատու կուսակալին: Անսեղունակ զառնուկի մը դատը կ'ըլլայ իրենը: Ու Յիսուս թշնամիներուն ձեռքը կը յանձնուի: Դ'ս սիրով բգբտող պատկեր. կը ծաղրեն զայն, կը հարուածեն, կ'արհամարհեն մեծ վարդապետը, կարմիր քղամիդ կը հագցնեն իրեն. եղէգ զաւազան մը կու տան իր ձեռքը. փուշ պատկ մ'ալ իր գլխուն. ու «Ահա», կը գոչեն, ահա թագաւորն Հրէից»:

Ու անտրտունց ու լոիկ Յիսուս կը կրէ այն բոլորը:

Օրը լուսնալու մօտ խաչ մը կու տան իր ուսին, ու Յիսուս տկար ու վտիտ, մահուան ահարկու փորորիկը իր զանկին մէջ՝ եւ ուսին վրայ փայտեայ մի ծանրը քառարեկւ՝ կը դողդոչէ Գողգոթայի զառիվերին վրայ՝ բայց վախնալով որ մի գուցէ դեռ չի խաչուած մեռնի Յիսուս՝ խաչը անցորդի մը կոնակը կու տան:

Ժամ մը վերջ Գողգոթայի գագաթը խաչ մը կը բարձրանայ, մարդկութեան փրկիչն իր վրայ զամուած: Զեռքերէն ու ոտքերէն արիւնը կը կաթի, բազուկները գալար գալար կը պըրկուին. գամերուն ցաւը ներսիդին կը կոտտայ, ու բուռն ծարաւը մը բերանը կը ցամքեցնէ:

Յուսահատ ակնարկ մը կը պտըտցնէ իր շուրջ, ու

սեւուրին եւ ստորուրին կը տեսնէ միայն: Իր երկու կողմերուն վրայ չարագործներ կան խաչուած որք կը հայցեն իրեն. իր խաչափայտին տակ պահապան զինուորները նստած իր հագուստները կը բաժնեն եւ իր միակտուր պատմուանին վրայ վիճակ կը ձբգեն. գծուծ, անսիրտ հրեաներ կ'անցնին իր առջեւէն ու կը ծաղրեն զանի, ու արհամարհանքի բուքը կը նետեն երեսին. «Ահա որդին Սսուուոյ. ինչո՞ւ չի գար իր հայրը զինքը ազատելու»: Ու վարը ոտքերուն տակ՝ Երուսաղէմ քաղաքը կը ննջէ անզգամուրեան ու ամբարշտուրեան մէջ քարացած, կարծրացած:

Սեւ կը տեսնէ Յիսուս, սեւ մարդոց սրտերը, սեւ ամէնուրեք:

Քաջուրինը վայրկեան մը կը լքանէ զինքը, որ Յիսուս պահ մը կը զղչէ կարծես այսպիսի անզգամ մարդկուրեան մը համար խաչուելուն: Ու դա՛ն, դա՛ռն բողոք մ'է որ կը պոռկայ:

«Սսուուա՛ծ, իմ, Սսուուա՛ծ իմ, ընդ է՛ր բողիր զիս»:

Վայրկեան առ վայրկեան իր ոյժերը զինքը կը լքեն, ցաւերը կը նուազին տակաւ, ու մահուան ցուրտըն է որ հետպիետ կը մաղուի իր մորթէն ներս: Իր առջեւ պարզուող գարշելի այդ տեսարանէն վեր կը վերցնէ իր աչքերը. «Հայր, կը գոչէ, Հայր, հոգիս ձեռացդ մէջ կը դընեմ...»: Քիչ վերջ՝ «Հայր, քո՛ղ դոցա, զի ոչ գիտեն զիս գործին»:

Յոզանած կոպերը կը փակուին, գլուխը կուրծին

վրայ կ'իշնայ, ու սառ շրջներէն խեղդուկ ձայն մը կը լուսի. «Ամէն բան կատարւած է...»:

Խաչին վրայ մարդ մ'է որ կը մեռնի, Սսուուած մ'է որ կը ծնի: (6):

Յաւիտենական հանգրստեան մէջ փակէ աչերդալ, Յիսուս: *Սոոցի՛ր ցաւերդի, մոոցի՛ր տառապանքդ, ձեռքերուդ գամն ալ մոռցիր:* Մարդկուրինը զղջաց իր սեւ ապերախտուրեանը վրայ, ամշցաւ ու լացաւ, արտասուեց ու աղօթեց քեզի ու պաշտեց զքէկ: Մարդ էիր, ու Սսուուած ըրաւ ըզքէկ:

Ա՛լ փառքը, ա՛լ մեծութինը կը մնայ քեզի, Յիսուս: Ամէն անգամ որ խոնարհուրեան մանիշակը փթթի կուրծքի մը տակ, ամէն անգամ որ սիրոյ վարդ մը բողրոշի սրտի մը մէջ, ամէն անզգամ որ գթոյ ու բարուրեան սերմը ծլարձակի հոգույ մը խորը, մարդկուրեան դափնի լսակ մ'է որ կը նուիրէ յոգնած ձակցիդ:

Կ'ըսէիր. «Որդին մարդոյ տեղ մը չունի իր գլուխը հանգչեցնելու համար». մեր սրտերը կու տանք բարձրակամաշխատ գլուխդ, ու մեր կուրծքերը՝ քեզ ապաւէն:

ՈՈՒԲԵՆ ՍԵՒԱԿ (ՈՈՒԲԵՆ ԶԻԼԻՆԿԻՐԵԱՆ)

1902-1903

Սկիտար-Պէրպէրեան

1.- Այս բառի վերջին տառերն անընթեռնելի են (Խ.):

2.- Սսոր ապացոյցները յայտնի կ'երեւին, Աւետարանին

մէջ: 1. Քարոզած ատեն իր աշակերտները կ'իմացնեն իրեն թէ իր մայրը եւ իր եղբայրները դուրս իրեն կը պատասն խօսենու համար. Յիսուս կը պատասխանէ: «Ո՞վ են իմ եղբայրներս ու մայրս՝ երէ ոչ անոնք որոնք ինձ կը հայտանան»: 2. Յովսէփի իր զաւակը փնտոնելու կ'երայ տաճարին մէջ. երբ որ կը գտնեն Յիսուս կ'ըսէ անոր զարսցած. «Դուն չես իմ հայրս. իմ հայրս վերսէ, եւ իմ տունս՝ այս տաճարը»: (Հ.):

3.- Ըստ Մատթէոս աւետարանին Յիսուս երբ մկրտութենէն ետ կը դառնայ Յովհաննէսի վարդապետուրիններն են որ կը քարոզէ ու կ'ըսէ. «Ապաշխարէքք, զի մեր է բագաւորութիւն երկնից»: Բայց բարեբախտաբար շատ չի տեսեր այս... (անընթեռնելի բառ մը Խ.):

4.- Զինքն կ'ամբաւառանէին թէ Տաքարը սուրբ չէր պահեր: Քանի որ հրաշքներ կը գործէր եւ հիւասդներ կ'աղեկցնէր այդ օրը: Զինքը փորձելու համար կը հարցնէին թէ». «Կայսէր տուրք պէտք է վարե՛լ: Բայց Յիսուս խօսրի վարպետ դարձուածքով մը անսնկ շփոր կացուրեան մը կը դնէ զանոնք՝ որ լր. (Հ.):

5.- ... Զնչուած բառ, (Ժանօր խմբ.):

6.- Զնչուած բառ, (Ժանօր խմբ.):

* <Եղինակին կողմէ դիտողութիւնն - Թեերեւս առարկուի թէ ինչպէս կարելի է լուծել լոկ հաւատցով եւ հոգեկան ներգործող զօրութեամբ այն հրաշքները՝ ուր ո՛չ հաւատքը բաժին ունի ո՛չ աղեղեցներն: Ինչպէս՝ ինչն սկանակ հացին օրինութեամբ հազարար նկանակներու բազմացումը: Կը պատասխանենք.՝ <աւանական է որ Յիսուս լա կը ճանչնար ժամանակի գաղտնի գիտութիւնները. այն արուեստը որ իին ատեն մանաւանի հասած էր իր կատարելութեան, եւ որ իիմա իսկ-թէկի ոգեկառ-շատ հրաշքներ կը գործէ: Ու ասոր ապացոյցը բուն իսկ Աւետարանին մէջ կրնանք գրտնել.՝ <ըեաներէն ումասք կ'առարկեն Յիսուսի թէ իրենք ալ կրնան դեւեր հանել: Յիսուս կը պատասխանէ: «Զեր հանած դեւերը Սատանալին զօրութեամբ

են, իսկ իմինները՝ Աստուածային գորութեամբ»:

Եւ յետոյ յայտնի է, որ հրաշքներէն ումանք ալ – ո՞վ գիտէ, քերեւս մեծամասնութիւնը – իր միամիտ կենսագիրներու կողմէ յօրինուած են շահեկան հանգամանք մը տալու համար պատութեան, եւ գերմարդկային կոռուք մը Յիսուսի քանի որ տարօ-

րինակ հրաշքներ կան որոնց վը-
րայ իր կենսագիրներն իսկ հա-
մաձայն չեն. ինչպէս Դակարոսին
յարութիւնը:

Բայց ինչ հարկ դեռ ուրիշ
փաստեր մեր ըսուածին իբրեւ
հաստատութիւն՝ քանի որ հրաշք-
ներու հեղինակն իսկ համաձայն
է մեկ հետ:

– Կին դու, հաւատք քո կե-

ցուցին զքեկ:

– Եթէ մանանեիի հատի-
շափ հաւատք ունենայիք կրնա-
յիք լերան պատուիրել տեղէդ
շարժէ և պիտի շարժէր: (Ռ. Ս.ի
կողմէ տրուած մեկնաբանութիւն-
ներ):


ՌՈՒԲԵՆ ՍԵՒԱԿ

Պատասխանատու անձերու կացութեանց մէջ չկայ ձեռք առնուած աւելի

փափուկ հարց, աւելի վտանգաւոր նախաձեռնութիւն, եւ յաջողութեան
տեսակետէն ամէնէն անհաւանականը, քան ներկայանալ իբրեւ վարիչ
դեկապար որ փոփոխութիւններ կը ներմուծէ:

Որովհետեւ ան որ նորութիւն կը ներմուծէ, իր դէմ թշնամի պիտի ունենայ
բոլոր անոնք որոնք ամէնէն աւելի նպաստարուած են գոյութիւն ունեցող
կարգերու ներկայ կացութենէն, եւ իրեն ի նպաստ միայն գաղց քաջալերողներ
պիտի ունենայ՝ այնպիսիններ որոնք աւելի բարեկեցիկ դառնալու յոյս կրնան
ունենալ նոր կացութեան մէջ:

ՆԻՋՔՈՅԾ ՄԱՔԻԱՎԵԼԼԻ



ԵՐԱԺԾՎԱԿԱՆ

I. Հ. ՀԱԿՈԲՅԱՆ

ԾԱՐԱԿՆՈՑԻ ԵՐԳԵՐԻ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ՍՏՈՐԱԲԱԺՄԱՆՈՒՄՆԵՐԸ

Կոմիտասի մոտ կա հետևյալ դիտողություն. «Չարականի եղանակները տասն են՝ ութն այն և երկու ստեղի... Չարականի գլխավոր եղանակներին և սոցա ստորաբաժմանումների ընդհանուր թիվն է քառասուն...»¹:

Այս միտքը Կոմիտասի տեսական աշխատություններում որևէ զարգացում չի ստացել: Հետագա սերունդների երաժիշտ-տեսաբանները հոյնպես քիչ են անդրադարձել Չարակնոցի մեղեղիների ու նրանց տարատեսակների համակարգման խնդրին²: Սույն էջերում մենք, իբրև եղակես ընդունելով Կոմիտասի վերը բերված դիտողությունը, կփորձենք բացահայտել նրա կողմից օգտագործած «Չարականի գլխավոր եղանակներ» և «եղանակների ստորաբաժմանումներ» տերմինների իմաստը և պարզաբանել Չարակնոցի եղանակների և նրանց ստորաբաժմանումների իսկական թիվը:

Ն. Թաշճյանի ու 19-րդ դարի այլ հետազոտողների կողմից մշակված ութ-ձայնի տեսությունը ի մի է բերել 8 հիմնական, ինչպես նաև լրացուցիչ («դարձվածք» և «ստեղի» անվանումներ ստացած) ձայնեղանակների լադային և ձայնաշարային առանձնահատկությունները: Ն. Թաշճյանի գրքում ներկայացված են 8 հիմնական ձայների, 9 դարձվածքների ու 3 ստեղիների ձայնաշարերը, ցոյց են տրված նրանց հիմնական, դիմոդ, ձգտող, կադանային հնչյունները: Չարակնոցի երաժշտական համակարգի բաղադրամասերի՝ ձայնեղանակների թիվը հասնում է քսանի (8+9+3)³: Հայտնի է, սակայն, որ լադային ձայնաշարերից բացի, ձայնեղանակային երաժշտության կարևորագույն հատկանիշների շարքին են պատկանում նաև

¹ Կոմիտաս, Հոդվածներ և ուսումնասիրություններ, Երևան, 1941, էջ 111:

² Առ այսօր էլ տվյալ ուղղությամբ կատարված ամենաարժեքավոր փորձն է մնում Ե. Տնտեսյանի համառոտ ակնարկը՝ Տնտեսյան Ե., Նկարագիր երգոց Հայաստանուց և եկեղեցուց, 2-րդ տպ. Խաթանպոլ, 1933, էջ 64—71:

³ Թաշճյան Ն., Դասագիրք եկեղեցական ձայնագրութեան հայոց, Վաղարշապատ, 1874, էջ 24—44: Տես նաև՝ Աքայան Ռ., Հայկական խազային նոտագրությունը, Երևան, 1959, էջ 161—165:

մեղեդիական ողջ բազմազանության հիմքում ընկած ելակետային տիպար-ները⁴, այսինքն՝ այն կայուն մեղեդիական բանաձևերը, որոնք ծառայում են իրք կառուցղական նյութ մեղեդիներ ծավալելու համար: Կարելի է ենթադրել, որ Շարակնոցի եղանակների և նրանց ստորաբաժանումների թիվը կամ միևնույն ձայնելանակին պատկանող այնպիսի նմուշների շնորհիվ, որոնք, ծավալվելով ընդհանուր լադային ձայնաշարի սահմաններում, իրարից այս կամ այն չափով տարրերվում են բանաձևային կազմի առումով, ընդ որում «գլխավոր» եղանակների բանաձևային կազմը պետք է ունենա ստանդարտ բնույթ, մինչդեռ եղանակների «ստորաբաժանումների» բանաձևները պետք է այս կամ այն չափով անհատականացված լինեն:

Զայնեղանակների և նրանց ստորաբաժանումների տարրերակման չափանիշները մշակելիս հարկավոր է հաշվի առնել նաև շարականների խազային պատկերը: Կարելի է ենթադրել, որ ստանդարտ բանաձևներից կազմված մեղեդիներին համապատասխանում է նույնպիսի ստանդարտ խազային ֆակտորա, մինչդեռ «ստորաբաժանումների» անհատականացված բանաձևները խազային տեքստերում արտահայտված են լինում յուրահատուկ նշշաններով կամ նշանների միացույցուններով: Ցուրաքանչյուր ձայնեղանակի երգերի մեծ մասը բնութագրվում է պարզ խազային պատկերով. օգտագործված խազերի ցանկը սահմանափակվում է հիմնականում շեշտ, բութ, փուշ, երբեմն նաև խոնճ, ծունկ (կամ ոլորակ) նշաններով (բոլորը՝ 1/4 տևվողությամբ) ու 2/4 տևողություն ունեցող մի քանի նշաններով (երկար, պարույկ, զարկ, երբեմն նաև վերնախաղ, ներքնախաղ, թուր, սուր և այլ խազեր), ընդ որում 2/4 խազերի օգտագործման դեպքերի ընդհանուր տոկոսը զգալիորեն զիջում է ավելի «կարճ» խազերի հաճախականությանը: Նման երգերում անպատճառ կամ անխազ վանկեր (սրանց տևողությունը նույնպես հավասար է 1/4⁵, մինչդեռ բառային տեքստի մեկ վանկի համապատասխանող 2 կամ մի քանի խազերից բաղկացած համակցություններ կամ իրար անմիջապես հաջորդող 2/4 տևողություն ունեցող խազեր նրանց համար բնորոշ չեն (կամ հանդիպում են գլխավորապես առանձին տեսերի «զարդարում» ավարտական հատվածներում): Պարզ խազային պատկերով օժտված բնագրերին Զայնագոյալ շարակնոցում համապատասխանում են գլխավորապես այնպիսի երգեր, որոնցում առանձին վանկերը երգվում են 1/4, ավելի հազվադեպ՝ 2/4 տևողությամբ, իսկ մեղեդիների բանաձևային կազմը առանց որևէ «ավելորդությունների» հետևում է բանաստեղծական ֆրազի կառուցվածքին: Վերջինս, անկախ վանկերի ու բառային շեշտերի բանակից, սովորաբար բաժանվում է երկու ամփոփ չափա-հնչական մասերի (կիսաստողերի), որոնց եզրափակող բառերն իրենց վրա են կրում ֆրազի գլխավոր հիմաստային շեշտերը («խմբական շեշտերը»)⁶: Հենց այդ շեշտերի շուրջն են համախմբվում կայուն մեղեդիական բանաձևները, ընդ որում ֆրազի առաջին կիսաստողն ավարտող բանաձևը, իրենք օրենք, երգվում է ավելի բարձր, քան ամրող ֆրազի եզրափակող բանա-


⁴ Տես, մասմավորապես՝ Տաղմազյան Հ. Թեորիա մազկի մասն արքայության Արմենիա, Երևան, 1977, ս. 177, 186:

⁵ Խազերի տևողության մասին տես՝ ՏՅԱԹՆԱԿԱՆ Ե., Եշված աշխատությունը, էջ 12—33:

⁶ Շարականների բանաստեղծական կառուցվածքի մասին տես մեր հոդվածը՝ Հակոբյան Լ., Հայկական շարականների տաղաչափությունը, «Էջմիածն», 1986, № 7—8:

ձևը, իսկ բանաձևերի ավարտական հնչյունները, այսինքն՝ կիսատողերի խմբական շեշտեր կրող երաժշտական ձայնաստիճանները խաղում են երաժշտական լադի բարձր ու ցածր հենակետերի դեր: Երգի տաճ, իսկ երեսն նաև առանձին տողերի սկզբը հաճախ աշքի է ընկնում դեպի առաջին շեշտված վանկն ուղղված վերընթաց շարժմամբ: Տաճ ավարտը (կրկներգը) բանաստեղծական ոիթմի առումով ստվորաբար առանձնանում է նախորդ տողերից ու կիսատողերի չի բաժանվում. եզրափակող բանաձևը, իրուն օրենք, ավելի ծավալուն է ու «զարդարված» մնացած մեղեղիական բանաձևերի համեմատությամբ: Բանաձևերը և նրանց միջև ընկած հատվածները կարող են, նայած բառային տեքստի վանկային ծավալի, ընդլայնվել, կրճատվել ու նոյնիսկ սղվել, ընդ որում բոլոր փոփոխությունները կատարվում են խիստ օրինաչափ կերպով⁷: Նման «խիստ ոճի» մեղեղիներ, ինչպես ասացինք, բազմաթիվ են բոլոր ձայնեղանակներում. իբրև հատկանշական օրինակ բերենք թեկուզ երկրորդ կողմ (ԲԿ) հետևյալ մեղեղին համապատասխան խաղային նշաններով⁸:

Նոտային օրինակ 1



Մեր օրինակներում բանաստեղծական տեքստի շարահյուսական միավորները՝ ֆրազները իրարից անջատված են ուղղահայաց գծով, կիսատողերը՝ ընդհատ ուղղահայաց գծով: ԲԿ ձայնեղանակի կայուն բանաձևերը վերցված են միջակ փակագծերի մեջ. փոխադրվելով մի երգից մյուսը, դժուաք կազմում են տվյալ ձայնեղանակին պատկանող շարականների հիմնական կառուցղական նյութ: Ինքը կե, բանաձևերը, նոյնիսկ ձայնեղանակի «գլխավոր» տարատեսակի սահմաններում, կարող են ինչ-որ չափով փոփոխվել. օրինակ, սկզբնական «դո-դո-ֆա» բանաձևը հանդես է գալիս այն դեպքում, եթե տեքստի առաջին երկու վանկերը անշեշտ են, իսկ երրորդը՝ շեշտված (այն բնականորեն ընդգծվում է ձայնի վերընթաց թոփշքով), մինչդեռ շեշտված վանկի դեպի աջ տեղափոխվելը զուգորդվում է բանաձևի ընդլայնմամբ («սի բեմոլ-դո-դո-ֆա», «սի բեմոլ-դո-դո-դո-ֆա» և այլն), իսկ դեպի ձախ տեղափոխվելը՝ բանաձևի կրճատմամբ («դո-ֆա»): Դա անդադար («ծանր») տեմպով ընթացող երգերում ձայնեղանակի ինտոնացիոն

⁷ Տես մեր նոդված՝ Ակոպյան Լ. Мелодические структуры средневекового армянского восемьголосия и хазовое (невменное) письмо, ИФЖ АН Арм. ССР, 1985, № 2:

⁸ Զայնագյուղական նոգեր երգոց, Վաղարշապատ, 1875, էջ 1046: Նկատի ունենալով միմյանց կրկնող գրագիր ու տպագիր կանոնական խազավորված Շարականցների բազմաքանակությունը, մենք անթրանեշտ չենք համարում նշել այսուղի խազային բնագրերի որևէ եզակի առյութ:

կմախքը կարող է հարստանալ նախագեղդեղանքներով, անցողիկ ու օժանդակ հնչյուններով։ Մեր օրինակում լաղաջին հենակետների հիերարքիան ունի հետևյալ տեսք՝ բանատեղծական առաջին երկու ֆրազներում իրքն բարձր հենակետ (բարձր խմբական շեշտ կրող հնչյուն) հանդես է գալիս «մի բեմոլ»-ը, իսկ իրքն ցածր բարձր հենակետ (ցածր խմբական շեշտ կրող հնչյուն)՝ «ուե»-ն։ ամբողջ տան ավարտական հնչյունը («դո»-ն) խաղում է գլխավոր հենակետի՝ տողիկայի դերը։ Հենակետների նման հարաբերակցությունը միշտ չէ, որ ի հայտ է գալիս ԲԿ բոլոր երգերում։ որոշ դեպքերում բարձր խմբական շեշտը համապատասխանեցվում է «ուե»-ին, ցածրը՝ «դո»-ին կամ «մի բեմոլ»-ին, իսկ ծանր մեղեդիները կարող են ավարտվել ցածր «աոլ» ձայնաստիճանով։ Այս ամենը, սակայն, համեմատաբար աննըշան չափով է փոխում ձայնեղանակի ընդհանուր նկարագիրը և ոչ մի կերպ չի անդրադարձվում խազային տեքստերում, այսինքն բոլոր ձևափոխումները կատարվում են հիմնական, «գլխավոր» (Կոմիտասի տերմինարանությամբ) եղանակի սահմաններում։

Ութ-ձայն համակարգի «խիստ ոճի» օրինաչափությունների են հետեւկում նաև ստորև բերված, համակարգի մյուս բաղադրամասերի պատկանող մեղեդիները (տես նոտային օրինակ 2): Հեշտ է համոզվել, որ նրանցում դիտվող հիմնական կառուցվածքային սկզբունքները (բարձր և ցածր խմբական շեշտերի հաջորդականության օրենքը, սկզբնական բանաձևերին հատուկ վերընթաց շարժումը, 2/4 տևողությամբ երգվող վանկերի սակավաթիվությունը, խազային պատկերի պարզությունը և այլն) նույնն են, ինչ վերը ցույց տրված ԲԿ օրինակում, անկախ նմուշների լաղային ձայնաշարերի միջև եղած տարբերություններից⁹։

Շարականների «գլխավոր» եղանակների նման միօրինակությունը բըխում է միջնադարյան արվեստի կանոնական բնույթից, որը երաժշտության բնագավառում արտահայտված է եղել հենց ութ-ձայն համակարգով¹⁰։ Կանոնական արվեստի խիստ սկզբունքները բացառում էին որևէ անհատական հեղինակային նախաձեռնություն, վերջինս դիտվում էր իրքն գոռողության հանցավոր դրսնորում։ ստեղծագործողից պահանջվում էր ավանդաբար ընդունված, համապատասխիր նմուշօրինակների հետևելը։ Ութ-ձայն համակարգի կայուն բանաձևերը, կապված արխամիկ, բարձր ու ցածր խմբական շեշտերի հաջորդականության վեհ հիմնված տաղաչափության հետ, հանդիսանում էին միջնադարյան հոգևոր օրիններգության գլխավոր, կանոնականցված հիմք։ Խազային նշանները օգնում էին միջնադարյան երգիչ-կատարողին համապատասխանեցնել այդ համապատասխիր, անգիր սովորած նոմուշօրինակ բանաձևերը տարբեր ծավալ և առոգանություն ունեցող բառային տեքստերից։ Կանոնական ութ-ձայնի «գլխավոր» ձայնեղանակների մեղեդիական բովանդակությունը հիմնականում սահմանափակված է 1 և 2 օրինակներում ցույց տրված բանաձևերով ու նրանց կրնատված ու ընդլայնված

⁹ Զայնագրյալ Շարական, էջ 917, 480, 394, 408, 952, 378, 93։ Որոշ օրինակները ակներևության համար բերված են փոքր-ինչ պարզեցված տեսքով (առանց գեղգեղամբ-ների և օժանդակ հնչյունների):

¹⁰ Պետք է ասել, որ կանոնական ութ-ձայնի գաղափարը ընթիանուր էր ամրող բրիտանական աշխարհի համար, ընթ որում լորաբանվուր շշանում ուր նոմուշօրինակ ձայնեղանակների ընտրությունը կատարվում էր ըստ տեղական երգեցողական ավանդությունների։ Ութ-ձայնի ծագման, «ուոլ» բիի սրբազն նշանակության մասին տես՝ Werner E. The Sacred Bridge, L.—N. Y., 1959, p. 367—406։

Նոտային օրինակ 2

տարրերակներով. որոշ բազմազանություն է մտցվում գլխավորապես միջակ և ծանր տեմպով ընթացող երգերում, բանաձևերի ֆակտորային տարրերակման (մետրական միավորի կոտորակման, անցողիկ և օժանդակ հընչութերի, գեղգեղանքների օգտագործման) շնորհիվ: Նման պարզ, կայուն ու միօրինակ համակարգը, բնականաբար, պահանջում էր նույնպիսի պարզ խազային ձևակերպում:

Այսուհանդերձ, Շարակնոցում կան նմուշներ, որոնք այս կամ այն չափով նեռանում են «խիստ ոճի» նորմաներից: Դրանց մի մասը՝ գլխավոր 8 ձայնեղանակների դարձվածքները են: Հավանաբար, ուժ-ձայն համակարգի կանոնականացման ընթացքում մի քանի մեղեդիական տիպարներ որևէ պատճառներով չեն վտարվել 8 ընտրյալ տիպարների շարքից ու պահպանվել են իրեն ընդհանուր համակարգի օժանդակ բաղադրամասեր,

տարրերվելով գլխավոր ձայնեղանակներից մի շաբթ կարևոր հատկանիշներով, դրանք այնուամենայնիվ չեն ստացել ինքնուրույն անվանումներ և արթեստականորեն կցվել են գլխավորներին՝ համակարգի բաղադրամասերի ընդհանուր քանակը չամեցնելու և «ուժ» թվի սրբազն հշանակությունը պահպանելու նպատակով։ Կանոնական ուժ-ձայնի օրենքների ոչ լիովին են համապատասխանում նաև բուն ձայնեղանակներին պատկանող մի շաբթ անհատականացված մեղեղիական տիպարներ, որոնք երբեմն նույնիսկ ցուցաբերում են այս կամ այն կրոններուն հեղինակի ոճի հատկանիշներ։ Նման նմուշների մեծամասնությունը առաջացել է հոգևոր օրիներգության զարգացման ուշ շրջանում (12—13-րդ դարերում), երբ միջնադարյան կանոնական, օրգանապես պահպանողական արվեստի սկզբունքները դանդաղորեն քայլայվում էին, տեղը զիշելով վերածնության շրջանի գեղագիտությանը։ Խնչակն դարձվածքների, այնպես էլ բուն ձայների անհատականացված տարատեսակների դեպքում «խիստ ոճ» նորմաների չհամապատասխանելը ակներև կերպով անդրադարձվում է նաև խազային բնագրերում։ Այժմ փորձնենք առանձնացնել և բնութագրել 8 գլխավոր ձայնեղանակների «ասորաբաժանումները» (Կոմիտասի տերմինաբանությամբ)։

Առաջին ձայն (Ա.Ճ.): Բուն ԱՃ մեղեղիները իրենց բանաձևային կազմով հիմնականում նման են 2-րդ նորմային օրինակում ցույց տրված հատվածին։ ԱՃ դարձվածքը (ԱՃ՛) ունի 2 տարատեսակ, երկուսն էլ՝ միևնույն լադային ձայնաշարով (Էղական, «սոլ» վերջաձայնով)։ Տարատեսակներից մեկը պայմանականորեն կանվանենք պարզ, մյուսը՝ ընդարձակ։ ԱՃ՛ բոլոր շարականների խազային պատկերը անպատճառ ընդգրկում են երկու 2/4 հշանակներից կազմված բաղադրյալ խազեր, որոնք ցույց են տալիս վանկի 4/4 տևողություն և բնորոշ չեն բուն ԱՃ օրիներգերի համար։ «Պարզ» երգերում նման բաղադրյալ խազը (սովորաբար պարունակ+երկար, վերախաղ +սուր կամ թուր, երբեմն նաև երկար+սուր կամ թուր, հնարավոր են նաև այլ համակցություններ։ բաղադրյալ հշանակն հաճախ կցված է լինում 1—2 կետ) դրվում է բառային տեքստի 2-րդ նախադասության առաջին ուժեղ վանկի վրա, ցույց տալով այդ վանկն ընդգծող վերընթաց մեղեղիական բանաձև, ուղղված դեպի ձայնաշարի բարձրակետով՝ «ող» հնչյունը (կարելի է ենթադրել, որ հիշյալ կետերը կցվում են բաղադրյալ խազերին ձայնի բարձր ռեգիստրի հետ կապված դինամիկ ուժեղացումն ընդգծելու համար)։ Ֆրազի առաջին ուժեղ վանկին նախորդող անշեշտ վանկերը կազմում են բանաձևի «նախատակտային» մասը, որի ծավալը ստորև բերված օրինակում (Յա)՝ հավասար է 2 մետրական միավորների («ձայ-Աե...»)։ տեքստի 2-րդ նախադասության սկզբանական բաղի կամ բառային դարձվածքի վանկային ծավալի տատանումները հանգեցնում են այդ «նախատակտային» մասի ծավալի ընդլայնմանը կամ կրճատմանը (մի քանի դեպքեր ցույց են տրված Յթ օրինակում)¹¹: 2-րդ նախադասության սկզբի ընդլայնված վանկը միակ կառուցվածքային հատկանիշն է, որի շնորհիվ ԱՃ՝ «պարզ» երգերը սկզբունքորեն տարբերվում են ուժ-ձայնի սովորական եղանակներից։ Նրանց առաջին նախադասությունները կառուցված են ըստ «խիստ» ուժ-ձայնի օրենքների՝ դեպի առաջին ուժեղ վանկ ուղղված վերընթաց սկզբա-

¹¹ Ձայնագրյալ Շարական, էջ 373—374:

¹² Ձայնագրյալ Շարական, էջ 110, 620:

կան բանաձևով, միմյանց հաջորդող բարձր և ցածր խմբական շեշտերով, որոնք համընկառմ են լադային հենակետների՝ «սի թեմոլ» և «սոլ» հընչունների հետ. ընդլայնված վաճիկն հետևող մասի կառուցվածքը նոյնպես չի հակառակ խիստ ուժ-ձայնի սկզբունքներին: Անդ «պարզ» նմուշներ հանդիպում են ինչպես հին (5—11-րդ դդ.), այնպես էլ նոր (12—13-րդ դդ.) շարականների կազմում, երբեմն ընդգրկելով նաև բուն ԱՃ մեղեդիներին հատուկ որոշ բանաձևեր. հների շարքի է պատկանում, օրինակ, Պահոց երգերի մի մասը (վերագրվում են Մեսրոպ Մաշտոցին, 5-րդ դար), ինչպես նաև Ղազարի հարության օրինության առաջին կեսը (վերագրվում է Սահակ Պարթևին, 5-րդ դար), ԾԱՇՀյան 8-րդ օրվա կանոնի Մեծացուցէն (վերագրվում է Մովսես Խորենացուն, 5-րդ դար) և այլն. սրանց նմանությամբ են կառուցված նաև նոր երգերը, օրինակ, բուն բարեկենդանի կանոնի Հարցը, Ողորմյան ու Տեր երկնիցը (Ներսես Շնորհալի, 12-րդ դար): Այսուհանդեռձ, նույն բուն բարեկենդանի կանոնի Մեծացուցէն (տես օր 3գ)¹³ Անդ «ընդարձակ» տարատեսակի նմուշ է. այսուղի բարձր ու ցածր խմբական շեշտերի բնական հաջորդականությունը շրջված է (1-ին նախադասության 1-ին կեսը ավարտվում է «սի թեմոլ» հնչյունով, երկրորդը՝ բարձր «ուե»-ով, 2-րդ նախադասության 1-ին կեսը՝ «սոլ»-ով, իսկ երկրորդը՝ «սի թեմոլ»-ով), այսինքն խմբական շեշտերի կանոնավոր հերթագայությունը կորցնում է իր կարևորագույն ձևակազմական դերը և մեղեդին որոշակի անկախություն է ձեռք բերում բառային տեքստի առոգանությունից: Կարելի է պնդել, որ տվյալ դեպքում, ի տարբերություն «խիստ» ուժ-ձայնի նորմաների, մեղեդու կառուցվածքը ոչ թե բխում է տեքստի կառուցվածքից, այլ հետևում է սեփական, բուն երաժշտական օրինաչափությունների: Երաժշտական գործոնի դերի ընդլայնման արտահայտություններից մեկն է նաև երգի բարդ խազային ֆակտուրան, բազմաթիվ 2/4 խազերով: Անդ «պարզ» տարատեսակի համար բնորշ, տեքստի 2-րդ նախադասության սկզբի ուժեղ վաճիկ հետ համընկնող եկաէջը հանդիպում է նաև Անդ «ընդարձակ» երգերում (3գ օրինակում այն ցույց է տրված թենկորճ + երկար բաղադրյալ խազի միջոցով): Անդ դարձվածքի տվյալ տարատեսակը առաջացել է, հավանաբար, շարականի ժանրի զարգացման ուշ շրջանում, երբ ավանդական ուժ-ձայնին հատուկ բառային տեքստի և երաժշտության փոխկապակցության նորմաները իրենց տեղում էին զիջում նոր, ավելի ազատ երաժշտական երևակայությամբ առաջնորդվող հոգեսոր օրիներգությանը. այդ տարատեսակի նըմուշներից են նաև Զատկի կանոնի Օրինության առաջին հատվածը, Համբարձման կանոնի Ծաշուն (Ներսես Լամբրոնացի, 12-րդ դար), Ննջեցելոց կանոնի «Նոր» Տեր երկնիցը («Որ անառ տնօրինութեամբ»): Ուշ ծագում ունի, հավանաբար, նաև ԱՃ պահոց շարականներին կցված Համբարձին («Համբարձի զաս իմ առ քեզ»), որն իր կառուցվածքով նման է Անդ ընդարձակ տարատեսակին:

Առաջին կողմ՝ (Ակ): Բուն Ակ ձայնեղանակի վերաբերյալ Ե. Տատևյանը նշում էր, որ այն հավանաբար պետք է դասվի դարձվածքների շարքում, մինչդեռ Ակ «դարձվածքը» իրականում 19-րդ դարում թյուրիմացության հետսանքով դարձվածքի նշանակություն ստացած բուն Առաջին կող-

¹³ Զայնագոյալ Շարական, էջ 103:

Նոտային օրինակ 8

F
Բանք... ԼԵ-ԿԱ-Յ- և ընթացական...

4
Արշաքեանը ի մեր- բա- նէ տեսն-պական կոյն մե-ր- ամ. Մինի պատար ուր- բորեան անծոն
Լուսոյն որ ի հո-րե. աւան ծիլք բա-րե- ինու- եան կոյնուան. Ը- Տու.

մըն Է¹⁴: Մեր դիտումները ցուց են տպիս, որ Տնտեսյանի կողմից հաղորդած տվյալները պետք է վստահելի համարվեն: Ակ-«դարձվածքի» մեղեդիները սովորաբար լիովին համապատասխանում են ութ-ձայնի «խիստ ոճի» օրինաչափություններին և այդ առումով չեն տարբերվում մյուս ձայնեղանակների «գլխավոր», բռն տարատեսակներից (հմմտ. մեր 2-րդ նոտային օրինակը, որ Առաջին կողմը ներկայացված է հենց «դարձվածքով»): Մյուս կողմից «բուն» ԱԿ մեղեդիները մի շարք այլ դարձվածքների եղանակների նմանությամբ, միշտ պարունակում են առնվազն մի քանի 2/4 տևողություն ունեցող վանկ ու ընութագրվում են համեմատաբար թանձր խազային ֆակտուրայով. Արանք գրեթե երբեք չեն հանդիպում Շարականցի թին շերտերի կազմում (տես թեկու Ս. Մաշտոցին վերագրվող Պահոց շարականները, Ս. Խորենացուն և Ա. Շիրակացուն վերագրվող Հարության Հարցերը կամ Ստեփանոս Սյունեցու անվան տակ մեզ հասած Մարտիրոսաց շարքը և Հարության ավագ օրինությունները, որ «բուն» Ա-կողմը փոխարինվում է «դարձվածքով», մինչդեռ ութ-ձայնի մնացած ձայնեղանակները ներկայացված են գլխավորապես հիմնական տարբերակներով. Ասկավաթիկ բացառությունները չեն փոխում ընդհանուր պատկերը: Որպես «բուն» ԱԿ թին, պարզեցված նմուշ կարելի է հիշատակել Ս. Շիրակացուն կամ Ս. Խորենացուն վերագրվող Վարդավառի 1-ին օրվա կանոնի Հարցը և Մեծացուցնեն): Շարականի ժամրի զարգացման վերջին փուլում առաջած այդ ձայնեղանակի յուրօրինակ կառուցվածքը, մեր կարծիքով, պետք է կապել շարականների տաղաչափության մեջ տեղի ունեցած բարեփոխումների հետ: Բանն այն է, որ սկսած 12-րդ դարից պահանջական, անկանոն վանկային ծավալ ունեցող կիսատողերի հերթագայության վրա հիմնված տաղաչափության կողքին հանդես է գալիս մի նոր տաղաչափական ձև, որը բոլոր առաջին կիսատողերի ծավալը մնում է փոփիսական, մինչդեռ բոլոր երկրորդ կիսատողերը (երբեմն՝ կրկներգի բացառությամբ) պարտադիր կերպով հնգավանկ են: Այս, ինչպես նաև մի շարք մյուս տաղաչափական

¹⁴ Տնտեսյան Ե., Նշված աշխատությունը, էջ 65—66:

ձևերի հողինողն է եղել, հավանաբար, Ն. Շնորհալին¹⁵: Ակ ձայնեղանակի բանաստեղծական տողի ավարտական հարվածի հետ համընկնող երաժշտական կայուն բանաձևի կառուցվածքը (տես օր. 4¹⁶) ենթադրում է համապատասխան բառային դարձվածքի անպատճառ հետգավաճնկ (կամ երբեմն նաև քառավաճնկ՝ տես նոյն երգի գ տան 1-ին տողը, որ բանաձևի 1-ին և 2-րդ քառորդները կապված են միմյանց հետ ընդհանուր լիգայով) ծավալ: Զարմանալի չէ, որ Շարակնոցում ընդգրկված «բուն» Ակ երգերի ճշշող մեծամասնությունը հասել է մեզ Ն. Շնորհալի կամ նրա հետևորդների անունների տակ:

Նոտային օրինակ 4

Երկրորդ ձայն (ԲՃ): «Գլխավոր» եղանակից բացի, գոյություն ունի ԲՃ լուրջինակ տարատեսակ, որ դարձյալ կապված է Ն. Շնորհալու կողմից հայ օրիներգության մեջ մտցված տաղաչափական ձևի, տվյալ դեպքում՝ շրոտունյա յամբի հետ: Այդ տարատեսակն օգտագործված է Աղութացից 6-րդ կիրակիի կանոնի «Որ ըզխորհուրդ քո գալըսատեան» Օրինությունում, Պեճտեկոստեի 2-րդ օրվա կանոնի «Նոյն և նըման Հօր և որդույ» Օրինությունում, ինչպես նաև այդ օրիներգուրդը ընդօրինակող 7 խոտանարակաց շարականում (Թեղինակ՝ Հովհաննես Երգնկացի, 13-րդ դար): Նշված բոլոր շարականների համար բնորոշ է բենկոր և վերնախաղ խազերից կազմ-

¹⁵ «Ընորդական» բանաստեղծական չափերի մասին տես՝ Հակոբյան Լ., Հայկական շարականների տաղաչափությունը. էջ 22—29.

¹⁶ Զայնագործական Ծառական. Էջ 827—828.

ված բաղադրյալ խազ բնագրի վերջին ֆրազի առաջին վանկի վրա (տես օր. 5ա¹⁷): Բացի այդ, խազավորված և ձայնագրյալ Շարականներում «ԲՃ» նշանի տակ են բերված մի քանի մեղեդիներ, որոնք իրականում ինքնուրույն, անհատական երգաստեղծության արգասիք են և իսկական ԲՃ-ի ու նրա տարատեսակների հետ որևէ ընդհանուր բան չունեն (հավանաբար, դրանք ԲՃ երգերի շարքին արհեստական կերպով դասելը կապված է ձայնելանակների կանոնական «ուժ» թվի սահմաններից դուրս չգալու անհրաժեշտության հետ): Այդ երգերը ունեն բարդ, բանձր խազային պատկեր, մեծածավալ են, հարուստ են գեղգեղանքներով, ընթանում են շատ դանդաղ («հուզ ծանր») տեսպով, բասային տեքստի առողջանությունից անկախ: Դրանցից մեկը՝ ս. Վահան Գողթնեցու մահվանը նվիրված «Զարմանալի է ինձ» շարականը (Վերագրվում է հերոսի քրոջ՝ Խոսրովիդուսին, 7-րդ դար) ժամանակին մեծ ժողովրդականություն էր վայելում, մյուսը՝ ս. Ղեցնոյանց կանոնի Համբարձումն է. Երկուսն ել ձայնաշարի կառուցվածքի առումով նման են Գ-կողմ-դարձվածք ձայնելանակին (տես ստորև): Այլ, բուն ԲՃ-ին ավելի նմանվող ձայնաշարի վրա է հիմնված ս. Սուրիասանց շարականը, որի բանաձևերը հանդիպում են նաև Խաչի 7-րդ օրվա կանոնի Օրհնության երկրորդ կետում: 5բ, գ, դ օրինակներում¹⁸ բերված են այդ յուրօրինակ երաժշտական հուշարձանների միայն սկզբնական հատվածները:

ԲՃ ձայնելանակն ունի դարձվածք, որը Շարակնոցում ներկայացված է սակավաթիվ նմուշներով: Այդ դարձվածքի ձայնաշարի գլխավոր յուրահատկությունն է մեծացրած սեկունդա ինտերվալը լադի 2-րդ և 3-րդ աստիճանների միջև: Խազային ֆակտորան թանձր է, հարուստ է 2/4 խազներով (օր. 5ե)¹⁹:

Երկրորդ կողմ կամ Ավագ կողմ (ԲԿ): Մեզ արդեն ծանոթ ԲԿ հիմնական տարատեսակից բացի (նոտային օրինակ 1), նույն ձայնելանակին են պատկանում մի քանի այս կամ այն չափով անհատականացված մեղեդիական տիպարներ: Դրանցից մեկը կապված է ն. Շնորհալու և նրա հետևողդների մոտ որոշ տարածում ստացած 7-վանկանի կիսատողերից բաղկացած չափի հետ: Այդ տիպարի բնորոշ հատկանիշներն են՝ յուրաքանչյուր կիսատողի 2-րդ վանկի երկարացում ու ԲԿ հիմնական տարատեսակի համար պարտադիր, դեպի տեքստի առաջին շեշտված վանկ ուղղված վերընթաց «դո-ֆա» թոփշքի բացակայություն: Յա և Յթ օրինակներում ցույց են տրված ն. Շնորհալու և 13-րդ դարի հեղինակ Սարգիս Սևանեցու նմուշները²⁰. հմտություն. նաև Պենտեկոստի 5-րդ օրվա կանոնի «Այսօր աղքիր գիտութեան» Տեր երկնիցը (հեղինակ՝ ն. Շնորհալի), Հովհակիմի և Աննայի կանոնի «Այսօր ցընծան երկնայինք» Տեր երկնիցը (հեղինակ՝ Հակոբ Կլանցի, 13-րդ դար) և մի քանի այլ շարականներ:

Որոշ տարածում է ստացել նաև 1/4-ից ավել տևողությամբ երգվող վանկերով հարուստ մեղեդի, որի խազային պատկերի համար բնորոշ են իրար հաջորդող զարկը և վերնախաղը (1-ին բանատեղծական ֆրազի ավարտական բանաձևում), ինչպես նաև վերնախաղ + բենկորճ համակցություն, որն անմիջապես նախորդում է երգի՝ եզրափակող բանատեղծական

¹⁷ Ձայնագրյալ Շարական, էջ 624:

¹⁸ Ձայնագրյալ Շարական, էջ 879, 905, 876:

¹⁹ Ձայնագրյալ Շարական, էջ 94:

²⁰ Ձայնագրյալ Շարական, էջ 235, 988:

Նոտային օրինակ 5

Տեսակ և երման եղ և որբոյ, հոգի անձով և ուսմաքը. բըշտամի եղ անիւն կաբար. առօղ որբոյ անձունքը,
ի վերապահացոր ի-քեր, զետի շաբախ ցարքուց տը. ար-ք և Տեղ ողբուրքամի բաժանք ի մասութեան:
մարմառա- լի
5...
որ
կա- գետ ենու
կապրետամի դր- դր- կայ ենու ...
ենու
մել-քա- ուսմ նուղի, ուն- դր- պատուի շո- շո- կո. վերաբանու յոր- մա- կոյն Յես- ու- այ.
պին նոսոյ կանոն վ- րո- գունու նօրմարքին շնորհաց հագոյն ըն- դու- նու բոլ.
ակրու- ծո- ծու և կոյ, ըստին- հայու- ցա- նեմի:

Փրազին (տես օր. 6գ²¹): Տվյալ անհատականացված մեղեդիական տիպարը, հավանաբար, նույնպես առաջացել է շարականների արվեստի զարգացման ուշ շրջանում. այն հանդիպում է Ն. Շնորհալու (տես, օրինակ, Մեծ երեցաբրու կանոնի «Ըմաստուն կուսանք» Օրինությունը) և Արա Բետևորդերի (ս. Ներսես Մեծի կանոնի «Որ ըզլոյ անձառ» Օրինությունը, Բեղինակ՝ Հովհաննես Երզնկացի) շարականներում, ինչպես նաև, փոքր-ինչ տարբեր խազային պատկերով՝ Հարության ավագ օրինությունների կազմում («Օրինեսցոր», «Նայեցարուր» և «Ծանուցեր» հատվածները, որոնց թանձր խազային ֆակտորան պարզորոշ կերպով տարբերվում է 8-րդ դարի Բեղինակ Ս. Սյունեցուն վերագրվող այս շարքի մյուս երգերի ճնշող մեծամասնությանը հատուկ պարզ ֆակտորայից. Կարելի է ենթադրել, որ Աշված հաճամանքը վկայում է տվյալ հատվածների համեմատաբար ուշ ծագման մասին): Յն օրինակում²² բերված է Ն. Շնորհալու մի այլ մեղեդի (հատված Աղութացից 8-րդ կիրակիի կանոնի Ողորմյա մասի), մի քանի առանձնահատուկ բաղադրյալ խագերով: Ինչ վերաբերում է Յն օրինակում ցոյց տրված Ծաղկագարդի կանոնի Համբարձի մասի հատվածին²³ (Բեղինակը մեզ անհայտ, հավանաբար, այստեղ դարձյալ գործ ունենար հին, հիմնականում Ս. Պարթևին վերագրվող կանոնի կազմի մեջ մտցված նորաստեղծ երգի նետ), ապա եղանակի ողիթմիկ կառուցվածքի ու խազային պատկերի միջև դիտվող ակնհայտ անհամապատասխանությունը (երգը պարունակում է

²¹ Զայնագրյալ Շարական, էջ 287:

²² Զայնագրյալ Շարական, էջ 284:

²³ Զայնագրյալ Շարական, էջ 387:

սակավաթիվ երկարացված վանկեր, մինչդեռ խազային պատկերը հարուստ է 2/4 տևողություն ունեցող և նույնիսկ բաղադրյալ, զարդարուն նշանաւորվ) հիմք է տալիս տվյալ եղանակը ինչ-որ սկզբնական նախատիպարի աղավաղված, անճանաչելի դարձած տարրերակ համարելու համար:

ԲԿ անհատականացված նմուշներից մեկն է նաև Խաչի 4-րդ օրվա կանոնի «Խաչն կենարար» Օրինությունը, որ նույնպես թանձր խազային ֆակտուրա ունի (հեղինակ՝ Գրիգոր Մագիստրոս, 11-րդ դար, տես օրինակ Յզ²⁴, ուր ցույց է տրված միայն երգի առաջին տունը, մինչդեռ մյուս տները ինչոր չափով մոտենում են նգ օրինակում ցույց տրված «շնորհալիական» եղանակին): Կարելի է հիշատակել նաև «խիստ ոճի» պահանջները ոչ լիարժեք կերպով բավարարող մի քանի այլ նմուշներ (հմմտ. թեկուց Հարության շարքի «Մայր լուսոյ Մարիամ» Մեծացուցեն, Խաչի 6-րդ օրվա կանոնի Օրինությունը և այլն): Ընդգծենք, որ բոլոր հիշատակված նմուշները ծավալվում են ԲԿ հիմնական ձայնաշարի սահմաններում, ունեն ընդհանուր լադային հենակետներ ԲԿ գլխավոր տարատեսակի հետ: Մյուս կողմից, ԲԿ երգերի շարքում գտնում ենք այնպիսի մեղեդիներ, որոնք երաժշտական կառուցվածքի առումով բացարձակապես նման չեն «խկական» ԲԿ-ին: Ըստ ութ-ձայնի ավանդական (թաշճանական) տեսության, ԲԿ ձայնեղանակը «դարձվածք» չունի, սակայն նշ ու ու նը օրինակներում ցույց տրված հատվածները²⁵ (որոնցից առաջինը ձայնաշարի ու հիմնական լադային հենակետների հարաբերակցության առումով նման է բուն Ա-ձայնին, իսկ երկրորդը՝ միանգամայն ինքրուրույն է) կարող են, թերևս, համարվել ԲԿ-դարձվածքներ, միայն թե նրանցից յուրաքանչյուրը Շարակնոցում ներկայացված է մեկական նմուշով: Նույնպիսի հազվադեպ երևույթ է արտակարգ հարուստ մեղեդիական ֆակտուրայով աշքի ընկնող ԲԿ-ստեղի եղանակը, երկու տարբերակներով (նշ և նշ օրինակներում բերված են նրանց սկզբնական հատվածները²⁶: Երկրորդ տարբերակը՝ Հրեշտակապետաց կանոնի Օրինությունը պատկանում է Ն. Շնորհալու գրչին ու ընդօրինակված է նույն հեղինակի Վարդապատի 2-րդ օրվա կանոնի «Օրինեցէք մանկունք» երգում. այդ շարականների բառային տեքստերը գրված են հնգավանկ երկրորդ կիսասողերով բնութագրվող «շնորհալիական» բանաստեղծական չափով, որի հետ մենք արդեն հանդիպել ենք Ակ ձայնեղանակի կապակցությամբ, սակայն, այստեղ, ի տարբերություն Ակ մեղեդիների, տվյալ տաղաշափական առանձնահատկությունը մեղեդիական գծի զարդարուն, գեղգեղանքներով հարուստ լինելու հետևանքով չի անդրադարձվում երաժշտական կառուցվածքի մեջ:

Երրորդ ձայն (Գձ): Ի տարբերություն Բ-կողմ ձայնեղանակին, բուն Գ-ձայնը համածին է. Գձ շարականների մեղեդիական բովանդակությունը հիմնականում սահմանափակվում է մեր 2-րդ նույնային օրինակում բերված նմուշը կազմող ստանդարտ բանաձներով: Գձ-դարձվածքի մեղեդիները սովորաբար սկզբում են բուն Գ-ձայնում. Երաժշտական լադի փոփոխումը կատարվում է բնագդի առաջին նախադասության 2-րդ կետում (այն ավարտվում է ոչ թե բուն Գձ երգերին հատուկ «սոլ» կիսակադանային հնչյունով,

²⁴ Զայնագրյալ Շարական, էջ 774:

²⁵ Զայնագրյալ Շարական, էջ 987, 256:

²⁶ Զայնագրյալ Շարական, էջ 257, 814:

Նոտային օրինակ 6

16

այլ բարձր «ոչ»-ով, որն այստեղ խաղում է յուրահատուկ միջանկյալ լադա-
յին հենակետի դեր), որից հետո հաստատվում է մի նոր, բուն Գծ-ին բնո-
րոշ «լյա բեմու-սի բեկար» մեծացրած սեկունդա չպարունակող ձայնաշար
«ող» կիսակադանային և վերջավորող ձայնով։ Գծ շարականների խա-
զային պատկերի առանձնահատկություններից մեկն է փուշից ու իրար հա-
ջորդող մի քանի շեշտերից կազմված համակցություն բանատեղծական
բնագրի 2-րդ նախադասության սկզբում, այսինքն՝ նոր լադի հաստատման
պահին։ Կարելի է ենթադրել, որ այդ համակցությունը ցույց է տալիս բուն
Գծ-ի համեմատ ավելի բարձր ուժիստրում երգվող Գծ-դարձվածքի հաս-
տատման հետ կապված աստիճանական վերընթաց շարժում, ընդ որում
փուշը նշում է շարժման ելակետը, իսկ յուրաքանչյուր շեշտը՝ դեպի ձայնա-
շարի հաջորդ աստիճանն ուղղված մեղեդիական քայլ։ Գծ-դարձվածքի շա-
րականների տները մեծածավալ են։ համապատասխան բանատեղծական
բնագրերը աչքի են ընկնում բազմախոսությամբ։ Գծ-դարձվածքը լայն տա-
րածում է ստացել Խաչի 4-րդ օրվա կանոնի «Սըրբութին սըրբոց» երգի
ստեղծումից հետո (Խեղինակ՝ Ստեփանոս Ապարանցի, 10-րդ դար, տես նո-
տային օրինակ 7²⁷, ուր բերված է երգի առաջին տունը)։ Նույն մեղեդու
օրինակով են կաղապարված Ն. Շնորհալու (Պենտեկոստեի 4-րդ օրվա կա-
նոնի Օրինությունը, Հայուապետաց կանոնի Տեր երկնիցը, ս. Եփրեմին Ավիր-
ված Մանկունքը և այլն), Հ. Երզնկացու (ս. Ներսես հայրապետի կանոնի
Տեր երկնիցը) և այլոց մի շարք երգերը։

Նոտային օրինակ 7

Երրորդ կողմ կամ Վառ ձայն (Գկ): Այդ ձայնեղանակի գլխավոր հատկանիշն է լադի կիսաքրոսմատիկ իջեցված 4-րդ աստիճանը, որի բարձրությունը տատանվում է «դո»-ի և «դո բնմոլ»-ի միջև (նոտային օրինակներում այդ շեղումը ցույց է տրվում «դո»-ին կցված թեր գծիկով): Բանաձևային կազմի առումով Գկ շարականները, ընդհանրապես, թիշ են տարրերվում միմյանցից (իբրև նմուշօրինակ տես մեր 2-րդ նոտային օրինակում թիրված հատվածը): Շարականցում երբեմն կարելի է հանդիպել Գկ-դարձվածք մեղեդիների, որոնց ձայնաշարք բուն Գկ-ի (իջեցված 4-րդ աստիճան) և բուն Գձ-ի (մեծացրած ստկունիս 2-րդ և 3-րդ աստիճանների միջև) յուրահատուկ խառնուրդ է, ընդ որում երգերի սկզբնական և ավարտական մասերը մոտ են բուն Գկ-ին, մինչդեռ Գձ-ի հատկանիշները ի հայտ են գալիս երգերի մեջտեղի հատվածներում:

²⁷ Զայնագոլակ Շարական, էջ 774:

Գեղարձվածք երգերի խազերը սովորաբար պարունակում են բաղադրյալ, զարդարուն նշաններ. տես նոտային օրինակ 8²⁸:

Նոտային օրինակ 8



Չորրորդ ձայն (Դճ): Դճ գլխավոր տեսակից բացի, լայն տարածում է ստացել մի այլ տարրերակ, որի մեղեղիական կառուցվածքը որոշակի ինքնուրույնություն է ցուցաբերում շարականների տաղաչափության համար բրնորոշ, խմբական շեշտերի կանոնավոր հերթագայության վրա հիմնված ոիթմի մկատմամբ: Զա օրինակում բերված է այդ տարրերակի հատկանշական նմուշներից մեկը²⁹: Խնչակն երևում է օրինակից, բնագրի սկզբնական, բարձր խմբական շեշտով ավարտվող «կիսատողը» («Որ օքէնըս սըրութեան պահոց...») կառուցված է ըստ ութ-ձայնի «խիստ ոճի» նորմաների. մեղեղու հետագա զարգացումը, սակայն, ունի համեմատաբար ազատ բրնույթ, ընդգրկելով բազմաթիվ ընդլայնված (2/4 տևողությամբ երգվող) վանկեր, որոնք հաղորդում են տվյալ մեղեղուն որոշակիորեն «արդիականացված» տեսք՝ Դճ և ընդհանրապես ութ-ձայնի «դասական» տաղաչափությանը խիստ կերպով հետևող նմուշների համեմատությամբ: Անդ «ընդարձակ» տարրերակի, ԳՃ-ի և մի քանի այլ անհատականացված մեղեղիական տիպարների նման, այդ եղանակը համապատասխանեցվում է հատկապես լայնածավալ, հարուստ աստվածաբանական բովանդակությամբ աշքի ընկնող բառային տեքստերի, որոնք լայն տարածում են ստացել գլխավորապես 12—13-րդ դարերում: Ն. Շնորհալու անվան տակ են մեզ հասել Դճ այդ տարատեսակի բազմաթիվ նմուշներ, որոնց թվում են, բացի Զա օրինակում ցիտված Աղուհացից 2-րդ կիրակիի կանոնի Օրինությունից, նաև Աղուհացից 5-րդ օրվա կանոնի Հարցը, Պենտեկոստեի 3-րդ օրվա կանոնի Հարցը և Ողորմյան, ս. Հովհաննես Մկրտչի ծննդյան կանոնի Հարցը, Վարդապատի 2-րդ օրվա կանոնի Օրինությունը, Մեծ ուրբաթի կանոնի արտակարգ ճոխ ու լայնածավալ «Այսօր ի կատարումն» Օրինությունը և բազմաթիվ այլ օրիներգեր: Նույն մեղեղիական բովանդակությամբ են բնույթագրվում նաև նոյն ժամանակաշրջանի մյուս ստեղծագործողների շարականներ՝ Աստվածածնի ծննդյան կանոնի Հարցը, Մեծացուցեն, Ողորմյան, Ծաշուն (Հակոբ Կլայեցի), Աստվածածնի ավետման կանոնի Հար-

²⁸ Զայնագրյալ Շարական, էջ 549, 851:

²⁹ Զայնագրյալ Շարական, էջ 207:

ցը և Ողորմյան (Գրիգոր Վկայասեր), ս. Ներսես Մեծի կանոնի Հարցը, Ողորմյան, Մանկունքը (Հովհաննես Երզնկացի) և այլն: Խազային պատկերը, բնականաբար, հարուստ է 2/4 տևողություն ունեցող նշաններով (հատկապես բազմաթիվ են երկար, բութ և սուր խազերը):

Դա շարականների թվում կան նաև զարդարուն, բաղադրյալ խազերով աչքի ընկնող նմուշներ: Դրանցից մի քանիսը ցուց են տրված թթ-և օրինակներում³⁰: Հեշտ է համոզվել, որ տվյալ մեղեդիները պարունակում են մի քանի ընդհանուր բանաձներ, այսինքն՝ պատկանում են Չորրորդ ձայնի միևնույն ստորաբաժանմանը: Համորեն ննջեցելոց շարքի կազմում գտնում ենք մի այլ յուրօրինակ նմուշ՝ երգ, որի արտակարգ ծավալուն բանաստեղծական տեքստը բաժանված է համահավասար, հնգավանկ անդամների (մի քանի պատահական քառավանճ կամ վեց վանկանի միավորներով): Թզ օրինակում բերված է երգի առաջին տունը³¹: Օրինակից երկում է, որ յուրաքանչյուր անդամի վերջին, գլխավոր շեշտ կրող վանկն ընդլայնված է (ճիշտ է, այդ առանձնահատկությունը միշտ չէ, որ իր արտահայտությունն է գտնում խազային բնագրում): Բոլոր կենտ անդամների երաժշտական կառուցվածքը հիմնված է մեկ ընդհանուր մեղեդիական բանաձնի վրա, մի այլ ընդհանուր բանաձն ընկած է բոլոր զույգ անդամների կառուցվածքի հիմքում, սակայն անդամների ճշգրիտ կրկնություններ հազվագյուտ են՝ ընդհանուր կաղապարի մեջ մասն տարբերակումներ մտցնելու շնորհիվ (փակագծերում նշենք, որ նախավերջին անդամի եզրափակող վանկը և ամրող վերջին անդամը ընդլայնված են՝ երգի տաճ ավարտի հետ կապված տեմպի բնական դանդաղեցման հետևանքով): Այսպիսով, մենք մեկ անգամ ևս կարող ենք համոզվել, որ երաժշտական բանաձների ստանդարտ, համապարտադիր լինելու հանգամանքը չի հակասում դրանք որոշակի սահմաններում ստեղծագործարար զանազանակերպելու հնարավորությանը. տվյալ առանձնահատկությունը ընդհանրապես բնորոշ է կանոնական երաժշտական արվեստին, որն առանց դրա անխոսափելիորեն կիանգեցվեր սակավաթիվ մեղեդիական պտույտների մշտական կրկնությանը և, հետևաբար, կզուկվեր որևէ ինֆորմացիոն արժեքից: 12-րդ կամ 13-րդ դարում ստեղծված այդ երգի հեղինակային պատկանելիության մասին ոչինչ ասել չենք կարող. տաղաչափության ու երաժշտական կառուցվածքի առումով այն Շարակնոցի կազմում ոչ մի զուգահեռ չունի:

Չորրորդ ձայնն ունի երկու դարձվածք (ճիշտ է, Ն. Թաշճյանի կողմից կազմված ձայնաշարերի ցանկում Դա դարձվածքների թիվը հասնում է երեքի, սակայն երրորդ դարձվածքը ձայնագրյալ Շարակնոցում գործնականում չի հանդիպում): Դա առաջին դարձվածքի ձայնաշարը համընկնում է բուն Դա ձայնաշարի հետ, սակայն դրա ավարտական հնչյունը «լյա» է³²: Խազային պատկերի համար հատկանշական է բնագրի մեջտեղի բանաստեղծությունը (հատված Պողորմյան մասը):

³⁰ Զայնագրյալ Շարական, էջ 318 (հատված Պահոց շարականներից), 1060 (հատված Հարության ավագ օրինություններից), 292 (հատված Սեբաստիայի 40 մամկանց կանոնից), 722 (8-րդ դարի իշխան Աշոտ Բագրատունուն վերագրվող Խաչի 8-րդ օրվա կանոնի Ողորմյան մասը):

³¹ Զայնագրյալ Շարական, էջ 1010—1011:

³² Խոտային նշաններով գրի առնված մի այլ Շարակնոցում (Տնտեսյան Ն. Շարական ձայնագրյալ, Խարանպոլ, 1988) Դագ-1 երգերը ավարտվում են «սոլ» վերջնաձայնով:

ծական ֆրազի եզրափակող վամկին համապատասխանող երկար + փաթուր բաղադրյալ նշանը՝ խազ, որ չի հանդիպում բուն Դճ շարականներում (տես օր. 9Ը)³³: Դճ երկրորդ դարձվածքը ունի ալտեռացված հնչյուններ, որոնք երևան են գալիս մեղեդու մեջտեղի մասում (ոնք բեմով, մի բեկար, սոլ դիեզ). համապատասխան հատվածներում մեղեդու մեջ կարծես ներթափանցում են ԲԿ-«դարձվածքի» և ԱՃ-ի տարրերը): Խազային պատկերը աչքի է ընկնում երկու բենեկործ խազերից բաղկացած մի քանի բաղադրյալ նշաններով (օր. 9Ը)³⁴: Դճ-դարձվածքները, հավանաբար, ունեն նոր ծագում, տարածված են 12—13-րդ դարերի հետինակների շարականներում:

Տորորդ կողմ կամ Վերջ ձայն (ԴՃ): Այդ ձայննեղանակի որոշ ստորաբաժանումները դարձյալ կապված են վանկական տաղաչափության զարգացման ընթացքում առաջացած, բոլոր երկրորդ կիսատողերի (երրեմն՝ կրկներգի բացառությամբ) վանկային ծավալի հաստատունությամբ բնութագրվող տաղաչափական ձևերի հետ: Մեկ անգամ ևս ընդգծենք, որ նման ձևերը Շարականցում լայն տարածում են ստացել հատկապես սկսած Ն. Շնորհալուց: Դրանցից մեկի՝ 7 վանկանի երկրորդ կիսատողերով ուստանավորի ոիթմով է պայմանավորված Դկ յորօինակ տարբերակի կառուցվածքը (տես օր. 10Օ)³⁵, որ երկրորդ և չորրորդ, հաստատուն ծավալ ունեցող անդամներին համապատասխանող բանաձները կազմված են նոյնատիպ ելեջներից, ոչ էական տարբերակումներով, մինչեւ առաջին և երրորդ, վանկային ծավալի առումով փոփոխական անդամների ելեջային բովանդակությունը տարբեր է: Եթզի մյուս տներում (ինչպես նաև Դկ նոյն տարատեսակին պատկանող մյուս երգերում) երկրորդ և չորրորդ անդամները մընում են անփոփոխ, մինչեւ առաջինը և երրորդը՝ ընդլայնվում կամ կրճատվում են, նայած վանկային ծավալի տաստանումների: Խազային պատկերը աչքի է ընկնում միմյանց հաջորդող փուշ-սուլ-փուշ (1—2 կետով) նշաններով յուրաքանչյուր տան սկզբում և ծնկներ խազը պարունակող բաղադրյալ նշանով՝ բնագրի երրորդ անդամի վերջին վամկի վրա: 10Օ օրինակում մեջբերված Աստվածածնի վերափոխման 2-րդ օրվա կանոնի Օրինության առաջին կեսի կողքին, նոյն մեղեդիական տիպի են պատկանում և Գրիգոր Լուսավորչի կանոնի Տեր երկնիցը, Պեճտեկոստեի 4-րդ օրվա կանոնի Ողորմյան, և Հովհաննես Մկրտչի ծննդյան կանոնի Ծաշուն, և Սահակ Պարթևի հիշատակին նվիրված Մանկունքը (բոլորի հետինակն է Ն. Շնորհալին), Զատկի կանոնի Ողորմյան (Ն. Լամբրոնացի) և այլն, ինչպես նաև Աստվածամայնության առաջին օրվա կանոնի ճանաչված «Խորհուրդ մեծ» Օրինությունը (հատկապես՝ դրա 4—6-րդ տները), որի ծագման ժամանակի մասին մենք արդեն առիթ ենք ունեցել մեր կարծիքը հայտնելու³⁶:

Տաղաչափական նոր ձևերի հետ կապված Դկ տարատեսակներից է նաև 10Օ օրինակում բերված եղանակը³⁷: Այս անգամ գործ ունենք վեց վանկանի 2-րդ կիսատողերով ուստանավորի հետ (ընդհանուր ոիթմը խախտող կրկներգի բացառությամբ: Պետք է նշել, որ ոիթմը երրեմն խախտվում է նաև պատահական նինգ վանկանի անդամների առաջ գալու հետևանքով,

³³ Զայնագրյալ Շարական, էջ 18:

³⁴ Զայնագրյալ Շարական, էջ 40—41:

³⁵ Զայնագրյալ Շարական, էջ 748:

³⁶ Հակոբյան Լ., Հայկական շարականների տաղաչափությունը, էջ 75—76:

³⁷ Զայնագրյալ Շարական, էջ 752:

Նոտային օրինակ 9

2
 Առ գոյց կես սըրբ թէնք զախու առաջ պատճեն ա - լան-ով - չըք. զըր ոչ պա - հե - ցան ես - յա -
 պէտ - միշտ եւ աղավնին պատճեն եւ շա - խի ու ու պատճեն յա - նա. զախու - յա -
 շախու մա զի առ լա լու օդայ պատճեն ու պա - խ - ան -
 3
 Առաջակա սըրբ առ առ պատճեն պատճեն ու պա - խ - ան -
 Տա տա պատճեն ու պա - խ - ան - յա - յա - յա - յա - յա -
 Տա տա պատճեն ու պա - խ - ան - յա - յա - յա - յա - յա -
 4
 Առաջակա սըրբ առ առ պատճեն պատճեն ու պա - խ - ան -
 Տա տա պատճեն ու պա - խ - ան - յա - յա - յա - յա - յա -
 Տա տա պատճեն ու պա - խ - ան - յա - յա - յա - յա - յա -
 5
 Առաջակա սըրբ առ առ պատճեն պատճեն ու պա - խ - ան -
 Տա տա պատճեն ու պա - խ - ան - յա - յա - յա - յա - յա -
 Տա տա պատճեն ու պա - խ - ան - յա - յա - յա - յա - յա -

ինչպես 10ր օրինակի երրորդ ֆրազի 2-րդ կետում: Նույն երգի հետագա տեղում նման պատահական խախտումներ այլևս չեն հանդիպում): Բոլոր զույգ, հաստատուն անդամները դարձյալ համապատասխանեցվում են նոյնատիպ մեղեդիական բանաձևների, իսկ բոլոր կենտ, փոփոխական անդամների երածշտությունը տարբեր է: Դկ տվյալ տարատեսակը նոյնպես պատկանում է Ն. Շնորհալու նախասիրվածների թվին (Աստվածածնի վերափոխման 2-րդ օրվա կանոնի, Վարդավառի 3-րդ օրվա կանոնի, և Ալենդրանց կանոնի Ողորմյա մասերը): Իբրև հատկանշական խազ հանդես է գալիս կրկնակի բութ+երկար բաղադրյալ խազը կրկներգի առաջին վաճկի վրա:

Ն. Շնորհալու ստեղծագործության մեջ լայն տարածում առացած Դկ ավելի զարդարուն տարբերակներից է Որոտման որդիների կանոնի Օրինությունը (օր. 10դ³⁸). հնմտ. նաև Աստվածածնի վերափոխման 2-րդ օրվա կանոնի Օրինության Դ—Զ տները, Քրիստոսի 72 աշակերտների կանոնի Օրինությունը, և. Ստեփանանու Ունեցուն նվիրված շարականը և այլն): Այսուել տաղաչափական հիմքը ազատ է (ճիշտ է, երբեմն դիտվում է ձգտում դեպի զույգ կիսատողերի հինգ վանկանի ծավալ), իբրև հատկանշական խազ հանդես է գալիս երկար+վերնախաղ բաղադրյալ նշանը բանատեղծական բնագրի երրորդ ֆրազի առաջին ուժեղ վանկի վրա: Դկ զարդարուն «Հնորհալիական» տարատեսակներից պետք է հիշատակել նաև Ա. Գրիգոր Լուսավորչի կանոնի Հարցը (օր. 10դ³⁹), Վարդավառի 3-րդ օրվա կանոնի Տեր երկնիցը (օր. 10ե⁴⁰), Աստվածածնի վերափոխման 2-րդ օրվա Հարցն ու Տեր երկնիցը, և. Ալենդրանց կանոնի Հարցը (այդ բոլոր շարականները նոյնատիպ են, ունեն ընդհանուր մեղեդիական բանաձևներ և նման են միմյանց խազերի տեսակներից). մի շարք այլ զարդարուն եղանակներ այս կամ այն շափով հարում են Դկ «ստեղիներին» (տես ստորև):

Դկ դարձվածքը հայտնի է երեք հիմնական տարբերակներով: Առաջինը՝ և. Հոփիսիմյանց կանոնի ճանաչված «Անձինք Արուիրեալըք» Օրինությունը (հեղինակ՝ Կոմիտաս Աղցեցի, 7-րդ դար, տես օր. 10դ⁴¹) Օրինության առաջին սունը) գրված է շեշտական տաղաչափությամբ (բնագրի լուրաքանչյուր «կիսատող» պարունակում է 2 ուժեղ վանկ, անկախ վանկերի ընդհանուր բանակից: Դա զուտ շեշտական տաղաչափության միակ նըմուշն է ամբողջ Շարականցում): Երկրորդն օգտագործված է նոյն Հոփիսիմյանց կանոնի Համբարձի մասում, և. Ալենդրանց կանոնի Մանկունքում (հեղինակ՝ Հովհաննես Սարկավագ Խմատաեր, 11—12-րդ դարեր), ու ս. Վարդամանց կանոնի Օրինությունում (հեղինակ՝ Ն. Շնորհալի): Նշված երգերը գրված են ոչ թե շեշտական, այլ վանկական տաղաչափությամբ. ըստ այդմ եղանակի բանաձևային կազմի մեջ մտցվում են որոշ փոփոխություններ (տես օր. 10է⁴²): Նշենք, որ Հովհաննես Սարկավագի նմուշներում վանկական տաղաչափությունը դեռևս լիովին կայունացած չէ. առանձին անդամների ծավալը տատանվում է 6 և 8 վանկերի միջև՝

Անըսկիզբըն բանն Աստուած / որ վասըն մեր համբեր մահու. (7+8)

³⁸ Զայնագրյալ Շարական, էջ 335:

³⁹ Զայնագրյալ Շարական, էջ 335:

⁴⁰ Զայնագրյալ Շարական, էջ 780:

⁴¹ Զայնագրյալ Շարական, էջ 690:

⁴² Զայնագրյալ Շարական, էջ 702:

Բառնալով ըգդատակնիք / անհծիցն առ ի մէնջ. (7+6)
 Գերապանծ մաքրութեամբ / ըզմարդիկ վերագրեաց. (6+6)
 Խաչակից իր և վըկայք / կամաւոր մահուամբն իրեանց: (7+7)
 Դիմամարտ գոլով սըրբոցն / ընդ կուապարիշտ պաշտամունան (7+7)
 Երջանիկ ճակատամարտք / յայտնեցան անպարտելիք. (7+7)
 Զի զԱստուած բոլորից / տիրաբար սիրեցին. (6+6)
 Էակցին Հօր հետևեալ / ստացան ըզթագրն պարձանաց: (7+8)
 Այլն)

Ինչ վերաբերում է Ն. Շնորհալու նոյնատիպ երգին, ապա այստեղ 7 և 8 վանկանի անդամների կանոնավոր հետթագայության սկզբունքը իրագործված է ավելի հետևողական կերպով (ճիշտ է, ոիթմը երբեմն փոքր-ինչ խախտվում է պատահական Յ վանկանի անդամների առաջ գալու հետևանքով⁴³)

- 1) Նորահրաշ պըսակաւոր / և գօրագուիս առաքինեաց. (7+8)
 Վառեցար զինու հոգույն / արիաբար ընդդէմ մահու, (7+8)
 Վարդան քաջ նահատակ / որ վանեցեր ըզթըշնամին. (6+8)
 Վարդագոյն արեամբը քո / պըսակեցեր զեկեղեցի: (7+8)
 - 2) Երկնաւոր թագաւորին / զինու յաղթեալ պատերազմին. (7+8)
 Խորհական իմաստութեամբ / խոհեմացեալ անձուապէս. (7+8)
 Խորին խորհրդական / և ծանուցեալ անուն բարի (6+8)
 Խաշելոյն վըկայ եղեալ / հեղմամբ արեան պըսակեցաւ: (7+8)
 - 3) Ռեննական լուսով լցցեալ / արիացեալն քաջըն Արտակ. (7+8)
 Թաքաւեալ ի կարմրութին / բոստրային բըդինեալ աղբերն. (7+8)
 Զփըրկականն ըմպեալ զբաժակ / և մըկըրտեալ արեամբն իրով. (7+8)
 Դասակցեալ ընդ անմարմնոցն / երրորդութեան երգել ըզիառու: (7+7)
- (և այլն)

Հովհաննես Սարկավագի և Ն. Շնորհալու նոյնատիպ օրհներգերի միջև դիտվող նման փոխմարաբերությունը վկայում է այն առաջընթացի մասին, որն ապրեց տաղաչափության արվեստը տվյալ երկու վարպետներին իրարից բաժանող ժամանակահատվածի ընթացքում: Նշենք նաև, որ Դկ դարձվածքի ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ տարբերակը ներկայացնող օրհներգերը գրված են ակրոստիքով՝ սկզբունքով՝ առանձին նմերի կամ տողերի սկզբնական տառերը շարվում են այբբենական կարգով, իսկ Ն. Շնորհալու երգի դեպքում՝ կազմում են «Ներսէսի երգ» բառերը: Դկ դարձվածքի երրորդ տարբերակը մեղեդիական բովանդակության առումով քիչ է տարբերվում նախորդներից. այն պարզապես համապատասխանում է ազատ տաղաչափությամբ գրված ոտանավորների և ունի ավելի բարդ խազային պատկեր, յուրօրինակ զարդարում նշաններով (տես օր. 10p՝ հատված Քրիստոսի 72 աշակերտների կանոնի Ողորմյա մասի⁴⁴). հմմտ. նաև Հարության շարքի «Վասըն մերոյ փըրկութեան» Ողորմյան): Եթեև Դկ տարատեսակներից մեկը հանդես է գալիս նաև զարդարում խազերով հարուստ բավական տարօրինակ մի օրհներգ (Աստվածահայտնության 4-րդ օրվա կանոնի Ողորմյա, տես օր. 10p⁴⁵), որ փաստորեն բուն ԳՃ Ի:

⁴³ Զայնագրյալ Շարական, էջ 890—891:

⁴⁴ Զայնագրյալ Շարական, էջ 172:

⁴⁵ Զայնագրյալ Շարական, էջ 87:

Վերջապես, Դկ ձայնեղանակն ունի այսպես կոչված ստեղի տարատեսակներ, որոնք առանձնանում են արտակարգ զարդարուն մեղեղիական ու նույնափոխ զարդարուն ու թանձր խազային ֆակտորայով (որպես հատկանշական նմուշ տես օր. 10՛՝ Պահոց Ողորմյաներից մեկի սկրնական հատվածը⁴⁶): Հմտ. նաև նոյնափոխ հարդուստ ֆակտորայով աչքի ընկնող Բկ-ստեղիները, օր. 6թ. Ժ): Ստեղի եղանակները ընթանում են բանաստեղծական միմքից լիովին անկախ. այդ իսկ պատճառով ավանդական երաժշտական տեսությունը դրանք չի դիտում իբրև ութ-ձայն համակարգի իրավականակար բաղադրամասեր:

Համ Ե. Տնտեսյանի, գոյություն ունեն չորս Դկ-ստեղի եղանակներ⁴⁷: Առաջին տարատեսակի են պատկանում «Առաքեալք Աստուծոյ» (Կանոն Քրիստոսի 72 աշակերտների), «Լուսապլասակացն» (Կանոն Սերաստիայի 40 մասնուկների), «Լերինք ամենայն այսօր ցնծան» (Կանոն Վարդապահի 3-րդ օրվա), «Որ արինիահրաշ» (Կանոն Ա. Պետրոս և Պողոս առաքյալների), «Պարունակեալ» (Կանոն խաչի 8-րդ օրվա) և մի շարք այլ օրիներգերը: Այդ տարատեսակը ձայնաշարի առումով նման է բուն Դկ ձայնեղանակին: Երկրորդ տարատեսակը ներկայացված է, ի միջի այլոց, Պահոց, «Զարդուրեալ դողացաւ» Ողորմյայով, Հովհան մարգարեի կանոնի «Ողորմութեանց բաշխող» օրիներգով և այլ նմուշներով. դրա ձայնաշարը պարունակում է Դկ դարձվածքի համար բնորոշ ցածր «ու բեմոյ»—«մի բեկար» մեծացրած սեկունդա ինտերվալը: Երրորդ ստեղին (որի ձայնաշարը նոյնափես մոտ է Դկ դարձվածքի ձայնաշարին), ներկայացված է Հովհան մարգարեի կանոնի մի քանի հատվածներով («Կանխեալ Հովհանու», «Ծագեալ առաօտ», «Ցովան մարգարէն»), Ղազարի Հարության կանոնի «Յիասուս միածին» Մանկունքով, Բեթղեհեմի և մանկանց կանոնի «Երանելի սուրբ մանկունք» երգով: Վերջապես, Դկ չորրորդ ստեղի երգերից պետք է հիշատակել Որոտման որդիների կանոնի «Որ յանըստուեր» և Հովհան Ռոկերամին Ավիրված «Որ յանըսկիզբն ի Հօրէ» Մանկունքները: Մի քանի եղանակներ, ըստ Տնտեսյանի, 3-րդ և 4-րդ ստեղիների խառնուրդ են: Ինչպես, ստեղի եղանակների ճնշող մեծամասնությունն ունի ուշ ծագում, ստեղծված է Ն. Շնորհալու և հայկական Վերածնության այլ վարպետների կողմից, այդ դարաշրջանին հատուկ մեծակերտ-զարդարարական ոճով՝ ոճ, որի ազդեցությունը ներթափանցում է նոյնական խիստ կանոնական, ստեղծագործական նորարարությունների նկատմամբ օրգանապես անըմբուղունակ երաժշտական արվեստի ոլորտը: Այսպիսով, 12—13-րդ դարերում կանոնական ութ-ձայնը աստիճանաբար կորցնում է ստեղծագործողների նախաձեռնությունը սանձահարող հիմնական ուժի հշանակությունը. դրա հետևանքով Շարակնոցի համար նոր երգեր ստեղծելը, վերջին հաշվով, դառնում է անհմաստ: 13-րդ դարից հետո նոր շարականներ այլևս չեն գրվում, իսկ նոգեր ներգաստեղծության արվեստի պահանջները շարունակում են բարարվել ոչ կանոնական ժամերից տաղերի և գանձերի հաշվին:

⁴⁶ Ձայնագրյալ Շարական, էջ 366:

⁴⁷ Տնտեսյան Ե., Աշված աշխատությունը, էջ 70—71:

Նոտային օրինակ 10

Այսօր վանեառելի ձեղման էն գեր, զա-քա- և առ խոր-հեր-դայ. Ի հո-ղակերտ գլուխ-ցորեան
գի- հաս-րե-ցը ի շե-կին:

Մը ան-մարմին ընկերամբ ասրաւ ծոքան ի գրք. Ֆ- ա-ցար մարտով յարգանդի կոսկին ան-է-ղապես գոլով.
այսօր փոխանց շուրջանութիւն երկ-նի և երկ-դի յանկորովս ի կենան. ա- դաշանոց մօր է ո-ղջամանով
որ-դի հասկու-եց:

Որ էն յէ-ու-թան որ-դի միշտյէ-նն ան-է-ղա-նե-լի ծընկու հայ- բա-կան, զոր ի վէ-րուս
հետցին որ-դին ո- բոր-ման. և յայրետ-ցին որդու մարդկան վետ- կա-պէս խորհուրդ:
Ի հօրէ ա-ռադտաւ ա-րեգանէ ար- դար ծագեցը ընդ դր-ե- վեր ըզ-ըզ է ո- ռա-
ֆունդ. ըզ-նէկ բա-րէ-բանեանց, մուրրուս հար- ցն մէ-րոց:
Խո- օր ընդ հրեշտակի բարզուն ցըն օնակունի քո- նիւն. Ի ձագու ի- յա-կանի լուսոյ անկու-
նու- թամեր. օրինանց վեհա- կի- սուն, որ է-կիր ի վերեւ ըզդ-ե- վեր:
Անցին աղ-ու-թան- լց սի-րոյն բնիքուն երկան- ըր և ան- կանց և կունանց ի- յա-կունանց.
Ի պարտ-նու չեր բարձրացնալ քո-նէ մայր Արօն դըակերտն ի- րուժ:
Անկունին - ըն բանեանուած, որվանդ մեր համբու ճանու. բանեանդ ըդ-կանեանդ ա- ի- իու ան ի մէնզ.
գերապան մայրութեան բնարդի վերաբերաց. խաչկան ի ս- կամար մահուանք ի ըրունակ:

Հոյր ա - ռախող մի - ա - ներ, ո - ռաջ եկուր յաշ - խոքի զընսրինաւն դո ի պէտ - բանձ ա - նա - չակօթ
առ - ցա հ - ըր - յամ յամ:
Ըս մն ա - լա - շնի ան - ըս - կու - ես - կու ի որ որ - դի որ այս - օր նա - խո - սրինի
քընսրի կունք ծընկար մաս - քառ և մարդ ո - դոր - մաս:
Քարիւր - նալ որ - լա - ցալ

* * *


Ավարտեցինք շարականների ձայնեղանակների ու նրանց տարատեսակների դասակարգմանը նվիրված մեր համառոտ ակնարկը⁴⁸: Շարադըրված նյութը հնարավորություն է տալիս խազային նշանների, իբրև միջնադարյան երգիշ-կատարողին Շարակնոցի երգերի տարատեսակների ամբողջ բազմազանության մեջ կողմնորոշելու միջոցի մասին դատելու համար. գրեթե ամեն մի ստորաբաժանումը ունի յուրօրինակ խազային պատկեր, որ պարզորոշ կերպով տարբերվում է տվյալ ձայնեղանակի մյուս տեսակների խազային պատկերից, այնպես որ տեսակներ «շփորելը» փաստորեն անհնարին են: Որպես լրացուցիչ, իսկ երբեմն նույնիսկ գլխավոր կողմնորոշող միջոց հանդես է գալիս երգերի տաղաչափությունը: Ամփոփելով, որոշենք եղանակների ու նրանց ստորաբաժանումների ընդհանուր թիվը: 8 գլխավոր եղանակների կողքին առանձնանում է 32 ստորաբաժանում (Աճ-դարձվածքի 2 տեսակ, «քուն» Ակ, որն իրականում Ակ-դարձվածք է, Բճ 4 տեսակ, Բճ-դարձվածք, Բկ 4 տեսակ, Բկ երկու ստեղի, Գճ-դարձվածք, Գկ-դարձվածք, բուն Դճ 3 տեսակ, Դճ երկու դարձվածք, բուն Դկ 4 տեսակ, Դկ-դարձվածքի 3 տեսակ, Դկ 4 ստեղի): Այդ թվին կարելի է ավելացնել նաև 4 եղանակ, որոնց ինքնուրույն լինելը այս կամ այն պատճառներով թվում է տարակուսելի (տես մեր Յն, Յւ, Յզ և 10թ նոտային օրինակները): Այսպիսված, տարատեսակների ընդհանուր քանակը տատանվում է քառասունի և քառասունչորսի միջև, այսինքն՝ փաստորեն համընկնում է Կոմիտասի կողմից նշված (տես սույն հոդվածի սկիզբը) թվի հետ:

⁴⁸ Այսունի ամտեսված են որոշ նվազ նշանակություն ունեցող եղանակներ, ինչպես, օրինակ, Հարության շարքի «Ընդ կանայսն հողաբերսն» Տեր երկնիցի տարօրինակ 8-րդ տունը (Զայնագրյալ Շարական, էջ 456):

Հավելված

1/8	1/4	2/4
o Խոչ	/ լեզր	~ Երկար
\ բուժ	/ սուր) բուր
✓ փուլ)	Ր պարույք
ɔ ռորակ	Ր	Վ վերևախաղ
ɔ ծունկ	Ր	Բ բնեկործ
Ն խուն	Ր	Ց ենեներ
~ թաշ	w/ Ներդիսախաղ	Վ վարկ
	f	Ց փարուցք
	՛	
	~	

Հիմնական խագերի աղյուսակ



ՊԱՏՄԱԿԱՆ

ՂՈՒԿԱՍ ԿԱՐՆԵՑՈՒ ՆԱՄԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՍՈՐԻՆԵՐԻ ԿԱԲՈՂԻԿՈՍ ՄԱՏԹԵՈՍԻ ՀԵՏ

Ուշ շրջանի հայ-ասորական կապերով, հատկապես եկեղեցական առնչակցություններով՝ զբաղվող մասնագետներին, անտարակույս, կհետաքրքրի XVIII դարի վերջին երկու տասնմյակների հայ նշանավոր և բաղաքական գործիլ Ղուկաս Կարնեցի կաթողիկոսի (1780—1799 թ.) 1787 թ. հոկտեմբերին գրած մի նամակը՝ հասցեագրված ասորիների կաթողիկոս Մատթեոսին: Այդ նամակի հետ միաժամանակ շարադրվել է մի կնոջակ, ուղղված շառական ամենայն ազգն մեր վասն օգնութեան առնելոյ Մատթէոս կաթողիկոսին Ասորուց:

Սա առաջին նամակը չեն, որ ուղղել է Ղուկաս Կարնեցին ասորական եկեղեցու վեհափառին: Դեռևս 1782 թ. ամռանը Մատթեոս կաթողիկոսը էջմիածին եկած ուխտավորների միջոցով Ղուկաս Կարնեցուն նամակ էր ուղարկել, որը, դժբախտաբար, շի պահպանվել: Նրա բողոքակությունը հայտնի է Ղուկասի գրած պատասխան նամակից, շարադրված նույն թշվականի օգտառուսի 12-ին, որից տեղեկանում ենք ասորական կաթողիկոսական աթոռի շուրջ ժամանակած կատաղի պայքարի մասին: Այդ նամակն ամբողջությամբ հրատարակել է Գյուտ Աղանանցը 1899 թ.:

Մատհացել էր ասորիների կաթողիկոսը և օրինական կարգով ընտրվել էր նոր կաթողիկոս՝ Մատթեոսը, որը պետք է օծվեր Մերտինում, ասորվոց եկեղեցու աթոռանիստում: Բայց գործին խառնվում են հավատուրաց (ախմարմա-կաթոլիկ) ասորի հոգեռականները և այն քավուկանին բարդանում է: ՄԵՒ ուն ախմարմալ սուստ վարդապետ, կարգում ենք նամակում, — յազգէ իրեանց՝ Միիսարէլ անուամբ», որը մինչ այդ Հալեպում, Նինվեում և շատ այլ տեղերում զբաղվել էր կաթողիկության տարածմամբ, «զեկեղեցին յափշտակեալ» եկել էր Մերտին և, կաշառելով տեղի իշխողին, ցանկացել է սպանել տալ նորընտիր կաթողիկոսին: Վերջինս կարողացել էր փախչել լեռները, հավաքել իրենց ազգի ուղղափառ եպիսկոպոսներին և օծվել որպես ասորվոց կաթողիկոս: Ախմարմա ասորիները շարունակել էին իրենց քայլքայիլ գործունեությունը ավելի եռանգուն թափով և երբ Մատթեոսը օգնություն ստանալու դիմել էր Ամիդ, նրանք կարողացել էին այնտեղի փաշային իրենց կողմը գրավել և վերջինս նորընծա կաթողիկոսին ստիպել էր շեղումներ կատարել իրենց հավատից: «Եւ զնոյն տեղույթ փաշայն ի կողմն իրեանց արկեալ ճնշեալ էին զսա լոյժ. մինչ զի՞ բռնւթեամբ փաշային զուրբ Աստուածն առանց խաչեցարի ասել էին տուեալ ուղղափառ ասորցնա: Մատթեոս կաթողիկոսը բռղոքել էր Կ. Պոլսի Հայերին՝ պատրիարքին, իշխաններին և մեծամեծներին, բայց սրանք ունշով չէին կարողացել օգնել նրան: Նամակ էր զրել նաև ամենայն հայոց կաթողիկոսին, խնդրելով «օգնել ինքեան, բազում աղեքսանօթ և կոկծմամբ»: Ղուկաս Կարնեցին անմիջապես արձագանքել էր նրան և շնորհազրելով կաթողիկոսությունը, խոստացել հետեւյալը՝ «...թէ զրելոց եմ ի մեծն Պօլիս առ մերայինս օգնել թեզ և ազգի քո»: Ղուկաս Կարնեցին այդ նամակում Մատթեոսին՝ «սրբազնակատար կաթողիկոսիդ և ծայրագոյն պատրիարքիդ ամենայն ասորոց, սիրեցելոյ և բաղձաւույ եղրոդ մերոյ ի Քրիստոս՝ արժանապատույ և գերյարգելույ... սիրողիս ազգիս մերոյ և Աստուածակը Աթոռոյ հայտնում է եր վշտակցությունը պատահած աղետի համար, «զորս կրէ ի շարափառաց՝ յազագս նըշմարիտ հասառոյ որբոյ և ուղղափառ զանութեան որ առ մարդեղութինն Քրիստոսին: Ղուկասը եղածի մասին տեղեկացել էր ոչ միայն Մատթեոսի նամակից, այլև նրա գրաբեր ուղարկան զամենալին վիշտու և զնեղութինս ձեր վասն որոյ՝ լոյժ առաւել վշտացար ի սիրտ և ի հոգի, և ցաւեցաք վասն ձերքէ:

¹ Դիւան Հայոց պատմութեան. գիրք 2, Թիֆլիս, 1899, էջ 413—417.

² Նույն տեղում, էջ 414:

³ Նույն տեղում, էջ 414:

⁴ Նույն տեղում, էջ 415:

Մինչ ուխտավորները պատրաստվում էին մեկնել էջմիածնից, Ղուկաս Կարնեցին գրում է նամակներ՝ ուղղված Կ. Պոլսի պատրիարքին և իշխաններին՝ «որպէս զի օգնեսցեն ձեզ. և հոգ տարցն բանից ձերոց, զոր ինչ է գրեալ իցէթ կամ յայսմհետէ զրիցէթ, ի փառս սրբոյ Հաւատացցն և լիցին միամիտ»:

Վերջում Ղուկասը ողջուններ է հղում Մատթեոսի կողմնակիցներին՝ «Պշառայ արժանաւոյն Պատրիարքին սրբոյ Երուազէմի: Նաև Իրրահիմ, Սահիթ, Ալլահամթ, Էլիազ, Իրրահիմ և Ապալազիդ արժանապատի ծպիսկոպոսացն և Եսպուր Հանճարափայլ վարդապետին, և այլ ամենայն շնորհագրդ եպիսկոպոսաց և վարդապետաց ընդ ձեռամբ և ընդ հրամանաւ բազ եղելցցն:

Մտորն առաջին անգամ հրապարակվող նամակից, որը պատասխանն է ասորի Էլիաս եպիսկոպոսի ձեռքով էջմիածին բերված Մատթեոս կաթողիկոսի նամակի և թվագրված է 1787 թ. Հոկտեմբերին, ասվում է, որ ընթերցելով նամակը և տեղեկանալով ասորիների հոյսկ էր, ուրաի է արձանագրելու, որ իր խնդրանքով Կոստանդնուպոլիսի հայերը կարողացել են օգտակար լինել Մատթեոս կաթողիկոսին. զի վրէժինդրութեամբ արդարադատին Աստուծոյ և օժանդակութեամբ մերազնիցն Կոստանդնուպոլիսոյ ի մեծազօր թագաւորէն հրաման հանեալ, աքսորեալ տուեալ էիր զշարագլուխն զայն հակառակ քո և ուղղափառ սրբոյ նկեղեցոյ, և զեցին թափեալ ի շար աղանդոյ նոցին և ի բռնութենէ:

Բայց, երեսում է, որ այդ ամենը նյութապես չժան չեր նստել ասորի կաթողիկոսի ու նրա կողմնակիցների վրա: Օսմանյան պետության մեջ ամենուրեք իշխում էր կաշառակերությունը և այն էլ մեծ շափերով: Պետք էր վարձահատուց լինել ոչ միայն բարձրագույն հրովարտակը ստորագրողին, այլև մեծ ու փոքր աստիճանավորներին, որոնք այս կամ այս չափով առնվազում էին գործի հետ: Ուստի ասորվոց կաթողիկոսը մեծամեծ պարտքեր էր արել և այժմ, դիմելով հայոց նկեղեցու հայրապետին, խնդրում էր շրջաբերական նամակ հղել հայերին՝ հանձնարարություն նյութական օգնություն ցույց տալ իրեն, որպեսզի կարողանա վճարել պարտքերը:

Մինչև ասորի կաթողիկոսի ցանկացած ժողովարարական կոնդակը պատրաստել տալը, Ղուկաս Կարնեցին անհրաժեշտ է համարում գրել նրան ոզայս սիրածիր և միամտական թուղթը, որը նրա ներկայացուցիլ Մթուան Էլիազ եպիսկոպոսի շարադրած նամակի հետ ուղարկում է նրան, որի իմացեալ զկատարումն խնդրույթ, միամիտ և անտարակոյս լիցիս:

Խնդրված ժողովարարական կոնդակը կաթողիկոսը չեր կարող միանդամից ուղարկել, որով հետեւ այն պատրաստելու համար որոշակի ժամանակ էր հարկավոր: Պահպանված նույն բնույթի կանդակներից երեսում է, որ թե՛ մանրանկարից և թե՛ արտագրող զոիլ մեծ աշխատանք էին տանում ծավալում և շքեղ այդօրինակ գրությունների վրա, որին նախորդում էր կաթողիկոսի անմիջական զեկավարության տակ գործող քարտուղարի աշխատանքը:

Մովորաբար այս զեպքում էլ լայնորեն օգտվում էին նախկինում գրված նույն բովանդակություն ունեցող ժողովարարական կոնդակների սևագություններից՝ կատարելով համապատասխան հղումներ (օրինակ, այս կոնդակի հիմնական մասը սկսվում է նման հղումով՝ «զսկիիցը տես ի նախկին և փոքրադիրք մասինն տեսրիս ի 282 երես, նայելով և ասո ի ներբոյ», կամ քիշ ներքում՝ «Դարձեալ տես անդ մինչև յայն բառոն, զոր տեսանես ահա ի ներբոյ և ապա եկ ասո: Այլ անդէն զլուսանցի գրուածն խազի կտրեալս թողցես և զայլանգուցն»): Եվ գրանով պետք է բացատրել կոնդակի փոքրինչ ուշացումը, որը, սակայն, պատրաստվում է, կնքում և հանձնվում Մթուան Էլիազ եպիսկոպոսին: Կոնդակի մեջ հանգա մասնորեն խոսվում է եղբայրական ասորի ժողովություն կաթողիկոսի մասին և կոչ է արջում նյութական օգնություն ցույց տալ «Ասորուց, որը են մեզ հաւատակիցքառ ուղիղ դաւանութիւն միատրեալ մի բնութեանն Քրիստոսի, և սրբոյ Հոգուն բղիմանն ի Զօրէ միունք:

Կաթողիկոսը պատվիրում է շյոժար սրտիւք և գուարթ երեսօք շնորհեսչիք գմա զկամաւոր տուրու ողորմութեան՝ յանուն բազմավշտակիր և խղճակի Մատթեոս կաթողիկոսին Ասորուց և Աթոռոյն նոցա, զի տարեալ դոքօք վճարեսցեն զպարտու իրեանց և ազատ լիցին քանրութենէ հագոց և տարակուսանաց...»:

Սառըն հրատարակում ենք Ղուկաս Կարնեցու նամակը՝ ուղղված ասորիների կաթողիկոս Մատթեոսին, և ժողովարարական կոնդակը:

Պատմ. գիտ. դակտոր Վ. Ռ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

1787 թ. Հոկտեմբեր—Թուղթ առ Մատթէոս կաթողիկոսն Ասորոց, ի պատասխանի երկրորդ թղթոյ նորա¹, զոր ձեռամբ էլիազ եպիսկոպոսի, միաբանի իւրոյ², գրեալ էր առ սրբազնու մեր և խնդրեալ էր զժողովարարութեան կոնդակ տալ նմա ի վերայ ազգի մերոյ, զի զողորմութիւնս ժողովեալ վասն իւր, հատուցէ զժանրագոյն պարտուն, զոր արարեալ էր ի վարել տալն զախթարմայ չկաթուղիկոսն Միխայէլ Հալապցին, յորմէ զրազում վնասս և նեղութիւնս և հալածանս էր կրեալ՝ հանդերձ իւրահետ և ուղղափառօքն, և վերջապէս Պօլսոյ մերազնեայց օգնելովն էր վարել տուեալ զնա: Եւ սրբազնու մեր զշրջաբերական կոնդակ շնորհեալ, այսու ժանուցանէ նմա զկատարելն իւր զինդիր նորին³:

Ցիսուսի Քրիստոսի ծառայ տէր Ղուկաս կաթուղիկոս և ծայրագոյն պատրիարք ամենայն Հայոց Առաքելական եկեղեցւոյս Քրիստոսի և լուսակառոյց մեծի Աթոռոյս սրբոյ էջմիածնի, որ ի վաղարշապատ: Որ ահա մատուցանեմ զքրիստոսածիրն ողջոյն՝ հանդերձ եղբայրականաւ ճշմարիտ սիրով և հոգետարփ բաղձանօք և կարօտիւ:

Տեառնդ Մատթէոսի սրբասէր կաթուղիկոսիդ և ծայրագոյն պատրիարքիդ ամենայն Ասորոց, սիրելի և բաղձալի եղբօրդ իմոյ գերյարգելոյ, հարազատ բարեկամիդ և սիրողիդ ազգի մերոյ և աստուածաէջ սրբոյ Աթոռոյս, ըստ բնականի օրինի և աւանդութեան և կցորդութեան հաւատոյ և սիրոյ երանելի հարց և նախնեացն սրբոց մեր և ձեր, որում և ժանուցումն լիցի:

Զի թուղթ պատուելի եղբայրութեան քոյ ժամանեաց առ մեղ ձեռմբ հարազատ միաբանին քոյ և սիրելոյն մերոյ՝ էլիաս հանճարառատ եպիսկոպոսին: Զոր սիրով ընկալեալ և ընթերցեալ մեր, զիտացաք զնեղութիւնսդ և զտառապանսդ, զոր կրեալ էիր ի շարութենէ մոլորաշաւիդ շարափառ Միխոյին⁴ և նորին համախոհիցն հեստեցելոց՝ որդուցն կորստեան, զորս և յառաջնմէ իմացեալ էաք: Ընդ որս և ցաւցաք յոյժ՝ մորմոքմամբ սրտի: Բայց ընդ այն, զի վրէժխնդրութեամբ արդարադատին // Աստուծոյ և օժանդակութեամբ մերազնէիցն Կոստանդնուպոլսոյ ի մեծազօր թագաւորէն հրաման հանեալ աֆսորեալ տուեալ էիր զշարագլուխն զախն՝ հակառակ քոյ և ուղղափառ սրբոյ եկեղեցւոյ, և հանդերձ համախոհիւրն և հերձուածողօք ամօթապարտ արարեալ, և զսուրք զԱթոռոդ և զեկեղեցիս թափեալ ի շար աղանդոյ նոցին և ի բռնութենէ, ուրախացաք մեծապէս և գոհացաք զԱստուծոյ: Յորմէ և խնդրեմք, զի զամենայն վիշտսդ և զվնասակրութիւնսդ ի յապաշխարանս համարելով, վարձատրեսցէ զսիրելի եղբայրդ մեր, և որպէս այժմ յայսմիկ կենի զառնաւատշեայն յաւիտենական կենացն պարզեաց, ի հանդերձելումն ևս յերեկի ինքեան հովուապետին շընորհեսցէ քաջ և արի հովուիդ բարոյ զանթառամ փառացն պսակ ըստ սրբոյ առաքելոյն յուստորութեան: Եւ միշտ զթշնամիսն արդարութեան և զմշակսն անիրաւութեան զհերքեալն ի սրբոյ եկեղեցւոյ կոռագլուխս և ամօթալիս արասցէ, և զբարեցան հայրապետդ պահեսցէ յԱթոռ քո անվորով և պերճ ի քեզավայելուզդ պատիւ, բարձրացուցաբերուց համաշափող և ճշմարտադաւան առուրը հաւատոյ

Եւ արդ, քանզի խնդիր էր սիրելի եղրօրդ ի մէնչ գրել զկոնդակ շրջաբերական ի վերայ ազգի մերոյ վասն օգնութիւն առնելոյ քեզ ի հատուցումն ծանրագոյն պարտուցդ, զոր արարեալ ես վասն եղելոց իրագործութեանցն, և տալ զայն հարազատ և սրտացաւ միաբանին քոյ՝ էլիազ եպիսկոպոսին, առ ի շրջիլ այնու յազգս մեր և ժողովս առնել, և յօգնութիւն ծամանել քեզ Ահա ցաւակցութեամբ եղբայրականաւ օժանդակել կամելով մեր, կատարեցաք զինդիրդ, որովհետև տեղեկացեալ էաք զդիպուածոցդ և զնեղութեանցդ, զորս կրեալ ես և կասի ներքոյ դժուարակրելի ծանրութեան պարտուց, ըստ որում ծանուցեալ էիր:

Եւ մինչ զէլիազ եպիսկոպոսն կոնդակամն մերով ուղևորէաք, զայս սիրածիր և միամտական թուղթ ևս գրեցաք առ յարգելի հղբայրդ մեր, և նա ևս զորպիսածանոյց թուղթ մի գրեաց, զորս և ի միասին յղեցաք առ քեզ, զի իմացեալ զկատարումն խնդրոյդ, միամիտ և անտարակոյս լիցիս: Որ և զնշմարիտ սէրդ հոգնոր եղբայրութեան և զբարեկամութիւնդ ի մէնչ և ի սրբոյ Աթոռոյս մերմէ անպակաս ոմիցիս, և ի ձեռն սիրանիշ և որպիսայայտ թղթոյ արծարծեցես զնոյնս՝ առ ի վրճարումն պարտականութեան մերոյ, որք ի Տեառնէն մերմէ և Փըրկշէն զանցրելի պատուիր ընկալեալ, պարտական եմք սիրել զմիմեանս սերտիւ և ճշմարտիւ սիրով: Ողջ լեր ի Տէր:

Գրեցաւ ի թուոց Փրկչին 1787 և ի թուոցս հայկական ՌՄԷԶ, ի հոկտեմբերի..., և ի բարձրագոյն Աթոռս ամենայն Հայոց, ի սուրբ էջմիածին:

(Մաշտոցի անվ. Մատենադարան, ձեռ. № 4501, էջ 1146—1147):

[1787 թ. հոկտեմբեր]—Կոնդակ առ ամենայն ազգն մեր վասն օգնութիւն առնելոյ Մատթէոս կաթուղիկոսին Ասորւց, որ ի հակառակութենէ յինքեանց զարձեալ ախթարմայիցն զսաստիկ տառապանս և զմեծամեծ վնասս էր կրեալ և ի ներքոյ պարտուց անկեալ: Քանզի ոմն չեպիսկոպոս ի հնստելոցն զլուխ ամբարձեալ հանդերձ համախոնիքն, ջանայր յինքն գրաւել զԱթոռն նոցա և զհայրապետութիւնն: Խսկ սա, ձեռնտուութեամբ մերազնեայցն կոստանդնուպոլսեցոց, յայտ առնել ետ թագաւորին Օսմանցոց, և վարել ետ զնայթոռոյն, և ընկէց յիշխանութենէն, և հազի կալաւ զԱթոռն հայրապետութեան Ասորւց՝ պահելով յուղափառութեան ի միաբնադաւան հաւատս ի Քրիստոս: Եւ զի յայսմ իրագործութեան զբազում դրամս ծախելով գոյաթափեալ էր և ընդ պարտուր անկեալ վասն որոյ ի սրբազնէն զշրջաբերական նամակ էր խնդրեալ ի ձեռն Մթոան էլիազ եպիսկոպոսին իւրոյ, ի վերայ ազգին մերոյ վասն ժողովարութեան: Ուստի և սա զայս գրեալ շնորհեաց նոցա: (Զսկիզբն տե՛ս ի նախկին և փոքրադիրք մասինն տետրիս ի 282 երեսն, նայելով և աստ ի ներքոյ):

...Որք կայք զետեղեալք ի մայրաքաղաքս, ի քաղաքս, ի գավառս, ի դասապայս և ի գիւղորայս, ուր և հանդիպեսցի դոյն ունօղդ ի ձեռին զայս օրհնածիր նամակս մեր: Յորս կառուցեալ քրիստոսահիմն սրբոց եկեղեցեաց և եկեղեցականաց դասուց, արհիապանձ Առաջ... (Դարձեալ տե՛ս անդ մինչև յայն բառսն, զոր տեսանես ահա ի ներքոյ և ապա եկ աստ: Այլ անդէն զլուսանցի գրուածսն խազիւ կտրեալ թողցես և զայլսն գրեսցես):

...Յայսպիսեաց հոգնոր և վարձատրելի գործոց աղագաւ պակասաւորաց և զվիշտս յանձնառողաց մի է սիրելի եղբայրն մեր՝ Մատթէոս սրբաէր և բարձեմիտ կաթուղիկոսն միաբնադաւան և ուղղափառ ազգին Ասորւց, որք են մեզ հաւատակիցք առ ուղիղ դաւանութիւն միաւորեալ մի բնութեանն Քրիստոսի, և սրբոյ Հոգուոյն բղամանն ի

Հօրէ միայն: Որոյ զդիպուածն և զաստուածահաճոյ և հասարակաօգուտ աշխատութիւնն և զդուարակրելի ժանրութիւնս յանձն առնուլն ցուցից ձեզ, զի և դուք օժանդակելով և կարեկցելով նմա, մասնակցիցիք նորին հոգեշահ և վարձատրելի գործոց: Քանզի գիտէք իսկ, զի ի վաղնջուց ժամանակաց վասն մեղաց մերոց շար և հոգեկորոյս աղանդն երկարնակութեան սպրդեալ մտեալ է ի յազգս միաբնադրաւանից՝ ի սադրելոյ ամենաշար ոգուցն մոլորութեան և ի նորին կամարաց որդոցն կորստեան, որք ոչ միայն գհոգիս ոմանց ուղղափառց պատրեալ կորուսանեն ընդ իւրեանց եղկելի հոգուցն, այլ մարմնաւորապէս ևս վնասն զնոսա, և օր ըստ օրէ յաւելանին, և յառաջեն ի շար անդր, և յանդնին ի մեծագոյն իրս ևս ամբառնալ:

Որպէս յանցեալսն ի յԱսորոց ազգէն հեստեալ հերձուածօղքն երկարնակք ջանս եղեալ կամեցեալ են զՄատթէոս սրբասէր կաթուղիկոսն Ասորոց ի. բաց մերժել յԱթոռոյն, և զԱթոռն և զհայրապետութիւնն յափշտակել, և յինքեանս գրաւել, և զմիարնադաւան ուղղափառն նուաճել և ինքեանց հետեւեցուցանել: Որովք շարամտութեամբք և զանշափ վնասս և նեղութիւնս են հասուցեալ խոճալոյն այնորիկ և միաբանից իւրոց: Խսկ նա զամենակերպ փորձանս և շարիս կրելով ի հակառակութենէ նոցին, և ևս արիաբար ընդդիմացեալ է նոցա, և ի յայլ կողմանց անօգնական գտանիլն, Կոստանդնուպոլսոյ օրհնեալ մերազնէցն ձեռնտուութեամբ և օժանդակութեամբ զհրովարտակ է հանել տուեալ յարբունուտ, և զշարագլուխն հակառակաց վարեցուցեալ և զհամախորս նորին կորագլուխ արարեալ: Եւ հազիւ զսուրբ Աթոռոս իւրեանց և զխոճալի ժողովուրդն ազատեալ ի նոցունց, և զբազում ի հեստելոցն ևս դարձուցեալ է վերստին ի յուղղափառութիւն միաբնադաւանութեան, և ի կրօնս եկեղեցւոյ իւրեանց: Բայց յայսմ իրագործութեան զբազում դրամս է վատնեալ, թող զանշափ վնասսն, զոր ի շարափառացն կրեալ է: Եւ ոչ միայն գոյաթափեալ են ինքն և միաբանք իւր, հանդերձ սուրբ Աթոռովն իւրեանց, այլև ի ներքոյ ծանրագոյն և տոկոսաշատ պարտուց ևս են անկեալ: Որոյ աղագաւ յայլ ուստեք օգնութիւն ու ունելով առ ի վճարել զայն, սիրոյ և աղերսանաց թուղթ էր գրեալ առ մեզ, ձեռամբ միոյ միաբանի իւրոյ՝ Եղիա անուամբ եպիսկոպոսի (որ ըստ լեզուի իւրեանց Մթուան Էլիազ կոչի), և ինդրեալ էր ի մէկշ զկոնդակ շրջաբերական ի վերայ օրհնեալ ազգիդ մերոյ Հայկազնոյ, առ ի գտանել ի ձէնց զօգնութիւն ազատութեան ծանրաբեռն պարտուց իւրեանց: // Եւ մեր իմացեալ զայնքան տառապակրութիւնսն նորա, ոչ անտես առնելով զաղաշանս նորին, ահա զայս նամակ օրհնութեան գրեալ առ բարեպաշտութիւն ձեր, ետուք ի ձեռս հարազատ միաբանիդ նորին՝ Էլիաս եպիսկոպոսիդ, զի եկեալ խնդրեսցէ ի յողորմածացդ զկամաւոր ողորմութիւնս:

1332

Վասն որոյ պատուիրեմբ սիյելի և հոգեսոր որդուցդ մերոց: զի լիշելով զհրաման սրբազան Առաքելոյն Պողոսի, թէ ունիցիք զգութ առ ընտանիս հաւատոց, ի գալն դորա առ ձեզ, սիրով ընկալզիք և ի փառս Քրիստոսի Փրկչին մերոյ և ի սէր սրբոյ հաւատոյս մերոյ ուղղափառի, ի գութ շարժեալ և յայց ելեալ, յօժար սրտիք և զուարթ երեսօք շընորհնչիք դմա զկամաւոր տուրբ ողորմութեան՝ յանոն բազմավշտակիր և խոճալի Մատթէոս կաթուղիկոսին Ասորոց և Աթոռոյն նոցա, զի տարեալ դորօք վճարեսցեն զպարտս իւրեանց և ազատ լիցին ի ծանրութենէ հոգոց և տարակուսանաց, և զուարթութեամբ կացցեն ի սուրբ հաւատս և յուղիդ դաւանութիւնս սրբոյ եկեղեցւոյ, որով հաղորդք եմք իրերաց մեք և նոքա, և աղօթեսցեն առ Աստուած վասն կենաց և բարեյաջողութեան ձերոյ: Եւ որպէս զուք ձերովք տրօքն պատճառ լինիք ազատութեան նոցա ի պարտուց, աղատարարն Քրիստոս ևս զձեզ ի հոգեկան և ի մարմնական պարտուց փրկեսցէ և աղատես-

ցէ: Որք և լիշիք օրհնեալք և զօրացեալք ի Տէր միշտ և շնորհք սըր-
ռոյ Աթոռոյս եղիցի ընդ ձեզ յարաժամ: Ամէն:

(Մաշտոցի անվ. Մատենադարան, ձեռ. № 4501, էջ 1331—1332)

ՄԱՆՈՒԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1. Առաջին նամակը Մատթեոս կաթողիկոսը գրել է ամենայն հավանականությամբ 1782 թ. «Զի սիրածոր Թուղթ եղբայրութեան քո առ մեզ ժամանեաց»,— կարդում ննջ Դու-
կաս Կարնեցու 1782 թ. օգոստոսի 15-ին գրած նամակում (Դիվան հայոց պատմության,
դիրք Դ, էջ 414):

2. Էջմիածինի վանքի մուտքի մատյաններից մեկում 1787 թ. Հոկտեմբերի 20-ին արված մի գրանցումից երևում է, որ Էլիաս վարդապետը մի շարք նվերներ էր ընթել կաթողիկոսին (Հալեպի և եվրոպական արտադրության հագուստեղեն, գործվածքներ և 12 գլուխ շաքար): Ստորև բերում ենք այդ գրանցումը. «Ասորի Էլիաս եպիսկոպոս մի ի Տիգրանակերտու եկեալ այսինչ ընծայ ետ. Դ. Հալապի և կէս ֆիլիմանկ շուխայ, Զ. Հալապի խառայ, Ա. կէռմեսուտ, ԺԲ գլուխ շաքեար» (Մաշտոցի անվ. Մատենադարանի արխիվային բաժին, Կաթողիկոսական դիվան, թղթ. 5, վավ. 36, էջ 58):

3. Սովորաբար նամակների շարադրման ժամանակ հատուկ մատյանում գրանցում էին նաև նրանց համառառ բովանդակությունը (համառոտագրությունը): Այս նամակի բովանդա-
կությունից, որ ամբողջությամբ հրապարակում ենք ստորև, հայտնի է դառնում նամակի ուղարկման, հետևապես և Մատթեոս կաթողիկոսի գտնվելու վայրը, որը Ամիդ քաղաքն էր: «1787 թ. Հոկտեմբեր»—Թուղթ յայլ և այլ տեղին, ի յԱմիդ—Թուղթ մի առ Մատթեոս կաթողիկոսն Ասորոց, ի պատասխանի թղթոյն, զոր գրեալ էր ընդ Էլիաս եպիսկոպոսին իւ-
րոյ, որով և խնդրեալ էր ի սրբազն Վեհէն մերմէ գկոնդակ շրջաբերական ի վերայ հանուր
ազգին մերոյ, որ և սրբազն Վեհէն մեր ոչ անտես արարեալ զինդիրս նորա, զրեցուցեալ
գկոնդակ մի ետ սոյն Էլիաս եպիսկոպոսին, զի երթեալ ժողովեսցէ ըստ խնդրոյ վերոյ լի-
շեալ կաթողիկոսին իւրեանց: Եւ զայս թուղթս առ ինքն գրեաց, զի միամտիցի վասն խընդ-
րոյն» (Մաշտոցի անվ. Մատենադարան, ձեռ. № 4481, էջ 226ա):

4. Սա Դուկաս Կարնեցու 1782 թ. օգոստոսի 25-ի նամակում հիշվող Միհայել վարդա-
պետն է (տե՛ս Դիվան հայոց պատմության, գիրք Դ, էջ 413):

5. Կարելի է կարծել, որ կոնդակը ուղղված էր Կոստանդնուպոլսի և շրջակայիշի հայ
քնակշությանը: Կոնդակի համառոտագրությունը պահպանված է, որը ամբողջությամբ բե-
րում ենք. «Կոնդակ մի վասն ժողովարարութեան առ հանուր ազգն մերոյ, զոր ըստ խնդրոյ
Ասորոց Մատթեոս անուամբ կաթողիկոսին ետուր նոցին միարան Էլիաս անուամբ ուրումն,
զի այսու ժողովեսցէ զկամաւոր տուրս ազգին մերոյ Հայկազնոյ և լուսացն զպակասութիւն
իւրեանց» (Մաշտոցի անվ. Մատենադարան, ձեռ. № 4481, էջ 226ա):

Այս (իհարկե և նախորդ) համառոտագրությունը կազմվել է նամակների շարադրմական հետո: Ամսաթիվը նշված չէ, բայց մյուս գրանցումներից երևում է: որ զա եղել է 1787 թ.
Հոկտեմբերի վերջերին:

6. Էլիաս եպիսկոպոսին էջմիածնում նվերներ են տվել (Փարաջա, Հնդկական սրբիլներ
և արկղիկ): Այդ մասին վանքի ելից մատյանում կարդում ենք, «Ասորոց Էլիաս եպիսկո-
պոսին ազուցաք Ա. շալի լու ֆարաճայ՝ աթլաս քեօպայով, Բ. հատ հնտու զումաշ մահրա-
մայ և Ա. բաղայ սկ զութի ետուր ի հոկ[տեմբերի] են: Սա իւրեանց Մատթայ կաթողիկո-
սէն թուղթ էր բերեալ և կոնդակ խնդրէր՝ լոգնականութիւն իւրեանց, որ և ետ սրբազն Վե-
հապետս մեր ըստ խնդրոյ լիշեալ կաթողիկոսին» (Մաշտոցի անվ. Մատենադարանի արխի-
վային բաժին, Կաթողիկոսական դիվան, թղթ. 2, վավ. 11, էջ 125):

ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐԵԱՆ

ԳՐԱԿԱՆ

ՏԱՊԿԱԾ ՀԱԻԸ

Նայէ ան ի՞՞նչ է փարաւոնի մատուակին գլխուն վրայ:

Զայնն ու մատը կ'ուղղուին խոհանոցի դրան: Հոն լայն փոր մը կը ներմկցնէ մուրը: Ոտքերուն անջատ շարժումը, ձեռքին պրկումը ափսէին, պատկերին ձիւնամարդը կը յիշեցնէն ինծի այնքան իրական, մանաւանդ երազուած՝ որ կը քայլեմ անոր ետևէն:

Ինծի հետ քանի մը ընկերներ իրենց ծաղրին հետ: Ինչու չէ, նոր ելած ենք նաշէն: Լեցուն ստամոքսը դիւրաւ կը շարժէ լեզուն, ձեռքն ու ոտքը: Խառն ու փնրոր սա նաշէն ետքը, որուն անմարսելի քրքական անուն մը փակած է, բնական է որ կապուինք տապկած հաւին, գոնէ մեր զգայարաններու միջոցաւ:

Կրունկ առ կրունկ կը հետեւինք իրեն: Ուսուցչանոցի նամրան: Լայն, երկու կառք անցնելու չափ, պիտի ըստին մեր պատմինները: Կ'աշխատինք քաղել մեր ոտնաձայնը էֆալիրդուներու սօսափին մէջ, որոնց փափութեն ու օրորուն նիւղերը մեզի չափ հետաքրքրութիւն ունին անսովոր այս հոտին:

Ի՞նք է գնած:

Ամէնուս ծանօթ է համրաւար կծծիութիւնը Պրն. Արուսեանի: Կ'ընենք նյոն հարցումը, աւելի իբր հաստատում մեր կասկածներուն, քան հետաքրքրութիւն: Մէկ դրուշի համար քառասուն անգամ գլխակոննի տալու "ընդունակ այս մարդը այսպիսի "կատնումի" անկարող է:

Տնօրէնին նուերն է:

Կը ժատինք ամէնքս ալ, որովհետեւ կը քալենք մեր մասնաւոր ուղիներէն գըծելու համար գործունեութիւնը մեր ուսուցչին: Տեղեկութիւն մը՝ քաղուած

բանալիի այս ծակէն, ուրիշ մը՝ գաղտնի խօսակցութենէ մը, կամ բռնուած նամակէ մը: Զուր չէ որ Պրն. Անէմեան շարունակ կը կրկնէ Երե Պրն. Արուսեան Հայաստան երբայ, Զեկայի նախագահ պիտի ըլլայ": Բացատրութիւնը ես շատ հարազատ կը գտնեմ, նյոնիսկ կը իւրացնեմ: Աւելի ետք հաստատեցի թէ անոր լրտեսներու ցանցը կ'իյնար պէտքարաններուն մէջ իսկ, որուն զօրութեամբ ան աւելի ամուր կը հաստատուէր գործակալութեան մէջ: Մեր ժախտը կը կենայ ուսուցչանոցին առջեւ: Ուսողութեան ու անոր "աննման վարպետին", սիրուցտուքի արտայայտութիւն մը մեր մեծերէն, բողած հմայքն ու սարսափը կը բաւեն որ մտածենք մեր ընելիքին:

- Ես խայթուիլ չեմ ուզեր:

Երջուն աչքերով կլորիկ մըն է խօսողը: Քայլերը արագ դարձուածքնիվեր, աչքերը սեւեռած պատուհանին: Տեսնուած ենք արդէն: Ապակիններուն փայլը, յետոյ գոցուելու աղմուկը կը պոռան ներկայութիւնը Անենցաւոր նակնդեղին": Կ'ուղուինք խաղավայր: Ինծի պէս յամառ, ֆիշ մըն ալ կերակուրէն դժգոհ ընկերներու հետ, իբր թէ կը պտտինք: Գիտենք մեր ներկայութեան ազդեցութիւնը, ու վրէժննդի զգացումով է որ կը շահագործենք առիթը զայն ֆիշ մը շարչարելու, կամ կծու գանգատ մը լսեցնելու: Հիմա սակայն մեզի կապողը հաւին հեռաւոր հոտն է որ կը հալէ կէս լեցուած մեր ստամոքսը: Կ'աշխատինք զգալ պատուհանին անդիննը: Անորոշ, հազիւ նշմարուած շարժումներ, կ'անցնին մեր երեւակայութեան խոշորացոյցէն: Կը զգանք ամէն բան սեղանակցի ջիղերով:

Հիմա սեղանին դիմացը անցած է: Ափսէն՝ կորսուած գրեթերու ճորի մը մէջ: Դանակն ու պատառաքաղը դուրս մնացած են, անպէտք գէնքի մը պէս: Կեցած է լուր՝ ականջները բաժնած պատուհանին ու դրան: Քանի՛ քանի՛ անգամներ դիմած է սա մերկ պատուհանին վարագոյր մը դնելու համար: Հիմա ինչո՞ւ նեղուէր օտար նայուածքներէ: Կը շարժէ գլուխը ու խոր ափսոսանքը կը քափի երեսէն, գրեթէ վհատութիւն դնելով իր կննիուներէն ներս: Հաւին մեծութիւնն է որ միխթարական է ու կը կապէ զինքը երջանկութեան լարով մը, ապահովելով իր անձը գիտակցուած ատելութիւններու մէջ: Անուշցնելով կամաւոր դառնութիւնը իր կեանքին:

Հոջայի հնդկահաւեն ալ մեծ է:

Զի կրնար զապել ժպիտը որ կը ծորի ճախ այտափոսէն: Հայելիին մէջ տապկածին անդրադարձը համոզիչ փաստ է նուիրողին առատածենութեանը, ինչպէս եփողին վարպետութեան: Հանեց ծոցի տեսրակը ու պատոնց գրուած բռուր մը: Կարդաց, մանրեց, ու լեցուց զամբիւղը: Անպաստ տեղեկութիւն մըն էր այդ: Բննուած գողութիւն մը:

Նուէրը բող ըլլայ:

Զի՞ բայց արժէքաւոր: Գոհ է մտածելով թէ խոհարարը գիտնալով հաւին կարեւորութիւնը, ժամեր զոհած է իրեն: Հոգ չէ թղոց կերակուրը կը փակի: Այդ ալ շատ է լակոտներուն:

Շարժումները ֆիշ են՝ զգուշաւոր: Աւելորդ գործողութիւն մը նիշտ ալնէպրայի պէս, կրնայ վտանգել ուտելու հանյքը: Դիմելու է սա բնական գէնքի՞ն, թէ կտրել դանակով: Կը նայի անոնց, կատարեալ, եղունգները մաքուր՝ սրուած: Արտնեղ շարժում մը կը նետէ պատառաքաղը, դանակի քանի մը հարուած, ինքն ալ զարմացաւ որ քալած էր ֆիշ մը առաջուան երկրաչափութեամբ, ու սկսած է ձեռքի գործը: Արդէն չարչարանք

է այս ջուրն իսկ չկտրող դանակով աշխատիլ: Խոր հրեուանենով քաղեց մատները մսերուն մէջ ու պահեց, հոն հաստատելու համար սեփականութիւնը այդ պարարտ բոչունին:

- Ճակտիս քրտինենովը շահած եմ զայն ու պէտք է վայելեմ զայն լրիւ:

Նայեցաւ դրան: Բանալին նիհարցեր էր, վախցաւ ծակերէն, որոնցմէ լոյսին հետ անկոչ հիւրեր ալ կրնային զալ: Հրեց դուռը, երկրորդ անգամ դարձուց բանալին, ու նայեցաւ դուռս: Զմոոցաւ նոյնիսկ ցնցել դուռը, բան մը որ սորված էր քարտուղարէն: Անոր նաղատ գլուխը անցաւ այդ ցնցումին մէջէն: Շնորհակալ եղաւ այդ զարտուղի պաշտօնակցին: Ցիշեց որ նման պատառ մըն ալ ան առած էր: Իր մինակութիւնը սակայն ահագին առաւելութիւն մը երեւցաւ իրեն: Տեղաւորուեցաւ պնակին առջեւը:

Պատուհանէն գրեթէ ամառնային արեւ մը կ'աշխատէր իր եւ սեղանին վրայ: Նեղուեցաւ: Արեւէն, թէ օտար նայուածքներէն: Դիմացը անաղմուկ էր, միայն քանի մը անպիտաններ: Լաւ նանցաւ զանոնք: Զեռք ու ոսք կը շարժէին իր ուղղութեամբ: Աւելի մօտը, լուացարանին կուշտին, թերեւ սանդուխ մը, ու բնացող կօշկակարը իր դրան մէջ:

Աւելի ներսերը հրեց ափսէն: Մօտեցաւ պատուհանին:

- Քիչ մը շունչ առնեմ:

Ինք ալ զգաց, թէ կը ստէր: Տղոց կասկածելի շարժումները կը մօտենային: Ելարանն ալ նիշդ ու նիշդ պատուհանովը չափուած էր: Ոչ, պիտի չներէր նոյն իսկ ուտելը տեսնողին: Բացաւ պատուհանը ու կեղծ հազար: Ապակիներուն ծայնը կը խուլցնէր տղաքը, իր կէս մեղքը կոյրին աչքն ալ կը հանէր պատուհանէն: Բայց տղաքը կը գանգատէին, հետզիետ աւելի եռանդով ու ծաղրածու, իրենց դասերէն, կերակութներէն ու մանաւանդ նա անշնչելի

մբնոլորտէն": Հատիկ-հատիկ քառերը կը մտնէին նոյնիսկ քնացող կօշկակարին ականչներէն, երբ ան լայն, լայն յօրանչելէն կը շտկուէր մեր քարեւը առնելու: Անգամ մըն ալ զգացուց իր ներկայութիւնը հազով մը ու այս անգամ ապակիին հետ նաև փեղկը:

- Կազմակերպուած ցոյց մը, անշուշտ: Ես կը ցուցնեմ անոնց:

Կը հետար գրեթէ եւ կը զգուշանար իր ատելութեան սահման մը դնելէ: Ատիկա պիտի տանէր զինքը "դառն իրականութեանց", որոնց ընդունակ կը կարծէր սա խլեզները: Ոչ, չէր վախնար անցնեմէ ներկային մէջ: Պիտի վոնտել տար բոլորն ալ: Բայց պիտի կենար մեկնողներուն մօտ, տար իր հայրական խրատները ու իր զոհերը կեանքի մէջ պէտքու քարեկամներ եթէ չըլլային, գոնէ անտարբեր պիտի մնային իրեն հանդէպ: Ապագայ վրէժինդրութիւնը մդաւանջ մըն էր իրեն: Պարզամիտներ թերեւս տոյայական մեծամտութիւն տեսնեն ըսուածքին մէջ: Փորձը ցոյց տուաւ որ պարոնը այդ տեսակ փորձառութիւններ ունէր արդէն Պէյրութէն:

Գուրգուրանեով նայեցաւ հաւին: Ոչ, պիտի չտար զայն ոչ մէկուն, մանաւանդ սա խառնածիններուն: Բացատրութիւնը իր սեփականութիւնը դարձած էր ատենէ մը ի վեր: Թրքատիպ այդ գործիշները չվարանեցան նախատելու Ապրիլեան մեր զոհերու մնացորդները, նման ու շատ աւելի ծանր քացատրութիւններով: Անոնց համար միլիոնաւոր մեր նահատակները "էշ նահատակներ" էին կամ ամէնէն պատուաւոր քացատրութեամբ"՝ "անառակ որդիներ": Աւելի ուշ թրքական մամուլին մէջ նման մտքեր երեւան քուրք անուններով: Կապը հոգիի եւ մտքի' կը քաւէ որ ընթերցողը դատէ մեզ խառնածիններս" ու այդ "պատուաւոր իսկական հայերը" դատելով անշուշտ, իբր այդ

անուան տէր, մեր զգացումներն ու պայյեարը, մխացող մեր հոգին ու կեցուածքը սա պորտարոյժներուն: Անոնք մեր պատառ մը հացը շատ գտան ու չխորհեցան իրենց իւրացուցածին: Եղան "զոհուածներ" որոնք մեր կոնակէն տուներ շինեցին ու իրենց զաւակները համալսարան դրին, վեթերան գործիչ եղան ու մեր վրայ քեցին:

Երեսին տրուած այդ քարիքը, եղած է ամէնէն ծանր նուաստացումը իմ կեանքին: Ուսանողութեանս ան էր որ կը կապէր միտքս, կը չարացնէր, կ'ըմրոստացնէր զիս շրջապատիս դէմ: Աւելի ուշ մեր մեծերու նեխածութիւնն էր, որուն չկրցանք հանդուրժել: Մենէ կը պահանջուէր զոհել մեր ապագան ու ըլլալ շահագործումի միջոց մը, ոչ միայն անչափահասութեան, այլ ցկեանս: Բարեգործականի լիազօր տիտղոսուած Պրն. Ալէմշահ պիտի բանածենէր զայն ու իր ամսական բառուն սրերինը մոոցած, մեր երեսին պիտի նետէր ոչլուտած ոսպը կամ նեխած գետնախնձորը: Իրենց համար մենք "Քաւութեան նոխազ" մըն էինք միայն:

Եփած դառնութիւնն է որ հիմա մեզ կը շարէ կօշկակարին շուրջ, ստիպելով խեղճը ակամայ մտիկ ընել մեր գանգատներուն: Կը զգանք հերոսին նայուածին ծանրութիւնը՝ ատելութեան համող: Բայց կը կենանք: Սիրտ պաղեցներու ձեւ մը՝ մեր գանգատն ալ: Ետքը որ օր մը դպրոցական մեծ ըմրոստութեան պիտի փոխուէր, դիտմամբ չէր դադրեցուեր, ապագային ձուկ որսալու համար պղտոր ջուրէն:

- Տաքնան ու մեզ խայթեն:

Պատկերն էր իր համոզումով սա տղոց, որոնք անամօքարար իր հանգիստը կը խոռվէին: Իրենց ինչ քէ Պրն. տնօրէնը իրեն հաւ մը կը նուիրէր: Ազատ չէի՞ն միթէ իրենց քարեկամութիւնը յայտնելու: Ցիշեց իր տիրոջ վերջին խօսքերը, նայեցաւ

պատուական հաւիս: Մի՞քէ այս դրկողը գէշ մարդ է: Զէ՞ որ չար ծառը բարի պսուղ չի տար: Արդար չէին բոլորն ալ: Իրաւ է, ան ունի իր թերութիւնները բոլորիս պէս, բայց ընտիր բարեկամ մըն է:

Շոգին այլիւս չէր ելլեր: Մէկուսի ժամացոյցն ալ երկարագործութիւն կ'ընէր: Նեղուեցաւ ձայնէն, ժամանակէն, ու անապարեց մանրելու: Բայց զգուելի բան, նանն մը, այն ալ աներես տեսակէն: Դիտեց զայն: Ցետոյ՝ տղաքը: Գտաւ որ նոյնն էին անոնք, վերջինները բանով մը աւելի անքաղակի: Ճանճին տաղտուկը ոչինչ էր այդ լիրքերուն բաղդատմամբ: Կոտրել, սպաննել կ'ուզէր: Վաղուան յանցանքին սպասել յուսահատեցուցիչ էր, ներկայի անգօրութեան չափ: Իսկ նաննը կը վայելէր շնորհալի շարժումներով: Ան ալ երբեմն երկրաչափական պատկերներ կը գծէր: Նեղուեցաւ ամեն տեղ դաս տեսնելին: Անարժան էին այդ լակոտները, բայց "բան, բանի, ամսականս բող միշտ բանի" երգեր էին ուրիշներ ու ինք ալ անոնց հետ:

Վախցած էր ամուսնանալէ ու երեսուն տարիներու պարապը լեցնել աշխատած էր մարքմարիկով: Դասը կենսանիւթ եղած էր իրեն այլիւս: Իրաւ էր, հաշտ չէր կարգ մը դասարաններու, բայց չկամ կու տար իր դասը, աղնատ ու կցկտուր, չիւանդանալու, իր հոգիին պարապը չզգալու համար: Արդէն դասէն դուրս իր լրտեսական աշխատանքը ամէնէն աւելի կու գար ներքին պարապութեան տանջանքէն:

Ամրող գրադարանը, համեստ քանի մը տասնեակ, ձուլուած էր մարքմարիկով: Ամէնք ալ իրեն համար միս ու ոսկոր եղած, տեսակ մը օժանդակ իր պատեանին: Դաւող բնութիւնը, ինչ մըն ալ արտաքինի պակասը, ստիպած էր զինք պատենատորուիլ: Դրած էր իրեն համար քարէ օրէնքներ,

որոնք կարելի էր փորել միայն կլոր ոսկիով: Կարծրացուցած, տարազի վերածած, ինչպէս մարքմարիկի մէշ էր նոյն իսկ զգացումներն, ու վայելքները, անձնատուր ըլլալով ժլատութեան մը որ կը կառավարուի իր ամուրիի տխուր հեռանկարովը: Այդ պատկերը, մինակութիւնը, զինք ըրած էին տեսակ մը մարդատեաց, մանաւանդ դրամասէր: Զիանդուրժեց նաննի ներկայութեան, ան կը բորբոքէր դառնութիւնը այդ անուղղաներուն դէմ, որոնք իր տանը մէշ իսկ տաղտուկ կը բերէին: Պատուհաննեն երկնալ պոռալ ուզեց: Իր գործը չէր ատիկա, զիջաւ զայն իրեն յարմար միւս պաշտօնին, ու ժպիտէն ծակուած այտերով մտիկ ըրաւ դիտմամբ բարձրացող ձայնները:

- Եղրայր, լուրիան ալ որդնոտեցաւ:

Կը նանջնար զանոնք: Մանաւանդ գանգատնները: Իր կողմէ արդարացում մըն էր ըսուածներուն, կերակուրի չդպիլը: Բայց ինչո՞ւ մարգարիտը խոզերուն նետուի: Զգիտցաւ թէ ինչպէս ներս մտած էր Աւետարանի տողը իր կուղպ, բայց պարապ հոգիէն ներս: Շատ էր, ի վերջոյ, նոյնիսկ այդ: Ինչի կը ծառայէ փափկացնել իրենց ստամուսը: Միքէ անոնց ձեռքը աւելին պիտի դիտէ՞: Անոնք ծնած են ծառայելու, առ առաւելն, "պախալ" կամ բանուր մը ըլլալու: Աւելորդ՝ նոյնիսկ այդ կրթութիւնը: Անձեց ժամանակը, բարերարը, տիմար այդ ցնդածը, որ փիներ կը պահէր: Աստուած ինչո՞ւ զրկած էր զինք այդ պայմաններէն: Այս միջոցներով պահով էր արեւէն մաս մը առնելու, ինք որ յաղթած էր ամեն բանի ու հասած սարարութեան: Ափսոս իր ընդունակութիւնները, ու վատնումը սա դպրոցին:

- Բայց ո՞վ ըսաւ՝ մենք չենք պապան:

Զայն մը կը պոռար վարէն: Զղայնութեանը բայց վատահ իր մեծցող ուժերուն, յիշեց մանկութեան օրերը, ազգային վարժարանը:

Այն, ինք ալ բայած էր նոյն նամրեն: Հետեւցաւ խօսողին, կոտրուած, մտասոյզ: Այն, թերեւս օր մը: Բայց տարրեր էին ժամանակները: Զկրցաւ ուրանալ ամէն ինչ որ կար տղոց մէջ, եւ կարողութիւն եւ կամք ու յարատեւութիւն: Բայց կար տարրերութիւն մը: Մեծերուն հոգին փլած էր այդքան տառապանքներէ վերջ: Կը պահանջուէր որ մենք կազդոյրէն ետքն ալ մնայինք ողորմութեան ցուցանակներ միայն: Կային մարդիկ որ չեն հանդուրժեր մեր խրոխտ կեցուածքին, մանաւանդ կարողութեանց տիրապետումին: Իրենց պէտք եղածը "Տիրամօր Երախտաւորներ" էին, ու մենք կ'ըմրոստանայինք այդ գաղափարին իսկ դէմը: Հիմա ահագին փլուզումներէն ետքը, մանաւանդ մեր հոգին ներս, անոնք պատուաստել կ'ուզէին "օրը օրին" կամ "կուշա փոր" դարձուածքները, շատ անգամ կեղծիքը իրենց անձով ծածկելով: "Բան, բանի, ամսականս քող միշտ բանի": Անհանճար քերբողը մեծցաւ հարազատցաւ իրեն: Զեւած էր իր կեանքը այդ տողով ու պարտկած էր զայն երեւութական խտութեամբ մը, որմէ անդին կար անտարբերութիւն մը, ու բաշալերանք մը ուսումէ փախելու: Լսած, երբեմն բաշալերած էր այդ կարգի տրտունջները: Զգեց որ առուն հոսի իր գիտցած նամրովը: Ու դարձաւ հաւին:

Ճանեները շատցած էին: Բոնեց անոնցմէ մէկը, համոզուած էր առաջինը ըլլալուն, զննեց: Գիրուկ մատներուն մէջ մեծ կ'երեւէին անոր անդամները: Դանդաղ քաշեց քեւերը, ոտքերը, քալելով հեթիարին նամրեն Մեծ կոտրը ականջը": Սրբց ձեռքերը ու նստաւ: Արագ՝ շարժումները, որոնք գրեթէ կը մնան պնակին մէջ: Ռոկորները, փայլուն, դեղնաւուն ներմակով մը, մեզմէ արագ կը շարուին եւ հասակի կարգով, ինչպէս պիտի ըստ մեր մարզիչը: Տկար էր կուրծքը, հեւքը բոնած է, աշխատութեան

ու վայելիի:

Բայց սա ոտնածա՞յնը:

Ճանչցաւ զայն, յիշեց ժամադրութիւնը, անձերը: Անապարեց: Վերջին սրբագրութիւն մը ուկորներուն վրայ, կոնակը դրան, կրքոտ: Դրան զարկին տասնապատիկ արագութեամբ կը շարժին իր ձեռքերը, երբ կը տեղաւորէ պնակը պահարանին մէջ: Ու կը մեծնայ զարկը հեգնու ու ժպտաշուրթն, ըլլալու համար մարդուկէս Պրն. Զօրիկը: Զպատախանեց: Սեղմեց այտապարկերը, արագ կլից, բայց անիծեալ հազ մը, ու քրտինքի բանի մը աղբիւրներ, մերժեցին բնացողի դէմք մը տալ իրեն: Հապա՞ բաց սա ուկորները: Մատնիչ սա հո՞տը:

Բացաւ դուռը, ու պահուեցաւ վերջին սրբագրութեան մը համար: Յետոյ, դեղին ու դողով, բռնեց հեգնաներով քեոցուած ձեռքը, այն, լաւ դիտեց դրան նեղքէն, անոր մազերն իսկ կը հեգնէին իր անեարակ ծպտումը: Ու . . .

- Սիրելիս, կը վախցնես զիս:

Այնքան բնական, յանցանք ձեւաւորող: Գիտէ՞ր արդեօֆ ինչով գնուած էր սա հաւը, անշուշտ հոս մը առած էր: Վախցաւ անոր բաց քերնէն, ու շտապեց փակուիլ: Բարեբախտ էր որ դիմացինը դրախտէն կու գար:

- Ի՞նչ կայ, եղբայր, Պրն. Տնօրէնին չերթա՞նք:

Ու իչ ետք..- Յուզուած կ'երեւիս:

Քաշուել առաջ, տեսաւ ակնոցներուն աներեւութանալը, շէկ հիւանդու կայծկալութերով մը: Անոնք քառած էին հազի բացուած դրան: Զգաց քէ անոնք տակաւին հոն են, միւս զգայարանքներուն լարումին մէջէն: Կը նանջնար անոնց փայլը, այսինքն դաւանանութիւնը:

Նախ չուզեց քալել: Դուռէն անդին լուրիւնը միայն զգալի էր: Փորձեց ներսինին արհեստը: Բանալին լայն մը նստած էր իր տեղը: Ամբողջ պրկումը

իրեն արժեց բարմ հոտը հաւին, ու զապուած ոսկորի կրծել մը: Միտքը բափառեցաւ այդ մեկուսացման շուրջ ու զգուեցաւ: Զեռքը ինքն իրեն վար ինկաւ բռնելիքէն. մտաւ գրպանը:

Կծծի իւր սարօքն: Մրմնչեց ափսոսանենքով: Ցետոյ ամուր զարկաւ կրունկները աստիճաններէն վար: Ան զգուանելէն պիտի թքնէր ալ, եթէ չտեսներ մեզ: Կլեց հաւաքածը առնելու համար մեր բարեւը:

- Պրն. Տնօրէնը Ձեզ կ'ուզէ:

- Ըստ Պրն. Արտօսեանին ալ:

Ռւսերուն վրայէն կը ժպտէր մեզի: Տեսած էր մեզ կօշկակարին մօտ, լսած մեր խօսքերը:

- Քիչ մը սպասեցեք տղաք, հաւը բռյ մարսէ:

Մեր ուժէն վեր հեգնութիւն մը կար այդ մարդուն լեզուին մէջ: Թափթած, բուլբրան այդ հսկան չէինք սիրեր, բայց կը փնտուինք իր սրախօսութիւնները, ընդհանրապէս ուռուցիկ, գովասանք իրեն կամ զանազաններու, երբեմն ալ անզգուշ, նոյն իսկ դիտումնաւոր բողազերծումներ իր պաշտօնակիցներուն գործունելութենէն: Դիտմամբ, կ'արագացնեինք մեր ժայլերը ու կը ժպտինք իրարու:

Առաջին հարուածին իսկ դուռը բաց է, ու ինք պատրաստ սովորական դաժան ու նակնդեղ դէմքը: Իսկ պնակը չկայ:

Ա. ԽԱՉԱՏՈՒՐԵԱՆ

ԵՐԳԻԾԱԿԱՆԸ ԵՒ ՈՂԲԵՐԳԱԿԱՆԸ ԵՐՈՒԱՆԴ ՕՏԵԱՆԻ «ԸՆԿԵՐ Բ. ՓԱՆՉՈՒՆԻ» ՎՀՊՈՒՄ

Իր ստեղծումից շուրջ ուրք տասնամեակ յետոյ, ունենալով արտասահմանեան բազմաբիւ հրատարակութիւններ, 1989 թուին Երեւանում վերջապէս լոյս տեսաւ նրուանդ Օտեանի «Ընկեր Բ. Փանչունի» վեպը՝ հայ ժաղաքական երգիծանեկի գլուխգործոցը: Մինչ այդ՝ երգիծավեպն արգիլուած էր Խորհրդային Երկրում, ընթերցող լայն շրջաններին՝ անմատչելի: Սակաւ բացառութիւնները միայն կարող էին ըմբռշխնել այդ վեպը, այն էլ թագուն, առանց բարձրածայն մտորելու յանդգնութեան . . . : Վեպի արտասահմանեան հրատարակութիւնների օրինակները պահուում էին գրադարանների յատուկ բաժիններում, իսկ իրենց ունեցած հատ ու կենտ օրինակները մարդիկ սրբազն մասունքի պէս երկիւղածօրէն փոխանցում էին միայն ամենավաստահելի մտերիմներին . . . :

Իսկ ինչո՞ւ էր արգելուած Խորհրդային Կարգերից շուրջ մէկ տասնամեակ առաջ ստեղծուած երկը: Այս հարցին միանշանակ ու սպառիչ պատասխան տալն առայժմ դժուար է, սակայն կարելի է վստահ ասել, որ գլխաւոր պատճառներից մէկը այն նեղմիտ, գեղարուեստական երկը միմիայն ձեռնոտու գաղափարների դիտանկիւնից գնահատելու կաղապարային շափանիշներով առաջնորդուող պաշտօնական բննադատութիւնն էր, որը թէեւ չէր կը ուրանում «Ընկ. Բ. Փանչունու» գեղարուեստական ուժն ու արժանիքները, նոյնիսկ գովեստներ էլ չէր խնայում, բայց համարում էր խորհրդային երկրում ընթերցանութեան համար ոչ յանձնարարելի՝ «ինչպէս կարելի է» սկզբունքով: Ուրեմն տարօրինակ պիտի չհամարել, որ Օտեանի երկերի ժողովածուները մեզանում տպում էին առանց այդ վեպի, առանձին հրատա-

իրեն արժեց քարմ հոտը հաւին, ու զապուած ոսկորի կրծել մը: Միտքը քափառեցաւ այդ մեկուսացման շուրջ ու զգուցցաւ: Զեռքը ինքն իրեն վար ինկաւ բռնելիքէն. մտաւ գրպանը:

Կծծի իւր սարօքն: Մրմնչեց ափսոսանքով: Ցետոյ ամուր զարկաւ կրունկները աստիճաններէն վար: Ան զգուանքէն պիտի թքնէր ալ, եթէ չտեսներ մեզ: Կլից հաւաքածը առնելու համար մեր քարեւը:

- Պրն. Տնօրէնը Ձեզ կ'ուզէ:
- Ըսէք Պրն. Արուսեանին ալ:

Ռւսերուն վրայէն կը ժառտէր մեզի: Տեսած էր մեզ կօշկակարին մօտ, լսած մեր խօսքերը:

- Քիչ մը սպասեցէք տղաք, հաւը բող մարսէ:

Մեր ուժեն վեր հեգնութիւն մը կար այդ մարդուն լեզուին մէջ: Թափրփած, քուլքերան այդ հսկան չէինք սիրեր, բայց կը փնտէինք իր սրախօսութիւնները, ընդհանրապէս ուռուցիկ, գովասանք իրեն կամ զանազաններու, երբեմն ալ անզգուշ, նոյն իսկ դիտումնաւոր քողազերծումներ իր պաշտօնակիցներուն գործունեութենէն: Դիտմամբ, կ'արագացնէինք մեր քայլերը ու կը ժառտինք իրարու:

Առաջին հարուածին իսկ դուռը բաց է, ու ինք պատրաստ սովորական դաժան ու նակնդեղ դէմքը: Իսկ պնակը չկայ:

Ա. ԽԱՉԱՏՈՒՐԵԱՆ

ԵՐԳԻԾԱԿԱՆԸ ԵՒ ՈՂԲԵՐԳԱԿԱՆԸ ԵՐՈՒԱՆԴ ՕՏԵԱՆԻ «ԸՆԿԵՐ Բ. ՓԱՆՉՈՒՆԻ» ՎՀՊՈՒՄ

Իր ստեղծումից շուրջ ուր տասնամեակ յետոյ, ունենալով արտասահմանեան քազմաքիւ հրատարակութիւններ, 1989 քուին երեւանում վերջապէս լոյս տեսաւ նրուանդ Օտեանի «Ընկեր Բ. Փանչունի» վեպը՝ հայ քաղաքական երգիծանքի գլուխգործոցը: Մինչ այդ՝ երգիծավեպն արգիլուած էր Խորհրդային նրկում, ընթերցող լայն շրջաններին՝ անմատչելի: Սակաւ բացառութիւնները միայն կարող էին ըմբռշխնել այդ վեպը, այն էլ քայուն, առանց քարձրածայն մտորելու յանդգնութեան . . .: Վեպի արտասահմանեան հրատարակութիւնների օրինակները պահեւում էին գրադարանների յատուկ քաժիններում, իսկ իրենց ունեցած հատ ու կենտ օրինակները մարդիկ սրբազն մասունքի պէս երկիւղածօրէն փոխանցում էին միայն ամենավստահելի մտերիմներին . . .:

Իսկ ինչո՞ւ էր արգելուած Խորհրդային կարգերից շուրջ մէկ տասնամեակ առաջ ստեղծուած երկը: Այս հարցին միանշանակ ու սպառիչ պատասխան տալն առայժմ դժուար է, սակայն կարելի է վստահ ասել, որ գլխաւոր պատճառներից մէկը այն նեղմիտ, գեղարուեստական երկը միմիայն ձեռնտու գաղափարների դիտանկիւնից գնահատելու կաղապարային չափանիշներով առաջնորդուող պաշտօնական բնադատութիւնն էր, որը թէեւ չէր ել ուրանում «Ընկ. Բ. Փանչունու» գեղարուեստական ուժն ու արժանիքները, նոյնիսկ գովեստներ էլ չէր խնայում, բայց համարում էր խորհրդային երկրում ընթերցանութեան համար ոչ յանձնարարելի՝ «ինչպէս կարելի է» սկզբունքով: Ուրեմն տարօրինակ պիտի չհամարել, որ Օտեանի երկերի ժողովածուները մեզանում տպում էին առանց այդ վեպի, առանձին հրատա-

րակութիւնն էլ բացառուած էր, բայց Օտեանին վերաբերող գրականագիտական աշխատութիւններում չէին արգելում այն վերլուծել ու քոյլատրելի սահմաններում եւ ընդունելի չափանիշներով գնահատել: Իրեւ օրինակ կարող ենք յիշել Անուշաւան Մակարեանի, Սարիբեկ Մանուկեանի՝ Օտեանին նուիրուած աշխատութիւնները, որոնց մէջ վեպի գլխաւոր հերոսը գնահատուել է միմիայն որպէս դաշնակցական գործիչ, որն, իրը, գոնեակացնում է մարքսիզմը, սոցիալիզմի կամ ընկերվարական գաղափարախօսութիւնները: Ի՞նչ է ստացւում: Կերպարի այսպիսի միակողմանի, ոչ գիտական մեկնարանութիւն կարելի էր, իսկ բուն գեղարուեստական երկը ընթերցողի ձեռքը տալ՝ չէր կարելի, որովհետեւ այն վտանգը կար, թէ ընթերցողը կը հասկնար վեպի իրական բովանդակութիւնը եւ ենթատեխնուր, կը նանաչէր իրական ու մերօրեայ փանջունիներին, որոնք լիքն էին են իր շուրջը:

Ինչեւէ: Վեպն այժմ վերահրատարակուել է տաղանդաւոր Ալ. Սարուխանի ծաղրանկարներով, Լեւոն Հախվերդեանի առաջարանով. դրանից մի քանի տարի է անցել, ու արտակարգ ոչինչ չի եղել: Ցամենայն դէպս, Հայաստանում կոմունիստական վարչակարգի պարտութիւնը, հասարակական-քաղաքական կեանիքի բուն տեղաշարժերը չի կարելի ուղղակիորեն կապել այդ վեպի հրատարակութեան հետ: Սակայն դա չի նշանակում, թէ «Ընկ. Բ. Փանջունին» հնացել է կամ դոյզնինչ նուազել է նրա նախնական գրաւչութիւնը: Ընդհակառակն, արուեստի բոլոր մեծ երկերի նման, նա այժմէական է, աւելին՝ բաղաքական այն սուր երգիծաները, որ բարձր արուեստով Օտեանը կիրառել է բախտախնդիրների, կուսակցամոլների, հանկատարների, ժողովրդի խուալների անունից նառող,

բայց նրան միայն աղէտներ թերող քաղաքական դեմագոգների նկատմամբ, այսօր ձեռք է թերել առաւել սուր հնչեղութիւն եւ նանաչողական նշանակութիւն: Այն տպաւորութիւնն է ստեղծւում, թէ 1909 թ. ծնունդ առած այդ գործը գրուել է այսօրուայ համար, եւ նրանում ներկայացւում ու բնութագրուում են . . . ամենօրեայ երեւոյթներ ու գործիչներ:

Ցայտնի է, որ Օտեանն ինքը առանձնապէս գոհ չէր իր վեպերից, նոյնիսկ դրանք անուանում էր «Փիներ»՝ ապօրեն զաւակներ: Սակայն նրանց մէջ առաւել յաջողուած էր համարում «Ցեղափոխութեան մակարոյժները» ինքն այդ երկը եօթ պատմուածքներից կազմուած վիպակ էր համարում) եւ «Ընկեր Փանջունին»: «Գիծեր նրուանդ Օտեանի կեանքէն» յուշագրութեան մէջ Ցակոր Սիրունին բերում է Օտեանի՝ ինքնադատաստանի նմանուող խոստովանութիւնը. «Անշուշտ պէտք է յիշել նաև Փանջունինին նուիրուած զոյգ հասորներս (այդ ժամանակ դեռևս գրուած չի եղել վեպի երրորդ մասը – Ս. Մ.), «Առաքելութիւն մը ի Ծաղլվար» եւ «Ընկեր Փանջունի Կասպուրականին մէջ» որոնք նախ «Բիւզանդիինի» մէջ լոյս տեսան: Անոնք ալ կեանքէ քաղուած են, մանաւանդ առաջին հասորը: Ու ատկէ թերեւս անոնց գտած յաջողութիւնը: Երբ առաջին անգամ այն լոյս ընծայեցի «Բիւզանդիինի» մէջ՝ շատեր կարծեցին, թէ Փանջունիի տիպարն ալ իրական դէմք մըն է: Նոյնիսկ երկու վանեցիներ գրաւ էին բռներ Փանջունինին իրական թէ երեւակայական տիպար մը ըլլալու մասին, եւ նոյնիսկ դրամ դրեր են ազգային հաստատութեան մը տրուելու համար: Անշուշտ երկրորդը շահեցաւ գրաւը, որովհետեւ իրական դէմք մը չէ Փանջունին, այլ տեսակ մը ընդհանուր տիպար է, խտացումը յեղափոխական

տիպերուն: Նոր էր հատորով լոյս տեսեր առաջին գիրքը, երբ օր մը Զաւարեան կամուրջին վրայ բռնեց զիս. «Եթէ հարուստ ըլլայի - ըսաւ - այս գիրքէն հազարաւոր օրինակ կը գնէի ու կը բաժանէի մեր բոլոր ընկերներուն»: Արդարեւ շատ ժողովրդականութիւն գտաւ այս գործամէն մարդ ինքզինքը կը տեսնէր հոն կամ իր բարեկամը, կամ իր դրացին: Արամին համար ալ կը պատմեն, որ մինչեւ մեռած օրը գրպանին մէջ ունէր Փանջունիի այս նամակները, ու յաճախակի կը կարդար»(1) (ընդգծ. իմն են - Ս. Մ.):

Նկատի ունենանք, որ վկայութիւններ ել կան այն մասին, թէ «Ընկեր Փանջունին» քարձը է գնահատուել «Երեւանի քոմիսերներու կողմէ»: Սա Ցովհ. Թումանեանն է հաղորդել Օտեանին՝ Պոլսում եղած ժամանակ:

Ինչպէս երեւում է վերոբերեալից, Օտեանը ինքը Փանջունու կուսակցական պատկանելութեան մասին որոշակի ոչինչ չի ասում: Մագում է միանգամայն բնական հարց՝ ի՞նչն է պատճառը, որ Օտեանի վեպը քարձը են գնահատել եւ դաշնակցական, եւ պօլշեւիկեան դեկավարները: Միայն այն, որ պօլշեւիկները Փանջունու կերպարում տեսնում էին դաշնակցականին, թէ նաև այն, որ դաշնակցականներն էլ տեսել են պօլշեւիկին: Սիս այս առումով էլ իր հետաքրքրութիւնը պահպանում է շարունակուող այն քանակէնը, թէ՝ ո՞վ է Փանջունին, դաշնակցական է արդեօֆ, թէ՝ պօլշեւիկ, հնչակեան է, թէ՝ ուամկավար:

Օտեանի երկի խորհրդային ուսումնասիրողները հասկնալի պատճառով նիգ ու ջանք չեն խնայել Փանջունուն հոչակելու անվերապահ դաշնակցական եւ նրան ամէն կերպ հեռու պահելու պօլշե-

ւիզմից ու կոմունիստներից: Նրանք չեն ել խորշել վէափ փաստերի միտումնաւոր մեկնարանութիւններից, նաև փաստերի՝ յօգուտ իրենց արհեստական տեսութեան կեղծումից: Երեւի մտածել են, որ վատ արարքների, հակածողովրդական գործողութիւնների ընդունակ են միմիայն իրենց գաղափարական հակառակորդները եւ աշխատել են Օտեանին ել փրկել գաղափարական սխալներից:

Զի կարելի անտեսել մի իրողութիւն. Օտեանը ոչ մի քաղաքական կուսակցութեան ել չի պատկանել եւ, եթէ քննադատել է այս կամ այն կուսակցութեանը, ապա ոչ թէ մէկին գերադասելու եւ միւսին ստորադասելու, այլ կենսական նշամարտութիւնը քացայացելու եւ ժողովրդի իրական շահերը ներկայացնելու նկատառումով: Այս խնդրում նրան, իրեւ նշամարիտ արուեստագէտի, չեն կաշկանդել նոյնիսկ իր ժամանակաւոր համակրանքները: Երգիծանքի իր գենքը նա գործադրել է անաչառ անկողմնակալութեամբ՝ չխնայելով ո՞չ դաշնակցականներին, ո՞չ էլ իր համակրած հնչակեաններին կամ պօլշեւիկներին, որովհետեւ նրա գիխաւոր չափանիշը աղետներից աչք չքացող ժողովրդի բիւրատր վերքերին դարման անելուն նպատակամդուած՝ հայութեան առողջ ուժերի համերաշխ եւ խելամիտ գործունեութիւնն էր: Խակ Փանջունիներ կային քաղաքական բոլոր կուսակցութիւններում: Եւ եթէ Օտեանը փանջունուն ներկայացներ միայն այս կամ միայն այն քաղաքական կուսակցութեան անդամ, նրա կերպարը կը լինէր միակողմանի, ինչպէս ներկայացրել են մինչեւ այժմ, եւ երբէք էլ չէր դառնայ Փանջունիութեան երեւոյթի խտացուած, ընդհանրացուած պատկերը:

1. «Բագին», Պէյրութ, 1969, նո. 11-12, էջ 144-145:

Զի կարելի անտեսել նաև պատկերի կոնկրետութեան խնդիրը: Զ՞որ, հեղինակի իսկ վկայութեամբ, այնքան իրական էր Փանջունին, որ նրա կերպարում ժամանակակից յեղափոխականները տեսնում էին կամ իրենց, կամ իրենց ծանօթներին, կամ հակառակորդներին: Եւ դարձեալ կուսակցական պատկանելութիւնը որեւէ դեր չուներ: Այո՛, Փանջունին եղել է դաշնակցական գործիչ, եւ այս հարցում մենք վեճ չունենք Ա. Մակարեանի, Լ. Հախվերդեանի եւ Ս. Մանուկեանի հետ: Բայց նրանք նոյնքան միակողմանի են ներկայացրել Փանջունուն, որքան նրանք, ովքեր Փանջունուն ներկայացրել են միմիայն որպէս պօլշեւիկ: Խորհրդային շրջանի ուսումնասիրողներից ոչ ոք չի կարողացել տեսնել հնչակ, ուամկավար կամ պօլշեւիկ Փանջունուն, չի ջանացել նկատել եւ վերլուծել այդ կերպարն իր զարգացման ընթացքին մէջ, չի զանազանել «հին» ու «նոր» փանջունիներին, որոնց յստակօրէն տարբերակել է հեղինակը, եւ հաշուի չեն առել կենսական հանգամանքներին եւ իրադարձութիւններին համապատասխան նրա փոփոխութիւնները: Իսկ Ս. Մանուկեանը պօլշեւիկ Փանջունուն արարքներն էլ վերագրել է դաշնակցական Փանջունուն եւ ստեղծել կատարեալ խառնաշփոք:

«Ընկեր Փանջունին տարագրութեան մէջ» հատորի սկզբնամասում Օտեանն իր վերափոխուած հերոսին՝ «նոր Փանջունուն» քերում է Խորհրդային Հայաստանի մայրաքաղաք Երեւան, ուր նա մեծ եռանդով շարունակում է «փրոպագանի» գործը: Կարո՞ղ էր նա պօլշեւիկեան Հայաստանում դաշնակցական պրոպագանդա անել: Նրա, իրեւ յեղափոխական

գործչի, հեղինակութիւնն ու հոչակը արդէն տարածուել էր տեսլ' ուր՝ «Պարսից ծոցէն մինչեւ Մոսկուա եւ էնլյուրիէն մինչեւ Աֆղանիստանի սահմանները» (2): Եթէ Փանջունին միայն դաշնակցական լինէր, կարո՞ղ էր նրա հոչակը տարածուել խորհրդային ողջ երկրում, թուրքիայում եւ Աֆղանիստանում:

Իր պատասխան-նամակը, որ Փանջունին յղել էր Օտեանին Երեւանից եւ որով արտօնել է նրան պատմելու տարագրութեան շրջանի իր գործունեութիւնը, գրուած էր նոր ուղղագրութեամբ, այսինքն՝ 1922 թուից ոչ առաջ, գրուած էր նոր ոնով ու մտածողութեամբ, այնպէս որ' մի քանի մասնագէտներ երեք օր ու գիշեր չարչարուելով մի կերպ «քարգմանել» էին նրա բովանդակութիւնը: Հեղինակը, խնայելով ընթերցողին, քուն նամակը ամբողջութեամբ չի ներկայացնում՝ նրան «ուղղային տագնաափ մը չենթարկելու համար»:

Մի հարց էլ կարող է ծագել. դաշնակցական Փանջունին ինչո՞ւ պիտի գրէր պօլշեւիկեան ուղղագրութեամբ ու բառամբերքով:

Պատասխան-նամակի սկզբում Փանջունին Օտեանին որակում է որպէս «կեղտոտ քութուաների, կապիտալիստների հացկատակ, պեակալեզ եւ այն» (206): Ո՞ւմ յայտնի չէ, թէ այն ժամանակներում այդպիսի որակումներ ո՞վ ո՞ւմ էր տալիս:

Փանջունին գտել էր գործելու նոր միջավայր ու ասպարեզ: Նա ակնթարթօրէն վերակառուցուել էր նոր պայմաններին ու պահանջներին համապատասխան, դարձել էր նոր չարիք՝ հասարակական ահաւոր վտանգաւորութեամբ:

2. Եր. Օտեան, Ընկեր Փանջունի, Երեւան, 1989, էջ 206: Սոյն հրատարակութիւնից՝ քաղուածքները այսուհետեւ շարադրանելում:

«Հին» ու «նոր» փանջունիների տարբերակումը կը դառնար այդ կերպարի էռոքինը բացայայտելու լաւագոյն հնարաւորութիւններից մեկը, որը, ցատօք, չեն օգտագործել նախորդ ուսումնասիրողները: Իր երկու տարբեր որակների մասին Փանջունին խօսում է միանգամայն որոշակի: «Յետոյ կը գուժէ մահը հին Փանջունին. «նա մեռած է, նեխած դիակ է (կը գրէ), իրեւ գիշատիչ ագուա կամ անգղ կրնաս զայն ծամել, ծամծմել ու կուլ տալ, կրնաս այդ դիակը շահագործել ինչպէս ուզես, ծաղրիք, հեզմիք քն կարողութեան չափով, ևս այդ մասին շնորհակալ կը լինեմ քեզ: Խսկ գալով նոր Փանջունին՝ նա շատ հեռացած է հեզմանքի, ծաղրանքի, երգիծանքի սահմաններէն. նա այլեւս անբռնարարելի, անխոցելի է, նա սոսկայի է, սարսափելի է, բայց ոչ ծաղրելի: Նրան կարող եւ ատել, կարող եւ նրանից վախնեալ, բայց ոչ հեզմել» (206, ընդգծ. իմն են - Ս. Մ.): Այո՛, արմատապէս փոխուել է Փանջունին, դարձել նոր աղէտ ու պատուհաս՝ անցեալից պահպանելով միայն իր հին կորովն ու պերճախօսութիւնը՝ «միակ հնութիւնը, որ իր մէջ անեղծ մնացած է»:

Եթէ Ս. Մակարեանը քերել է փաստեր, հիմնաւորել Փանջունու դաշնակցական լինելը՝ այդ կուսակցութեան գործունեութեանը ամենասատ գնահատականներ ու որակումներ շռայլելու համար՝ Վանի դաշնակցական կազմակերպութեան մէջ փնտոելով նրա նախատիպերին (Յ), անգամ նրա գործակիցների ու վեպի երկրորդական դէմքերի համար իրական հիմքեր որոնել, մոռանալով, որ Խել Ալօն, օրինակ, Վասպուրականում լինել չէր կարող, քանի որ արդէն «առիւծի պէս» ընկել էր Ծապլվարում՝ քոմրաշցի քրդերի յար-

ճակման ժամանակ, ապա այլ կերպ է փարուել Ս. Մանուկեանը: Նա, այն էլ ոչ հեռու 1979 թուին, պարզապէս չի կամեցել, որ Փանջունին որեւէ առնչութիւն ունենայ պօլշեւի գմի հետ, խորհրդային իրականութեան հետ: Ուստի նպատակայարմար է գտել Օտեանի հերոսին հեռացնել Խորհրդային Հայաստանից եւ տեղափոխել 1918 թ. ստեղծուած Հայաստանի Հանրապետութիւն: «Փանջունին - գրել է նա - 1918ին ազատուում է ախորից եւ մեկնում նրեւան՝ դաշնակցական «հանրապետութեան» Հակերտները իրենց են - Ս. Մ.») մէջ ստանձնելով փրոպագանդի գործաւորի» պաշտօնը: (4)

Վերեւում տեսանեն, որ Փանջունին իր պատասխան-նամակը գրել է արեղեանական ուղղագրութեամբ, որն ընդունուել է 1922 թ., այսինքն այն ժամանակ, երբ նրեւանում արդէն խորհրդային կարգեր էին: Որ Ս. Մանուկեանը իսկապէս պօլշեւիկ Փանջունու արարքները վերագրել է դաշնակցական Փանջունուն, երեւում է նամակի այն հատուածից, որ նպատակային յապաւումներով մէջ է քերել նա դարձեալ «ապացուցանելու» համար, որ Փանջունին դաշնակցական է: Հիմա տեսնենք քաղուածքն առանց սղումների, եւ պատկերը պարզ կը դառնայ: «Իմ ժամերը սուլ են - գրում է Փանջունին Օտեանին - չեմ կարող աւելի երկար գրել, որովհետեւ լծուած եմ մի փրկարար աշխատանքի. ես պէտք է քանդեմ հնութիւնը, հին լեզուն, հին կրօնքը, հին բարքերը, հին օրէնքը, հին բարոյականը, հին միտքը, հին ըմբռնումները, հին նախապաշտարումները, վերջապէս բոլոր հին աշխարհը (չարժէ՞ յիշել, «ինտերնացիոնալի» տողերը «Այս հին

3. Տե՛ս Ս. Մակարեան, նրուանդ Օտեան, Եր., 1965, էջ 242:

4. Հայ նոր գրականութեան պատմութիւն, հ. 5, Եր. 1979, էջ 680:

աշխարհը կը բանդենք մենք մինչեւ հիմքերը եւ յետոյ Մեր նոր աշխարհը կը շինենք մենք . . .). դա հեշտ գործ չէ: Պիտի կարողանա՞մ անել այդ ամենը, չեմ կարծի: Թերեւս յաջողութեմ միմիայն քանդել. այդ արդէն բաւարարութիւն կու տայ ինձի: Իմ յաջորդը քող լծուի վերաշինութեան գործին: Ես վայելում եմ քանդումի հեշտանքը, իմ յաջորդս քող կրի վերաշինութեան տաժանքը» (206-207):

Տանօր պատմութիւն է: Այսպիսի խելագար խանդով եւ «պօլշեւիկան տեմպով» խորհրդային առաջին տարիներին յայտնի է, թէ ովքեր էին յարակւում անցեալի ողջ մշակութային ժառանգութեան, դասական արուեստի, հին մտարականների եւ մասնագէտների վրայ, աւերում բանգարանները, ճարտարապետական հրաշակերտները, պաշտամունքային յուշարձանները, գործարանները, անգամ երկարուղիները՝ պատճառարաններով, թէ հին է, անցեալի մնացուկ է. բուրժուական է: Ցամենայն դէպս դրանք դաշնակցականները չէին, եւ Ս. Մանուկեանը իրաւունք չուներ եզրակացնելու, թէ «Փանջունու այս տողերում տրուած է Հայաստանի դաշնակցական «կառավարողների» (դարձեալ չակերտներն իրենց են - Ս. Մ.) բողած ժառանգութեան դիպուկ բնուրագիրը»(5):

Որ Եր. Օտեանը դաշնակցականներին բնադատելու հարցում եղել է անխնայ, նոյնիսկ որոշ իմաստով ծայրայեղ, դա կարելի է ապացուցանել եւ բացատրել, բայց ոչ այս եղանակով: Այլ բան է, թէ ուսումնասիրողնը փորձէր մեկնարանել դաշնական ընկերվարութեան օտեանական բնադատառութիւնը: Ցաւօք, ո՞չ Ս. Մակարեանը, ո՞չ Ս. Մանուկեանը, ո՞չ էլ Հայովերդեանը չեն փորձել

դաշնակցութեանը դիտել որպէս ընկերվարական կուսակցութիւն, որը նոյնիսկ Երկրորդ Խնտերնացիոնալի անդամ էր: Այս դէպիում ստիպուած պիտի լինեին բնադատել ընկերվարութիւնը:

Զմոռանանք, որ վէպն ունի «ընկերվարական նամականի» վերնագիր-բնորոշումը նաև: Ուրեմն, Ընկեր Փանջունին, իրրեւ սոցիալիստ-ընկերվարական, ունի ընկերվարութիւն դաւանող կամ նրանով փետրաւորուող բոլոր քաղաքական ուղղութիւններին բնորոշ յատկանիշներ: Իսկ այս դէպիում, այսպէս մտածելով, չե՞նք հասնի մի այլ ծայրայեղութեան. օրինակ, չի՞ կարող ընկալուել, թէ Փանջունին խառնածին տիպար է, մի քիչ այս, մի քիչ այն քանակական կուսակցութեան ներկայացուցիչներին բնորոշ յատկանիշների գումար՝ որոշ յարաբերակցութեամբ: Եւ դա՞ չէ արդեօք պատճառը, որ խորհրդային ուսումնասիրողները նրան դաշնակցական են համարել, իսկ Սփիւռքի որոշ ուսումնասիրողներ՝ պօլշեւիկ: Այս կասկածը կը փարատուի, թէ ընդունենք, իսկ դա այդպէս է, որ Փանջունին ազնիւ նուիրեալ չէ, բարձր իտէլների համար պայքարող մարտիկ չէ, այլ յեղափոխական է դարձել պատահարար, երբ վոնդուած էր բոլոր ասպարէզներից եւ ուրիշ ոչինչ անել չէր կարող ու, ինչպէս Օտեանն է բնորոշել, «խօսելու դիւրութիւն» ունենալու շնորհիւ: Փանջունին օժտուած է այն ընդհանուր յատկանիշներով, որոնք բնորոշ են պատեհապաշտ կուսակցամոլներին, որոնց միակ արժանիքը կուսակցական, լինելն է, կուսակցական, որը ո՞չ կուսակցութեանն է ազնիօրէն ծառայում, ո՞չ ժողովրդին, առաւել եւս՝ երբ այդ կուսակցութիւնն ինքը ժողովրդին չի ծառայում:

Օտեանի գեղարուեստական ու հրապարակախոսական ժառանգութեան հանգամանալից ուսումնասիրութիւնը ցոյց է տալիս, որ նա պարզապես եղել է կուսակցամոլութեան քշնամին, չի հանդուրժել այն անձանց, ովքեր կուսակցականութիւնը դարձրել էին արիստ, շահոյթի աղբիւր եւ վարում էին մակարոյծի կեանք: Սրանով հանդերձ՝ Օտեանը բացարձակ հեղինակութիւն էր նոյնիսկ իր հակառակորդների համար. միայն այս պարագայում էր հնարաւոր գրել դաշնակցական քերքում եւ ծաղրել դաշնակցական գործիչներին, գրել հնչակեան քերքում եւ ծաղրել հնչակեաններին: Այս իրողութիւնը չըմբռնելու պատճառով է, որ ոմանք Օտեանին համարել են «անսկզբունք» «անլուրջ» ու «աննկարագիր» գրող, եւ աննպաստ այլ «գնահատականներ» շռայլել՝ նկատի ունենալով տարրեր ուղղութիւն ունեցող քերքերի բոլոր կամաց կարգութեան կամ նրա որեւէ անդամի վարքագծի մէջ տեսել է գնահատելի բան, չի քացցրել իր համակրանքը, քեւի իրականում նա եղել է այդ կուսակցութեան ամենախիստ եւ հետեւղական բննադատը:

Ցայտնի է, որ մի որոշ ժամանակ Օտեանը համակրել է հնչակեաններին, քայլ դա բնաւ չի խանգարել, որ նա խստագոյն բննադատի հնչակ պարագլուխների անխոհեմ արարքները: Դիմենք փաստերի:

Դաշնակցութեան ամենախիստ բննադատը Սիմոն Զաւարեանի մասին արտայայտուել է հիացմունքով, գնահատել «հայ մտաւորականութեան ամենէն սխրալի ու հոյակապ ներկայացուցիչներէն մէկի»

«պայծառ ու անապակ իտէալի, անշահախնդիր մարդու», «գաղափարի անխոնց սերմնացանի» եւ «աննման հայի» արժանիքները, մի դաշնակցական, որ իր կուսակցութեանն ու ժողովրդին ծառայում էր «առաքեալի մը հաւատով» եւ «մարտիրոսի մը անձնազոհութեամբ»(71): Եւ սրա կողքին՝ Օտեանի երբեմնի համակրելի հնչակեանները չեն խուսափել նրա «սարքագմային» բննադատութիւնից: Կարելի է յիշել նազարեկեաններին ու նրա Մարո տիկնոջը, Հմ. Արամեանցին եւ ուրիշ հնչակեանների ուղղուած օտեանական ծաղրի բնորոշ օրինակները: Ցատկանշական է, որ Օտեանը նրանց մէջ էր տեսնում իր իսկ կերտած Ընկեր Փանջունուն, նեւ Աւոյին եւ միւսներին:

Կուսակցութիւնների նկատմամբ Օտեանի վերաբերմունքը նշգրտելու խնդրում կարող է ուղեցոյց լինել «ժողովրդը կը բողոքէ» գրունիկը: 1913թ. պատգամաւորական ընտրութիւններին դաշնակցականների բոյլ տուած կեղծիքները նրանց վարկարեկել էին հանրութեան առջև: Այս իրավիճակից փորձում էին օգուտ քայլ հնչակեանները: Բայց ահա հնչակեան նեկավարները իրենց նպատակն իրագործում էին այն եղանակներով, ինչի համար դատապարտում էին դաշնակցականները: Եւ նրանք գործում էին նիշտ ու նիշտ Փանջունուն եւ նրա գործակից նեւ Աւոյի նման: Ուշագրաւն այն է, որ Օտեանը իր կերտած գրական հերոսի կրկնութիւնն է տեսնում իրական մարդկանց վարքագծում ու գործելակերպում. «նիշտ ինչ որ ընկեր Փանջունի պիտի ընէր Շապուարի մէջ, նոյնը փորձած է ընել ընկեր Զեյթունցեան Սամարիոյ մէջ, անշուշտ իր շէյխին՝ Հմայեակ Արամեանցի խորհուրդովն ու դեկապա-

7. Տե՛ս «Մանամայ» Կ. Պոլիս, 1913, թիւ 1, էջ 17-18:

բութեամբը»: Բնական ու հասկանալի է ընտրապայքարը. բայց ահա ստեղծուել է Ծավլուարեան բնորոշ իրադրութիւն, ուր Փանջունիութիւնը գործում է «ոչ կուսակցական հանգամանեով», ծպտուած ու խօսարկուած: Հնչակ փանջունիները պէտք է գրաւեին Սամաթիոյ քաղական խորհուրդը՝ կազմուած դաշնակցականներին համակրող անձերից, պէտք է գրաւեին դպրոցը եւ իրենց հետաքրքրող միւս օղակները, բայց տեսէք թէ ինչակս:

- «Իրբեւ հնչակեա՞ն պիտի գործեցի
- կը հարցնէ Խեւ Աւո մը:

- Զէ, իրրեւ ժողովուրդ:

- Բայց հազիւ տասներկու հոգի
կանք եւ մէկերնիս ալ բնիկ սամաքիացի
չենք:

- Տասներկու հոգին շատ է անգամ
... չէ՞ք տեսած որ բատրոններու մէջ
տասներկու հոգինվ յանախ թէ՛ ժողովուրդ
եւ թէ՛ բանակ կը ներկայացնեն:

Եւ դերերը կը բաժնուին:

- Դուք՝ չորս հոգի՝ ժողովուրդ
կ'ըլլաք, երբեք հոգի քող թաղին գիտակից
երիտասարդութիւնը Աերկայացնեն, երբեք
հոգի՝ քողոքող ծնողները, երկու հոգի ալ
թաղին չեզոք տարրը»:

Կիրառում են նաև դաշնակցական-
ների գործադրած միւս միջոցները՝
բռուցիկ, հեռագիր, ցոյց, քերթերին,
պատրիարքարանին ուղղուած դիմումներ,
հնչակեան կենտրոնին ուղղուած հեռագրեր՝
Օտեանի իսկ բնորոշումով՝ «փանջունիական
գրականութեան գլուխգործոցներ»։
Տասներկու դերասաններից կազմուած
«ժողովուրդը», «գիտակից երիտասարդու-
թիւնը», «բողոքող ծնուները» կազմում են

«հսկայ միթինկ», «աղմկում այնքան, որ
ոստիկանները ձերբակալում են
Զեյրունցեանին եւ դադարեցնում այդ
զաւեշտախառն տրաման»։ Իսկ
«ԸնկերՓանջունիին հաւասարի ուզող խեղճ
Զեյրունցեանը բանտի դառնութեան
բաժակը կը բամէ օրերէ ի վեր» (8)։

Ժողովրդի անունից սարքուած այս
աղմուկ-աղաղակը, ժողովրդավարութեան
կարգախօսներով վատ Քողարկուած
արարքը, սակայն, զուտ անձնական
նպատակ է հետապնդում: Հնչակեան
դեկավարները պարզապես այս եղանակով
էին ուզում ստանալ իրենց շահարաժինը
վարձով տրուող մի սրբարանից եւ¹
աշխատանքի տեղաւորել իրենց կուսակից
մի քանի անգործ եւ ապիկար ուսուցիչների:

Ուրբմն այս դեպքում էլ իր եռթիւնը լիովին բացայայտում է հնչակեան Փանջունին: Կուսակցական պատկանելութիւնը կարեւոր չէ, երեւոյթն է էականը, փանջունիութիւնը, որ խորհրդանիշն է աշառու եւ շահախնդիր կուսակցամոլութեան: Եւ լիովին հասկանալի է դառնում կուսակցական նեղմտութիւնից վեր կանգնած, ժողովրդի իրական շահերով ապրող ազնիւ գրողի ու ժաղաքացու մտահոգութիւնը. «ո՞վ հնչակեաններ, փնտոնել մի՛ տաք մեզի դաշնակցականները» (9):

Φωνησούσηται περιβαν, ήπρεβι ορθοπεδίον, σε ένα μέρος της πόλης που ονομάζεται Καρπούζι ή Καρπούζια, στην περιοχή της Αγίας Παρασκευής. Η περιοχή αυτή είναι γνωστή για την παραγωγή λαδιού και την παρασκευή παραδοσιακών προϊόντων.

«. Sb'u Ը .Օտեան, երկիրի ժողովածու, h. ', Եր., :»-ձ, էջ -::--յ:

ու զարգացման ընթացքի մէջ, ճիշտ այնպէս, ինչպէս խաչագողութեան երեւոյթը մարմնաւորուած է Բաֆֆու հանրայայտ վէպում: Փանջունին էլ վաղուց ի վեր այնպիսի հասարակ անուն է, ինչպէս Քատոր Պետրոսը, որովհետեւ նրա կերպարը հայ իրականութեան բոլոր ոլորտներում դրսեւորւում է իրբեւ բացարձակ հաւաստիութիւն: Դեռ աւելին . . . «Մինչեւ պատերազմ Փանջունին պտտեցաւ թերթերեան, ժողովրդական տիպարի շենք իրականութեամբը, գերազանցելով նոյնիսկ Բաֆֆի ստեղծած «Խաչագողը», որ անցած էր ընթացիկ բարբառին և հասարակ անուն մը (nom commun) դարձած:(10):

Այո՛, Օտեանի գեղարուեստական զօրեղ կանխատեսումն էր միայն ի վիճակի տեսնելու եւ դիտելու փանջունիութիւնը իր սաղմնաւորման ու զարգացման ընթացքի մէջ: Ամէն ինչ կիսատ-պոատ իւրացրած, միմեանց հակադիր տեսութիւններն անգամ իրար խառնող, իր անսահման «էգոիզմը» հանրային բարեկեցութեան կարգախոսներով խողարկող այդ հերոսը հասարակական ամենամեծ չարիքն էր, որի գործունեութեան հետեւանքը՝ կամ բացարձակ այլասերումն է, կամ բացարձակ կործանումը:

Փանջունիները որպէս կանոն, միջակութիւններ են, որեւէ լուրջ արարքի ընդունակ չեն, ոչ թէ ծառայում են գեղեցիկ գաղափարին, այլ գաղափարն են ծառայեցնում իրենց անձնական շահերին ու արկածախնդրական նկրտումներին: Նրանք հաւատաւոր չեն, բայց չանում են հաւատացնել, կուրօրէն կատարում են հրամաններ ու հրահանգներ՝ առանց կշռադատելու հետեւանքները: Եւ դրանով

են նրանք վտանգաւոր: Ահա ինչո՞ւ Փանջունին, որպէս տիպ, միայն այս կամ այն կուսակցութիւնը չի ներկայացնում, միայն ազգային երեւոյթ չէ եւ միայն հայ չէ:

Օտեանն ինքն էլ այդպիսի համոզում է ունեցել: Կարող ենք յիշել նրա խօսքը. «Հարպազոն նոյնքան հայ է, որքան Ֆրանսիացի»: Փանջունին էլ նոյնքան ուս, հրեայ, վրացի, գերմանացի, Ֆրանսիացի է, որքան հայ է: Օտեանի ուսակցմի եւ նրա գրական վարպետութեան շնորհիւ է այդ կերպարը ձեռք թերել իրական եւ կենդանի մարդու համարում, տեղադրուել կոնկրետ դէպքերի եւ յարաբերութիւնների ոլորտը: Խսկապէս էլ, Փանջունու կերպարը ոչ թէ նշմարտանման է, այլ նշմարտացի է եւ ստուգութեան պէս հաւաստի: Ապացոյց՝ նաև մերօրեայ փանջունիները՝ հանրահաւաքններում, ընտրարշաւններում եւ այլուր: Ահա ինչո՞ւ են ժամանակակիցները Փանջունուն իրական կարծել եւ դիմել են Օտեանին՝ խնդրելով նրան պատմել «Ընկեր Փանջունիկէ»:

Բ.

Օտեանի ստեղծագործութեան ուսումնասիրողներն ու գնահատողները դէպի առաջին մասը գերադասել են միւսներից: Այս հարցում նրանք թերեւս իրաւացի են: Երեք մասերի նիւթը էլ քաղուած է հայ կեանքից, դրանք իրական դէպքերի ու դէմքերի գեղարուեստական մարմնաւորումներ են, սակայն տարրեր են իրականութեանը համապատասխանելու աստիճանները, եւ դրանով է պայմանաւո-

10.Տե՛ս Յ. Օշական, Համապատկեր Արեւմտահայ Գրականութեան, հ. 8 Անդրիլիաս, 1980, էջ 391:

ուած իւրաքանչիւր մասի գեղարուեստական ուժը: Իրբեւ հաստատում կարող ենք վկայակոչել իր՝ Օտեանի խօսքը. «Բայց պէտք է ըստմ, որ առաջին գիրքը աւելի յաջողած է քան երկրորդը: Ու թնական է, այդպէս պիտի ըլլար: «Առաքելութիւն մը ի Ծաղլվար»ին տիպարները քաղած եմ անձամբ ճանչցած մարդոցս դիմագծութենեն, այսինքն զանոնք ուսումնասիրած եմ քսան տարի մը: «Ընկեր Փանջունի Վասպուրական»ը, ընդհակառակն, ինծի պատմուած տիպերն են, իմ լսածներս»(11):

«Փանջունու» երեք մասերը գրուել են հետեւեալ յաջորդականութեամբ. «Առաքելութիւն մը ի Ծաղլվար» 1909թ. «Ընկեր Փանջունի Վասպուրականի մէջ»ը՝ 1914թ. «Ընկեր Փանջունի Տարագրութեան մէջ»ը՝ 1923թ.: Այս երեք մասերը գեղարուեստական մի մեծ ամրողչի բաղադրիչներն են եւ սերտօրէն կապուած են իրբեւ մէկը միւսի թնական շարունակութիւն: Վեպը բացառիկ ուժով արտացոլում է անցեալ դարավերջի եւ մեր դարասկիզբի առաջին տասնամեակների՝ հայ ժողովրդի պատմութեան բախտորոշ իրադարձութիւններով հարուստ մի ժամանակաշրջան: Իրադարձութիւններ, որոնք հայութեան մէջ բոցավոռում էին քաղաքական ու սոցիալական ննջումից ազատագրուելու յոյսեր ու վերածում ծանր յուսախարութեան. իրադարձութիւններ, որոնք բերեցին ահաւոր ողբերգութիւն, հայութեան զգալի մասի թնաշնչում եւ տեղահանում, հայութեան պատմական հայրենիքի անդառնալի կորուստ: Այս երեսոյթների վաւերական պատկերները կան Օտեանի յուշագրութիւններում՝ իրբեւ ականատեսի վկայութիւններ: Սակայն քննարկուող վեպում դրանք ներկայացուած են երգիծարանի գրչով: Այստեղ էլ, ինչպէս Եղարենցի «Երկիր Նաիրի» վեպում, առկայ

է ողբերգական թեմայի եւ նրա մարմնաւորման երգիծական եղանակի հակասութիւնը: Երգիծարանը առանձնայատուկ ձիրքով օժտուած արուեստագէտ է եւ միւս արուեստակիցներից տարբերւում է ուրոյն աշխարհընկալումով, պատկերաւոր մտածողութեան իւրօրինակ համակարգով: Մոայլ անցեալին, ողբերգական ներկային նա նայում է ծիծաղով ու հեգնանեռով՝ մեծ նիգով զափելով դառնադի արցունեները: Աւելի յանախ միախառնուում են ծիծաղն ու արցուները՝ դառնալով երգիծականի եւ ողբերգականի ինքնատիպ արտայայտութիւն: Օտեանի, որպէս երգիծարանի, մարդկային եռութիւնն ու գրողական խառնուածքը նիշտ ըմբռնելու հարցում ուղեցոյց կարող է լինել նրա մտերիմ ընկերոց՝ Լեւոն Բաշալեանի մի կարեւոր բնորոշումը. «Երուանդ Օտեանի մէջ գտնուող մարդն ալ արտասովոր տիպար մը կը ներկայացներ: Մեր յաւիտենապէս տրտնչացող, լացող, թզկացող, գանգատող, ամէն բանի մէջ դիմացինը յանցաւոր բռնող մեր ցեղին մէջ ի՞նչ հպարտ բացառութիւն մը կը կազմէր ինք, որ ամէն ցաւի ու ամէն աղետի վրայ կը պտտցներ իր ստոյիկեանի անայլայլ աչքերը . . . Թերեւս ինք աննցմէ էր, որ միշտ կը խնդան՝ իրենց արցուները զափելու համար, բայց ատիկա ոչ ոք գիտցաւ, ոչ իսկ իր մտերիմները: Ու ամէնուն վրայ եւ ամէն տեղ ժպտեցաւ իր խնդուքը, քիչ մը արհամարհուտ, այնքան չար, որչափ պէտք էր միայն . . .»(12)

Լ. Բաշալեանի այս նկատողութիւնը թերեւս օգնի առհասարակ Օտեանի ստեղծագործութեան մէջ եւ մասնաւորապէս «Ընկեր Փանջունի» վեպի պատկերներում երգիծականի եւ ողբերգականի յարաբերակցութիւնը պարզելուն:

ՍԱՄՈՒԵԼ Պ. ՄՈՒՐԱՏԵԱՆ

11. "Բագին" 1969, նո. 11-12, էջ 145:

12. Թէոդիկ, Ամէնուն տարեցոյցը, Փարիզ, 1928, էջ 455-456:

ԳՐԱԽՈՍՏԱԿԱՆ

«ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ՀԱԼԱՏ»

Հեղինակ՝ Արել Արեղայ
Մոնթրէալ, 1992, էջ 120

«Նախնական եկեղեցում քրիստոնեութիւնը կոչում է Ճանապարհ: Կեանքի ճանապարհ, որին հետեւելու շարժառիթը գերազանցապէս պէտք է լինէր հաւատը, շարժուղի եւ շարժող մի ուժականութիւն: Քրիստոնեաները մարդկի են, որոնք գնում են Քրիստոսի ցոյց տուած Տէրունական ճանապարհով: Տէրունական, քանզի այն վասն Փրկութեան մարդկան հաստատուել է մեր Տիրոց՝ Յիսուս Քրիստոսի կեանքի վկայութեան օրինակով, թէ նա է ճանապարհը եւ նշմարտութիւնը եւ կեանքը»
(Յովհ. Ժ. 6:)

Ներածական այս քառերով կը սկսի Արել Արեղայի (այժմ վարդապետ) հաւատքի մասին տուած դասախոսութիւնը Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան Արարատեան Թեմի կազմակերպած կրօնագիտական դասընթացքին:

Ցիշեալ ուսումնասիրութիւնը «Ճանապարհ Դեպի Հաւատ» (դասընթաց հաւատի մասին Ա. մաս), առաջնորդ Յովնան Սրբազնի կարգադրութեամբ լոյս տեսած է Ա. Տ. Մանավեան տպարանի Տաքեւ մատենաշարով, «Մայրենի Օհանեանի, Վարդուհի եւ Յակոբ Պասմանեանի խնկելի յիշատակին»:

Հոգեշնորհ հեղինակը նկատի առնելով Հայաստանի կրօնա-հոգեկան վերագարբումի իրականութիւնը, հոգեւորականի նշմարիտ զգացողութեամբ իր գրեոյէլ ձօնած է համայնավարանաստուած պետականութենէ ազատագրուած հայ ժողովուրդին. իր հոգեյոյզ քառերով՝ «կրօնագիտական ուսումնա-

սիրութիւնների այս համեստ երախայրիքը թե՛զ եմ նուիրում քարեպաշտ Հայ: Ես ինձ մեծապէս երջանիկ եմ զգալու, եթէ այս հատորիկը ծով տառապանքներիդ եւ անհամար վերթերիդ համար լինի հոգեւոր միիթարութեան փոքրիկ սպեղանի»:

Գեղատիպ գրեոյէլը չունենալով բովանդակութեան ցանկ մը, փոխանակ որոշ գլուխներ աչքէ անցնելու, իմանալու համար պարփակուած նիւթերը, սկսանք զայն կարդալ առաջին էջէն . . . ու մէկ շունչով հասանք վերջին 116րդ էջը: 117-119 էջերը տրամադրուած են աղբիւթերու յիշատակութեան: Օգտակար կրնայ ըլլալ ցանկին վրայ աւելցնել հայ հեղինակներու հետեւեալ գործերը . . .

- Եղիշէ Պտր. Դուրեանի՝ Կրօններու Պատմութիւն, Երուսաղէմ, 1935

- Արտակ Արքեպիսկոպոսի՝ Կրօն եւ Մշակոյք, Թեհրան, 1982

- Բարգէն Վրդ. Թօփենանի՝ Եսսենացիք, Պէյրութ, 1962, Մոնթրէալ, 1987

- Վեր. Վահան Թութիկեանի՝ A Survey of the Hebrew Bible, Southfield, 1990, Understanding the New Testament, Southfield, 1991, World Religions, Southfield, 1992:

«Ճանապարհ դեպի հաւատ»ի ընթերցումը, թէեւ արեւելահայերէնով շարադրուած, երբեք արգելք չհանդիսացաւ հեղասահ ընթերցումին: Կուռ եւ դիւրիմատչելի ոնով, Արել Արեղայ իր ընտրած նիւթը ներկայացնուած է գիտական բժանդրութեամբ, առանց միրնուելու

ակադեմական բանավէճերու մէջ: Այս աշխատասիրութեան մատենագիտութիւնը ի յայտ կը դարձնէ որ հոգեշնորհ հեղինակը վկենայի մէջ իր ուսումը կատարելագործած ու հմտացած կրօնական, եկեղեցական եւ աստուածաբանական գիտելիքներով, ոչ միայն քաջածանօթ է իր նիւթին, այլ՝ իւրացուցած է զայն:

Հայր Արէլ նախ կը բացատրէ թէ ի՞նչ է կրօնը.- « . . . մարդ արարածը իր ներսում կրում է մի լուր խորհուրդ եւ իր հոգու խորհում պահում՝ ինչ որ մի կրօն. եւ ի՞նչ է այն, եթէ ոչ՝ թափուն Խորհուրդը Աստուծոյ: Այ'ն, մարդը ունի ներքին անհանգիստ մի զգացում, նրա մէջ ի ծնէ առկայ է մի խուլ խոռվք, ձգուում, կարօտ, որն իր հանգիստը գտնում է միայն աստուած նանաչութեան մէջ . . . մարդկային պատմութեան մէջ կրօնը համաշխարհային մի երեւոյթ է: Պատմութեան մէջ հնարաւոր չի եղել գտնել մի ժողովուրդ, որի մասին յստակութեամբ հաստատուէր թէ նա կրօն չի ունեցել» (Էջ 9: Ապա, հակիրն կերպով կը ներկայացնէ Տիեզերական կրօնները (Էջ 10-32):

«Ճանապարհ դէպի հաւատ»ի ընթերցումը շարունակելով իրազեկ կը դառնանք Աստուածայայտնութեան, որ ինքինք բացայայտած է մարդկութեան չին Կտակարանի պատմագրութեամբ (Էջ 33-84) եւ Յիսուսի քարոզչութեամբ (Էջ

85-114): Արէլ Հայր Սուրբը արդի քննադատական մօտեցումով անդրադարձած է Մովսէսի վերագրուած հնգամատեանի հինգ գրքերուն, տեսլապաշտ մարգարէներու յայտնութեանց, Դաւիթ Թագաւորի անունով մեզի հասած Սաղմոսաց Գիրքի բովանդակութեան, նոր Կտակարանի Պատմութեան ու Յիսուս Քրիստոսի կեանքին, վարդապետութեան եւ առաքելութեան մասին:

Թելադրելի է որ իւրաքանչիւր «քարեպաշտ հայ» օրինակ մը ունենայ «ճանապարհ դէպի հաւատ» գրքոյկէն եւ օրական ընթերցումի ու խորհրդածութեան նիւթ դարձնէ անոր զանազան հատուածները, որպէս զի մօտէն ծանօթանալով Աստուածաշունչի էռութեան, սերտ յարաբերութեան մտնէ իր Արարիչին հետ, հաւատքի եւ սիրոյ ճանապարհով:

Արէլ վարդապետ Օղլուգեանէն կ'ակնկալենք նման դաւանական, վարդապետական եւ աստուածաբանական երկասիրութիւններ ժողովուրդին կրօնական դաստիարակութեան համար, որպէս զի անննի առաւել գիտակցութեամբ հաւատան ու պաշտեն մեր հայրերուն Աստուածը եւ հայ եկեղեցւոյ կամարներուն տակ ունկնդրելով մեր երկնասալաց շարականները ապրումով հաղորդուին Միածին Փրկչին հետ:

ԲԱՐՁՐԵՆ ԹՕՓՃԵԱՆ

ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ

ԾԱՅՐԱԳՈՅՆ ՊԱՏՐԻԱՐք
ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ



PATRIARCHE SUPREME
CATHOLICOS DE TOUS LES ARMÉNIENS

№ 324

Ս. Էջմիածին ? Մայիսի 19 93

ՆՈՐԻՆ ԱՄԵՆԱՊԱՏՈՒՈՒԹԻՒՆ

Տ. ԹՈՐԳՈՄ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՄԱՆՈՒԿԵԱՆ

ՊԱՏՐԻԱՐք ՀԱՅՈՑ ԵՐՈՒՍԱԼԵՄԻ

ԵՐՈՒՍԱԼԵՄ

Ամենապատիւ Սրբազան Եղբայր,

Մենք ջերմ գնահատանքով հաստատում ենք, որ վերջին երեք-չորս տարիների ընթացքում, սփիւռքի Հայ Առաքելական Եկեղեցու բոլոր թեմերից և շատ եկեղեցական համայնքներից, մեծագումար ու մեծաքանակ մարդասիրական օգնութիւններ են բաշխուել Հայաստանի և Արցախի մեր ժողովրդի կարիքաւոր ընտանիքներին, որբերին, հիւանդանոցներին ու այլ հաստատութիւններին՝ ի մի թարութիւն բոլորին և բոլորիս: Այդ Հայրենանուէր ծառայութիւնները շարունակում են:

Բարձր գնահատանքի և Մեր օրհնութեան արժանի են նաև Զերդ Ամենապատուութեան ու Զեր թեմական կազմակերպութեան ծաւալած լայն գործունէութիւնը վերոյիշեալ նպատակներով: Յուսով ենք, որ նաև յետ այսու Զեր այս Հայրենաշէն ծրագիրները պիտի շարունակեք կեանքի կոչել Զեր յատուկ բարի եռանդով ու անդուկ ճիգերով:

Այս կապակցութեամբ սոյն Մեր գրով կամենում ենք Զեր ուշադրութեանը յանձնել, թէ յոյժ ցանկալի է, որ մեր եկեղեցու թեմերից ու եկեղեցիներից Մայր Հայրենիք առաքուած օգնութիւնների մասին նախօրոք տեղեակ պահուի Մայր Աթոռը և օգնութիւնները բաշխուեն՝ Հայրենի տուեալ թեմակալ առաջնորդի անմիջական գործակցութեամբ: Սոյն պարագան հաճեցէք ի նկատի ունենալ, որովհետև երբեմն այս կարգը չյարգուէլու հետևանքով մեզ մօտ անցանկալի կացութիւններ են ստեղծուում և դժգուութիւններ առաջ գալիս:

Այս մտահոգութեամբ, Մենք անհրաժեշտ գտանք սոյն շրջաբերական նամակով մեր բոլոր եկեղեցական-թեմական կենտրոնների ուշադրութիւնը հրաւիրել սոյն Հարցի վրայ:

Նոյն մտահոգութեամբ Մենք դիմեցինք նաև Տանն Կիւիկիոյ Աթոռի թեմերին, Մեծի Տանն Կիւիկիոյ Կաթողիկոսութեան միջոցով:


Վարձքերնիդ կատար, սիրելի Սրբազան:

Գոհ պիտի լինենք, եթէ այս Հարցի առնչութեամբ հաճէք Մեզ Հաղորդել Զեր առաջադրանքների և ապագայ ծրագրերի մասին:

Եղբայրական սիրով ի Քրիստոս՝

Վահագին

ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ



ՄԱՅԻ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ ԿԱԹՈՂԻԿՈՍԱՐԱՆ



1993 թ. Մայիսի 1-4 օրերին Նորին Սուրբ Օծություն Տ. Տ. Վազգեն Ա Ամենայն Հայոց Կարողիկոսի հրավերով, Քենքրբերի Արքեպիսկոպոս Նորին Գերաշնորհություն Դոկտ. Զորշ Քերին, պաշտոնական այցով ժամանեց Մայր Արոռ Ս. Էջմիածին, որպես Նորին Սրբության հարգարժան հյուրը:

Քենքրբերի Արքեպիսկոպոսի շքախմբին մաս էին կազմում Օքսֆորդի Եպիսկոպոս Գերաշնորհ Տ. Ռիչարդ Հերիսը և Անգլիկան Եկեղեցու քարձրաստիճան հոգևորականներ:

Այս առքիվ Մայր Արոռ էին հրավիրվել Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Նորին Ամենապատվություն Տ. Գարեգին Արքեպիսկոպոս Գաղանցյանը և Հայ Եկեղեցու հինգ թեմակալ առաջնորդներ արտերկրից և ուրբ եպիսկոպոսների Հայաստանից:

Մայիսի 1-ին, շաբաթ օրը երեկոյան, Ս. Էջմիածնի Վեհարանում, Հայոց Հայրապետը շերմորեն ողջունեց Անգլիկան Եկեղեցու հոգևոր պետին և քարձրաստ մաղթեց նրան:

Հետևյալ օրը, կիրակի առավոտյան, երկու ժույր Եկեղեցիների պետերը Մայր Տաճարում ներկա գտնվեցին Սուրբ Պատարագի արարողությանը, որի ընթացքում Նորին Սրբության և Քենքրբերի Արքեպիսկոպոսի միջև փոխանակվեցին ողջունի խոսքեր:

Նույն օրը Անգլիկան Եկեղեցու պատվիրակությունը, ընդառաջելով Շիրակի թեմի առաջնորդ Տ. Գրիգորիս Արքեպիսկոպոսի հրավերին, մեկնեց Գյումրի, որտեղ ներկա եղավ Լորդ Բայրոնի անվան անգլիական թեքումով միշնակարգ դպրոցում կազմակերպված հանդիսությանը: Ապա Արքեպիսկոպոսը հանդիպում ունեցավ ժաղաքապետի, թեմական խորհրդի անդամների, ուսանողների և հավատացյալ ժողովրդի հետ: Օրվա վերջում Արքեպիսկոպոսը այցելեց տեղի Ս. Աստվածածին Եկեղեցին, որտեղ տեղի ունեցավ համատեղ աղորք:

Մայիսի 3-ին, առավոտյան, Վեհարանում Անգլիկան և Հայ Եկեղեցու ներկայացուցիչների միջև, գլխավորությամբ Վեհափառ Հայրապետի և Քենքրբերի Արքեպիսկոպոսի, տեղի ունացավ լորիրդակցություն երկու Եկեղեցիները շահագրգոռ այժմեական հարցերի շուրջ և այնուհետև ժամը 12-ին ՀՀ Նախագահ Տիար Լևոն Տեր-Պետրոսյանը նախագահական պալատում ընդունեց երկու Եկեղեցիների պետերին իրենց շքախմբերով: Այստեղ տեղի ունեցավ մեկ ժամ տևող շահեկան զրույց նախագահի, Նորին Սրբության և Քենքրբերի Արքեպիսկոպոսի միջև: Ապա Անգլիկան Եկեղեցու պատվիրակությունը Վեհափառ Հայրապետի և հայ Եկեղեցու հոգևոր դասի ընկերակցությամբ մեկնեց Միծենակարերդ, ուր տեղի ունեցավ ծաղկեպսակի զետեղում հայ նահատակաց հուշարձանին և համատեղ հոգեհանգստյան աղորք:

Ժամը 14-ին Մայր Արոռի հյուրերն այցելեցին Ս. Գեղարդի վանք: Նույն օրը երեկոյան Հայֆիլհարմոնիայի դահլիճում հյուրերի պատվին կազմակերպվեց համերգ՝ Հոգեշնորհ Տ. Մամիկոն արեղայի (Երգեհոն) և Արարատյան թեմի Ս. Սարգիս մանկական երկանյան երգչախմբի կատարմամբ: Երեկոն ի պատիվ Քենքրբերի Արքեպիսկոպոսի և նրա շքախմբի անդամների, Վեհարանում տրվեց ողջերբի նաշկերույթ:

Մայիսի 4-ին, երեքշաբթի օրը առավոտյան, Վեհարանում ժույր Եկեղեցիների պետքը ստորագրեցին համատեղ մի հաղորդագրություն։ Ապա հյուրերը այցելեցին Ս. Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան և Ս. Սարգիս առաջնորդանիստ Եկեղեցին։ Այստեղ երանց բարիգալստյան խոսք ասաց առաջնորդական փոխանորդ Տ. Գարեգին Արքեպիսկոպոսը։ Նույն օրը, հետմիջօրեին, Անգիկան Եկեղեցու պատվիրակությունը մեկնեց Թիվիսի։

ՔԵԵՐՐԵԲԻՒ ԾորԵՆՏԻՐ Ա.ՐՔԵՎԻՍԿՈՊՈՍԻ ՍՈւԵՑ այցելությամբ առավել ամրապնդվեցից Հայ և Ա.ԵԳԼԻԿԱՅ Եկեղեցիների պատմական կապերը. Ծոր հեռանկարներ բացելով ապագա եղբայրական գործակցության:



ԴԻՎԱՆ ՄԱՅՐ ԱԹՈՌԻ

Ս. Եջմիածնի Մայր Աթոռս ուրախ է հաղորդելու մեր Սուրբ Եկեղեցուն և համայն հայ հաւատացեալներին, որ Ռուսաստանի տարածքի վրայ ծաւալուող Եկեղեցաշէն գործունէութեան ծանապարհին, արձանագրուեց և սագգանուէր մի իրագործում, Մոլդավիոյ նորակազմ հայ Եկեղեցական համալինում:

Ծաբաթ օրը, 19 Յունիսին, մեծ հանդիսութեամբ տեղի ունեցաւ բացումը և օծումը Քիշնև մայրաքաղաքի Ս. Աստուածածին Հայ Առաքելական վերանորոգուած Եկեղեցու, ձեռամբ Ռուսաստանի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Տիրան արքեպիսկոպոս Կիւրեղեանի և ի ներկայութեան խուռներամ հայ հաւատացեալ ների:

Մոլդավական Հանրապետութեան նախագահ Տիար Սնեգուրը անձամբ իր ներկայութեամբ պատուեց հանդիսութիւնը և իր ջերմ խօսքով արտայայտեց իր գնահատանքն ու մեծարանքը հայ Եկեղեցու և հայ ժողովրդի հանդէպ: Հանդիսութեանց ներկայ էին նաև Մոլդավիոյ Մշակոյթի և Դաւանանքի նախարար Իռան Ունկուրեանուն և Քիշնևի քաղաքապետը:



ԴԻՒԱՆ ՄԱՅՐ ԱԹՈՒՏ

ՈՒՂԵՒՈՐՈՒԹԻՒՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆ - Ս. ԷԶՄԻԱԾԻՆ

Վեհափառ Հայրապետի հրաւերով

Գլխաւորաբար՝

Քենթըրպերի Արքեպիսկոպոսի Հայաստան այցի կապակցութեամբ

28 Ապրիլ - 6 Մայիս 1993 թ.

Սեպտեմբեր, 1992 թուականէն եւր, տարւոյս առաջին այցը կատարեցինք Հայաստան-Ս. Էջմիածին, Վեհափառ Հայրապետի հրաւերով, մասնակցելու համար Քենթըրպերի Արքեպիսկոպոսի և Հայոց Կաթողիկոսի միջև գոյացած բանակցութեան:

28 Ապրիլին, Չորեքշաբթի, Մոնթեալի վրայով ուղևորուեցանք Փարիզ-Երևան: Երեւան հասանք Ուրբաթ, առաօտեան ժամը 7-ի շուրջ:

Ուրբաթ, 30 Ապրիլ 1993 - Վեհափառ Հայրապետին նախագահութեամբ տեղի ունեցաւ խորհրդական համաժողով Հայաստանի ներքին թեմերու և արտասահմանի թեմակալ առաջնորդներու միջև: Համաժողովը քննարկեց երեք հիմնական հարցեր.

ա) Եկեղեցական կեանքը իր բոլոր կողմերով ի Հայաստան (ներառեալ ներքին թեմերը և Արցախը),

բ) Քենթըրպերի Արքեպիսկոպոսի այցը Հայաստան, և

գ) Սեպտեմբերին գումարուելիք Եպիսկոպոսաց ժողովի նախապատրաստական աշխատանքներու քննարկում:

Նկատի ունենալով յատկապես Եպիսկոպոսաց ժողովի նախապատրաստական աշխատանքներու համար տարուելիք աշխատանքի կարեւորութիւնը, ներկայ եպիսկոպոսները միաձայնութեամբ առաջարկեցին խորհրդակցական համաժողովը շարունակել Չորեքշաբթի, 5 Մայիսին, Քենթըրպերի Արքեպիսկոպոսի մեկնումէն եւր:

Ժարաթ, 1 Մայիս 1993

Ամբողջ ցերեկը տրամադրեցինք Առաջնորդարանի նախաձեռնութեամբ յանձն առնուած ծրագրերուն հետեւողական աշխատանքին: Առաջին ներթին հանդիպեցանք.

ա) Հայաստանի Ծնողագորկ Երախաններու Ֆոնտի Հայաստանի պատասխանատուներ՝ Գերշ.

Տ. Գրիգորիս Արք. Բունիաթեանին, Առաջնորդ հայոց Ծիրակի թեմի, և թեմի փոխ-Առաջնորդ՝ Հոգհ. Սեպուհ Վրդ. Զուլենամին: Քննարկեցինք գլխաւորաբար Հայաստանի Ծնողագորկ Երախաններու Ֆոնտին հետ առնչուած հարցերը և չափազանց գոհունակ ենք սրտով, որ հայրենանուէր այս աշխատանքը յառաջ կը տարոի լուրջ հետեւողականութեամբ: Սրբազն Հայրն ու Սեպուհ Վարդապետը մեզի յանձնեցին գրաւոր հաշուետուութիւններ և ծնողագորկ երախաններու խնամատարներու ստորագրութեամբ փաստաթուղթեր, իրենց կողմէ ստացուած գումարներու և զանազան նույններու կապակցութեամբ: Անոնք, այս առիթով, մասնաւոր գնահատանքով խօսեցան Օր. Արմինէ Քէօշկէրեանի, Տիկ. Մարտ Մանավեանի, Տօք. և Տիկին Անեսիս Պողոսեանի և Տիար Վարդապետ Խաչատորեանի մասին, որոնք Մարտ-Ապրիլ ամիսներուն, մեր խնդրանքին ընդառաջելով Հայաստան մեկնեցան կատարելու համար մեր յանձնարարականները:

Ներկայիս, շուրջ 784 ծնողագորկ երախաններ նպաստ կը ստանան թեմին հասաւացեալներուն կողմէ: Կը նախատեսնեամբ թիւր հասցնել 1000-ի, մինչև Դեկտեմբեր 1993 թուականը, և այդքանով սահմանափակել այս աշխատանքը:

Այստեղ լատակօրէն կ'ուզենք ընդգծել, որ Հայաստանի Ծնողազորկ Երախաներու Մարմնի աշխատանքները կը տարուին շափազանց կանոնադրութեամբ: Կատարուած աշխատանքը ունի ամէն տեսակի արձանագրութիւն. հաջուսադրութիւն, նուերներու առարումն ու ստացումը հաստատող ստորագրութիւն, ամսական նպաստները հաստատող ստորագրութիւններ եղն: Որպէս Առաջնորդ Գանատահայոց, մենք քախտար ենք, որ այս նորիրական աշխատանքին մէջ ամբողջ բանակ մը նուիրեալ սպասարքներու՝ սոյն առաքելութիւնը յաջողութեամբ կը պասկեն: Այլապէս, աշխատանքն, այսքան կարճ ժամանակի մէջ, այսպիսի թափով պիտի չծավալէր:

Հանդիպեցանք ...

բ) Արթիկի բուժարանի ծրագրի ճարտարապետ՝ Տիար Հայկ Տիգրանեանի և նոյն ծրագրի առնչութեամբ Առաջնորդարանի ներկայացուցիչ՝ Արամ Պողոսեանի հետ: Մեր հանդիպման ընթացքին ըննարկեցինք Թեմական Խորհուրդիս անդամներէն՝ Տիար Թագուր Ցորեանի կողմէ պատրաստուած համաձայնագիրը, որուն Վերջնական ձեւը վաերացումի ենթարկուելէ եսք շինարարական աշխատանքները պիտի սկսին Մայիսի կէսերուն և պիտի աւարտին յառաջիկայ Մայիս, 1994 թուականին: Առանձին հաղորդագրութեամբ մը պիտի ներկայացնենք ծրագիրը եւ, յատկապէս, բուժարանի գծագիրը: Բուժարանի ծրագրի աշխատանքներուն Վերահսկողութիւնը պիտի կատարէ, սիրողաբար, Տիար Վարդգէս Պարսամը՝ Արեւմտեան Թեմի Թեմական Խորհուրդի ատենապետը, որ գոեթէ ամէն ամիս կանոնար այցելութեամբ կը գտնուի Հայաստան:

Հանդիպեցանք ...

գ) «Մոմիկ» Հայ Քրիստոնէական Մշակոյթի Միութեան ներկայացուցիչներ՝ Հոգ. Արքահամ Վրդ. Մկրտչեանի և Տիար Կարէն Մաթեառսեանի հետ և իրենց յանձնեցին 1877 Ամ. տոլարի գումար մը, ի դիմաց Առաջնորդարանի մէջ ի պահ դրուած կրօնական Ակարներու, որոնց վաճառքը յանձն է առած Առաջնորդարան:

Հանդիպեցանք ...

դ) «Գանձասար» հանդէսի գլխար խմբագիր՝ Արժ. Տ. Մեսրոպ քննի. Արամեանի հետ: Արժ. Տէր Հայրը մեզի ներկայացուց մինչեւ օրս հրապարակուած գիրքերու ցանկը և յառաջիկայի համար նախատեսուած հրատարակութիւններու ցանկը: Այսօր, Հայաստանի մէջ, տնտեսական ծանր պայմաններու մէջ, «Գանձասար»ի հրատարակչական կազմը միակն է, որ կը ծավալէ կրօնական գրականութեան հրապարակումը: Մինչեւ օրս հրապարակած են հետեւեալ գիրքերը.

- 1) Ս. Ներսէս Շնորհալի - «Թուուլյ ընդհանրական» (10.000 տպաքանակ):
- 2) «Գանձասար» Ա. (8.000 տպաքանակ):
- 3) «Աւագ Շաքար» (25.000 տպաքանակ):
- 4) Աղօթագիրը (25.000 տպաքանակ):
- 5) Գրիգոր Վարդապետ - «Խօսք ճշմարիտ համարի և առարինասէր վարքի մասին» (9.000 տպաքանակ):
- 6) «Գանձասար» Բ (8.000 տպաքանակ), (հրապարակուած Առաջնորդարանիս ծախքով):
- 7) Գրանի աղօթագիրը գինուրների համար (10.000 տպաքանակ):
- 8) Աստուածանաշողութիւն (ոռուերէնով, Ստեփանակերտի մէջ, 3.000 տպաքանակ):
- 9) «Երգ Երգոց» հանդերձ մեկնութեամբ նախնեաց (6.000 տպաքանակ):
- 10) «Կենցաղ Եկեղեցականաց» (3000 տպաքանակ):

«Գանձասար» Հայց. Առաջնորդարական Եկեղեցոյ Արցախի թեմի աստուածարանական հանդէսը յառաջիկայի համար նախատեսած է շարք մը այլ հրատարակութիւններ, որոնց ցանկը եսք կը ներկայացնենք ստորև:

- 1) Ս. Ցովհիան Մանդակունի «Ծառեր» - (արեւելահայերէն թարգմանութեամբ):
- 2) Ս. Բարսեղ Անապարացի, «Գիրք Պահոց» (քննական բնագիր):
- 3) Վարդան Այգեկիցի, «Ծառեր» (քննական բնագիր՝ գուգամելո թարգմանութեամբ):
- 4) Ս. Գրիգոր Լուսատորիչ, «Յաճախապատում»:
- 5) Անանիա Սահամնեցի, «Մեկնութիւն Մատթէի» (քննական բնագիր):
- 6) «Գանձասար» Գ:
- 7) «Հայոց Տեպական»:
- 8) «Հայր Մեր», հանդերձ մեկնութեամբ նախնեաց:
- 9) «Յիսուսի Առակները» (Ակարազար՝ մանուկներու համար):
- 10) Վարդան Այգեկիցի «Ծառեր» (Ակարազար A.R.I.A.R. @ ներու համար):

Մեր ժողովուրդը հացի եւ ջորի չափ ծարալը ունի հոգեսոր գրականութեան ու Աստուծոյ խօսքին: Անոր պակասը գլխաւոր պատճառներն մէկն է աղանդերու աճին: Մեր յորդորն է, որ մեր թեմի համատակեալները յատուկ նույրներ տրամադրեն նաև այս նպատակին: Զնշին նույրներն իսկ ընդունելի են: Իսկ 1500 ամերիկեան տուարի սահմաններուն մէջ, անձ մը յանձն կրնայ առնել գրի մը տպագրութեան ծախսերը: Անցեալին Առաջնորդարան յանձն առա «Գանձասար»-ի բ հատորի հրատարակութիւնը: Մեր վերջին այցելութեան ընթացքին յանձն առինք նաև «Գանձասար»ի Գ հատորի հրատարակութիւնը: «Գանձասար»ի հրատարակութեանէն գոյացած եկամուտները կը տրամադրուին աղքատներուն եւ կարիքաւորներուն:

Ծարաթ, 1 Մայիս կեսօրէ եսք, դիմաւորեցինք Անկիքան Եկեղեցոյ պետ՝ Գերաշնորհ Տ. Շորճ Քերին եւ իր շքախումը, որուն մէջ, ի մասնաւորի, յիշատակութեան արժանի է Օքսֆորտի Եպիսկոպոս - Ռիչորտ Հերիսը: Երեկոյեան տեղի ունեցաւ ընդունելութիւն ի պատի Քենթըրպըրի Արքեպիսկոպոսին եւ իր շքախումըին:

Կիրակի, 2 Մայիս 1998

Հանդիսաւոր Ս. Պատարագ Ս. Էջմիածնի Մայր տաճարին մէջ: «Հայր Մեր»-էն առաջ բարի գալստեան խօսքով հանդէս եկաւ Վեհափառ Հայրապետը եւ քարոզի հրաւիրեց Քենթըրպըրի Արքեպիսկոպոսը: Բազմահազար ժողովուրդ մեծ խանդավառութեամբ դիմաւորեց Արքեպիսկոպոսի այցը Ս. Էջմիածնին:

Կեսօրէ եսք Արքեպիսկոպոսն իր շքախումը եւ թեմակալ Առաջնորդներու ընկերակցութեամբ մեկնեցաւ Կումայրի, որ կազմակերպուած էր յատուկ հանդիպում Առաջնորդանիստ Մայր Եկեղեցոյ մէջ, Լորտ Պայրընի անուան նույրուած անգլիական թեքումով դպրոցին մէջ եւ այլուր:

Մենք, անձնապէս, Կումայրի չմեկնեցանք եւ փոխարէնը՝ Արարատեան հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդ՝ Գերշ. Տ. Գարեգին Արք.ի ընկերակցութեամբ այցելեցինք Սեւանի նորահաստատ Շեմարանը: Շեմարանը ունի 18 ուսանողներ, որոնք բացադիկ լուցութեամբ կ'ուսանին եւ կ'ապրին ամենէն ծանր պայմաններուն մէջ: Հիացումով եւ լաւագոյն տպաւորութիւններով վերադարձանք Ս. Էջմիածնի: Մեզի Կ'ընկերակցէր նաև Տ. Գառնիկ Ս. Քինչ. Հալաշեանը, որ իր հերթին յատուկ ուշադրութեամբ եւ հիթական միջոցներով կը քաջալերէ Սեւանայ Շեմարանը:

ԵրկուՇաբթի, 3 Մայիս 1998

Առաւոտեան, պաշտօնական հանդիպում Վեհափառ Հայրապետի եւ Քենթըրպըրի Արքեպիսկոպոսի հետ, որուն մասնակցեցան նաև երկու կողմերու ներկայացուցիչները: Քենթըրպըրի Արքեպիսկոպոսի շքախումը անդամներն էին.

Օքսֆորտի եպիսկոպոս՝ Տորթ. Ռիշարտ Հերիս:

Հոգեւնորի - Քենըն Ստեփան Փլատըն (Արքեպիսկոպոսի անմիջական օգնական՝ Էքիմենիկ յարաբերութեանց):

Հոգեւնորի - Քենըն Չատ Քումեյքը (Մուկուայի եւ համայն Ռուսաստանի հովի):

Շքախումըին մաս կը կազմէին նաև հետեւալները. հոգեւորականներ՝ Քոյին Վիլիամ Քենտըր, Դոկտ. Ռիշարտ Մարշ, Էտուարտ Հոլանտ Ֆիլիպ Վորնէր, Շնարթան Պոլթըն-Շիկնը:

Արքեպիսկոպոսի շքախումըին մաս կը կազմէին նաև իր ազնի տիկինն ու Մուկուայի Անգլիական դեսպանատան ներկայացուցիչներ՝ Ֆրանսիս Նեվիլ Ռիշարտս (Minister and Deputy Head of Mission), Թիմլտի Ըլլ Պարո (Second Secretary, Political Affairs) եւ Շոզի Պել:

Իսկ Վեհափառ Հայրապետի կողքին էին. Կ. Պոլսոյ Պատրիարք՝ Նորին Ամենապատութիւն՝ S.S. Գարեգին Արքեպիսկոպոս Գաղանճեան, Գերաշնորհ Արքեպիսկոպոսներ՝ Վաչէ, Աղան, Եղիշէ, Գիտ, Ներսէս, Գերոգ եւ Ցովճան սրբազններ:

Պաշտօնական հանդիպման բացումը ըրա Վեհափառ Հայրապետը եւ իր ներածական խօսքին մէջ անդրադարձաւ սովորական շրջանի ժողովութեանց, որը օրերու հոգեւոր գարթօնքին ու յատկապէս, հոգեւորականներու պակասին եւ այդ իսկ պատճառու՝ լայն տարածում գտած աղանդաւորական շարժմանց:

Այնուինեւու, Արքեպիսկոպոսը անդրադարձաւ Կիրակի օրուան խանդավառ ընդունելութեան, Կումայրի այցելութեան և ապա յետագային ցուցաբերութեանը՝ Անկիշքան Եկեղեցւոյ կողմէ: Արքեպիսկոպոսը, առաջին հերթին, ակնարկեց Գանատայի Անկիշքան Եկեղեցւոյ պետ՝ Գերաշնորհ Տ. Մայքլ Փիրզ Արքեպիսկոպոսի յանձնարարութեամբ մեզի ուղղուած նամակին և արդէն իսկ մեր և Գանատայի Անկիշքան Եկեղեցւոյ Առաջնորդի միջեւ հաստատուած համատեղ գործակցութեան: Այս մասին հաղորդագրութիւն մը հրապարակեցինք Հայաստան մեր մեկնումէն առաջ, որով որպէս հիմք ընդունուեցաւ մեր և Գանատայի Անկիշքան Առաջնորդի միջեւ գոյացած յետագայ գործունելութեան նախագիծը:

Ընթացքին տեղի ունեցան նաև այլ խորհրդակցութիւններ և ժողովը աւարտեցաւ երկու Եկեղեցիներու պետերու միատեղ ստորագրուած հաղորդագրութեամբ մը, (հաղորդագրութիւնը կցեալ):

Պաշտօնական հանդիպումէն ետք խորհրդակցական համաժողովին մասնակից ներկաները, Վեհափառ Հայրապետի գլխաւորութեամբ, մեկնեցանք Երեւան քաղաքամայր, որ տեղի ունեցաւ քաղաքավարական այց Հանրապետութեան նախագահ՝ Մեծարգոյ Տիար Լեւոն Տէր Պետրոսեանին: Ընդունելութեան ընթացքին նախագահ Լեւոն Տէր Պետրոսեան յատուկ կերպով անդրադարձաւ ներկային Հայաստանին և Արցախին: Ան, խօսելով Արցախի մասին, իր եզրափակումը ըրաւ հետեւեալ մեկնարանութեամբ՝ թէ Արցախի հարցը իր լուծմանը կը յանգի փոխադարձ գիշում-ներով: Այնուինեւու, նոյնպէս Վեհափառ Հայրապետի գլխաւորութեամբ, հոգեւորականաց շքախումը այցելեց Եղեռնի յուշարձան - Ծիծեռնակաբերդ, որ կատարուեցաւ հոգեւիհանգստեան պաշտօն:

Նոյն օրը, կէսօրէ ետք, մենք անձնապէս, հանդիպեցանք Հանրապետութեան փոխ-նախագահ՝ Մեծայարգ Տիար Գագիկ Ցարութիւնեանի հետ: Ծուրչ ժամ մը տեսող մեր հանդիպման ընթացքին ըննարկեցինք շարք մը հարցեր, որոնք սերտօրէն առնչուած են Մայք Հայրենիքին և թեմի յանձնառութեանց: Մեր խօսակցութեան ընթացքին փոխ-նախագահը անդրադարձաւ մասնաւորաբար «Հայաստան» համահայկական հիմնադրամին, Գանատայի մօտ լիազօր դեսպան մը նշանակելու և այլ հարցերու:

Նոյն օրը երեկոյեան, Վեհափառ Հայրապետի հիմնադրութեամբ կազմակերպուած էր ողջերոյթ ճաշկերոյթ ի պատի Քենթըրպըրի Արքեպիսկոպոսին և իր շքախումըին: Ծաշկերոյթի ընթացքին արտասանուեցան ճառեր՝ Վեհափառ Հայրապետի և Արքեպիսկոպոսին կողմէ:

Երեքշաբթի, 4 Մայիս 1993

Առաւոտեան մեկնեցանք Արտաշատ՝ Արարատի շրջան, ընկերակցութեամբ Խոր Վիրապի վանահօր օգնական՝ Արժ. Տ. Միխթար քինը. Սարիբեկանի: Այնտեղ մեզ դիմաւորեցին Արարատի շրջանի Ծրչկերոնի գործկոմի նախագահ՝ Տիար Ֆիրդուս Զաքարեանը և տեղույն Հայ Եկեղեցաւէր Երիտասարդաց կազմակերպութեան ներկայացուցիչները: Մեր հանդիպման գլխաւոր նպատակն էր մօտիկէն հետաքրքրութիւն ցուցաբերել CYMA-ի ծրագրին, որուն համար մեզի կ'ուղեցէր Մոնթեալի յանձնախումը անդամներէն՝ Արա Երգնակցեանը: CYMA-ն (Canadian Youth Mission to Armenia) Առաջնորդարանիս հովանաւորութեամբ նախաձեռնուած կարևոր ծրագրի մըն է, որուն նպատակը բացարող գրքոյկ մը հրապարակած ենք արդէն և ցրուած մեր թեմի հաւատացեալներուն: Ծրագիրը հայերէնով կը կրուի «Առաքելութիւն ի Հայաստան»: Սոյն ծրագիրը կը քաջալերէ կազմակերպումն ու համախմբումը երիտասարդներու և, եթէ փափառողներ ըլլան, նաև չափահասներու, որոնք ամսուած ընթացքին, նուազագոյնը ամսուած մը տեսութեամբ պիտի նուիրուին հայենիքին՝ մասնակցելով յատուկ կերպով պատրաստուած աշխատանքային ծրագրերու: Այս տարի, 1993 տարուոյն ամրանը, Գանատայէն մեկնող խումբը պիտի կայք հաստատէ Արարատի շրջան և իր առաքելութիւնը պիտի կատարէ Երասխ, Արմաշ և Սեւակաւան գիղերէն ներս: Գանատահայոց Երիտասարդական ջոկատին պիտի միանան տեղույն երիտասարդական ջոկատները և աշխատանք պիտի ծաւալեն հետեւեալ բնագաւառներէն ներս.

- 1) Վերանորոգչական (շինարարական) աշխատանքներ տեղույն բուժարաններէն ներս՝ տեղացի վարպետներու հսկողութեամբ:
- 2) Գրադարաններու կազմակերպում:
- 3) Անգլերէն լեզուի դասընթացքներու հաստատում:
- 4) Ցատուկ անդրադարձ և ծրագրուած օգնութիւն՝ զոհուածներու ընտանիքներու և փախստականներու նկատմամբ:
- 5) Առաջնորդարանի կողմէ տրամադրուած օգնութեանց (Շիթական յատկացում, դեղօրայք, սննդելին և նոր հագուստելին) բաշխումը երիտասարդներու միջոցաւ:

CYMA-Ը մնայուն ծրագիր մը պիտի ըլլայ և ամէն տարի ամրանը երիտասարդական շոկատներ պիտի մեկնին Հայաստան, գիղական շրջանի մը մէջ կատարելու համար ծրագրուած աշխատանք: Տեղույն Վրայ աշխատանքները կը համատեղուին պատկան իշխանութեանց հետ: Երիտասարդական շոկատները պիտի ղեկավարուին մեր կողմէ Եշանակուած հոգեւորականի մը գլխաւորութեամբ: Ծրագիրը իր մէջ պիտի ունենայ կրօնական առաքելութեան բաժին մը: CYMA-ի առնչութեամբ առնենձին հաղորդագրութիւններ պիտի հրապարակենք Արա Երզնկացեանի Հայաստանէն վերադարձին: Այսուեւ Կ'ուզենք յայտնել մեր խորին երախտիքը Տէր Միմիթար քահանային, Մոնթէալի յանձնախումբին՝ գլխաւորութեամբ Ռունալտ Ալեքեանի, բոլոր նույրատուներուն և Տիար Տիրան Աւետեանին, որ յանձն առաւ Արա Երզնկացեանի ճանապարհածախսը: CYMA-ի կազմակերպութեան առաջին մէջ վերոյիշեալներու ներդրումը շափազանց կարեւոր հանդիսացաւ: Ի մասնաւորի Կ'ուզենք լիշել Jeunesse Canada Monde-ի հիմնադիր՝ Շերակուտական Ժագ Էպերի մասնակցութիւնը ծրագրի կազմակերպումին:

Նոյն օրը, Երեքշաբթի, 4 Մայիս 1993-ի երեկոյեան, Վեհափառ Հայրապետի հրաւերով մասնակցեցանք Գերագոյն Հոգեւոր Խորհրդի ներթական Շիստին: Ժողովին կը նախագահէր Վեհափառ Հայրապետը, Աերկայ Էհմ՝ Գարեգին Պատրիարք, Գերաշնորհ սրբազններ՝ Ներսէս, Գրիգորիս, Գարեգին, Գիւտ, Պարգև, Ցովնան Արքեպիսկոպոսներ և Տիարը՝ Պարգև Շահապետան, Բրոֆ.ներ Փափազեան և Բարայեան, Պիոն Յակոբեան և Գրիգոր Խանջեան: Ժողովն ուներ իրեն յատուկ օրակարգի Շիստեր.

- ա) Ընթերցում ատենադպրութեան և բխած հարցեր:
- բ) Քենթթղթապետի Արքեպիսկոպոսի այցը:
- գ) Հայց. Եկեղեցոյ և հայ Կաթոլիկներու միջև ստեղծուած պայքարի անհաջող ընթացքը:
- դ) Փարիզի մէջ Աւետարանական Եկեղեցիներու գիտաժողով - Առիդրուած՝ Հայց. Եկեղեցոյ:
- ե) Հայց. Եկեղեցոյ միութեան հարց:
- զ) «Հայաստան» համահայկական հիմնադրամ:

Գերագոյն Հոգեւոր Խորհրդի քննարկեց նաև Հայց. Եկեղեցին և հայրենիքը յուզող շարք մը այլ հարցեր:

Չորեքշաբթի, 5 Մայիս 1993

Օրուան առաջին կեսին տեղի ունեցաւ Եպիսկոպոսներու Խորհրդակցական Համաժողով, Վեհափառ Հայրապետի նախագահութեամբ: Ժողովին գլխաւոր նպատակն էր՝ նախապատրաստուիլ Սեպտեմբերին գումարուելիք եպիսկոպոսներու օրինական ժողովին: Որդեգրուեցաւ օրակարգ մը, որուն վերջնական տնօրինումը պիտի կատարէ Վեհափառ Հայրապետը, բացակայ եպիսկոպոսներուն հետ խորհրդակցելէ ետք: Այնուհետև, խորհրդակցական ժողովի ընթացքին կատարուեցաւ նաև աշխատանքներու բաժանում:

Նոյն օրը առաօտեան, անձնապէս հանդիպեցանք Շնմարանի ուսանողութեան հետ և խրախուսեցիք գիրենք՝ հաստատ մնալու իրենց կոչման մէջ ու առաւելագոյն շափով պատրաստուելու, որպէսզի իրենց հոգեւոր ծառայութեանց ընթացքին դառնան օրինութիւն մեր ժողովուրդին համար: Կէսօրէ ետք այցելեցինք Գայիանէի վանքին կից՝ Ս. Աստուածածին Կիրակնօրեայ Վարժարան, որ շորջ 250 աշակերտներու կողմէ պատրաստուած էր հանչէս՝ Քրիստոսի հրաշափառ Տօնին առիթով: Հանդէսի աւարտին, փակման խօսքով հանդէս եկանք և քաշալերական խօսքերով գնահատանքի արժանի նկատեցինք Հոգեւորի Տ. Վազգէն Արեդան,

տեսուչը Կիրակնօրեայ վարժարանին, Տիրութին, ուսուցչական կազմը և ծնողները, որոնք ձեռք-ձեռքի տուած լծուած են Աստուծոյ համելի առաքելութեան: Մեր խօսքին մէջ մասնաւոր սիրոյ արտայայտութեամբ դիմեցինք երախաներուն և ամէն մէկուն հետ առանձին ողջագորուեցանք: Փոքրերուն ուղղուած մեր խօսքին մէջ ըսինք. «Ձեր շրջներէն արտասանուած Աստուծոյ խօսքը՝ մեր հոգիներուն մէջ անբացատրելի շարժում մը կ'առթէ: Այդ շարժումը նման է Բրոպատկեկի աւագանի շուրերուն շարժմանց, որն այս անգամ անդամալոյն հոգիները վերստին կեանքի կը հրաիրէ»:

Երեկոյեան հրաժեշտ առինք Վեհափառ Հայրապետէն և Հինգաբթի, վաղ առաօտեան, Փարիզի վրայով վերադարձանք Մոնթէալ, Առաջնորդարան:

Ինչպէ՞ս վերադարձանք: Հայրենիքի ցաւերով մտահոգուած: Ով որ տեղեակ չէ, թող լայ իմանայ, որ Հայրենիքը դաժան ձմեռէ մը միայն քանի մը ամսով ձերքազտուած է: Քաղաքական, տնտեսական ու ընկերային կեանքի դժուարին պայմաններու մատնուած մեր երկիրը կ'ապրի վաղուան արշալոյսին յոյսով: Մեր երկրին բնականն կեանքը պայմանաւորուած է շրջափակումի վերացումովը, որուն առիջ կու տայ Արցախի արդար դատի հետապնդումը: Ողջունելի է տեսմել, որ հայրենիք պետութեան նախագահը Արցախի արդար դատի լուծումը կը տեսմէ համատեղ զիշողութեամբ: Ծշմարիտ հայրենասէր հայր պէտք է ունենայ աշխարհագրական-քաղաքականութեան հայեցակետ: Զենք կրնար ի նկատի չառնել մեր շուրջիներուն ուժի տարրողութիւնը եւ, ի մասնաւորի, Արևմուտքի անտարքը քաղաքականութիւնը Հայաստանի նկատմամբ: Եւ տիրոյ այս իրավիճակին մէջ, հայ ժողովուրդին զաւակները, ի մասնաւորի Հայրենիքի և Արտասահմանի մէջ, պէտք է գործեն բացարձակ միասնականութեամբ, ճշմարիտ քրիստոնէական սիրով ու հաւատքով եւ ամէն հայ իր կեանքը իմաստաւորէ այսօրուան հայրենիքով:

ՅՈՎՆԱՆ ԱՐԳԵՊԻՍԿՈՊՈՍ
Առաջնորդ Գանատահայոց

7 Մայիս 1998

Եկեղեցածին Տաղանդը

ԴՊԿԸ. ԳԷՈՐԳ ԽՐԼՈՒՔԵԱՆ

Լուսինէ Զաքարեանի մահը ես ապրեցի շուրջ 30 տարուայ ընկերութեան տարածութեան մէջ: Նրա կորուստը տեսայ հայ հողագործի ու խաչնարածի, հայ բանուորի ու գիտնականի, հայ հոգեւորականի ու աշխարհիկ մարդու, եկեղեցու խորանից մինչեւ հայ մազաղաթները եւ Հայաստանի ամենախուլ անկիւնից մինչեւ անծայրածիր տիեզերքը ձգուող շառաւիղի մէջ:

Այդ բարի, համեստ, թախծոտ, նրբակերտ ու քաղաքական պայքարից հեռու կանգնած աստղին ես հանդիպեցի գաղափարական թէժ պայքարի բովում, երբ, անգիտակցաբար, նա որոշիչ դերակատարներից մէկն էր դառնում մշակութային այն երկրաշարժին, որ նախորդեց Եղեռնի 50ամեակի տօնակատարութիւնը պաշտօնականացնելու համար մղուող ժողովրդական պայքարին:

60ական թուականների սկիզբն էր: Խրուշչովեան դարաշրջանի ծաղկուն տարիները: Կեանքն ընթանում էր իր սովորական հակասականութեամբ: Մի կողմից նկատելի էր խրուշչեան ձիւնահալլը եւ միւս կողմից՝ գաղափարական պայքարի սրուածութիւնը: Ժամանակաշրջանում տիրող գլխաւոր սկզբունքը՝ խաղաղ գոյակցութեան վարդապետութիւնը, ելնում էր այն տեսակէտից, որ պատերազմի վտանգի, ռազմական առճակատման բացակայութեան պայմաններում սրում է գաղափարախօսական պայքարը: Այդ հողի վրայ պոլշեւիկեան կուսակցութիւնը շեշտում էր անաստուածութեան քարոզչութեան նշանակութիւնը: Անսատուածութիւնը որպէս կրթական ծրագրի պարտադիր բաղադրամաս սկսեց դասաւանդուել դպրոցներում, համալսարաններում: Ուժեղացաւ գաղափարական պայքարը հաւատացեալների եւ եկեղեցի յաճախողների դէմ:

Այդ օրերին, երիտասարդութեան, յառաջապէս ուսանողութեան հոսքը գէպի եկեղեցի, մանաւանդ էջմիածնի Մայր Տաճարը, այնքան ուժեղացաւ,

որ սկսեց մտահոգել հանրապետութեան կուսակցական ղեկավարութեանը: Յանձնաժողովներ կազմուեցին, որպէսզի ուսումնասիրուի այդ «անակնկալ» երեւոյթի պատճառները: Անցկացուեցին կուսակցական խիստ ժողովներ: Պատժուեցին գաղափարական ճակատի որոշ աշխատողներ:

Շրջագայութեան մէջ մտան այդ երեւոյթը բացատրող երեք հիմնական տեսակէտներ: Մի խումբ ղեկավարներ այն բացատրեցին անցեալում թոյլ տրուած սխալներով: Ուրիշներ պատճառը որոնեցին խրուշչովեան ձիւնահալլ մէջ: Իսկ երիտասարդութիւնը ընդգծեց, որ ինքը էջմիածնին է գնում ըմբռչինելու համար հոգեպարար հայ եկեղեցական երաժշտութիւնը, որը սկսել էր կատարուել մասնագէտ երգիչների մասնակցութեամբ, մանաւանդ երաժշտանոցի ուսանողների, եւ բարձր վարպետութեամբ: Այդ կատարողների շարքում ի մասնաւոր շնչառաւուն հրաշանասոր ու ուսախօս ախալցիսացի մի աղջկայ անունը՝ Սվետլանա Զաքարեանի անունը:

Կուսակցական ղեկավարութեան բոլոր ջանքերը՝ երգիչներին արգիլելու ուղղութեամբ, ապարդիւն մնացին: Սպառնացին ուսանողներին զրկել թոշակից եւ նոյնիսկ հեռացնել երաժշտանոցից:

Սոյն շարժումը նոր իմաստ եւ ուժ տուեց այն պայքարին, որ հայ երաժշտասէր հասարակութիւնը մղում էր հայ հոգեւոր երաժշտութեան գաղափարիկան իրաւունք տալու համար: Նա, արդարացիօրէն, հարցնում էր, թէ ինչո՞ւ թոյլատրելի է հրապարակով երգել եւրոպացի տարբեր հեղինակների Ավէ Մարիանները, իսկ Սուլը Սուլը արգիլել արտաեկեղեցական կատարումների համար: Ժողովուրդը պահանջում էր, որ հայ հոգեւոր երաժշտութիւնը անբաժանելի մասը դառնայ կատարողական արուեստի եւ հայֆիլհարմոնիայի

երգացանկի:

Յաղթեց նոր մտածողութիւնը,
երիտասարդութիւնը: Շահեց հայ
երաժշտական արուեստը: Այդ պայ-
քարի բովում հայ հոգեւոր երա-
ժշտութիւնը զուաւ իր լաւագոյն
կատարողին, իր դրօշակակիրին՝
Լուսինէ Զաքարեանին: 30 տարի
շարունակ նա հայ հոգեւոր երգը
եւ դրա միջոցով հայ հաւատքն ու
եկեղեցական պատգամը տարածեց
աշխարհասփիւռ հայութեան եւ ողջ
մարդկութան մէջ:

Իր սիրոյ կուռքին անսահմանօրէն
նուրիրուած հմուտ գիտնական Խորէն
Պալեանը, քաջ գիտակցելով իր
կեանքի ընկերոջ պատմական առաքե-
լութեան ազգային եւ գեղագիտական
խորքը, ինքնազոհաբար իրեն վերա-
ծեց այնպիսի մի պատուանդանի,
որի վրայ բարձրացաւ Լուսինէի
անմահ կերպարը:

Երկու անուանափոխութիւն գրան-
ցուեց: Սվետլանա Զաքարեանը վե-
րանուանուեց ու դարձաւ Լուսինէ
Զաքարեան (սվետ բառը ուսւերէն
նշանակում է լոյս): Հայ եկեղեցական
երաժշտական գոհարներն սկսեցին
Համերգային ծրագրերում ժողովրդին
մատուցուել «Կրօնազերծուած» խո-
րագրով՝ որպէս հայ միջնադարեան
երաժշտութիւն:

Այդ օրերին էր, որ ես ծանօթա-
ցաք Կամփտապի պնուան երաժշտա-
նոցի սան Լուսինէ Զաքարեանին:
Նրա դէմքը անմիջապէս ինձ յիշեց-
րեց Պետրոս Դուրեանի «Նէ»
բանաստեղծութեան կերպարին.
Թէ կոյսն չըլլար

Սիրուն ու անրիծ,
ԶԱՍՏՈՒԱԾԻ այն երկնից
Մարդն ո՞ւր կը կարդար:

Յաճախակի անհատական շփումները
մեզ համոզեցին, որ Լուսինէն
ծնուած է շարականներ ու տաղեր
մեկնարաններու համար, եւ որ այդ
հոգեւոր երգերի իմաստը, նրանց
ձայնանիշները փորագրուած են նրա
հոգու խորքում եւ այնտեղից է
քիսում այն անմահական երաժշտու-
թիւնը, որը մի քանի վարկեանում
աղօթատեղի էր դարձնում տուեալ
վայրը: Լուսինէի ներաշխարհը
ինքը մի շարական էր: Նրա կեանքն

էլ մի պատարագ դարձաւ հայ եկե-
ղեցուն եւ ազգին համար:

Լուսինէն յաճախ էր իր ընկեր-
ների օճախները, այդ թուում նաեւ
մեր տունը, վերածում էր խորանի
ու ողջ ընկերներին բաժնեկից
դարձնում հայ աւանդական սրբու-
թիւնների ու գեղագիտական արքե-
ցումի: Տնային ջերմ ու անմիջա-
կան միջավայրում մենք աւելի
խորութեամբ ու զգացումով էինք
ընկալում նրա մեկնարանութիւննե-
րը, քան երբ նրան ունկնդում
էինք համերգային դաշիճներում
եւ մարդաշատ եկեղեցիներում:
Նախընտրում էինք սենեակը լուսա-
ւորել մոմերով: Մոմերի լոյսը
ինքնատիկ երանգ էր տալիս Լուսի-
նէի դէմքի միմիկային: Նրա ձայնը
ստանիւմ էր իւրայտուկ խորհրդա-
ւորութիւն, ինքնարուխ մի ուժ,
որը մեր հոգիները վեհացնելով
մօտեցնում էր Բարձրեալին: Մաք-
րուում էր մեր ներաշխարհը եւ
հարստանում մեր իմացութիւնը:
Այդ երգերը դառնում էին մեր
հոգու սաղմուսարաններն ու թարգ-
մանիչները: Նրանցով, հայ հոգեւոր
երգով, զարդարուած յաղթանակի
կամարով Լուսինէն մուտք գործեց
միջազգային երաժշտական յայտա-
գիր:

Լուսինէն, Խորէնը եւ ես յաճախ
էինք երեքով շրջում Հայաստանի
շրջանները՝ ժողովրդին լուսաւո-
րելու ու նրանից սովորելու
համար: Երբեմն գիշերում էինք
սարերի գլւին՝ խաչնարածների
վրաններում: Լուսինէն երգում
էր, Խորէնը բացատրում էր երգար-
ուեստը, իսկ ես՝ դասախոսում էի
հայագիտական ու հոգերանական
նիւթերի շուրջ: Գիւղացին ու
խաչնարածն իրեն շոյուած էր
գուամ՝ որ եւսինեկ տաբագու-
թեամբ մի երգչուհի իրեն այցի է
եկել: Խորէնը բացատրում էր, որ
Մեծն կոմիտասը իր երգերը
ժողովրդից է վերցրել, որ նա
գիւղ առ գիւղ ման է եկել ու
հաւաքել է հայ ժողովրդական
երգը: Այդպիսի պահերից մէկում,
տարեց մի կին քթի տակ սկսեց
մըթմըթալ մի մեղեղի: Խորէնը

անմիջապէս վեր ցատկեց եւ ուրախութեամբ փղաւեց.

- Քոյրիկ, այդ երգն աւելի բարձրածայն երգիր:

Կինը զարմացաւ: Ամաչեց: Ստիպեց մի քանի անգամ խնդրել: Վերջապէս երգեց: Երբ նա աւարտեց, Խորէնը սկսեց երգել: Նկատելի էր այդ երկու մեղեդիների ընդհանրութիւնը: Այդ օրինակի հիման վրայ Խորէնը խաչնարածներին հասկանալի դարձեց, թէ ինչպէս կոմիտասը ժողովրդի կատարմամբ լսած երգից կարողացել է դուրս բերել զուտ հայկականը, հայկական կորիզը ու այն մշակել: Այդ բացատրութիւնից յետոյ Լուսինէի կատարումները դառնում էին աւելի մատչելի ու հասկանալի:

Այսպէս, ինչպէս հայոց եկեղեցին

ծննդավայրն է հայու հոգու, այնպէս էլ Լուսինէ Զաքարեանի երաժշտական տաղանդը ծնունդն է հայ հոգեւոր կեանքի, հայ հոգեւոր երգարուեստի: Եկեղեցում ծնուած տաղանդը հրապարակ իջաւ ժողովրդական կամքի ուժով, ժողովրդի պահանջով եւ ժողովրդական ոգով: Աստուածային օրհնութեամբ եւ ժողովրդական թիկունքով Լուսինէ Զաքարեանը մի անգամից հասաւ համաշխարհային համբաւի, թէեւ օրուայ տէրերը նրան չնորհեցին իր արժանիքի նուազագոյնը: Այդպէս վարուեցին Պարոյր Սեւակի, Յովհաննէս Շիրազի եւ Մինաս Աւետիսեանի հետ: Այդ չորսի ընդհանրութիւնը շատ աւելի խորն ու արմատական է:

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆՔ

Սաղիմական Ռիխտագնացութիւն Հայոց Ս. Զատկի Առիթով

Ապրիլ 20 - 29, 1992

Գրեց: ԱՐՏԷՆ Ա. ՔՃՆՅ. ԱՇՃԵԱՆ

ՆԵՐԱԾԱԿԱՆ

Օգտագործելով 1992-ի ժմրան սկիզբը ստացուած յայտարարութիւնն մը, երէցկինս Մարիամ ու ևս որոշեցինք մեր տարեկան արձակուրդի առաջին տասն օրերը յատկացնել զիսպի Հայ Երուսաղմբ ուխտագնացութեան մը: Կապ հաստատեցինք Տիկ. էն Տէվէճեանի հետ՝ ուղեւորութեանց կազմակերպիչ մը Պէյսայտ - Ն. Ե. - բնակող, խնդրելով որ իր պատրաստելիք ծրագրին մաս կազմէ Երուսաղէմի Հայոց Զատիկը՝ Ապրիլ 26-ին տօնելի այստեղ, համաձայն Հին Տումարի:

Տիկ. Տէվէճեանի յայտարարութեանց ընդ առաջ գացին տասնէ աւելի Ամերիկահայեր: Սակայն ասոնցմէ ոմանք՝ մտահոգուած Խորայէլեան գրաւման տակ գտնուող Հողամասերուն. մէջ պատահած նոր արիւնահեղութեանէ, հրաժարեցան ուխտագնացութեան մասնակցելէ: Խորի վերածուեցաւ Խօթնանատի, ներառեալ կազմակերպիչ Տիկ. էն Տէվէճեանը: Խօթնին մէջ նախապէս Երուսաղէմական Ս. Զատիկի փորձառութիւնը ունեցած միակ անհատը ես ի՞ն նախկին միարան Ռիխտին Սրբոց Յակոբեանց - ուսանող սարկաւագի Հանգամանքով: Սակայն այդ փորձառութիւնը զիս կը տանէր ետ կէս դարէ աւելի, յիշելու համար Ս. Զատիկը 1941 տարուան, երբ երջանկայիշատակ ծիսագէտ Տ. Մեսրոպ Պատրիարք Նշաննանի պաշտօնավարութեան օրով կը բոլորէի ժամանակաւորաց Ընծայարանի նրորդ - աւարտական և տարեշրջանը: 1941 բախտուող տարին: աշխարհի ուշադրութիւնը կեղրոնացած էր պատերազմէ կլանուած Եւրոպայի վրայ, եւ Հայ Եկեղեցին տակաւին սուզի մէջ էր եղերարախտ Տ. Խորէն Ա. Մուրադրէկեան Ամենայն Հայոց Կաթողիկոսի խորհրդաւոր վախճանումին - 1938 - հետեւանքով: Երուսաղմբ եւ ամրող Պաղեստին Բրիտանական Հոգատար իշխանութեան ներքեւ կը գտնուէին:

Երուսաղէմի Հայոց նորընտիր Պատրիարք և Ամերիկայի Հայոց Արևելյան թնմի նախորդ Առաջնորդ ամենապատի Տ. Թորգոմ Արքեպս. Մանուկեան տեղեակ էր ծրագրուած այս ուխտագնացութեանէն: Սրբազնին թելադրութեամբ և Սաղիմական Հայ գործակալի մը օժանդակութեամբ Տիկ. էն Տէվէճեան պատրաստած էր մեր փոքր խումբի յայտագիրը: Իմ պարագային՝ ուղեւորութեան պատրաստուելու մտադրութեամբ ձեռնարկեցի վերսախն կարդալ Տ. Մաղաքիա Արքեպս. Օրմաննանը Հայկական Երուսաղէմը՝ 1915-ին զիրի առնուած, զոր 1931-ին հրատարակած էր Օրմաննանի բազում հիացողներէն Մեսրոպ Եպս. Նշաննան, այն ատեն լուսարարապետ Երուսաղէմի Սրբոց Յակոբեանց Միարանութիւն:

ՕՐ ՄԵԿ - ՍԻՐԱՔԻՒԶ - ՆԻՒ ԵՌՐՁ - ԹԵԼ ԱՎՀԻՎ - ԵՐՈՒՍԱՂԵՄ, 19-20 ԱՊՐԻԼ

Նոր Տոմարով Ս. Զատկի պատարագը մատուցի Սիրաքիւզի (Ն. Ե.) Ս. Պօղոս Հայ Եկեղեցւոյ մէջ, և կեղեցի մը որ չատոնց ծախու առնուած է Բողոքական յարանուանութենէ մը: Ս. Պօղոս Եկեղեցին ունի երեք երգեհոն - մին՝ վերնատան մէջ - և երեքին ոչ շատ աւելի թիւով երգիչներ դպրաց դասուն մէջ, որ այս առաւոտ կը վայելէր օժանդակութիւնը հեռաւոր վայրէ այցելող երիփասարդուհիի մը: Ներսը պատերու ծեփը ճամած է տեղ տեղ: Սարկաւագ չկայ: Եկեղեցւոյ թեմական պատգամաւոր Յարութիւն Բարնակեան, զրեթէ ինձ տարեկից, բուրգառ ի ծեռին կ'օգնէ բնմին վրայ: Կանխաւ ամիսներ՝ առաջ երր հեռածայնով հրաւիրեց զիս Զատկի պատարագը մատուցանելու, այս բարի աշխարհականը խոստովանեցաւ որ ինք սարկաւագի բաժիններուն անտեղեակ է: Կարելի չեղաւ Նիւ Եռոքին Զատկի առթիւ Սիրաքիւզ երթալ յանձն առնող սարկաւագ ճարել: Կը նկատեմ որ Յարութիւն պառիթոն ժայնով կ'եղանակէ լոկ «Աստուծոյ երկիր պագեսութք»ը արուեստակալ մոնով մը: Այդքան: է սորվածը: Այս համեստ ծովիր, որ սնիվական եկեղեցի ունենալէն առաջ մի քանի տարի զիս ունէր իր այցելու ծիսակատարներու շարքին, ներկայիս կը վայելէ - որքան որ անոր ժամանակը կ'արտօնէ - հովուական հոգածութիւնը վարդապետի մը որ հովիւն է նաև Նիակարա Ֆոլզի եւ Ռաչէսմբըրի ծովիներուն, եւ կը բնակի Ռաչէսմբըր:

Պատարագին յաջորդող նախաճաշի համայնական նոխ սեղանը հազիւ օրհնած եմ: Կը նախընտրեմ հապենպ ճաշակել միթափուզ պատրաստուած ծանօթ պահոց կերակուր մը, իսկ փոքր սիմիթ մը եւ կապոյտ ներկուած զատկական ձու մը ափիս՝ պայուսակովս կը հետեւիմ Յարութիւն Բարնակեանին: Օդակայան հասցնելէ առաջ զիս պիտի տանի հիւանդանոցէ տուն նոր վերադարձած ծերունի մայրիկի մը: Մեծ սակայն իրեղէններով խճողուած կառքին մէջ ափիս մէջինները տեղաւորել կը փութամ զատկական հաւկիթը կը սահի, եւ կառքի բաց դռնէն գլորելով կ'իյնայ դուրս եւ կ'աներեւութանայ կառքին ներքեւ: Փոլոնիացիններու գործաւորական թաղի մը մէջ ապրող հիւանդ հայուհիին կ'այցելենք. կը ջանանք սրտապնդել - ով զիտէ ինչ տեսակ վիրահատութեան ենթարկուած է - կուտամ Ս. Հայորդութիւն Եկեղեցւոյ պատկանող մասնատուին, եւ «Փարատեա զցաւա» աղօմքը արտասանելիս ետք կը մեկնինք:

Օդակայան: Զատկի կիրակիի այս յետմիջօրէին ցանցառ ևն ճամրորդները: Տոմսակա ստուգող պաշտօնէն հին ժպտուն «Հէփի Խմբը» կը մաղթէ ինձ: Ամերիկեան Արծի: Փոքր սաւառնակը մանեւրուս, կը նկատեմ որ հորիզոնական յաշի հրեթ փոքր ամբող միայն ունի, ձախինը միւս երկուքին անշատուած նեղիկ միջանցքով մը: Նիւ Եռոք, Քէնչտի Օդակայանը հասնելուս կը հեռածայնեմ մեր ծխատէր Տ. Գարեգին Քէնչ: Գասպարեանին, որուն տունը ճաշի հրւար են ընտանիքին մնացեալ երեք անդամները: Կը պատրաստուին ճամրայ ելնելու եւ ինձ հանդիպելու: Տ. Գարեգինին ծիծաղ կը պատճետէ իմ կապոյտ զատկական հաւկիթի կորուստի պատմութիւնս: Այս մեծ օդակայանի տարրեր զիծերու հաւաքավայրերը հանդիպող ներքին կկոցի դեր կատարող պիտիւ մը կը մտնեմ: Վարիչը եւ ետեւի դռան հսկիչը՝ մին կին միւսը այր, երրեմն կը հակասեն իրարու իրենց բարձրածայն յայտարարութեանց մէջ: Մօտ քանի վայրկեան ոտքի վրայ այս խճողեալ կկոցին մէջ՝ ի վերջոյ կը հասնիմ արտասահման ճամրորդոկղներու մեր սաւառնակի զիծի մեծ կայանը: Արեւմուտքէն քիչ ետք պիտի ուղեւորուէինք դէպի թէ Ավիվ: Հրեաներու մեծ խճողում կայ: Մերոնք եւ միւս հայ ուխտաւոր-

ները բաշպէս պրտր սշմարտու զիս։ Ետ դարձ ընթլով դուրս կ'ելլսս դէպէն մայրը եւ կեղրոնական դիրքով՝ ցամաքապտատ կղզեակի մը վրայ կանգնած կը սպասեմ, Հակառակ զով.օդին, որ կը շեշտուի քանի արեւը կը խոնարհի։ Ժամը 8-ին գրեթէ միաժամանակ կը նշմարեմ իմ ձախ կողմէն մօտեցող կառքս - մէջը երէցկինս եւ երկու զաւակներու - եւ աջ կողմս կայանի մուտքը քալելով յառաջացող Տիկ. էն Տէվէճեանը - իր զաւակներով - ու նիւ ձըրզի բնակող ուկտաւորներ Սարգիս Տէքս Խաչիկեան եւ Տիկ. էն, այրի Տիկ. Աղաւնի Թիլպեան, եւ Տիկ. Կրէյս Փինէճեան։

Մեր լայնանիստ սաւառնակի ճամբորդներու շատը հրեաներ են։ Ասոնց Համրաւը - իրաւացի թէ նախապաշարեալ - այն է որ սաւառնակին լուսցարանները անմաքուր կը թողուն գործածելէ ետք։ Աջ կողմ պատուհանին կից է աթոռու։ Քովս երէցկինս է, եւ անոր ձախին։ Կրէյս Փինէճեան - անցեալ աշնան երր զացին Ս. էջմիածին Ս. Միւռոնի օրհնութեան, երկուքը սենեկառ կից եղան Երեւան Արմենիա. Հիւրանդցւ։ Կարգ. մը ընթիրցումներէ ետք ես քիչ մը եւս մշակեցի Աւագ Հինգչարթի Խաւարման գիշերը Երուսաղէմ Սրբոց Յակոբեանց տաճարին մէջ խօսելիքս։ Տասն ժամ անընդհատ պիտի թռի սաւառնակը մինչեւ թէ Ավիքի Զանացի քնանալ։ Լալկան մանչուկ մը կայ քիչ անդին, ծնողքին հետ։ Երբ վայրէջքի պահը մօտեցաւ, դիտեցի որ մեր երեսը մաքրելու տաքցուած թամանժեռոց չբաշխեցին ճամբորդներոււ։

Թէլ Ավիք, Պէն Կուլիին օդակայանը լուսաւոր, ընդարձակ եւ տունկերով զարդարուած Հաճելի սրահ մը ունի Յետմիջօրէ է արդէն։ Երկուշարթի։ Մարիամը ինձմէ արագ քալելով, առաւ մեր պայուտակները։ Երեք կտոր, եւ գտաւ որ պայուտակներէն մին, բոլորովին նոր, պատուածք մը ունէր։ Ժամանակ առաւ Հատուցման պահանջագիրը լցնելը, որովհետեւ պաշտօնեայ կինը մեզմէ առաջ մի այլ պահանջողի հարցով երկար զրաղեցաւ։

Մեր եօթ հոգինոց խումբը Երուսաղէմ Հասցնելիք օթոպիւսին մէջ բարձրախօսով պատմական եւ այլ տեղեկութիւններ կուտար Արամ Խաչատուրեան։ Բուզը իմ երբեմնի գծագրութեան նոյնանուն ուսուցիչին։ Ճամբան դէպի Երուսաղէն բարձրացող բլրակողերուն աչքի կը զարնեն ներդաշխած հրեաներուանդապարոյց բնակարանները շատ հասարակ քարէ եւ ապիտակւաւ։

Շուտով Երուսաղէմ ենք, հասսնով արեւմուտքն։ Հին Օսմանեան պարիստի գոներէն նոր Դուռ Կոչուած մուտքին Հանդիպակաց, բանուկ պողոտայի մը վրայ բարձրացիր կանգնած է չորս-հինգ յարկանի դղեակի նմանող Հռոմէական Կաթոլիկ Նօմիր-Տամ Հիւրանոց։ Այս հիանալի հաստատութեան սկզբնաւորութիւնը կապուած է ֆրանսացի Կաթոլիկ վանականներու նախաձեռնութեան։ 1884-ին, ֆրանսացի ուկտաւորներու ապահովութիւնը եւ Հանգիստը Հետապնդող։ Շէնքը ծանր կերպով վնասուած է 1948-ի Խարայէլ-Արար ընդհարումները միջոցին։ Նաեմացումի եւ անգործածելիութեան երկար շրջանէ մը ետք, 1978-ի Դեկտեմբեր 27-ին նիւ Եորդի Կաթոլիկ առաջնորդ Հանգուցեալ Կարտինալ Քուք յանուն Ն.Ս. Պապին կրկին կ'օրհնէ նորոգուած Հիւրանոցին մատուռը եւ կը յայտարարէ Նօմիր-Տամ Կեղրոնը որպէս միջեկեղեցական սուրբ վայր մը։ Շէնքին ճակատը տանիքին վրայ զոյգ մը բերդակերպ ցած աշտարակներու միջեւ կանգնած է Ս. Մարիամ Աստրուածածնի աջքառու արձանը։

Մարիման ու ես մեր խումբի միասնական ընթրիքէն առաջ քալելով գացինք Ս. Յակոբայ Վանքը Հայոց, նոր Դուռէն անդին անցնելով նեղիիկ եւ անկիւնաւոր փողոցներէ, ուր կը տեսնենք յուշանուէր վաճառող փոքր խանութեան, ճաշարաններ, վանատուն-դպրոց, եւ ասոնց մէջ թիմուած բնակարաններու դռներ։ Հայոց Վանքի դռնէն հազիւ ներս մտած եւ դռնապանը ողջունած, առանց տնտեսալու ուղղուեցանք դէպի վանքի հարաւարեւ-

պատեալ չէնքը՝ կից Սարտիկեան Թանգարանին – Զամ Թաղ՝ –, ինչպէս նաև ասոնց եւ միարանական թաղի – Պաղչէ Թաղ՝ հարեւան Կիւզէնկնան Մատենադարանի չէնքը։ Երեսուն տարի առաջ, երբ Յորդանանեան տիրապետութեան շրջանին Մարիամն ու ես մէկ-երկու զիշեր օմեւանեցանք Պաղչէ Թաղչէ ժառանգաւորներ տակաւին կը բնակէին եւ կ'ուսանէին ներկայիս Թանգարան կոչուող 1857-ին կառուցուած ճեմարանին եւ անոր կից երկյարկանի Զամ Թաղին՝ մէջ։ Մեր բախտն էր որ սա պահուն էնթարի հազած միջահասակ մօրուաւոր մը թխաղչէմ – Հասկցանք որ Վաղարշ Եպիսկոպոսն էր այս կը քալէր նոյն ուղղութեամբ։ Էմանայով մեր փափաքը հին ճեմարանի բակէն ներս մտնելու,՝ բանալիներու խուրձէ մը զատեց մետաղեայ դուան մը կղպանքի բանալին,՝ եւ բանալով ցանկապատին դուոր, թոյլ տուաւ մեզ՝ իր հետմտնել բակին այն մասը ուր իմ ուսանողութեան շրջանին կար ծաղկանոց մրց։ Այժմ շշմեցուցիչ էր տեսարանը։ մեր աչքերուն առջեւ էր թափոնի եւ կոտրած նետուած իրերու կոյտ մը։ Անցեալ տարիէն ի վեր Պաղչէ Թաղի ներսը յառաջ տարուող նորոգութիւնները անհրաժեշտ, դարձուցած են թափոն եւայլյն մերձակայ տեղ մը կուտակելը։ Եւ այդ վայրը իմ պատանութեան շրջանի գեղեցիկ ծաղկատանի հիւսիսային բաժինն էր, մօտը մեր հին փոխ տեսքն շի անկիւնի սինեսակին։ Կանոնաւոր ածուներու բաժնուած այդ ջուրի կարօն և հողաշերտը ինչ նոանդով կը ծաղկեցնէին պարտիզամշակութեան սէրեւն հետաքրքրութիւն ունեցող ժառանգաւորներ, քաջալերութեամբ տեսուչին։ Պարտիզին հարաւային թեւը, քաջաքի հարաւային պարիսպին նայող, ուր ատենին իմ եւ գործակիցներուս – այժմ ցրուած ձայնի, ձայաստանչ։ Գանատա – մրցանակի արժանացած ածուները կային, հիմա կը տեսնուի իրաղեալի, ցամքած կամ վայրի բուսականութեամբ խախարուած հողամասներ։ Այստեղ է որ Վաղարշ Եպիսկոպոս, Սուրբ Յարութեան Տաճարի Հայոց բաժնի տեսուչը, մութէն լոյս կալով իր ազատ ժամերուն, կը մշակէ իր սիրական վարդի տունկերը, կենդանութիւն ներմուծելով այդ անկենդան դարձած անապատին մէջ։

Այս երկու մեռած պարտիզները իրարմէ անջատող մեծկակ բակին կը նայի ճեմարանի չէնքին մուտքը, չէնք մը զոր Մ։ Օրմանեան իր վերը յիշուած գրքին մէջ կը նկարագրէ որպէս «զմբէթայարկ, վայելուչ եւ բարձր», որուն սրահը «կատարելապէս լուսաւոր է»։ Մինչեւ կառուցումը Ազեքս եւ Սարի Մանուկեան ժառանգաւորաց Վարժարանի չէնքին, վանքի մայր մուտքի հանդիպակաց հողին վրայ, ճեմարանը մէկ դարէ աւելի ծառայած էր։ Հարիւրաւոր ուսանողներու համար որպէս դասարան, սերտարան եւ հանդիսավայր։ Կը յիշեմ թատերական ներկայացումները զորս ժառանգաւորներ բեմադրած են այս չէնքի խաչածեւ եւ բեմ չունեցող սրահին մէջ։ Բնմը իւրաքանչիւր ներկայացման առիթով կը յարդարուէր Զամ Թաղի պահեստարանէն բեմուած տախտակէ հաստատուն սեղաններով։ Այժմ լքուած, ժարդուած պատուհաններով, անգործածելի վիճակի մէջ է թանդարան ըլլալու սահմանուած այս գեղեցիկ չէնքը։ Ճմլուած սրտով կը մաղթեմ որ վերստին կենդանանայ այս պատկառելի կառոյցը եւ գտնէ իրեն յարմար նոր կոչում մը։

Վերաղարձի ճամրուն վրայ մի քանի քայլափոխ անդին մեզ կը հըասուրէ Պալուստ Կիւզէնկնեան Մատենադարանը, քարաշէն երկյարկանի անջատ կանգնող չէնք մը, կառուցուած 1930ական թուականներուն սկիզբը։ Դուրսէն փակ երեւցող երկամի դուոր կը հրեմ։ Բաց է։ Ներսն է հաւատարիմ քարտուղար եւ հակիչ Սահակ Գալայճնանը, Պատրիարքարանին բազմակողմանի ծառայութիւններ մատուցանող ազնիւ հայորդին։ Սահակ տասնամ-

եակներէ ի վեր կը հաւաքէ և կ'արտասագրէ ու զբ դասաւորէ սոս ու պատշաճ Հրատարակութիւններ, 'ճոխացնելով Մատենադարանի հաւաքածուն։ Այստեղ կը Հանդիպինք Ամերիկայէն մեզի ծանօթ Հայզգէտ թէեւ ոչ-Հայ Օր. Ռուպէրթա Ըրուիրնին, որ զրադած է պրատումով։ Կրկին այցելելու յոյս յայտնելով հրաժեշտ կ'առնեմ Սահակ Գայայնեանէն, եւ վանքի մեծ բակին ուղղութեամբ քալելով, պատահմամբ կը ծանօթանամ Միարանութեան նորագոյն անդամներէն սպիտակամօրուս եւ ժպտուն ու բարի դէմք ունեցող Ռազմիկ Վրդ. Պօղոսեանին։ Ան կը յայտնէ որ ինք աւագ Թարգմանն է - անուակ մը վանական ոստիկանապես։ Ազնուարար կ'ընկերանոյ երկցինո՞ն և ինձ, մեր հետ միասին քայելով դէպի Նօմիր-Տամ։ Հան մեր խումբի անդամները կը տեղաւորուին բնիրիքի սեղանին շուրջ։ Հայր Ռազմիկ՝ բայսրին կը ծանօթանայ, բարի գալուստ կը մաղմէ և շուտով կը վերապատճայ վանք։

ՕՐ ԵՐԿՈՒ - 21 ԱՊՐԻԼ

Առաւոտուն բոլոր եօթն Հայ ուխտաւորներս կը բազմինք հիւրանոցի կամարակապ ճաշարակին մեզի յատկացուած սեղանին չուրջ։ Նեղ եւ երկար սրահ մը կը թուի ըլլալ սեղանատան այս բաժինը։ Մի քանի քայլ անդին, իրարու կից երկար սեղաններու վրայ սփոռւած է նախաճաշը պէսպիսուն, առատ, տաք եւ պաղ ուտելիքներուն Հիւրերը պէտք է մօտենան, լցոննեն իրենց նախասիրածը պնակի եւ բաժակի մէջ վերադառնան աթոռ եւ վայելեն։ Զափ չկայ որկրամոլին համար։ Միայն սուրճ կամ թէյ խմելու պարագային, մատուցողն է որ կը բերէ փարչը, մօտենալով սեղանին։ Բազմութիւնը հիւրերու մեծ է, տրուած ըլլալով որ ի միջի այլոց Աւստրալիայէն նկած է Յոյն ուխտաւորներու մի քիչ աղմկայարոյց խումբ մը։

Մատուցողներու եւ հիւրանոցի պաշտօննեաներու հասարակաց լեզուն Արարէն է։ Կան մի քանի հայ պաշտօննեաններ, որոնց շարքին երիտասարդ Երուսաղէմացի Գէորգ Ալէմեանը, որ ունի վարչական-ուսուցողական պաշտօն մը։ Կը ծանօթանայ մեզի։ Խօսակցութենէն յայտնի կ'ըլլայ որ իր զաւակները կը յաճախնեն Հայոց Վանքի Սրբոց Թարգմանչաց մանկապարտէզը։

Արամ Խաչատուրեան՝ մեր ուղեցոյցը, հոս է կանուխ, երիտասարդ Արար Քրիստոնեայ շարժավարի մը հետ։ Փոքր օթոսկիւսով ուղղուեցանք հիւսիս, դէպի Զիթեննեաց Լեռ։ Բարձունքի մը վրայ, բլրակողէն դէպի հարաւ նայելով, ուխտաւորի աչքին Երուսաղէմի հին պարիսպը եզերող ձորերէն զատ յստակ կ'երեւին Օմարի Մզկիթը իր մէծ զմբէթով, եւ Քրիստոնէական մի քանի սրբավայրերու գմբէթներն ու տանիքները։ Մեր ուտքերուն մօտ նեղ արահետներու եզերքը հողաշերտերու վրայ կը տեսնուին կակաչներ, որոնք կը յիշեցնեն ծննդավայրիս Հալէպի տարուան այս շրջանի գունագեղ արտերը։ Այցելեցինք Քրիստոսի Համբարձման վայրը - շատոնց Խալամներու սեփականութիւն զարձած-, Հայր Մերի Կաթոլիկ եկեղին, որու պատերուն վրայ համալափ ինձանկարներով Հայր Մեր պատկերացուած է շատ մը լեզուներով, որոնց շարքին սխալներ պարունակող Հայերէնով։ Գացինք նաեւ Մարիամ Մագդաղենացի եկեղեցին, նկարագարդ։ Ապա դժուարաւ կրցանք արտօնութիւն առնել նորոգութիւն կատարող Արար դոնապանէ մը Ռուսական ընդարձակ վանքը մտնելու։ Մայրապետներ կան այստեղ։ Բլրակողէն դէպի վար քալելով փոշոտ եւ բարքարուտ նեղ ճամբաններէ, հասանք Գեթսեմանիի Զորին մէջ Ա. Մարիամ Աստուածածնի գետնափոր տաճարը, որու սեփականատէրներն են հաւասար իրաւունքով Յոյն Օրթոտոքսներն ու Հայերը։ Տաճարի մուտքին մօտ Հայ Պատրիարքարանը ունի արար-Խորայէլեան ընդհարումներու առաջին դինադու-

Հեն ետք շինուած յուշարձան-զանգակատուն մը: Տաճարը պատուհան չունի. մոմի եւ կանթեղի լոյսով է որ կը տեսնենք քարէ լայն աստիճանները դէսի վար առաջնորդող Յատակին աջ կողմն է Մարիամ Աստուածածնի դերեղ՝ մանը, որու յարդարանքը հաւասար իրաւունքով պատասխանատուութիւնն է Հայոց եւ Յոյներուն: Որոշ անկիւններ կան պատարագի սեղաններ որոնք Հայոց հետեւորդ Ասորիներու եւ Ղպտիներու կողմէ կը գործածուին: Գերեզմանի մուտքին, լայն ատեանի ճախ պատին վրայ կախուած են համաշխափ փոքր սրբանկարներ որոնց վրայ կը կարդանք նկարիչին անունը՝ Արամ Խաչատուրեան, մեծ հայրը մեր խումբի ուղեցոյցին: Կրտսեր Արամ Խաչատուրեանը ինքն իրեն պարտականութիւն կը համարէ ի դաստիարակութիւն շրջապտոյտի մասնակցող իր խումբին, բարձրածայն Անգլերէն ընթերցում ընել Ս. Գրքէն, Ընթերցում՝ որ իր զատողութեամբ նշանակալից կը դարձնէ այցելութեան վայրը: Արամի այս հետեւողական աշխատանքը այնքան ալ հեշտ չէ, տրուած ըլլալով որ միաժամանակ ուրիշ զրօսաշրջիկներու խումբեր կ'այցելեն նոյն վայրերը, երբեմն պատճառ զառնայով սպասումի, եւ աւելի յաճախ աղմուկ յարուցանելով: Ս. Աստուածածնի գերեզմանի սեղանին վրայ Հայեր ամէն օր կը մատուցանեն Ս. Պատարագ:

Այս բոլոր սրբավայրերու մուտքին մօտ անխուսափելի են գունաւոր քարտ, յուշանուէր, զովացուցիչ շրջիկ վաճառող այրեր ամէն տարիքի: Կը մօտենան, ապրանքը կը գովարանեն եւ համարձակ կերպով կ'առաջարկեն ծախել:

Օթոպիւսը այժմ կ'ուղղուի դէսի հարաւ՝ թեթղեհէմ: Հինգ մղոն է հեռաւորութիւնը: Մեր պատանութեան, երկար ճամրայ մը կը համարէինք այդ: Ս. Յակորայ վանքի միարաններէն ոմանք ալ կը հաւատային որ Երուսաղէմէն Բիթղեհէմի Հայոց վանքը «աքսորուիլ» իրավէս կազդուրիչ օդափոխութիւն էր: Այժմ ճամրու եզրքի երբեմնի պարապ հողերը՝ չէնքերով լեցուած են: Ոմանք՝ փոքր վիլաններ, նախապէս բարեկեցիկ Ապրաններու կը պատկանէին:

Հայոց Պատրիարքարանին պատկանող Պարոնտէրի այզին եւ արարներու յարգած Ռաքէլի գերեզմանը թողելով մեր աջ կողմը, կը մտնենք Ս. Մննդեան Տաճարի հրապարակը: Մեծ քարերէվ նեղցուած մուտքէն - որպէսզի իսլամ-ներ չկարենային իրենց ուղտերը կամ ջորիները մտցնել Քրիստոնեայ սրբավայրէն ներս - մեր զլուխը վար հակած կը մտնենք ներս եւ յաջորդարար կ'այցելենք Լատինական եկեղեցին կոկիկ, Պագիլիքային մաս կազմող Յունական եկեղեցին - ծերացած - , եւ այս երկուքին միջնւ տնդ գտած հայկական փոքր բաժինը իր երկու պատարագի սեղաններով: Սեւազգեստ փոքրահասակ ու նիհարակազմ Հայ աշխատաւոր միարան մը սուր յիշողութեամբ կը ճանչնայ զիս եւ կուտայ աշխարհական անունս: Կ'իջնենք Ս. Մննդեան եւ Մառլի այրը, որ խճողուած է այլ եւ այլ զրօսաշրջիկներով: Լուսանկարչական գործիքները կը բանին:

Վերջապէս՝ այս սրբավայրի տանիքի յարկին վրայ գտնուող Հայ վանատունը պէտք է երթանք: Այստեղ է որ կը բնակի եւ սրբավայրին մէջ Հայ աղդի իրաւունքներուն պահպանութիւն կ'ընէ Երուսաղէմի Սրբոց Յակորեանց Միարանութեան պատկանող տարեց Հայր Ռուկի Ռողիքնեանը: Այդ իրաւունքներէն գլխաւորն է Քրիստոսի Ս. Մննդեան այրին մէջ Հայոց ամենօրեայ պատարագի մատուցումը: Հարկ եղաւ ճայն տալ քանիցս մինչեւ որ Հայր Ռուկի, որ թերեւս կը մրափէր կէսօրուան տափին, ելաւ եւ բացաւ դուռը սանդուխին: Տեսչարանը համեստ է: Հոս է որ ատենօք Ս. Մննդեան Տօնին առթիւ Երջանկայիշատակ Տ. Թորգում Պատրիարք Գուշակեան կանչեց զիս - ժառանգաւորաց Վարժարանի կրտսերագոյն աշակերտս - եւ տես-

շարանի փայտէ դուռսը կանգնեցնելով, քանակով մը հասակս նշեց փայտին վրայ: Ջորս տարի հազիւ վայելեցինք Գուշակեան Պատրիարքը: 1939-ի Փետրուարի տրտում օր մը ան յանկարծամահ վախճանեցաւ, այնպիսի ժամանակ մը երբ մեր նորընծայ սարկաւագներուս դասարանը Ընծայարանի առաջին տարեշրջանը կը բոլորէր:

Հայր Ռուկի կը խօսի իր պաշտօնի դժուարութեանց մասին: Պատրիարքարանէն որոշուած սահմանափակ պիտոնէն պէտք է մատակարարէ, իր եւ ժամարար քահանաներու, լուսարարի եւ այլ ծառայողներու համար: Պատրիարքարանի՝ զրպանի օրացոյցը՝ այս տարրուան համար՝ յանուանէ կը յիշէ երկու քահանաներ որպէս ժամարար թեթեհէմի, սակայն չտեսանք զանոնք: Տեսչարանին կից արեւոտ բակին մէջ կը տեսնուէին մի քանի բաց դռներ եւ երթեւեկող կատուներ, սակայն չհամարծակեցանք մօտենալ այդ դռներուն: Հայր Ռուկի ակնարկեց նաեւ քաղաքական անհանդարտութեան: Թեթեհէմ Արարական փոքր քաղաք մըն է, Խորայէլեան զրաւման տակ: Իրօք, Հայոց վանատան տանիքի ցած պատէն անդին ակնարկ մը կը բաւէր նշարելու զինուած Խորայէլեան զինուոր մը, որ հանդիպակաց չէնքի տանիքին եղերքը դիրք բռնած, ձեռքը հրացանի մը վրայ կը հսկէր հրապարակի եւ մօտակայքի մարդոց շարժումներուն:

Դէպի Երուատէմ վերադարձի ճամրուն վրայ թեթեհէմէն դուրս չելած, մեր օթոպիւսը կանգ առաւ Արամ Խաչատուրեանին ծանօթ յուշանուէրներու ընդարձակ խանութիւնի մը առջեւ: Վաճառատունը իր զանազան բաժիններն ունի, լաթեղէնի, սատափի, փայտեղէնի, մետաղեայ կամ կաւէ իրեղէններու վերաբերեալ: Անշուշտ մեր խումբի կիները աւելի լաւ գիտեն թէ ինչ կ'ուզեն զնել եւ որու համար: Հատ իս, այսպէս կոչուած զնդշեալ զիները այնքան ալ հրապուրիչ չեն:

Շատ քալած ենք այսօր: Գոյ ենք որ Նօմիր-Տամ կը վերադառնանք, կէսօրուան ճաշի սովորական ժամէն մէկ կամ աւելի ժամ ուշ: Պատճմողը. Տ. Թորգոմ Պատրիարք Մանուկեան կարգադրած է գալ ժամը 2-ին ճաշելու իր Ամերիկահայ նախկին հօտի այս 7 հոդինոց խումբին հետ: Սեղանատունը միայն մենք ենք, երբ ժամը 2-ին Քիրիս Քրիստո կառքով մը կը ժամանէ Պատրիարք Սրբազնունը: Անոր կ'ընկերանայ Աւագ Թարգման Ռազմիկ Վրդ. Պօղոսեան: Շարժավարը հայ մըն է: Կառքին վրայ կը ծածանի պատրիարքարանի փոքր դրօշը:

Թորգոմ Պատրիարք դէմքով աւելի լաւ երեցաւ մեզի քան ինչ որ կը թուէր ըլլալ անցեալ Սեպտեմբերին իր Ամերիկա այցելութեան օրերուն: Դէմքին վրայ չկար խոժողովթիւնը որ յայտնի էր Ս. էջմիածնի 1991-ի միւռունօրհնէքի շարժանկարներուն մէջ, ուր Պատրիարք Սրբազնունը Ամենայն Հայոց Տ. Վազգէն Կաթողիկոսին զրեմէ կից կանգնած էր: Այսօրուան ճաշին Ամերիկահայ սեղանակիցները առանց բացառութեան քառորդ դարէ աւելի երկար ծանօթութիւն ունեցած էին Սրբազն Հօր հետ, ամէն մէկը իր ծխական եկեղեցին մէջ ծառայութեան նուիրուած այս կամ այն հանգամանքով: Շաշի ընթացքին խօսակցութիւնը անցաւ առանց մասնաւոր խնդիրներու նկատառման: Պատրիարքը երբ կը պատրաստուէր վանք վերադառնալու, յոյս յայտնեց որ այս երեկոյ ժառանգաւորաց Վարժարանի սրահներէն մէկուն մէջ տրուելիք դասախոսութեան մը առթիւ դարձեալ իր տեսնէ մեզ:

Պատրիարք Սրբազնին հաւանութեամբ՝ անոր դէպի Պատիարքարան վերադարձին ընկերացայ նոյն կառքին մէջ, հետո տանելով նիւ Եղբարինակ արուեստագէտ Սիմոն Սամսոնեանի մէկ նկարը, զոր Սամսոնեանի աներձագ նուպար Քիւփէլեան՝ Ամերիկայի Արևելեան թնմի Առաջնորդը:

Հայերէն գործառնութեանց վարչական օգնական, խնդրած էր ինձմէ Պատրիարքին յանձնել որպէս արուեստագէտին նուէրը: Այդ նկարէն զատ կար նաեւ կղպուած փոքր պայուսակ մը, առաջնորդարանէն և անհատներէ Պատրիարքին ուղղուած պաշտօնական եւ անձնական թուղթեր պարունակող:

Նկարը եւ պայուստակը տարի ուղղակի Պատրիարքի աշխատասենեակը: Սրբազնը խօսեցաւ ներկայիս վանք գտնուող սակաւաթիւ վեղարաւորներու անբաւականութեան մասին: Յայտնեց մտահոգութիւնը ժառանգաւորաց վարժարանի ներկայ կարգապահական եւ ուսումնական կացութեան մասին: Յիշեց պարագայ մը թէ ինչպէս վերջերս նուիրատուութեան մը չնորհիւ ժառանգաւորաց: Վարժարանին համար ապահովեց նոր դաշնամուր մը, որու սղեղներէն ոմանք մի քանի օր ետք կոտրուեցան քանդումի վարժ երկրէ մը եկած ուսանողներու ձեռքերով:

Սրբազնին յայտնեցի Կիւլպէնկեան Մատենադարանին մէջ պրատում կատարելու փափաք: Պատրիարքը կանչեց հեռաձայնով Հայր Վանիկ: Մանկասարեանը, որպէսզի ինձ համար բանայ Կիւլպէնկեան Մատենադարանը, քանի որ այդ պահուն Մատենադարանի քարտուղար՝ Սահակ Գալայճեանը զրադած էր այլուր: Հայր Վանիկ, նիհարակազմ եւ մեղմախօս երիտասարդ վարդապետ մը, իմ խնդրանքիս վրայ զիս նախ տարաւ Տաւիթ Արքեպոս: Սահակեանի - լուսարարապետ - յարկարաժինը, ուր հարկէ բարձրանալ աստիճաններով: Յարկարաժինէն կարելի է նայիլ վանքի մեծ բակին մրայ: Յիշեցի թէ այստեղ հանդիպած էի նախսկին լուսարարապետ Տ. Հայրիկ Արքեպոս: Արևլանեանին 1980-ի ամրան համագումարին: Դաւիթ Սրբազն, վանքէն հեռու այլնեայլ թեմական-հովուական սղաշտօններ վարած, լուսարարապետ ընտրուեցաւ-թորգոմ Պատրիարքի գահակալութենէն ետք երր նախորդ լուսարարապետ Տ. Գարեգին Սրբազն Գալայճեան թուրքիոյ Հայոց Պատրիարք ընտրուելով հեռացաւ Երուսաղէմէն: Առաջին անգամն էր որ կը հանդիպէի Դաւիթ Սրբազնին: Իր մասին լաւ վկայութիւն լսած էի միշտ: Սա պահուն ձեռքն ունէր ֆրանսերէն աստուածարանական նոր զիրք մը, զոր Սրբազնին դրկած էր Փարիզի Ս. Յովհաննէս Եկեղեցին պաշտօնավարող ժիրայր Ս. Վրդ. Թաշճեան: Դաւիթ Սրբազն երախտագիտական եւ հիացական խօսքով յիշեց իր ձեռնադրիչ լուսահովի Տիրան Արքեպոս: Ներսոյեանը, որ իր Երուսաղէմի ընտրեալ պատրիարքի հանդամանքով 1967-ին զինք ձեռնադրեց կուսակրօն քահանայ: Յիշեց նաեւ իր օծակից Արիս Եպոս: Նիրվանեանը - ներկայիս հովիւ-Սան Ֆրանսիսկոյի Ս. Յովհաննէս Եկեղեցւոյ - որուն անձնապէս դիմած է վերադառնալ եւ գործնէլ վանքին մէջ: Դաւիթ Սրբազն հաստատեց որ աւագ Հինգշարթիւ գիշերը պիտի քարոզեմ եւ ծարաթ երեկոյ Զատկի ծրագալոյցի պատարագը պիտի մատուցանեմ Սրբոց Յակոբեանց Տաճարին մէջ: Երր կը մեկնէի Դաւիթ Սրբազն ինձ տուաւ օրինակ մը մեքենագրուած ժամանակացոյցէն Աւագ Շարթուան:

Երր հասանք Կիւլպէնկեան Մատենադարան, Սահակ Գալայճեան հոն էր արդէն: Սակայն տրուած ըլլալով ժամանակի սղութիւնը, նախորդ դարու Սիոնի հազիւ երկու հատորներ կրցայ քննել: Պրատումիս նպատակն է ստուգել թէ Ամերիկահայոց անդրանիկ հոգեւոր հովիւ Յովհաննէփ Ս. Վրդ. Սարաճեան իրապէս Երուսաղէմ ժառանգաւորաց Վարժարանի ուսանող և լած է: Ինչպէս Մ. Փորթուգալեան գրած է Սարաճեանի մահուան առիմիւ:

Քալելով վերադարձայ Նօմբր-Տան: Յայտնի չէ թէ ուր են մեր մնացեալ հայ ուկտսաւորները: 25 վայրկեան ետք եկաւ Մարիամը, եւ յայտնեց թէ շուկային մէջ ուր գացած էին բոլորը, սխալմամբ անջատուած է խումբէն եւ

կորսնցուցած է ընկերներուն հետքը։ Մնացեալները ուշ հասան ընթրիքի։

Մեր խումբի օֆիպիւսը մեզ հասցուց մինչեւ Դաւիթի Բերդի մերձակայ ոստիկանատունը։ Քայլեցինք այդ կէտէն, նեղիկ փողոցին մէջ զգուշանալով մէկ ուղղութեամբ գացող ինքնաշարժենքն։ Նիւ Եորքէն վերջերս Երուսաղէմ այցելութեան ևկած Սպիտակոպոսական կանոնիկոս Տոքթ. Ճ. Բապրիթ Բայթ, բարեկամ Թորգոմ Սրբազնին, սկսած էր արդէն սահիկներով դասախոսութիւնը Մարիամ եւ Յիսուս Արուեստի Մէջ նիւթին չուրջ։ Ժամանակ մը ետք մութին, իմ յոգնածութեանս եւ դասախոսի միասլաղաղ թոնէն քունս ևկաւ պահ մը։ Թորգոմ Սրբազն իր փակման խօսքին մէջ ակնարկնեց Առաջնորդարանի կողմէ Խաժակ Եպս։ Պարսամեանի արտօնութեամբ հրատարակուած իմ երկինքու զրբոյկիս՝ Դար մը Հայ եւ Սպիտակոպոսական Եկեղեցական Ծփումներու Ամերիկայի Միացեալ Նահանգաց Մէջ, որմէ 20 օրինակ հետո բերած եւ մի քանի ժամ առաջ յանձնած էի Պատրիարքին։ Գրբոյկիս մէջ յիշած էի Կանինիկոս Բայթի ինձ տուած օժանդակութիւնը իր նիւ Եորքի Սպիտակոպոսական Աստուածարանական ծեմարանի դասախոսի հանգամանքով։ Արդէն իսկ զրբոյկին օրինակներ մուտքին մօտ ծախուղուած են, ի նպաստ Ժառանգաւորացին։

Պատրիարք Սրբազնը ի վերջ իր գնահատական խօսքին Հայկական վարդապետական գանձախաչ մը նուիրեց Կանոնիկոս Բայթին, զայն կոչնելով Վարդապետ։ Յայտնի էր որ այս անակնակալ նուէրին եւ տիտղոսին համար Կանոնիկոս Բայթ շափազանց ուրախացաւ։

Ընդունելութեան միջոցին Մարիամն ու ես առիթ ունեցանք ողջունելու Նիւ Եորքի Ս. Ներսէս Ճեմարանին մէջ մինչեւ անցեալ տպրը ինձ աշակեր։ տած լրջանաւարտ Մայքը Քէյլշեանը եւ Բապրիթ Պօյաճնանը, որոնք աշունէն ի վեր իրենց Հայնրէնն ու ծիսագիտութիւնը կը զարդացնեն Վանքին մէջ։ Ասոնց ընկերացած են վերջերս իրենց կիմերը։ Զոյդորը կը բնակին Վանքէն դուրս։ Զատիկէն անմիջապէս ետք կը վերպառնան Ամերիկա, ուր շուտով կը դառնան հայր եւ մայր։

ՕՐ ԶՈՐՍ - 28 ԱՊՐԻԼ, ԱԻԱԳ ՀԻՆԳՇԱԲԹԻ

Սրբոց Յակոբեանց մայր տաճարի առօրեայ, Ժամապաշտութեանց ծանօթ որեւէ Հայ կրնայ անվարան ըսել թէ Աւագ Հինգշարթին տարուան այն օրն է, երբ ամենամեծ թիւով ժամեր կը յատկացուին տաճարին մէջ կամ մօտակայքը տեղի ունեցող արարողութեանց։ Կը նայիմ Լուսարարապետ Դաւիթ Արքացու։ Սահակեանի պատրաստած ժամանակացոյցին։ անոր մէջ Ս. Զատկի կիրակիին յատկացուած է 7 տող, իսկ Աւագ Հինգշարթիին՝ 11 տող։ Առաւոտուն՝ ժամերգութիւնը կը սկսի ժամը 7-ին։ Երեկոյեան՝ Խաւարման Կարգը կը սկսի ժամը 7-ին եւ կրնայ տեւել մինչեւ կէս զիշերէն ետք։ Այսօր երեք անգամ քալելով երթուղարձ ըրի դէպի Սրբոց Յակոբեանց տաճարը։ Երկրորդին - Ոտնլուայ - եւ երրորդին - Խաւարում - Մարիամ ուղեկցեցաւինձ։

Առաւոտուն՝ տաճարէն ներս առանց տնտնալու կ'երթամ ուղղակի հիւսիսակողմը մուտք ունեցող Ս. Ստեփանոսի մատուռը, որ աւանդատունն է։ Առաջին ծանօթ անձը որուն կը հանդիպիմ այնտեղ Կիւրեղ Եպս։ Գարիկեանն է, զոր կը յիշեմ 1930-ական տարիներէն երբ ի Հօրէ որրացեալ ։ Գեղամն էր, եւ կրտսեր եղբօր Միխթարին հետ որպէս աշակերտ Սրբոց Թարգմանչաց նախակրթարանին, երբեմն կը մասնակցէր հանդիսաւոր թափօրներու, ինչպէս Ս. Յարութեան տաճարին մէջ Մեծ Պահոց Դատաւորի Կիրակին։

Այժմ Կիւրեպ նպաստութեան է առաջանալ առաջարկան բաժնի տեսուչն է, նախորդ պատրիարքի շրջանէն ի վեր: Երբ նշարեցի Կիւրեղ Սրբազնը, ան նստած էր կիսամութ մատուռի. դէպի տաճարին տաեանը նայող բարձրադիր ամպիոնի սանդուլսներուն ոտքը, փոքր աթոռի մր վրայ: Իսկոյն ելաւ, ողջունեց ջերմագին եւ իր աթոռը ինձ հրամացուց: Գովեստ շուայլելու վարժ է Կիւրեղ Սրբազն: Յայտնեցի Ժառանգաւորաց հին փակուած շնչքը տեսած ըլլալս, ափսոսացի այդ գեղեցիկ կառոյցին լքուած ըլլալը: Դիտողութիւնս առիթ տուաւ Սրբազնին ըսելու թէ իր թելադրութիւնը եղած է այդ շնչքը վերածելու եկեղեցիի՝ յանուն Սրբոց Վարդանանց: Կիւրեղ Սրբազն աւելցուց որ աւագ Շարթու երգեցողութիւններու կարեւոր մէկ մասը կ'ընեն Սրբոց Թարգմանչաց դպրոցի մանչերը, զորս ինք մարզած է:

Կիւրեղ Սրբազնին հետ խօսակցութիւնս ընհատուեցաւ երբ աւանդատուն մտաւ Լուսարարապետ Դաւիթ Սրբազն: Ողջունեցի զայն: Ի պատասխան հարցումիս Դաւիթ Սրբազն զիս նշանակեց ձախակողման դասուն: Առանց մենտորի, գացի եւ անցնելով լայնանիստ չորս ժառանգուահ սիւներու գոյացուցած տաեանի արեւելեան եղերքէն մտայ դասի երկաթեայ վանդակի բացուածքէն ու կանգնեցայ «Կուտինայի ընտրի յախճապակիներով պատած, մարդաչափ բարձրութեամբ» - ինչպէս կը նկարագրէ Ս. Օրմանեան Հայկական Երուսաղէմին մէջ, ձախակողման դասու պատին կից: Այս էր ժամապաշտական դասս Ընծայարանի սարկաւագութեանս շրջանին՝ 1938-1941, եւ այս դասին մէջ պիտի մասնակցիմ աւագ Շարթու մնացեալ ժամապաշտութեանց: Գլխուս վերեւ, պատին վրայ իրարու կից մեծ նկարներն են Հայ Եկեղեցւոյ Ռոկեդարու եւ զայն կանխող շրջանի Հայրապետներուն:

Դպիրներ եւ ուրարակիրներ դասի կեղունը հաւաքուած երգեցին - առանց որեւէ նուազարանի օժանդակութեան - Կոմիտաս Վարդապետի դաշնաւորած պատարագը, ղեկավարութեամբ Սասուն ծնած երիտասարդ փոքրահասակ Գուսան Վըդ. Ալճալեանի: Հայր Գուսան գեղեցիկ ձայն ունի: Պատարագիչն է Դաւիթ Սրբազն, որ տեղ տեղ իր երգած բաժիններով կը յիշեցնէ ներկայ Պատրիարք. Թորգոմ Սրբազնի ոճը: Բարսեղ Կեսարացի Հայրապետի խրատը Հայերէն աշխարհաբար կարդաց Դաւիթ Սրբազն, յստակ առողջանութեամբ: Բեմին վրըայ սպասարկողներու շարքին են Ամերիկայի Ս. Ներսէս Դպրեվանքի: Մըջանաւարտ՝ մոմակալ եւ քշցակիր Բապըրթ Պօյաճեան, եւ վերաբերում կատարող Մայքըլ Քէյիշեան:

Ս. Յակոբայ տաճարը այսօր ցուլտ է եւ խոնաւ: Ամիսներու - եթէ ոչ տարիներու - ծովսէն մրոտած են կամարներն ու նկարները Եւեկտրականութիւն մուտք չէ գործած այս սրբատեղիչն ներս: Ժողովուրդը թիւով նօսր է: Նստարան կամ աթոռ չկայ տաճարին մէջ, ոչ իսկ դասին մէջ, ի բաց առեալ Պատրիարքին գահը: Հարաւ-արեւելեան սիւնին առջեւ սեւազգեստ, երիտասարդ երեւցող բարեպաշտուհի մը կանգնած էր: Եթոյ իմացանք որ ան միաբանութեան միակ մայրապետն է, Արեւմտեան Եւրոպային տեղափոխուելով ուխտ կատարած եւ քող առած՝ Լիրանանցի Սօնիա Վանէրեանը: Ս. Հաղորդութիւն ստանալիք ծերունի կին մը գաւազանի յենած ձախ կողմէն մտաւ դաս, եւ գաւազանը ինձ յանձնելով քալեց մինչեւ ըեմին եզերքը ծանօթի մը աջակցութեամբ:

Մարիամը որոշած էր առաւտուն մեր խումբի մնացեալ անդամներուն հետ այցելել թէլ Ավիկ: Պատարագէն ետք ժառանգաւորաց Հսկիչ Հայր Գուսանէն կրցայ ստանալ մի քանի թերթ թուղթ որու պէտք ունէի այս գիշեր

խօսելիքիս համար : Հիւրանոցը՝ մահճակալիս քովի քարաշէն պատուհանին լայն յատակը գործածելով իրր յենարան, պատրաստածն քարոզը արտադրեցի հինգ թերթի վրայ : Նախ քան կէսօրուան ճաշը առիթ գտայ փոստ-քարտեր գրելու, սակայն ասոնց համար նամակադրում զնելը մնաց երեկոյեան, երբ հիւրանոցի որոշ մէկ կրպակը կը բացուի սահմանափակ ժամով :

Ցետմիջօրէին՝ Պտնուայի : Աւագ Թարգման Ռազմակ Վրդու Պօղոսեան, որցակ մը տոմսակ ձեռքին, կը սպասէ Պատրիարքարանի սանդուղներու մուսաքին, տաճարի արտաքին գաւիթը : Մեր խումբի անդամներուն տոմս պիտի բաշխէր, որպէսզի դասին մէջ մասնաւոր զրու ծ աթոռ ատկացուի իւրաքանչիւրիս : Մի քիչ յապաղած ենք : Հրաւիրեալ հիւրեր ո՞ծոյնայ, հոգեւորական թէ աշխարհական, զրաւած են աթոռները զրեթէ ամրող-ջութեամբ : Մեր վերարկու հազած ըլլալս կը դիւրացնէ աշակողմեան դասին մէջ աթոռներու երկրորդ շարքին վրայ տեղ գտնել : Աթոռները շարուած են բեմին ուղղահայեաց դիրքով : Տիար Գէորգ Հինդկեան՝ Պատրիարքարանի Ս. Տեղեաց Դիւանի միակ աշխարհական պաշտօնեան, կը հսկէ կարգապահութեան դասին մէջ : Ի հարկին նշան կ'ընէ անտեղի երթեւեկ կամ խնողում խափանելու : Նարժանկար-վիտխ առնողներ իրենց լոյսերով եւ այլ կազմածներով աշքի կը զարնեն : Նստած տեղէս նշարեցի ձախակողմեան դասին մէջ ինձ դէմ յանդիման նստած նիւ նորքցի կանոնիկոս Բաղըրթ Բայթթը՝ իր կողքին մի քանի այլ Անկլիքան կղերականներ : Թորգոմ Պատրիարք նախազահց եւ ծնկաչոր լուաց միարանութեան աւագ անդամներու ոտները : Յիսուն մէկ տարի առաջ Պտնուայի պահուն որպէս առընթեւ բակայ զոյդ սարկաւազներէն մին, շքեղ շապիկ հազած կեցած էի օրուան հիւր նախազահ Արտաւազդ Արքեպսու . Սիւրմէեանի աթոռին ետեւ, դէմքս ժողովուրդին : Լուսանկարիչ մը այդ առթիւ առած էր բեմի խմբանկարը եւ օրինակ մը ինձ զրկելու շնորհն ըրած էր : 1941-ի ամառը վանքը թողելէս ետք դէպի Հալէպ վերադարձիս ճամրուն վրայ դիշեր մը Պէյրութ մնալ Հարկադրուեցայ : Չեմ յիշեր թէ որուն ցոյց տուի հոն նրուսաղէմի այդ տարուան Պտնուայի մեծ նկարու : Հալէպ հասնելէս հազիւ մէկ ամիս անց՝ Արտաւազդ Սրբազանէն խնդրանք հասաւ ինձ, Պտնուայի լուսանկարը – որու կեղրոնական փառաւոր զարդն էր ինք – զրկել իրեն Պէյրութի Առաջնորդարանը ուր վերջերս Հալէպէն փոխադրուած էր իրը Կիրանանի Հայոց Առաջնորդ : Երթան բարով, անվերադարձ նկար – յիշատակ : 1950-ի Պտնուայի նկարը, որու կեղրոնը իրը նախազահ կը տեսնուէր Ամերիկայի Առաջնորդ Տիրան Արքեպսու . Ներսոյեան, մասնաւոր առաքելութեամբ մը ժընելէն նրուսաղէմ այցելութեան առթիւ, աւելի բախտաւոր եղաւ, համբաւաւոր նէշնուը ծէուկրաֆիթ ամսազդին մէջ գունաւոր լոյս տեսնելով տարին լրանալէն առաջ :

Արարողութեան վերջանալուն մօտ նրուսաղէմի մէջ պաշտօնավարող Անկլիքան բարձրաստիճան կղերական մը զիյուն խոյր հազած բեմ ելաւ եւ Անդիերէն կարգաց Յովհաննու Աւետարանի այն հատուածը որով կը փակուի Պտնուայի զրուազը : Ասիկա տասնամեակներէ ի վեր աւանդութիւն եղած է նրուսաղէմի Անկլիքան մեծաւորին ի պատիւ :

Պտնուայի երգեցողութեան բաժինը ժառանգաւոր սաներ եւ Սրբոց Թարգմանչաց Դպրոցի փոքր մանչեր կատարեցին վերնատունէն, անջատ իրարմէ : Մանջուկներու երգեցողութիւնը բարձրածայն ճշալ էր առ հասրակ :

Արարողութեան միջոցին հասաւ . նախ ոստիկանապետը, պաշտօնական համազգեստով, եւ քիչ յետոյ՝ համաշխարհային համբաւի տէր քաղաքա-

պետ Թէտի Քոլէք, ընկերակցութեամբ կնոջ մը: Գէորգ Հինդլեան ասոնք տեղաւորեց իրենց վերապահուած առաջին շարքի աթոռներուն վրայ, Արձակումին՝ առաջ անցնելով ողջունեցի Թէտի Քոլէքը, յիշեցնելով 1980-ի համազումարին մասնակցողներու իր պաշտօնավայրը մեր տուած այցելումինը: Երբ բաի քաղաքապետին թէ Թորգոմ Պատրիարքի Ամերիկայի քարեւաները կը կարօտնան գայն, Թէտի Քոլէք բաւ ՝ «Անոնք պէտք է նեցուկ լինեն Պատրիարքին»:

Երեկոյեան Հսկումին «Տէր, զի բազում եղեն նեղիչք իմ» Սաղմոսը անշնորհք եւ հապճեավ եղանակեցին ժառանգաւոր ուսանողները, Կարծէք շոգեկառք մը ճեպընթաց վազելով երկաթուղիի գիծէն դուրս շեղած թաւալգորդ կ'իյնար: Նիւ նորքի Ս. Ներսէս Դպրեվանքի ուսանողները աւելի ճաշկաւոր եւ ներդաշնակ կ'երգեն այդ սաղմոսը:

Յիսուսի վերջին գիշերուան տագնապի դրուազները պատմող վեց Աւետարաններու ընթերցումը կատարուեցաւ առանց յապաւումի, ներկայ աւագ վեղարաւորներու կողմէ, բացառութեամբը առաջինին - ամենէն երկարը, - զոր քաղուածարար կարդաց Թորգոմ Պատրիարք: Դաւիթ Սրբազն երկրորդ Աւետարանը կարդաց Հայերէն աշխարհաբար: Արձակումէն ետք համեստօրէն յայտնեց թէ այդ ընթերցումին համար զործածած էր Գարեգին Եպս: Տրապիզոնիի Նոր Կտակարանի աշխարհաբար թարգմանութիւնը:

Տաճարէն ներս հետզհետէ աւելի կը ցրտէր օդը: Ոտքի վրայ էի կապերտով ծածկուած բազմոցի վրայ: Կոնակս անհանդիստ էր: Կ'ուզէի նստիլ, ինչպէս կը նստէին որոշ պահերու դասի զլուկին մօտ գտնուող մի քանի վեղարաւորներ, սակայն կը մտահոգուէի որ նստիլ եւ յետոյ ետ կանգնիլ սահող կապերտի վրայ դժուար պիտի ըլլար ինձ համար: Երիտասարդի առածկականութիւն չունէի այլեւա:

Դասին մէջ ինձմէ անմիջապէս վեր կեցած են Բազրատ Արեղան եւ մի քիչ աւելի փորձառու երիտասարդ վարդապետ մը, որ պոռալով երգելէն զատ ատեն ատեն դասէն կը հեռանար ու քիչ ետք կը վերադառնար: Բազրատ Արեղայ զասապետն է ճախակողման դասի երգիչներուն: Նոյն պաշտօնով աջակողման դասէն կ'եղանակէ Գուան Վարդապետը, որ աւելի վարժ է: Լուսարարապետի օգնական՝ Մայր Տաճարի աւագ լուսարար, երիտասարդ եւ հեղահամրոյր Բարսեղ Վրդ Գալէմտէրեանը արտօնուած է առանց վեղար հազնելու վարել իր անվերջանալի թուող զործերը աւանդատունէն: Փոքրահասակ ժառանգաւոր Հայէկեան՝ Դ. զասարանի ուսանող, անմիջական օգնական է Հայր Բարսեղին: Որոշ պահու մը Հայէկեան ժառանգաւոր Հայէկեանի առաջին մօրու մասն մտաւ ճախակողման դաս եւ կանգ առնելով իմ դիմաց, կամացուէ յիշեցուց ինձ թէ Աւագ Շաբաթ Ծրագալոյցի պատարագիչն եմ: Զապասեց պատասխանիս եւ մեկնեցաւ հանդարտ: Պէտք էր յայտնէի թէ յօժար եմ պատարագելու թէ ոչ: Այս է զանական աւանդական կարգ ու սարքը: Մոոցած էի որ հին օրերուն պատանի Հայէկի այս ըրած ծանուցումը կը կատարէր մօրուսաւոր չափահաս ուրարտակիր - լուսարար Մարկոսը:

Գիշերային ժամը վերջացած է եւ յաջորդը մկնելու պահն է: Վերարկու հազած ճախակողման դաս մտաւ ամենահաս Սահակ Գալայճեանը «Ի՞նք յերկնից» շարականի ծանր երգեցողութեան օգնելու: Եկեղեցական երաժշտութեան ուսուցիչ եւ նախկին դպրապետ է Սահակը: Ան մեկնեցաւ «Փառք ի բարձունքէն անմիջապէս առաջ, ճիշդ այն պահուն երբ Հայէկեանի միջոցաւ կանչուեցայ աւանդատուն: Գրեթէ բացարձակ մութին մէջ

պէտք էր պատրաստուէի խաչ եւ մեղրամոն ի ձեռին մազլցելու ամպիոն, հոնկէ քարոզս տալու: Տասնամեսակներ առաջ երբ իմ հերթս կուգար այստեղէն երեկոյեան ժամերգութեան սկիզբը Յայսմաւուրք կը կարդայի բարձրածայն, ծունկի եկած: Այժմ ոտքի կանգնած հարկադրուեցայ կարդալ հինգ թերթերու վրայ գրած, առանց գրակալի, հազիւ կարենալով օգտուիլ հալող մեղրամոմի լոյսէն: Որպէսզի ՀՀփոթիմ, իւրաքանչիւր թերթ լրացնելուն զայն ուղղակի գետին ձգեցի, ետքը հաւաքելու յոյսով: Քարոզս սկսելէս առաջ պէտք էր ունկնդրէի «Ո՞ւր ես, մայր իմ» արտականոն մեներդին, որ իմ աստ ուսանողութեանս լրջանին անծանօթ էր: Դասին մէջ բեմին եղերքը մեկուսի զետեղուած մետաղեայ մեծ աշտանակ մը դրուած էր 13 մոմ բռնող, որուն լոյսերը զոյգ առ զոյգ մարած էին շատոնց, իւրաքանչիւր Աւետարանի ընթերցումէն անմիջապէս ետք: Հակառակ մութին, կը զգայի որ տաճարէն ներս աշխարհական ժողովուրդը փոքրաթիւ էր, եւ կը կայանար Ամերիկայէն եւ Արեւմտեան Եւրոպայէն եկած ուխտաւորներէ: Փոքր էր նաեւ ներկայ վեղարատրներու թիւը: Առանձնարար խօսածիս համար գնահատանք յայտնեցին Դաւիթ Սրբազն, Պոստոնսարնակ Տոքթ. Կարս Կարապետեան, եւ Գէյրութցի ժառանգաւոր մը: Խաւարման արարողութիւնը վերջացաւ ժամը 11 ու կէսին: Ամերիկահայ սաներու եւ անոնց տիկիններու ուղեկցութեամբ այդ ուշ պահուն քալեցինք դէպի Նօթր Տամ:

ՕՐ ՀԻՆԳ 24 ԱՊՐԻԼ՝ ԱԻԱԳ ՈՒՐԲԱԹ

Ապրիլեան Եղեռնի 77-րդ տարեդարձի առթիւ Սրբոց Յակոբեանց Վանքի մեծ դրան առջեւ փողոցին եղերքը բազմութիւն հաւաքուած է. առաւտոտուն: Կարգ մը մանուկներ եւ պատանիներ Հայաստանի քարտէզով տպուած գունազարդ շապիկներ հազած են: Ժառանգաւոր ուսանողներու թափօրը, որուն կը հետեւին միարանութեան անդամները եւ Պատրիարքը, կ'ուղղուի դէպի հարաւ: Ներկայ է դարձեալ կանոնիկոս Ռայթ, հազած իր հանգստաւէտ սպիտակ ոտնամանները, որոնց մասին առջի օր հարկ զգաց բացատրութիւն տալ. Երուսաղէմի խորտ ու բորտ ճամբաններուն վրայ քալել սովորական կօշիկով տաժանելի դարձած էր իրեն համար:

Խաչի, Վերափոխման եւ Հանգստեան շարականներ, արտատպուած եւ միակ էջի մը վրայ համազրուած, կ'երգուին թափօրի մասնակցողներուն կողմէ, զեկավարութեամբ Հայր Գոււան Ալճալեանի: Պարիսպին վրայ եւ Դաւիթի Դրան մօտ գտնուող օտարականներ մեզ կը դիտեն: Ինքնաշարժ կառքեր, որոնք այս նեղ փողոցին մէջ մէկ ուղղութեամբ միայն կընան շարժի, առ այժմ կանգ առած են:

Հայոց գերեզմանատան մուտքին, Ս. Փրկչի Վանքի հողին վրայ կ'երեւայ վիթխարի կառոյցը հանգուցեալ Հայկ Գավուքնեանի նուիրատուութեամբ շինուելիք Ս. Սարգիս Եկեղեցիին, որ առ այժմ լաստակներով պսակուած կը սպասէ իր յետաձգուած լրումին: Կը մտածեմ. որոնք պիտի հաւաքուին այդ ապագայ հայ սրբավայրին մէջ աղօթելու: Քիչ անդին, մասամբ փլած կը թուի ըլլալ Ս. Փրկչի երկյարկանի վանքը. ուր մայրավանքէն միարանութիւնը կը հաւաքուէր Հոգեգալյուստին եւ մի քանի այլ տօնական առիթներով Ս. Պատարագ մատուցանելու: Ընծայարանէն մեկնելէս ետք 1941-ի ամառը Սուրբ Երկրի մէջ հարկադրական թէեւ կարճատեւ թափառումներուն միջոցին գիշեր մը օթեանեցայ որթատունկերու կից վանական խուցի մը մէջ այստեղ, կարեկցող աշխարհական միարանի մը թոյլտուութեամբ: Ինչ վիճակի մէջ են պատրիարքներու շքեղ դամբաները, որոնցմէ ոմանք 1948-ի Արար-Խարայէկեան կոիւներուն ուռմբերէ վնասուած էին: Ժամանակ չունիմ ստուգելու, որովհետեւ Եղեռնի զո-

Հերու ոգեկոչման արարողութեան թափորի մասնակցողներէն մէկն եմ՝ եւ պէտք է մնամ Արարայի հայ հերուներու յուշարձանին մօտ։ Աշխարհական-ներու գերեզմանի բաժինը անխնամ թողուած է։ շիրիմաքարերու շուրջի խոտերը աճած են եւ յարդարանքի կարօտ են։ Յուշարձանին մօտ սա պահուն կը ծածանին շատ մը հայկական դրօչներ կարմիր, կապոյտ, նարնջագոյն, վեր բարձրացուած հայ պատանիներու ձեռքերուն մէջ։ Երիտասարդ հայ տիկին մը պերճախօս ճառով մը ելոյթ ունեցաւ։ «Արցախ» կը յիշեմ այդ ճառէն։

Կէսօրէն ետք ժամը 4-ուկէսին Քրիստոսի Թաղման Կարգին ժողովուրդի աշքառու բազմութիւն կար։ Դասին ճիշդ կեղրոնը փոքր ատեանին մէջ ուշադրութիւն կը գրաւէ քառանկիւն գերեզմանի յարդարանքը։ Այս հաստատուն եւ անշարժ մնալիք գերեզման է, գետնէն վեր հետզհետէ նեղցող երեք յարկերով։ Ամբողջը պատանքուած է սպիտակով։ Զարդերը՝ բազում։ Քէօթահիական ծաղկամաններու մէջ վարդագոյն ծաղիկներ, աշտանակներ մոմ բռնած, նաեւ մէկական վարդ ծաղկամաններուն եւ աշտանակներուն միջեւ։ Ասոնց հետ նաեւ տարբեր շարքի վրայ փոքր գեղակազմ մատեաններ, ճաճանչներ, եւ խաչեր։ Խրապէս, իրը տիպար նկատի առնուելիք գերեզման մը։ Ի զուր չէ որ սալիմական երիտասարդ վարդագետ մը որ ծխատիրութիւն կ'ընէր Ամերիկահայ փոքր եկեղեցւոյ մը մէջ, այս գերեզմանէն ներչնչուելով ատաղձագործի մը շինել տուաւ աւագ Ուրբաթ օր գործածուելիք գերեզման մը, դասին կեղրոնը լեցնելու մեծութեամբ։ Միայն թէ, Զատկական շրջանէն ետք այդ մեծկակ գերեզմանը մինչեւ յաջորդ աւագ Ուրբաթ պահելու յարմար սենեակ չունէր այդ եկեղեցին։

Քրիստոսի Թաղման Կարգի արարողութիւնը սկսաւ դասին մէջ։ Զես կրնար անտես ընել գերեզմանը։ Խունկը կ'այրի եւ անուշարոյր ծուխը կը բարձրանայ։ Արոշ պահու մը դասէն զոյդ գիծով փոխադրուեցանք կեղրոնը ատեանին, կազմելով քառակուսի մը որուարեւելեան բաց կողմը կը հափ գերեզմանին։ Նախագահ Պատրիարքը գմբէթին ներքեւ կեցած է, եւ անոր աջ ու ձախ կողմն են եպիսկոպոս, վարդապետ, արեղայ, աւագութեան կարգով եւ աւելի վար՝ սարկաւագներն ու ժառանգաւոր սաները։ Միակ ամուսնացեալ քահանան այստեղ ես եմ, թէեւ կը կարծեմ որ իմ հանդիպակաց գիծին վրայ կեցող անվեղար սպիտակամօրուս հոգեւորականը քահանայ մըն է, ցարդ ինձ անծանօթ։ Եթոյ կ'իմանամ որ ան հայասէր կաթոլիկ վարդապետ մըն է, մեծաւորը Ս. Փրկիչ վանքի մօտ գտնուող Տորմիսիոն հաստատութեան, որուն բարձր հնչող ժամացոյցը կը լսէինք մեր ուսանողութեան տարիներուն։ Ամէնքս մեր ձեռքին ունինք լուցեալ մեղրամոն։ «Խաչի քո, Քրիստոս, երկիրպագանեմք» երկարաշունչ երգի միջոցին Պատրիարքը կը յառաջանայ եւ ծնկաչոք կը համրուրէ գերեզմանին արեւմտեան ծայրը ցաթ աթոռակի մը վրայ դրուած խաչ եւ Աւետարան, եւ կը վերադառնայ իր նախագահի դիրքին։ Ապա զոյդ առ զոյդ, աւագութեան կարգով մօտենալով իւրաքանչիւր դասէ, հոգեւորականները խոնարհութիւն կ'ընեն Պատրիարքին, կը դառնան արեւելք, կը քալեն դէպի դիրեզմանին ծայրը իւ կը կատարեն ծնկաչոք երկրպագութիւնը։ Ապա դառնալով արեւմուտք, միասին կրկին խոնարհութիւն կ'ընեն Պատրիարքին եւ կ'անջատուին իրարմէ, աջ ու ձախ իրենց դիրքերուն վերադառնալու։ Այս մանրամասնութիւնները յիշելով է որ ասկէ երեք տարի առաջ երջանկայիշատակ Տիրան Արքեպս։ Ներսոյեան իր վախճանումէն մի քանի ամիս առաջ Աւագ Ուրբաթ երեկոյ նիւ եղորքի Ս. Խաչ Եկեղեցւոյ մէջ սաղիմական ոճով երկրպագութիւն կ'ընէր եւ շուրջիններուն կը հրահանգէր նոյնը գործադրել։

Նախատօնակ եւս կատարուեցաւ ատեանին մէջ, որու սկզբանը մի քանի հոգեւորականներ մեներգեցին «Գարգեւատուն ամենեցուն» սրտառուչ շարականի՝ յաջորդական համարները։ Լաւ առիթ է այս նայելու անզուգական այս տաճարի պատերն ու սիւները ծածկող նկարներուն եւ մթամած ձեղունէն կախուած մեծ ու պատիկ կանթեղներուն։

Արամ Խաչատուրեան մեր հիւրանոց վերադարձն առաջ Ամերիկահայ ուխտաւորներու տարաւ վանքի հարաւ արեւելեան կողմը գտնուող Ս. Հրեշտակաց Եկեղեցւոյ թաղէն, ցոյց տալու մեծ շէնք մը որ նախապէս հանգուցեալ Մկրտիչ Գետեւեանի կաթի գործարանն էր, այժմ շատոնց ծախուած հրեաներու։ Մեր ճամրուն վրայ նեղ անցքի մը մէջ հանդիպեցանք Արամի սեւազգեստ մօր - Արամի հայրը վերջերս մահացած է, - քրոջ, քեռայրին եւ ասոնց աղինակին։ Արամ, որ ամուրի է, իր մօր հետ այս թաղը կը բնակի։ Տեսանք, առանց ներս մտնելու, Կիւպէնկեան մեծ շէնքը Արարենրայէլեան բախումներէն ետք շինուած, ուր հայ ընտանիքներ կը բնակին։ Շէնքը իրեն կից ունի ինքնաշարժներու կանգնելիք մեծ բակ մը։

Ընթրիքէն ետք դեղահատ առնելով պառկեցայ, պայքարելու համար պաղառութեան դէմ։ Մարիամը եւ մեր խումբի միւս անդամները Արամ Խաչատուրեանի կարգազրութեամբ դացին Ակեքս եւ Մարի Մանուկեան ժառանգաւորաց Վարժարանի սրահին մէջ կայացող Ապրիլեան Եղեռնի յուշահանդէսի մը ներկայ գտնուելու։ Մարիամ վերադարձն երբ ինձ կու տար հանդէսի յայտագրէն օրինակ մը, դժգոհութիւն յայտնեց յայտագրին մասնակցող ամերիկահայ Երուսաղէմացի թղթակիցի մը որոշ արտայայտութեանց մասին։ Ան, ըստ Մարիամի մեկնարաւանութեան, իր ուղերձին մէջ թիրախ ըրած էր ամերիկայի հայերը։ Հայրենասէր ըլլալու օր է Ապրիլ 24ը։

ՕՐ ՎԵՃ - 25 ԱՊՐԻԼ, ԱԻԱԳ ՇԱԲԱԹ

Առաւտուուն՝ քալելով առանձին ժամը 6.45-ին հասայ Սրբոց Յակոբեանց մայր տաճարը։ Որպէս ճրագալույցի պատարագիչ պարտաւոր էի կարգալ Գր. Տաթեւացիի Դաւանութիւն Ուղղափառ Հաւատոյ եւ ապա ծնկաչոք ըսել Մեղայ-ն եւ ընթեռնուկ Գիշերային ժամերգութեան առաջին աղօթքը։ Տաճարի ներսիցին չափազանց մութ ըլլալուն, մեծ դժուարութիւն ունեցայ առաջին երկուքը կարգալու։ Զերքիս հալող մոմի լոյսը եւ ակնոցս բաւական չէին օդնելուինձ։ Եթէ վանական եղած ըլլայի հաւանաբար անդիր սորված կ'ըլլայի արտասանուելիքները։

Ժամերգութեանէն ետք, Պատրիարքարան բարձրանալով Հայր Ռազմիկի միջոցաւ առի մեր թերեւ պայուսակը որու շնորհիւ Պատրիարք Սրբազնին Ամերիկայէն դրկուած թուղթեր բերած էինք։

Կը կազմուի թափորը միաբաններու եւ աշխարհականներու, Ուրբաթ առաւտանին հակառակ ուղղութեամբ քալելու լոելեայն դէպի Սուլը Յարութեան տաճար։ Կը գլխաւորէ թորգոմ Պատրիարք։ Կը լսուի միայն ճամրայ բացող երեք երիտասարդ բարապաններու մահակներուն սալաքարերու զարնուելուն մայնը։ Զեմ գիտեր ինչու բարապանները հին աւանդութեան անհամածայն պարզ դորչ հպմազգեստ հազած են։ Պատրիարքին հետեւող վեղարաւորներու խումբին հետ իմ մօտս կը քալէ կանինիկոս Բայթ, իր այլեւ յայտնի սպիտակ ոտնամաններով։ Նշմարեց ինձ եւ միւս թափորականներու իւրաքանչիւրին տրուած 7 մոմերու սեղմ արցակը եւ ուղեց գիտնալ թէ ինք եւ այլպիսի մոմեր պիտի ունենա՞յ արդեօք։ Քրիստոսի Գերեզմանէն «Լոյս» հանելու արարողութեան մասնակցելու կ'երթանք։

Ս. Ասրութեան տաճարի մուտքի բակին առաջնորդող եւ զառի վար շարուած քարէ տատիճաններուն վրայ նեղ փողոցին մէջ, շարժական պատուարէ մը զրած են ոստիկանները։ Ես սքեմ ունենալուս առանց դժուարութեան անցայ առաջ, հրմշտուքէն զերծ մնալով։ Սակայն իմ ետին մեր խումբի մնացեալ ուխտաւորները փակուեցան պատուարին ետեւ։ Իմ միջամտութեան փորձը, ասսոնք Ամերիկայի Միացեալ Նահանգներէն եկած են» ըսելս, անտարրերութեամբ լսուեցաւ ոստիկաններէն, մինչեւ որ վրայ հասաւ տեղացիներուն լաւածանօթ Գէորգ Հինդլեանը։

Տաճարի Հայոց բաժնի նորոգուած տեսչարանին մէջ Պատրիարք Սրբազանը իր աթոռը բազմեցաւ, դռնէն հեռու։ Մնացեալներս, բացառութեամբը Ամերիկահայ ուխտաւորներուն սակայն ներառեալ կանոնիկոս Բայթ որ հիմա մոմի տրցակ ունէր, զրաւեցինք մէյ մէկ նստելու վայր այս անպատուհան սենեակին մէջ։ Կը սպասոնք։ «Լոյս» հանելու արարողութեան համար։ Հայեր իրենց ընելիքը պէտք է համակարգեն Յունաց ընելիքին հետ։ Տեսչարանի բաց դռնէն ներս կը թափանցէ տաճարի ներսիդին բարձրացող աղմուկը հետզհետէ աւելի ուժգին։ Պատրիարք Սրբազանը, կարծէք անվրդով, ծոցի զրպանէն կը հանէ կ։ Պոլսոյ 1887-ին տպուած հին փոքր որացոյց համայնապիտարան մը, եւ նշարելով հետաքրքրութիւն, զայն ինձ փոխ կուտայ զրպանի խոչորացոյցով մը հանգերձ։ Կրցայ մի քանի վայրկեանի հապճես զննութեամբ ստուգել այս զրքոյիկէն թէ 1889-ին Ամերիկայի Հայոց անդրանիկ Հոգեւոր Հովիւ ըլլալիք Յովսէփ Վարդապէտ Սարանեան 1887-ին Վասպուրականի Խննակնեան Ս. Կարապետի Վանքի բացակայ միարաններէն էր, եւ թէ նոյն տարին կ։ Պոլսոյ Գէյրէքտէրէյի Ս. Հոփիսիմեանց Եկեղեցւոյ քարոզիչն էր։

Ս. Յարութեան տաճարի Հայոց բաժնի տեսուչ Վաղարշ Եպիսկոպոս ցցուած մազերով, կեղտուուած էնթարիով լոփէ կ'երթայ կու զայ։ Երկար սպասուամէ ետք - Երուսաղէմի այս բաժնին մէջ երկու տարրեր ժամ կը կիրարկուի՝ Պաղեստինեան եւ Խորայէլեան - յանկարծ մէկը տեսչարանէն ներս խուժեց յայտարելու թէ կը սկսի թափօրը Քրիստոսի Գերեզմանին շուրջ։ Թափօրի հայկական բաժնի պոչը եւ զլուխը յայտնի չեն։ Մերինին փակած պիտի ըլլան Ասորիներ եւ Ղպտիներ։ Զեմ գիտեր ուր են Յոյները։ Կար ժամանակ երբ Բրիտանական Հոգատարութեան շրջանին տաճարէն ներս կարգապահութեան կը հսկին բարձրահասակ Անդլիացի զինուորականներ, անջատ պահելով իրարմէ մրցակից, հրմշտկող Ռւղղափառները եւ արհամարհանքով նայելով ամբողջ պատահածին վրայ։ Այժմ Հայոց Պատրիարքութեան լուսահանը Աւագ Թարգման Հայր Ռազմիկ Պողոսիանն է, որ Գերեզմանի փոքր պատուհանէն «Լոյսը մեծ բոցով մը յանձնելէ ետք բաշխուելու համար, շտապով ուսամնարձ կը բերուի տեսչարան, որպէսզի գլխուն խոյր հազնելով եւ գտաւզան բռնելով դառնայ թափօրապետ։ Մինչ այդ Պատրիարք Սրբազանը Հայոց բաժնի վերևայարկը զացած իրեն յատկացուած զահէն կ'օրհնէ Գերեզմանին շուրջ խոնուած բազմութիւնը։ Տարրեր ազգի իրարու զաւանակից թափօրականները շարական կ'երգին - «Քրիստոս յարեաւ» - պոռալով։ Այսարհականներու յարուցած աղմուկը գրեթէ անլսելիք կը դարձնէ Հայոց երգեցողութիւնը։ Հայ եւ Ասորի բազմութեանց ընդհարում կայ։ Հայոց թափօրի զուգահեռական զիները միակ զինի մը վերածուելու վտանգին մէջ են։ Որոշ կէտի մը մեր ճամբան լայնցնելու համար մօրուսաւոր հայ երիտասարդ լուսանկարիչ մը որ թափօրական զարձած էր, քովիններուն նշան ըրաւ եւ «մէկ, երկու, երեք»

ճայնելով անոնց հետ միասնաբար փաղանգի նման խուժեց դէպի մերձակայ ոչ-հայ բազմութիւնը, զայն հրելով բոլորակի պատին կողմը Երգեցողութեան խառնիճաղանճին հետ կը լսեմ ոչ-հայերու կողմէ ծափահարութիւն եւ թմրկահարութիւն. խժալուր ճայնարձակում:

Ճրագալոյցին՝ Սրբոց Յակոբեանց տաճար հասնելու համար փոշիէ զերծ ոտներով, նոթր Տամէն թաքսի մը կ'առնեմ: Հայր Բարսեղ եւ պատանի Հայկ Գաղէզեան՝ լուսարարապետին օգնականները, գործի վրայ են Ս. Ստեփանոսի աւանդատան մէջ: Հայր Բարսեղ կ'ըսէ ինձ ի պատասխան մէկ հարցումիս թէ եթէ իր տեղ բոպոթ մը ըլլար այսպիսի աշխատանք կախարողը, պիտի չկարենար տոկալ:

Կանոնական երեկոյեան սաղմոսէ, աղօթքէ ետք կարգը եկաւ Հիմն Կտակարանական ընթերցուածներուն, որոնց առաջինը աշխարհաբար կարդաց Դաւիթ Արքեպս. Սահակեան: Երկրորդը հազիւ սկսած էր կարդալ նիհարաձայն Վանիկ Վարդապետը, երբ լուսարարապետ Սրբազնը նշան ըրաւ ինձ բեմ բարձրանալ, զգեստաւորուելու եւ պատարագի սպասներու պատրաստութեան հետամուտ ըլլալու փակ վարագոյրի ետին: Զգեստաւորուելու համար ինձ կ'օգնէ Ամերիկահայ Մայքը Քէյիշեանը, որ նաեւ կարդաց ճաշու Աւետարանը, ուղիղ եւ յստակ: Խեղճ Ռուբէն Վարդապետ Յովակիմեան, մոտ 80 տարեկան ժամորհնողը, երեք անգամ ի հեճուկս իր քալելու դժուարութեան բեմ ելաւ ինձ կամացուկ տեղեկութիւն տալու: Նախ՝ «Երեսունէ աւելի հաղորդուող պիտի լինի», ապա «անուաթոռի մէջ հիւանդ կին մը կ'ուզէ Ս. Հաղորդութիւն. երբ ժամանակը գայ, մաղզմայի վրայ դիր ու ես անոր կը մատուցանեմ», ու վերջապէս՝ «Հիւանդ կինը կարող չեղաւ սպասել, զայն տարին հիւանդանոց»:

Տաճարը այնքան մութ է որ դժուարութիւն կ'ունենամ նշմարելու հաղորդուողներու իւրաքանչիւրի բերանը:

Պատարագի այս աւագ սեղանը ինձ համար բարձր է: Մայիսակ կոռոփուռայի փոխարէն լայն գինեգոյն ծածկոց մը կայ: Հաշուփ առնելով կոռոփուռայի ներքեւի յատակը հինգ բարձրագիր աստիճաններ ունի սեղանը: Կը համրեմ ընդամէնը 13 սկիհ, իւրաքանչիւրի մաղզման ուղղահայեաց ցուցադրուած սկիհի բերանին: Նաեւ՝ նոյնքան թիւով ճաճանչներ, հայկական եւ այլ ոճով ծաղկամաններ: Գաղաթը՝ կեղրոնը դրուած տերեւածեւ մեծ զարդարանք մը ողկոյզի քանդակներով եւ վեց փոքր նկարներով: Այս բոլորին հետ 12-է աւելի աշտանակներ: Զարմանալի չէ որ սեղանի աստիճաններու թափուր մնացած մակերեսը փոշեծածուկ է: Բարձրահասակ աշխատաւորներու ճարտար խումբ մը անհրաժեշտ է ելնարանի օգնութեամբ այս բոլորը յաճախակի վար իշեցնելու, փոշիները սրբելու, հարկ եղածը փայլեցնելու եւ սեղանը դարձեալ յարդարելու համար:

Պատարագի վերջաւորութեան կատարուեցաւ Ս. Զատկի նախատօնակ: Ապա շարական երգելով ցից սանդուղներէ կը բարձրանանք միաբանական սեղանատուն: Այստեղ կը կարդամ արձակումի Աւետարանը Մատթէոսի վերջին գլուխէն: Կ'առաջնորդուիմ դէպի վար՝ աւասդատուն, ուր պատարագիչի զգեստներս հանելէ ետք տեղւոյն ծանօթ սպասարկողը մը օգնութեամբ կը դտնեմ սեղանատուն տանող սանդուղները: Հոն գլխաւոր տեղը՝ մի քիչ մնացեալէն բարձր, նստած է Պատրիարք Սրբազնը: Մի քանի ուրք անդին՝ ճախին՝ լուսարարապետ Սրբազնը: Մարիամին ու ինձ մօտակայ մէկ

աստիճան ցած մակարդակի վրայ որպէս պատուոյ հիւրերու տեղ յատկացուցին։ Մեր ձախին, աւելի վար սեղանի մը եզերքը ճաշի նստած են մի քանի վարդապետներ։ Նաևակատիք է պատրաստուած ընթրիքը տապկուած ձուկ է, հետը գետնախնձոր։

Ընթրիքէն անմիջապէս ետք, որպէս պատարագը լրացուցած ժամարար, ըստ վանական սովորութեան կ'երթամ գաւազանակիր Կոմիտաս Վարդապետ Շէրպէթճեանի առաջնորդութեամբ նշխար մատուցանելու Պատրիարք Սրբազնին անոր գրասենեակին մէջ։ Հարկ է որ արտասանեմ Սաղմոսէն հատուած մը՝ «Առաքեսցէ քեզ Տէր օգնութիւն ի սրբութենէ իւրմէրի Սիոնէ, եւ ընկալցի զքեզ» - Սաղմ. ԺԹ 3 - , որու փորձառութիւնը չունենալու, Կոմիտաս Վարդապետ բառերը մի առ մի կը յուշէ ինձ։ Թորգոմ Պատրիարք առնելով մատուցուած զոյգ մը նշխար, ինձ ստորագրել կուտայ փոքր տոմար մը որդէս ժամուցի ստացագիր եւ կը յանձնէ պահարան մը։ Նշխարները ստացած պահուն ան կը պատասխանէ՝ «Յիշեսցէ Տէր զամենայն պատարագս քո, եւ զուխտս քո ընդունելի արացէ»։ - Սաղմ. ԺԹ 4 - :

Ատեն մը ետք երբ հիւրանոց վերադարձիս կը միանամ մեր խումբի ընկերներուն, կը պատմեմ անոնց նոր փորձառութիւնս եւ անոնց ներկայութեան կը բանամ պահարանը։ Ստացագրիս համապատասխան գումարը ներփակուած է։ Հետը կայ նաեւ - ինձ համար անակնկալ - , ժամուցի եռապատիկէն աւելի մեծ գումար մը ներկայացնող Խրայէլեան թղթադրամ մը։

Կէս գիշերէն քիչ անց, կոչնակ, եւայլն - հին օրերուն քաղձրաժայն երգող մունետիկ - , պիտի արթնցնեն Սրբոց Յակորեանց վանքի միաբանութիւնն ու աշխարհական բնակիչներ, երթալու Սուրբ Յարութեան տաճար, նախ Ս. Զատկի պատարագը Գիշերային եւ առաւտեան ժամերգութիւնները հանդիսաւոր կերպով կատարելու։ Լուսարարապետ Սրբազնը թելադրած է ինձ որ հասնիմ «Փառք ի բարձունքի սկիզբը։ Նոթր Տամի զարթուցիչ պաշտօնեային հրահանգ տուինք ժամը 4-ին զանգահարումով արթնցնել զիս։

ՕՐ ՈՒԹԻ 27 ԱՊՐԻԼ - ՅԻՇԱՏԱԿ ՄԵՌԵԼՈՑ

Նախաճաշի պահուն մեր սեղանակից միւս ընկերներու ժամանումէն առաջ հասած եւ մտախոհ նստած է Կրէյս Փինէճեան։ Կը յայտնէ երէցկնող եւ ինձ թէ քիչ առաջ անդր-Ատլանտեան հեռաժայնով խօսած է ամուսնոյն Զարլզի հետ, որ զուժած է իրենց Ուայքոֆ - Նիւ Ճըրզի - բնակող հարեւանին եւ բարեկամին էն Խաչիկեանի քեռայրին մահը։ Այս պահէն չուրջ երեսուն ժամ ետք նիւ Երորք վերադարձած պիտի ըլլան էն Խաչիկեան, ամուսինը եւ մնացեալ ամերիկահայ ուխտաւորները բացի երէցկինէն եւ ինձմէ։ Կրէյս կը վարանի տիսուր լուրը յայտնել էնին։ Խորհուրդ կուտանք չյայտնել առ այժմ, այլ սպասել որ էն իմանայ գոյժը երբ իր հարազատները դիմաւորեն զինքն ու ամուսինը։

Աւանդութիւն դարձած է Երուսաղէմի Սրբոց Յակորեանց տաճարին մէջ Զատկի Երկուշարթին հանդիսաւոր Ս. Պատարագ մատուցանել եւ ապա կատարել մեծահանդէս թափօր նոյն տաճարի կամարներուն տակ։ Մինչեւ հասանք հայկական տաճարը, պատարագը հասած էր Ճաշու Գրքի ընթերցման պահուն։ Զորս վարդապետներ թագակիրը սպասարկեն բեմին վրայ, ինչպէս նաեւ չորս քչոցակիր, երկու մոմակալ սարկաւագներ։ Զգեստները՝

ծիրանագոյն։ Պատարագիչն է Թորդոմ Պատրիարք Մանուկեան։ Սրբազնի քարոզին բնաբանն էր «Ես եմ ճանապարհ եւ լոյս եւ կեանք»։ Ան կապեց Յիսուսի այս յայտարարութիւնը Քրիստոնէական ընդհանուր եկեղեցւոյ առաքելութեան եւ Հայաստանեայց Եկեղեցւոյ դերին։ Պատրիարքը կոչ ըրաւ որ աշխարհի ութ միլիոն հայերէն ուխտաւորներ գան Հայ նրուսազէմ, տարուէ տարի։

Պատարագէն անմիջապէս ետք եռաղարձ կատարեցինք թափօր մեծով պղտիկով, ժողովուրդի փոքր բազմութեան ընդմէջն։ Հոգեւորականներս ձախ ձեռքով մոմ իսկ աղ ձեռքով վեր բռնած էինք մէկական մետաղեայ պահպանակ մասունքի։ Պատրիարքը կը հանդիսապետէր չորս սպասարկողներու վեր բռնած ամպհովանիին տակ քալելով։ Վերջաւորութեան՝ Պատրիարք և եպիսկոպոսներ եւ աւագ վարդապետներ ելան բեմ, մինչ ժառանգաւորները ծնրադրած երգեցին «Տէր, ողորմեա», որուն յաջորդեց սրտառուչ «Ճանապարհ» մեներգը։ Երգուած Սահակ Գալայնեանի կողմէ։ Յակորեան սուրբերը այդպէս բարի ճանապարհ կը մաղթէին իրենց տուները վերադառդ հայ ուխտաւորներուն

Թափօրով անցնելով տաճարի մուտքի առջեւի զաւիթէն, բոլորս մեզի հետեւող ժողովուրդին հետ բարձրացանք Պատրիարքարանի դաշինը, ուր աշխարհականներ եւս արիթ ունեցան Պատրիարք Սրբազնին Մ. Զատիկ մաղթելու եւ անկէ ի նշան օրհնութեան մէկական թարմ նշանար ստանալու։ «Ընդարձակ եւ փառաւոր սրահ մըն է այս դաշինը, իրաւամբ Վեհարան կոչուելու արժանաւոր, որ ամէն այցելուներու հիացման առարկայ դարձած է», զրած է Մ. Օրմանեան Հայկական Երուսաղէմ դրքին մէջ։ «Պատրիարքարանը կառուցուած է 1853-ին Զմիւռնիացի Յովհաննէս պատրիարքի ձեռքով, եւ մենք կրնանք աւելցնել թէ կառուցանողի ճաշակին եւ մեծագործութեան արտայայտութիւնն է այդ հոյակապ շինուածքը, որ նմաններու հետ իրաւամբ կրնայ մրցիւ։ - անդ՝ 37-38 -։ Մ. Օրմանեան Յովհաննէս Պատրիարքի «ազդեցիկ դիրքին եւ հնարիմաց միտքին» կը վերազրէ այն իրողութիւնը որ կառուցումի ընթացքին «չէնքին ուղղուած ընդարձակութիւնը տալու համար պարտաւորուած է հասարակաց փողոցին վրայէն անցնիլ, եւ դէպի վանքին պարտէզը երկարիլ եւ այդ նպատակով փողոցին վրայ հաստակառոյց կամար մը շինել։ - անդ՝ էջ 39 -։

Երբ վար իջանք ես անզամ մը եւս կորսնցուցի հետքը մեր խումբի ընկերներոււ։ Վանքի աւագ դուռը հասնելուս ականատես եղայ պատահարի մը որ ցնցեց լիզերս։ Մօտ հինգ կամ վեց տարեկան մանչուկ մը սուրպալով վանքի ներսէն զուրս խոյացաւ այն պահուն երբ աղէն ինքնաշարժ մը արագորէն կուգար Պատրիարքարանի տակի փողոցէն դէպի հարաւ երթալու նպատակով։ Մանչուկը անկասկած պիտի բախէր կառքին, սակայն մեքենավարը ակնթարթի մը մէջ զայն նշմարեց եւ յանկարծակի զսպեց կեցուց կառքը։ Երիտասարդ տիկին մը խուժելով զրկեց շշմած մանչուկը եւ զրաւ իր ձեռքը երկար պահ մը անոր բարախող կուրծքին վրայ։

Երբ մերոնք հասան հիւրանոց ինձմէ ետք, յայտնեցին որ Պատրիարք Սրբազնը նշանարի բաշխումին ետք կեցուցած էր զիրենք եւ Պատրիարքարանի դաշինի պատերուն զիմանկարները բացարելէն յետոյ իւրաքանչիւրին մէյ մէկ ստափազարդ կողքով Անդլերէն Սուրբ Գիրք նուիրած էր, աւելցնելով իր ստորագրութիւնը։

Կէսօրէն ետք՝ Հայր Ռազմիկ եկաւ եւ մեր հետ դնաց Դամասկոսի Դրան մտակայքը Փիղիքական համեստ պայմաններու մէջ գտնուող Վեցերորդ

Դարու մեծ մողայիքը Ս. Պողիկտոսի: Արուեստի այս արժէքաւոր հայկական դործը հնագարեան տունի մը սալայատակը կը կազմէ: Ապա առանձին դացի կիւլպէնկեան մատենադարան եւ մնացեալ հին շրջանի Սիօնները աչքէ անցուցի: Մատենադարանը խոնաւ է եւ ցուրտ: Նորոգութեան կարիք ունի: Կիւրեղ Սրբազն Գարիկեան պրպտումիս միջոցին մի քանի անգամ մատենադարան եկաւ: Վանքի կացութեան մասին ափսոսանք յայտնեց ինձ: Ժամապրուեցայ յաջորդ օր յետմիջօրէին այցելել իրեն երէցկնոջս հետ եւ իր ընկերակցութեամբ երթալ վերջերս վիրահատութենէ ապաքինող նորայր Արքեպս. Պողարեանի տեսութեան:

Երեկոյեան ժամը ութուկէսին Նօմիր Տամի Ռոթիսըրւի շքեղ ճաշարանին մէջ Թորգոմ Պատրիարք, Ընկերակցութեամբ Հայր Ռազմիկի եւ Արամ եաշատուրեանի սեղանակից եղաւ մեզի, խումբի անդամներու մեծամասնութեան նիւ Նորք վերադարձի նախօրեակին: Ունեցանք բաժականառ, գնահատական խօսք, եւ ողջերթի ջերմ բարեմաղթութիւն: Կերուխումը յափաղանց ճոխ էր:

Մեր խումբի մնացեալ հինգ անդամները կէս գիշերէն ետք ժամը երեքին պիտի մեկնէին դէպի Թէլ Ավիկվ, Հոնկէ սաւառնակ առնելու դէպի նիւ Նորք: Հազիւ հասած նիւ Նորք, էն Տէվէնեան Հինդշարթիէն առաջ որպէս Պէյսայտի Սրբոց Նահատակաց Եկեղեցւոյ պատգամաւոր պէտք էր փութար հարաւ, Ֆլորիտայի Պոքա Բաթոն քաղաքին մէջ կայանալիք տարեկան թեմական Պատգամաւրական ժողովին մասնակցելու:

Խղճամիտ, ժրաջան եւ ուշադիր զեկավար էր էն Տէվէնեան մեր խումբի ուղեւորըութիւնը կազմակերպելու տեսակէտէն: Խմ եւ երէցկնոջ երկու օր ետք Երուսաղէմէն մեկնելուն եւ Աթէնք հասնելուն առնչութեամբ վերջին տեղեկութիւնները եւ հրահանգները տուաւ: Յանձննեց մեր անցագրերը եւ Յունատանի մեր զրոսապոյտին համար զործածուելիք արտօնապրեր: Հաւ թէ մեր վնասուած ճամբորդական պայյուսակը նորոգուած Երեքշարթի պիտի յանձնուի մեզի հիւրանոց բերուելով: Խնդրեցի էն Տէվէնեանէն իր տունը հասնելուն հեռածայնել մեր մանչուն Արային:

ՕՐ ԻՆՆ - 28 ԱՊՐԻԼ

Թէեւ այսօր եւս - Երեքշարթի - զատկական պարագաներու շարքին պատկանող պատարագ կը մատուցուի Սրբոց Յակոբեանց տաճարի մատուռներէն մէկուն մէջ, զանց կ'ընեմ ժամապաշտութեան երթալ: Մարիամին հետ քալելով վայրէլք կ'ընեմ առաւօտուն դէպի Դամասկոսի դուռ, մտնելու Երուսաղէմի Արարական շուկայի նեղ փողոցներու ցանցին մէջ: Անառութեները՝ փոքր, իրարու կից են: Համեմ, անուշեղէն, թարմ եւ պահածոյ ուտեստեղէն, զգեստ, ունաման, առանին գործածուելիք փոքր առարկաներ, արդուղարդի իրեղէններ, յուշանուէր: Այս բոլորը ցուցադրուած են խանութեներու խորքէն դէպի փողոց յորդելով: Կը յորդի նաեւ այլեւայլ բուրումներու խառնուրդ մը: Կատուներ՝ շատ մկներ ողջ մնալու յոյս շնչ ունենար այստեղ: Փոքր չորբոտանի զրաստներ տեղ տեղ կ'անցնին փողոցին մէջտեղէն, անկայն ոչ ինքնաշարժ կառքեր, որովհետեւ ճամբան ելեւէլիներ ունի: Ըրինք մի քանի գնումներ, ամէն քայլափոխի հրապուրել փորձող վաճառքառանի զրաստներու շատ անգամ «ոչ» ըսելով հանդերձ: Ինձ համար զոյդ մը սամտալ ընտրելուս առթիւ, դինք վճարելէն ետք երիտասարդ խանութպանը ուրախութեամբ մեզ հրաւիրեց վերնայարկը ուր աթոռ եւ սուրճ հրամցուց: Խսլամ ըլլախով հանդերձ, հետաքրքրուեցաւ որ իրեն համար հարսնցու ունի՞նց արդեօք:

Հրատարակութին Երուսաղէմ կամ այլուր։ Իր նորագոյն երկու գրքոյկներէն նուէր տուաւ ինձ։ Կոթողական գործ է Երուսաղէմի վանքի Ս. Թորոս Եկեղեցւոյ մէջ պահուող ձեռագիրներէն երեք հազար հատի իր պատրաստած ցուցակը յաջորդական տասնէ աւելի հատորներով, Հրատարակուած մի քանի տասնամեակներու միջոցին, մասնագիտական նկարագրականով, որ անշափելի լոյս խլած պէտք է Ըլլայ Սրբազնի աչքերէն։ Իր այս ապաքինման վիճակին մէջ Նորայր Սրբազն առանձին դասեր կուտայ իրեն Փիզիքական խնամք տուող երիտասարդ նորընծայ արեղայի մը։ Կիւրեղ Սրբազն քիչ ետք մեկուսի յայտնեց ինձ հայրենի մեծ բանասէր Փրոփ. Լեւոն Խաչիկեանի վկայութիւնը Նորայր Արքեպս. Պօղարեանի վաստակի մասին սապէս։ «Հայաստանի մէջ ինչ որ կարող շեղանք իրագործել բազմանդամ յանձնախումբով, Նորայր Սրբազն միս մինակը իր աշխատանքով յաջողցուց Երուսաղէմի Հայոց վանքին մէջ»։

Հերթը այժմ Կիւրեղ Եպս. Գարիկեանին է։ Ցնորտնութիւն ան իր տրամադրութեան տակ ունի Նորայր Սրբազնի սենեակին կից մեծ սենեակը իրր ընդունելութեան եւ աշխատանքի սենեակ, եւ անոր կից անկիւնի ննջասենեակը։ Ընդունելութեան սենեակին մէջ Կիւրեղ Սրբազն հաւաքած է պատմական հայ եկեղեցիներու լուսանկարներ եւ արձանակերպ մանրատիպեր եւ կարգ մը հնութիւններ։ Կիւրեղ Սրբազնի հնագիտական պրպտումներուն առարկայ եղած են Սուրբ Յարութեան տաճարի գետնափոր II. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցւոյ յարակից մասերը, ինչպէս նաեւ Թարգմանչաց Վարժարանի մերձակայ Սրբոց Հրեշտակապետաց Եկեղեցին։ Աւկայն ասոնցմէ աւելի Կիւրեղ Սրբազն կը հետաքրքրուի եւ կը մտահոգուի Սրբոց Թարգմանչաց վարժարանով, որ մանկապարտէջն մինչեւ բարձրագոյն դպրոցի բաժիններ ունի եւ որուն շրջանաւարտնները կը յաջողին համալսարաններ ընդունուիլ։ Երուսաղէմի Հայոց թիւնը զգալապէս նուազած է, եւ հետեւարար նօսրացած է ուսանողութեան թիւը։ Կիւրեղ Սրբազն կը չեշտէ դպրոցին ոչ միայն ակադեմական բարձր որակը այլ նաեւ բարոյական դաստիարակութեան բարձր չափանիշերը։ Կուտայ օրինակը օտար ընտանիքի մը որ նախընտրած է տան զաւակները արձանագրել տալ հայկական այս կրթարանին մէջ, հաւանելով որ անոնք Հայերէն ուսանին։ Թարգմանչաց վարժարանի Հայերէն Գրարարի ուսուցիչն է Իրլանտացի ծնողք ունեցող Օր. Ռոպերթա Լրուինը, եկած հեռաւոր Թէքսասէն։ Գիտէինք որ ամերիկահայ մեր ուխտաւոր ուղեկիցները տուն մեկնելէ առաջ այցելած էին Կիւրեղ Սրբազնին եւ անոր դրամական նուէրներ յանձնած էին Թարգմանչաց դպրոցի կարիքներուն համար։ Մարիամն ու ես այս առթիւ Ամերիկեան թղթաղրամով նուէր մը յանձնեցինք, զոր գնահատական ջերմ խօսքով ընդունեց Կիւրեղ Սրբազն, մեզ եւս համարելով բարերար Թարգմանչաց Վարժարանին։

Վանքէն հիւրանոց վերադառնալէ առաջ անդամ մը եւս տեսանք Թորգոմ Պատրիարքը իր գրասենեակին մէջ, ուր նախկին սաղիմական Նահապետ Մելքոնեանին որպէս Գալիֆորնիա հրատարակուող հայ շարաթաթերթի մը թղթակիցի տեսակցութիւն չնորհած էր Սրբազնը այդ պահուն։ Պատրիարքի մէկ պատասխանէն յայտնի կ'ըլլայ որ վանքի եւ միարանութեան զանազան բաժններուն համարատու Ըլլալէ խուսափիլը կը մտահոգէ զինք։ Պատրիարքը իրաւամբ կ'ուզէ գիտնալ թէ եկամոււտները ինչպէս կը մատակարարուին կամ կը ծախսուին։ Նահապետ Մելքոնեան մեզմէ առաջ

Հիւրանոց՝ կէսօրէ ետք մեր նորոգուած ճամբորդական պայուսակը վերադարձուած գտանք: Ժամը երեքին մօտ գացինք Հայոց վանք, հին տպարանի շէնքին վերեւ գտնուող սենեակներէն մէկուն մէջ՝ ապրող տարեց հայուհի մը փնտռելով դիւրաւ գտանք, եւ առանց բնակարանէն ներս մտնելու անոր տուիք տեղեկութիւն իր նոր այրիացեալ ամերիկաբնակ քրոջ մասին: ապա առաջին անգամն ըլլալով մեր այս ուղեւորութեան ընթացքին, մտանք Պաղչէ Թաղ, միաբան վեղարաւորներու սենեակներու նորոգութեան ծանօթանալու - միաբանները մինչ այդ իրենց բնակութիւնը փոխադրած են Ալեքս եւ Մարի Մանուկեան ժառանգաւորաց Վարժարան եւ Մարտիկեան Թանգարան -: Օրուան այն պահն էր երր ափ մը գործաւորները լրացուցած իրենց աշխատանքը կ'արձակուէին Հայ վերակացուին կողմէ: Մարիամ լուսանկար առաւ խուցի մը ներսիդին: Իւրաքանչիւր միաւոր պիտի բաղկանայ երկու սենեակէ, եւ պիտի ունենայ առանձին լուացարան, ինչ որ մեծ բարելաւում կը նշանակէ: Ցուրտին դէմ պաշտպանուելու համար կը հաստատուի կեղրոնական ջեռուցման սարքուածք: Պաղչէ Թաղի արտաքին բակերէն անցնողը չի կրնար անդրադառնալ թէ այդ քարաշէն հաստ պատերէն ներս ինչպիսի արմատական բարեփոխում կը կատարուի: Թորգոմ Պատրիարք Մանուկեանի այս յառաջդիմական ձեռնարկը մախում համարող միաբաններ ի վերջոյ պէտք է գնահատեն անոր յօգուած իրենց առողջութեան եւ հանգիստին կատարած այս սրտմաշուր աշխատանքը:

Սրբոց Թարգմանչաց Վարժարանի մուտքին կը սպասէր մեզի տեսուչ կիւրեղ Եպս. Գարիկեանը: Մեզ առաջնորդեց դպրոցի հանդիսասրահը առաջին յարկին վրայ: Պատերուն շարուած են տասնամեակներու ընթացքին դպրոցին հասցուցած շրջանաւարտներու բազմաթիւ խմբանկարները: Կը նշմարեմ մի քանի ծանօթ դէմքեր, սակայն Մեսեչուսէց ապրող այրի երէցէկին Վարդանուչ Աւագեանը - ծնած Մարտիրոսեան - մատնանիշ ընողը կիւրեղ Սրբազննէ: Սրահի նստարանները հինցած են: Զանց կ'ընենք տեսչարան բարձրանալ, եւ կիւրեղ Սրբազնի առաջնորդութեամբ կ'երթանք հարեւան շէնքը որ այժմ Մարտիկեան երկյարկանի թանգարաննէ: 1830-40-ական թուականներուն այս շէնքին մէջ կը ննջէին իմ սերունդի ժառանգաւոր եւ սարկաւագ ուսանողները: Այստեղ մէկական անպանոյն աշխատասենեակ ունէին ի միջի այլոց Յակոր Օշական. Եւ Շահան: Պէրպէրեան՝ մեր նշանաւոր ուսուցիչները: Շէնքի երկրորդ յարկի հիւսիս-արեւելեան անկիւնի արեւոտ սենեակին մէջ ւ հին օրերուն ժառանգաւորաց Վարժարանի: տեսչարան - կ'ապաքինի վերջերս վիրահատութեան ենթարկուած նորայր Արքեպս. Պօղարեան: Կը համբուրենք աջը: Մարմինով նիշար, մտքով պայծառ եւ արթուն, ինչպէս էր 1834-ին երր իրր նորեկ ուսանող կ'աշակերտէի իրեն Հայոց աւանդական Պատմութեան դասին: Իմ սաղիմական եօթնամեայ ուսանողութեանս դասատուներէն միակ ողջ մնացած վեղարաւոր ուսուցիչնէ նորայր Սրբազն: Խօսքը կ'ընեմ Հալէպի Սալիպէ Փողոցի Պօղարեան Գրատան, որու տէրն էր նորայր Սրբազնի կրտսեր եղբայրներէն մին: Սրբազնը ոգեւորութեամբ կ'ընէ պատմականը այդ գրատան սկզբնաւորութեան, երթալով իր ծննդավայրը Այնթապ 1919-1920 յետպինադադարեան շրջան, երր պատանի տարիքին կը ստանձնէ գրատան վարչութիւնը ի հեծուկս իրքական ընդդիմութեան: Նորայր Սրբազն անդադար կը պրատէ, կը հաւաքէ, կը գրէ, եւ իր հեղինակութիւնները կը

իմացած է որ Նիւ ճըրզիի մէջ քսան տարիէ ի վեր ծխատէր հովիւրի պաշտօն վարող ամերիկածին Յուլիսիկ Մ. Վրդ. Պաղտասեան վերջերս վանքի միաբանական ժողովէն հաւանութեան քուէ ստացած է եպիսկոպոս օծուելու։ Այդ աստիճանով բարձրացած Հայր Յուլիսիկ Ամերիկայէն պիտի վերադառնայ վանք ուր պիտի շարունակէ իր կարեւոր պաշտօնը որպէս Պատրիարքութեան պատկանող կալուածներու տեսուչ։

Նշմարեցի որ իմ փոխադրած նկարը - Խաչելութեան - զոր հեղինակած էր Նիւ Եորք բնակող Սիմոն Սամսոնեան, ծրարէն դուրս հանուած էր եւ առ այժմ յենած էր դրասենեակի արեւմտեան պատի մեծ Կոպըլէն կարապերտին։

Սիլվա Մանուկեան, Պատրիարքի եղբօր Խաչիկի կինը, որ Զատիկէն քիչ առաջ եկած էր Երուսաղէմ մասնաւոր գործով մը, Պատրիարքարանի դրասենեակներէն մէկուն մէջ կը պարապէր, երեկոյեան ուսուցիչներու խումբի մը իր տալիք դասախոսութեան առնչութեամբ։ Սիլվա՝ ծնած Ֆրանսա, Բէտրիչի համալսարանէն շրջանաւարտ, տարիներէ ի վեր բարձր պաշտօն մը ունի Հոռ Աննենելըսի հանրային մատենադարանի վարչութեան մէջ։ Ան լաւ զիտէ Հայերէն։

Վարը՝ բակին մէջ տեսանք. անցնող եօթնեակի ընթացքին քանիցս տեսած ըլլալէ ետք, մեր հանգուցեալ անզուգական ուսուցիչ Շահան Պէրպէրեանի որդին Արտաւազզը, ասպարէզով նկարիչ։ Ան տարիներով բնակելէ. ետք Փարիզ, այժմ փոխադրուած է Ավինիոն, հարաւային Ֆրանսա։ Արտաւազզ Ս. Յարութեան տաճարի հայկական բաժնին մէջ, ինչպէս նաև Պատրիարքարանի մուտքի սրահին մէջ ունի իր գեղարուեստական աշխատանքին պտուղները՝ ոմանք մեծ պատառներ։ Կ'ըսէ թէ Անթիլիասի Կաթողիկոսարանին համար եւս նկարներ յօրինած է։ Ի պատասխան հարցումիս Արտաւազդ յայտնեց թէ Փարիզ բնակող եւ անդ Հայ Եկեղեցւոյ վարչութեան մասնակից տաղանդաւոր Արմենակ Գույումճեանը - նախսկին Հրազդական վարդապետ, ձեռնադրուած Երուսաղէմ 1938-ին Թորգոն Գուշակեան Պատրիարքէն - մի քանի տարի առաջ մեռած էր։ Մարիամն ու ես Արմենակը տեսած էինք Փարիզի Ս. Յովհ. Մկրտիչ Եկեղեցւոյ սրահին մէջ 1962-ի Այլակերպութեան կիրակին, պատարագէն ետք Ֆրանսայի հայոց Առաջնորդ լուսահոգի Սերովը Արքեպս։ Մանուկեանի միջոցաւ զայն ճանչնալով իր կարգաթողութենէն եւ ամուսնանալէն տարիներ կար։ Արմենակ 70-ական թուականներուն սկիզբները այցելեց Նիւ ճըրզի բնակող իր մէկ տարեց ազգականին, եւ անոր հրաւէրով հաւաքուած Տիրան Արքեպս։ Ներսոյեանն ու մի քանի նախսկին սաղիմական դպրոցակիցներ ուրախացուց Շահան Պէրպէրեանէն սորված շատ մը երգեր երգելով խանդավառ տրամադրութեան մը մէջ։

ՕՐ ՏԱՄՆ - 29 ԱՊՐԻԼ

Զատկի Երկուշարթին Հայր Ռազմիկ մեր խումբի մնացեալ անդամներուն բաշխած էր օրինակներ Անգլերէն նոր պրակի մը Պատրիարքարանէն պատրաստուած, որպէս վանքի մասին ուղեցոյց ուխտաւորներուն։ Մարիամ պրակը թերթատած ատեն նշմարած էր սխալներ եւ զանոնք մատնանիշ ըրած էր Պատրիարք Սրբազնին, որու հաւանութեամբ գրաւոր սրբագրութեան ձեռնարկեց երէկ երեկոյ։

Այսօր արեւամուտէն առաջ պէտք է մեկնինք Երուսաղէմէն։ Նախաճաշէն ետք, Մէրիին սրբագրած պրակը Պատրիարքին յանձնելու համար քալելով կ'երթամ վանք։ Տաք է օդը։ Պատրիարքի զրասենեակի արտաքին դուռը բացողն է Սիլվա Մանուկեանի որդիներէն Վահանը, նոր ժամանած Լոս Աննելընէն, որ սեւ վերարկու հագած կամաւր օգնութիւն կ'ընծայէ։ Պատրիարքին մօտ ինձմէ առաջ հասած է տեղեկատու դիւնի պաշտօնեայ Տիկ։ Նորա Նագաշեան, Սիոն պաշտօնաթերթի յաջորդ թիւի պատրաստութեան գործով։ Մինչ կը սպասեմ, նոյն դիւնին Սարգիս Պօյանեան կը հասնի ինձ համար բերելով Սիոնի նորագոյն երկու թիւերը, անշրւշ Պատրիարքի հրահանգով։ Հրաժեշտ առնելուս պահուն, Սրբազնը քալելով մինչեւ գրասենեակին դուռը, փափաք կը յայտնէ որ Ամերիկա վերադարձիս խօսիմ Օհայօ ապրող Տոքթ-Ցակոր Ներսոյեանին եւ թելադրեմ անոր որ ծրագիր մը կազմենք ժառանգաւորաց Վարժարանին մէջ կիսամեակ մը դասախոսելու ուղղութեամբ։

Վարը, վանքի դուռը հասնելու ճամբուս վրայ հարկ եղաւ որ կանգ առնեմ հեռախօսի պաշտօնեայ Պոլսեցի Շահան Սարկաւագ Քէսուէեանի նեղիկ խցիկին առջեւ։ Հոն է Գէորգ Հինողեան, որ սուրբ Երկրի Հայոց պատմութեան իր հեղինակած Անզլերէն գիրքէն օրինակ մը իր ստորագրութեամբ կը ձօնէ ինձ։ Տիար Հինողեան կը ինդրէ որ մի քիչ սպասեմ որպէսզի արդէն իսկ Ամերիկա վերադարձ Մայքը եւ Լանա Քէիշեանի յանձնուելիք մի քանի պահարանները բերէ ինձ տալու։

Քանի որ պիտի սպասեմ, կը մտնեմ Ալեքս եւ Մարի Մանուկեանի բարերարութեամբ շուրջ քսան տարի առաջ կառուցուած ժառանգաւորաց Վարժարանի շէնքի բակէն ներս։ Դունապան չկայ։ Կը թուի թէ փողոցէն անցնողը կրնայ ներս մտնել՝ գէթ բակը։ Կարելի է հետեւցնել թէ գիշերները այս շէնքին մէջ բնակողներ կրնան փողոց ելնել եւ երթալ հիւսիս կամ հարաւ։ Միեւնոյն անխնամ ձգուած խոտը գետնին, այնպէս ինչպէս երեւցած էր աշքիս 1980-ի ամառը։ Լուացարան մը փնտուելու փորձիս մէջ անցայ տեսչարանին առջեւէն, նշմարելով բաց դռնէն Դաւիթ Արքեպիսկոպոսը, որ կը խորհրդակցէր խոշորակազմ տիրացու Արմէնի հետ, վազը գէպի Հայֆա եւ Եաֆա կատարուելիք դպրոցական զրօսապոյտի մասին։ Կ'անդրադառնամ որ անպաշտօն կերպով հագուած եմ - սանտալ, շապիկ առանց բանկոնի - այնպէս որ Սրբազնին մօտենալու եւ հետը խօսակցելու շեմ ձեռնարկեր։

Այս ընդարձակ շէնքէն ներս պատահամբ գետնայարկ մէծ սրահի մը մէջ կը գտնեմ նոր, գունատիպ տպարանը, որու մեքենաներու արդէն իսկ հին ըլլալու մասին դիտողութիւն կ'ընէ պատասխանատու վարիչը աւելցնելով որ Սառուի Արարիայէն զրամական նպաստ ստացող Արարական տպարաններ երուսալէմի մէջ շատ աւելի հասութարեր գործ կ'ընեն։

Վերի յարկը կ'ելլամ առանձին, քննելու բաց դուռով սենեակներ, բան մը որ մեր խումբի անդամները առանց ինծի ըրած էին մի քանի օր առաջ եւ անմաքրութենէն գաղթակած էին։ Թափթափածութիւն կը տիրէ։ Գտայ բաղնիքի մէծ սենեակը, որու մէկ պատին շարուած են լոգանքի ցնցուղներ։ Այստեղ նեղ միջնորմի մը գագաթը դիզուած գտայ երեք նոյնաշափ փիտա հացի նկանակներ։ Յայտնի չէ թէ որու կը պատկանին, եւ չեմ հասկնար թէ ի՞նչ գործ ունին այդ հացերը այս բաղնիքին մէջ, որու յատակը նետուելիք թափուելիք իրերու կոյտ մը կայ։ Գետինը յայտնապէս պէտք ունի մաքրութեան։

Բաղնիքին դէմ յանդիման մեծ ննջասենեակի մը մէկ անկիւնը մահճակալի եզերք նստած կը կարդայ Պրազիլէն եկած ուսանող Վահէ Աթթարեան: Ան կ'ափսոսայ ժառանգաւոր ուսանողներու անհոգութիւնը մաքրութեան մասին: Իր անկիւնի երկու պատերուն վրայ կան մեծկակ յուսանկարներ, ոմանք գունաւոր, որոնք կը պատկերացնեն ժառանգաւորաց Վարժարանի նախկին տեսուչները: Զկան անոնց ինքնութիւնը ճշդող ցուցանակներ: Վահէ կ'ըսէ թէ նետուելու սահմանուած կոյտի մը մէջէն փրկած մաքրած է այս նկարները: Վահէն նոր սենեկակից է որպէս այցելու Պատրիարք Սրբազանի եղբօրորդին Վահան, որ այս պահուն հաւանարար զրադած է Պատրիարքարան:

Վար իջնալով անգամ մը եւս կ'անցնիմ տեսչարանին առջեւէն: Սենեկին դուրսը ցուցատախտակի մը վրայ մեքենագրուած ցանկ մը փակցուած է, ժառանգաւորներու առօրեայ վարք ու բարքի կանոններ ծանուցանող: Այդ կանոններու շարքին է մաքրութեան պահանջը: Կը մտածեմ որ ապարդիւն է կանոններ գրել եւ ակնկալել որ տան մէջ կրթութիւն չտեսած մանուկ կամ պատանի զանոնք կարդալով յարգեն եւ գործադրեն:

Շահան Սարկաւագի խցիկը վերադառնալով, կ'առնեմ Մայքը եւ Հանա Քէիշեանի հասցէագրուած չորս հինգ կտոր պահարանները, եւ վերջնականապէս կը վերադառնամ Նօթր Տամ: Կէսօր չեղած մեր պայուսակները ննջասենեակէն վար բերուած են: Ճաշէն ետք սպասման սրահին մէջ Մէրին ու ես նարտ կը խաղանք եւ մի քիչ ալ կը մրաինքն նստած: Ճաշի միջոցին նշմարեցինք Ամերիկացի զոյգ մը մօտակայ սեղանին նստած: Ատանայի մօտ ինճիրլըք զինուորական օդակայանին մէջ գործող այր եւ կին օդանաւային սպաներ են, արձակուրդի եկած: Կ'ափսոսան որ ինճողուած Նօթր Տամ հիւրանոցը միայն երկու օր կրնայ օթեւանելու սենեակ տրամադրել իրենց: Կը մտածեն Տիրերիաս երթալ արձակուրդի մնացեալ օրերը հոն անցնելու: Մարիամ՝ նախկին զինուորական, պատշգամին վրայ երկար խօսքի բռնուեցաւ անոնց հետ, եւ յետոյ ինձ յայտնեց անոնց հիասթավիութիւնը ինճըրլըքի թուրքերու վարուելակերպի մասին:

Ժամը չորսին մօտ Արամ Խաչատուրեան եկաւ եւ թաքսիով մեզ պտտցուց նոր Երուսաղէմի մէջ: Տեսանք Պէն Եհուտա լայն պողոտայի եզերքը տեղ տեղ նստած նուագող հրեայ մարդիկ, հաւանարար նախկին Սովետ Միութենէն եկած անգործ րայց ուսեալ երեւող: Փոքր խանութ մը մտանք պահպաղակի, սառած եռկուրք գնելու: Զովացուցիչը արտադրող կոչտ մեքենան բաւական ճռնչաց մինչեւ որ եռկուրքի նմանող մի քանի դգալ զովացուցիչ կրցաւ լեցնել փոքր բաժակի մը մէջ:

Թաքսիի վարիչին հետ սակարկելով Արամ Խաչատուրեան մեզ տարաւ Խորայէլեան Քնէսէթի - Խորհրդարանի - բարձրադիր շէնքին առջեւէն եւ քիչ ետք մտցուց Մեռեալ ծովու սուրբ Գրական մագաղաթներու թանգարանը: Այստեղ դասաւորումը, գրաւոր բացատրութիւնները գիտական եւ

գեղարուեստական տեսակէտէն բարձր մակարդակի վրայ ևն։ Ափսոս որ թանգարանի փակման ժամը մօտ էր եւ ինչ որ կրցանք տեսնել վայելեցինք հապճեպով։

Դէպի Նօթր Տամ վերադարձը առիթ եղաւ որ Արամ իր կեանքի մասին պատմէ մեզի: Ան գտնուած է արտասահման, եւ ուսանած է Երեւանի մէջ: Մտադիր է Պուլկարահայ բարեկամի մը թելաղրութեամբ մօտ օրէն մէկ ամսուան արձակուրդի երթալ Պուլկարիա:

Ժամը երեկոյեան 7-ի մօտ Մովսէս կարապետեան անունով երիտասարդ մը եկաւ փոքր կառքով մը մեզ հասցնելու թէլ Ավիկ, Պէս կուրիոն միջազգային օդակայանը: Սովորական ճամբարյէն տարրեր քովընտի ուղիներէ կը տանի մեզ դէպի արեւմուտք: Կը տեսնենք լաւ մշակուած արտեր, քարքարուտ ըլլակողեր, մայրիներու ծառաստաններ, սիրուն կղմինտրածածուկ նոր կառուցուած տուններու թաղամասեր եւ աւաններ ներդաղթող հրեաներու յատկացուած: Խսրայէլեան ներկայ կառավարութեան քաղաքականութիւնն է քազմացնել եւ զօրացնել այսպիսի աւաններ, հոգ չէ թէ տեղահան ըլլան Արարախօս Պաղեստինցիներ:

Սուրբ Երկրին անդորրութիւնը խախտող այդ քաղաքականութեան պտուղները դիտելով, հետզգետէ կը հեռանանք խաղաղութեան քաղաք Երուսաղէմէն:

Մնաս բարով, սուրբ եւ ցանկալի քաղաք։ Մնաս բարով հայկական թաղամաս պարսպապատ Երուսաղէմի։

ԵՐՈՒՍԱՂԵՄՈՒՄ ՆՇՈՒԵՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ 78ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ

Ապրիլի 24ին քազմամարդ էր Երուսաղեմի Հայոց Ս. Յակոբեանց Տաճարը: Հանդիսաւոր պատարագ էր մատուցում ի յիշատակ Մեծ Եղեռնի անմեղ նահատակների: Պատարագիչն էր Յուսիկ Եպոսկոպոս Պաղտասեանը:

Հոգեհանգստեան մասնաւոր պաշտօնի կատարումից յետոյ ժողովուրդը դուրս եկաւ փողոց: Բացի սաղմահայերից, սպատօնին մասնակցելու համար քազմարիւ հայեր էին եկել Թերդեհեմից, Ռամալլայից, Հայֆայից, Յաֆֆայից ու Թել-Ավիվից: Նրանց միացան նաև Քաղաքի հայ կարողիկ եկեղեցում մատուցուած սուրբ պատարագի մասնակիցները:

Միացեալ թափօրը, առջեւում ունենալով վանքի միարանութիւնը, ժառանգաւորաց վարժարանի ու ընծայարանի, ինչպէս եւ Թարգմանչաց երկսեռ դպրոցի աշակերտութիւնը, դրոշներ պարզած «Հայկական պատրիարքարանի փողոցով» շարժուց դեպի Հին Քաղաքի Սիոնի դարպասը: Ցուցարանները կրում էին Եղեռնի տեսարանների մեծացուած լուսանկարներ, ինչպէս եւ անգլերէն ու երրայերէն գրուած պաստառները: Ահա նրանցից մի քանիսի թարգմանութիւնը. «Հայ ազգը չպէտք է մոռանայ 1,5 միլիոն նահատակներին, որոնք սպանուեցին քուրքերի ձեռքով», «Պէտք է կանգնեցնել ադրբեջանցիների ազրեսիան Լեռնային Ղարաբաղում», «Թուրքերի ու ազերիների կողմից Հայաստանի շրջափակմանը՝ ո՞չ», «Հայաստանը եւ Ղարաբաղը մեկ ժողովուրդ են ու մեկ երկիր»:

Դուրս գալով դարպասից, թափօրն ուղղուում է դեպի հայկական Ս. Փրկիչ

եկեղեցու մօտ գտնուող հայոց գերեզմանատուն, որտեղ կանգնեցուած է 1918թ. Սեպտեմբերի 18ին Արարայի նակատամարտի ժամանակ զոհուած հայ կամաւոր զինուորների Յուշակորողը:

Սգաբափօրի մասնակիցները պսակներ են դնում Յուշարաձանի պատուանդանին: ՀՄԼՄ ակումբի վարչութեան անունից խօսք է ասում Յակոր Սեւանը: Այնուհետեւ կատարում է հոգեհանգստութեան: Սգոյ թափօրը շրջանցելով Հին Քաղաքի պարիսպների մի հատուածը, Հայոց թաղամաս է վերադառնում Յափփայի դարպասով:

Նոյն օրը երեկոյեան ժառանգաւորաց դպրոցի մեծ սրահում, որը լեցուն էր սգատօնի մասնակիցներով, անցկացուեց ապրիլեան Եղեռնի նահատակաց յիշատակին նուիրուած յուշատօն: Բացման խօսքով հանդէս եկաւ վարժարանի տեսուչ Գուսան վարդապետ Ալեքսանդրը: «Մեծ Եղեռնը եւ Հայ Գրականութիւնը» թեմայով զեկուցում կարդաց վարժարանի գրականութեան դասախոս, բանասիրական գիտութիւնների թեկնածու Սամուել Մուրադեանը, իսկ պատմութեան դասախոս, պատմական գիտութիւնների դոկտոր Վարդան Գրիգորեանի զեկուցումը նուիրուած էր «Հոգեւոր եւ նիւթական արժեկների կորուսու Արեւմտեան Հայաստանի մէջ» հարցին: Վարժարանի երգչախումբը Երեւանի Կոմիտասի անուան կոնսերվատորիայի շրջանաւարտ Վարուժան Մարգարեանի ղեկավարութեամբ կատարեց մի քանի հայրենասիրական երգեր: Դաշնամուրի վրայ նուագակցում էր նոյն երաժշտանոցի ասպիրանդ Վաչէ

Շարաֆեանը: Ասմունքով հանդէս եկան վարժարանի սաներ՝ Մ. Ղալաջեանը, Ն. Գրիգորեանը, Ա. Խաչատրեանը եւ Վ. Բարյեանը: Վ. Մարգարեանը կատարեց կոմիտասից երկու երգ, իսկ Վ. Շարաֆեանը՝ Ռախմանինովի «Նախերգանքը»: Վարժարանի եւ պատանիների միացեալ երգչախումբը մեծ ոգեշնչմամբ կատարեց Շ. Ազնաւորի եւ Կառլարեանցի «Նրանք ընկան» եւ «Քեզ համար Հայաստան» երգերը:

Ցուշատօնն աւարտեց լուսարարապետ Դաւիթ Եպս. Սահակեանի փակման խոսքով ու «Պահպանիչով»:

Ցաջորդ օրը նոյն սրահում ժառանգաւորաց վարժարանի սաների եւ սաղիմահայ մի քանի սիրողների մասնակցութեամբ ներկայացուեց Մուշեղ Իշխանի «Կիլիկիայի Արքան» պիեսը, որի բեմադրութիւնն իրականացրել է Հայաստանի Հանրապետութեան պետական մրցանակի դափնեկիր Արտաշէս Ցովհաննիսեանը: Հանդիսականներ երկար

չլորդ ծափահարութիւններով ընդունեցին Գեորգ Բարձիսանեանի (Լեւոն), Նորայր Գրիգորեանի (Վահան), Անուշ Նազգաշեանի (Զավել), Սեդա Թադէոսեանի (Թագուհի), Սարգիս Սարիբեկեանի (Ամանոսեան) եւ վեց միւս դերակատարների խաղը:

Եզրափակիչ խոսքով հանդէս եկաւ Երուսաղէմի Հայոց Պատրիարք Թորգոն Արքեպիսկոպոս Մանուկեանը: Նրա առաջարկութեամբ սգատօնի մասնակիցները յոտնելայս յարգեցին ՀԲԸՆ ցմահ նախագահ Ալեքս Մանուկեանի տիկնոջ՝ Մարի Մանուկեանի յիշատակը, որի մահուան լուրը ստացուել էր նոյն օրը, եւ Պատրիարք Սրբազնը "Հոգւոցն հանգուցեղոց" աղօքնով, եւ Հայր Մեր ի խմբերգով փակեց երեկոյթը:

Տիկին Մարիի անունը, Ալեքս Մանուկեանի անուան հետ միասին փակցուած է Ժառանգաւորաց վարժարանի նակատին՝ որպէս այդ շենքի կառուցման բարերարների:

ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐԵԱՆ
(Երուսաղէմ)



ՀԱՅԱՍՏԱՆԻ
ԿԱՌԵՎԱՆԻ
ՄԱՅՈՐԻ

ԱՐԴՅՈՒՆԱՎԱՐ ԽՈՎՃԱՎԱՐ
ԱՐԴՅՈՒՆԱՎԱՐ ԽՈՎՃԱՎԱՐ ԱՐԴՅՈՒՆԱՎԱՐ

78րդ ՅՈՒՆԻՍԾՈՆ

Նույիրուած

ԱՊՐԻԼԵԱՆ ԵՂԵՇՈՒ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԱՀԱՏԱԿԱՑ

Նախագահութեամբ

Ամեն. Սրբ. Պատրիարք Հօր

Շաբաթ 24 Ապրիլ 1993

Ս. Պատարագ Սրբոց Յակոբեանց

Մայր Տաճարին Մէջ

Առաւտեան ժամը 9-ին

Թափորով երբ դէպի Արարաքի Յուշարձան

«Հայերի դատը մարդկութեան դատն է, հետեւարար, նրանք պէտք է ամբողք մարդկութեանը հետաքրքրեն այդ դատով։ Եւրոպային եւ արար աշխարհին իրենց ձայնը հասցնելու համար բայրը հայերի ձայնը մէկ ձայն պէտք է կազմի։»

Ա. Ֆրանս

Ցեղասպանութիւնը ծանրագոյն յանցագործութիւնն է մարդկութեան և մարդկայնութեան զէմք, և նրա յանցաւորների վրայ չի կարող տարածուել վաղեմութեան իրաւունքը։

ՄԱԿ-ի Գլխաւոր նստաշրջանի 1948 թ.
դեկտեմբեր 9-ին ընդունուած բանաձեւն

ՅԱՅՏԱԳԻՐ

Նարար 24 Ապրիլ 1993

Երեկոյան ժամը 7:30-ին

Ժառանգաւորաց Վարժարանի Սրահին մէջ

Բացման խօսք

«Ափ մը մոխիր» Սիամանթօ
 «Մեծ Եղեննը եւ Հայ գրականութիւնը»
 «Տէր Ռդորմեա» Կոմիտաս
 «Ամեն. Հայր Սուրբ» Մ. Եկմալեան
 «Անկոնի Զանգակատունը» Պարոյը Սեւակ
 «Ռով Հայոց Աստուած» Մ Եկմալեան
 Հատուած մը «Զարդ»-ն Դ. Վարուժան
 «Առաջին Ա խարիսխարտը եւ Հայ
 Հոգեւոր եւ նիւրական Արժէքներու
 Կորուստը Արեւմտեան Հայաստանի մէջ»
 «Հոգեհանգիստ» Յ. Թումանեան
 «Անտունի» Կոմիտաս
 «Հով Արէք» Կոմիտաս
 «Նախերգանք- Prelude» Ռախմանինով (դաշնամուր)
 «Նրանք Ընկան» Շ. Ազնավոր (բրգմն. Ս. Մուրատեան)
 «Քեզ Համար Հայաստան» Կառվարենց

**Փակման Խօսք՝
 Պահպանիչ**

Գուսան վրդ. Ալեքսանդր
 Մանուկ Ղալաչեան
 Սամուել Մուրատեան
 Երգչախումբ
 Նորայր Գրիգորեան
 Երգչախումբ
 Արմեն Խաչատուրեան
 Պրոֆ. Վարդան Գրիգորեան
 Վաչական Պապաեան
 Մեներգ. Վարուժան Մարգարեան
 Մեներգ. Վարուժան Մարգարեան
 Վաչէ Շարաֆեան
 Սիացեալ Երգչախումբ

Սիացեալ Երգչախումբ
 Ամկավարութեամբ՝ Վարուժան Մարգարեանի
 նուագակցութեամբ՝ Վաչէ Շարաֆեանի
 Պատրիարք Սրբազն Հայր

Մուշեղ Իշխան



**ԿԻԼԻԿԻՈՅ
ԱՐԲԱՆ**

Թատերախաղ առանց ընդմիջման

Կիրակի 25 Ապրիլ 1993

Կ.Ե. ժամը 7:30 ին

Ժառանգաւորաց Վարժարանի Սրահին մէջ:

ՔՐԻՍՏՈՍԻ ՔԱՅԼԵՐՈՎ

«Ուխտո դիք, եւ կատարեցէք» կըսէ
Աստուածաշունչը:

Մարտէյլի Սրբոց Թարգմանչաց Մայր
Եկեղեցւոյ Տիկնանց Յանձնախոմքի կազ-
մակերպութեամբ, պատասխանատուու-
թեան ներքեւ աստենապետուհի՝ յար-
դելի Տիկին Աստրինէ Գարբիէլեանի,
քաննեւինը ուխտաւորներ՝ Մարտէյլէն,
Նիսէն, Քաննէն, և Սիրոթայէն, Ամին-
եռնէն, Փարիզէն թէ Ամերիկայէն, Չո-
րեջարթի, Ազգի 14-ին մեկնեցան դէպի
Երուսաղէմ:

Ըստ Հին Տոմարի, Երուսաղէմի մէջ,
այս տարի Ս. Յարութեան տօնը կատար-
ուեցաւ շաբաթ մը ուշացումով, – յառա-
ջիկայ տարի չորս շաբաթ յետոյ պիտի
տօնուի Զատիկը:

Առաւուեան ժամը 7.30-ին, ուխտագնաց-
ներ հետոհետէ հասան Մարինեան օդա-
կայանը: Իրարու դեռեւս անձանօթներ՝
հայ անուան տակ անոնք չուտով հարա-
զաներ դարձան:

Չորս ժամ թոփէք կատարեց իլ. – Ա. Ա.
Բնիկերութեան մեր օդանաւը, որ զրեթէ
իլ էր այլ ազգի ուխտաւորներով եւ մեր
քաննեւինը աղդակիցներով:

Ցուրու առաւոր՝ Երուսաղէմի մէջ,
յանկարծ, զարձաւ հրեզին: «ՅՅ աստի-
ճան», կը յայտարարէր բարձրախօսը: Հոն,
զարունը արդէն հազած էր իր կանաչա-
զարդ դրեսոր որպէս սիածանելի: Բնու-
թիւնը «Բարի գալուստ» մաղթեց բոլո-
րի՝ անպատճելի ժպիտով օրհնեալ: Իսկ
Տիկին Աստրինէ Գարբիէլեան, որ քանի
մը օրեր առաջ մէկնած էր Երուսաղէմ,
եկաւ մեզ դիմաւորելու խնդութեամբ
լցեալ: Ան կը վերապանէր իր հարազատ-
ները:

Ուխտաւորներու այս խումբին մաս կը
կազմէր նաեւ Տարօն Եպիսկ. ձէրէնեան:

«Երուսաղէմ, Երուսաղէմ», ուր Աստ-
ուած այցելեց աշխարհ՝ հանդիպելու
համար իր ստեղծած արարածներուն, ո-
րոնք «չընդունեցան զինքը»: Իսկ անոնք,
որոնք զինքը ճանչցան, անոնց տուաւ
իշխանութիւն «Աստուծոյ Որդիներ» կոչ-
ուելու: Մենք որպէս այդպիսիներ հետե-
ւեցանք, եօթը օրերու ընթացքին, Քրիս-
տոսի քայլերուն, Անը կեանքի ամենա-
դժուարին ու տառապալից հանգրուան-
ներուն ընդէջն՝ քիչ մը քրիստոսանա-
լու հաւատքով եւ համոզումով առլցուն:

Ուխտաւորներս կ'առաջնորդուինք դէպի
Բնիկեհէմ քաղաք, ուր հարարարէն քիչ
մը անդին կը գտնուի Ֆրանսիսկեան Քոյ-
րերու Միաբանութեան վանքը, որ մեզի
համար դարձաւ հիւրանոց:

Աւագ շաբաթ ։ Արդարեւ, տարբեր
տարուան միւս շաբաթներէն: Այդ շրջա-
նին, Հայոց Մայրավանքէն ներս Սրբոց
Յակոբեանց Միաբանութեան, թէ Սուրբ
Յարութեան տաճարէն ներս՝ հոգեյոյդ եւ
երկարաձիգ արարողութիւնները ուխտա-
ւորին միսին մէջ իսկ կը վերակենդանա-
ցնեն Քրիստոսի խաչելութեան, մահուան
եւ յարութեան իր իրերայաջորդ եղելու-
թիւնները: Հաւատագով, միայն, մարդ
կրնայ իր մէջ հաստատել տոկուն համ-
րերութիւնը եւ սիրով հետեւի՝ մէրթ
աղմկալից, մէրթ անզմբունելի երեւոյթ-
ներով ներկայացուած արարողութիւննե-
րուն, մանաւանդ Սուրբ Յարութեան միջ-
յարանուանական բնոյթ կրող Սրբավայրէն
ներս:

Մէր ուխտաւորները ցուցարերեցին ան-
հատնում հաւատոք ու համբերութիւն,
խնդութեամբ մատնակցեցան բոլոր ծրա-
գրուած ժամերգութիւններուն: Ողեկան
անսասնութիւնը վանեց մարմնական տկա-
րութիւնը անոնց մէջն:

Ամերիկահայ եւ Պոլսահայ ուխտաւոր-
ներու փոքրիկ խումբերը եւս եկած էին
Երուսաղէմ:

Սրբոց Յակոբեանց զինուորադեալ
Միաբանութիւնը, որ դարերէ ի վեր ար-
թուն պահակն է ազգային – եկեղեցական
մեր հարատութեանց, սրբատեղիններէ
ներս աղդապատկան մեր կալուած քներուն
եւ իրաւունքներուն միշտ հոգաւար, այ-
սօր, հրամայականօրէն կարիքն ունի հայ
ժողովուրդի զաւակներուն նախ Փիդիքա-
կան ներկայութեան, ապա՝ նիւթական օ-
ժանդականութեան, կարենալ պահէլու հա-
մար Հայ Եկեղեցւոյ եւ Հայութեան ներ-
կայութիւնը սրբատեղիններէն ներս՝ իր-
քեւ իրաւատէր:

Մէր հիւրանոցը, որ Ուխտանոցի վե-
րածեցինք, կայ մատու մը, ուր ամէն
առուու եւ երեկոյեան ունեցանք հաւաքա-
կան աղօթքի առիթներ՝ հաղորդակից
դառնալով օրուան յատկորոշ պատմական
եղելութեանց, որոնք առլնչուած են Քը-
րիստոսի նախայարութեան եւ յետ – յա-
րութեան դէպէրուն հետ: Տարօն Եպիսկ-
կոպոս իր հակիք քարոզներով՝ հրաւի-
րեց ուշադրութիւնը բոլորին՝ օրուան
խորհուրդին: Միասնական մեր աղօթքնե-
րը եղան հոգեկալար, դաստիարակչական
միենոյն ժամանակ: Անդրագարձանք,
անմիջապէս, որ Ուխտի եկած ենք՝ հան-
դիպելու Աստուծոյ Որդւոյն Քրիստոսին:

Բացառիկ պահէր աղքաղաքանք, անտա-
րակոյր: «Ոտնլուայց»ի արարողութիւնը Ս.
Յակոբեայ Տաճարէն ներս, աննախըն-

թացօրէն փառաւորելալ էր: Պետական եւ կրօնական բարձրաստիճան անձնաւորութիւններ տեղ զրաւած էին զասին մէջ՝ բացառաբար այդտեղ զետեղուած աթոռներուն վրայ: Տեղացի եւ ուխտաւոր Հայր լեցուցած էին սրբավայրը: Կը բացուի չքեղահիւս վարագոյրը: Ս. Խորանը մումալուսազգելաս կ'առինքնէր ներկաները՝ հրաւիրելով ազօթքի: Այդ մոմերը մեր ուխտաւորները ընծայեցին՝ ի փառ Լոյսին՝ Քրիստոսի:

Թորդոմ Արք. Մանուկեան, Պատրիարք Հայոց Երուսաղէմի, իշխանազգեատեալ կը նախագահէր, կեղոնանիստ, որուն երկու կողմերուն վեց եպիսկոպոսներ եւ վեց վարդապետներ կը ըշապատէին զինքը: Եետ Հոգեզգմայլ շարականներու երգեցողութեան, Պատրիարքը ըստ օրինակին Մեր Տիրոջ Յիսուսի Քրիստոսի, կը ծընրադրէ՝ լուանալու համար ոտքերը «առափանքներուն» տալով գեղեցիկ օրինակը խոնարհութեան:

Շաբաթ առաւտօեան շատ կանուխ արթընցանք բոլորս: Սուրբ Յարութեան տաճարէն ներս, Քրիստոնեայ աշխարհի առաջին սրբավայրը, զրաւելու համար մեր «տեղերը» եւ համբերութեամբ սպասելու, որ Ս. Գերեզմանէն կեանքի վերադառնայ խաչեալ Լոյսը:

Ցոյն Եկեղեցւոյ Հետ՝ Հայոց Եկեղեցին իրաւահաւասար զետնի վրայ կը բաժնէ գարաւոր սրբաւեղիներու իրաւականօրէն ընդունուած իշխանութիւնը: Շատերու «այուածքը», Հայոց Եկեղեցին իրաւազրկելու չամամիտ նպատակով ծանրացած, զարմանքով կանդ կ'առնէ այն իրականութեան վրայ, թէ այս փոքր Եկեղեցին ու Ազգը, քիչ ծանօթ աշխարհէն, ինչպէս կը նաև ունենալ այսքան լայն իրաւասութիւններ: Կամ Սաղիմահայ այս պղտիկ Հօտը ինչո՞ւ ունենայ այսքան կալուածք եւ իրաւունքներ:

Ուխտազնացութիւնը, ուստի, իր առաջին նպատակին կողքին, որ Քրիստոսի կեանքին մասնակից դառնալ է հաւտացելին համար, Հայուն համար, նոյնքան կեսարկան՝ ցուցադրել է Հայուն ներկայութիւնը, տեսանելի եւ չօշափելի, ի պաշտպանութիւն ազգային հարստութեանց:

Սուրբ Տաճարը իր բազմատեսակ մատուռներով, անմերջանալի ինող ու բարձրացող աստիճաններով, միջնացքներով թէ մայր զրան առջեւ տարածուող բակով՝ լի էր բազմահազար հաւատացեալներով: Կ'աղօթէին թէ կը պոռային հանգերձ թմրկահարութեամբ՝ Քրիստոսի հրաշափառ յարութիւնը գովարանող արտայայտութիւններով: Բացառիկ եւ իւրայսուուկ է այս պատկերը Երուսաղէմին՝ Աւագ Շարթուան ընթացքին:

— Լոյսը, Լոյսը ելաւ, հայերէն լեզով տրուեցաւ աւետիսը բաղմազզ հաւատացեալներուն: «Քրիստոս յարեաւ ի մեռնելոց»: Աննկարազրելի աղաղակ՝ Հըրածուանքի ու ինդութեան: Մթագնած տաճարը, ինչպէս հաւատացեալի կեանքը՝ Քրիստոսի մասով, յանկարծ, կը զգենու Լոյսը՝ խորհրդանիչ անվախման Աստուծոյ ներկայութեան իր Որդուոյն միջոցով ձեռք բերուած յաղթանակին, ուր մահը պարտուեցաւ եւ ընտրեալներուն չորշուեցաւ կեանք յախտենական:

Ամէն ներկայ ուխտաւոր իր մէջ, այդօր, զգաց այս ճշմարտութիւնը:

Զատկուան օրը, յետ միջորէի, Սուրբ Յակոբայ տաճարի բակին մէջ կատարուեցաւ աւանդական Թափօրի արարողութիւնը: Պատրիարքը կը նախագահէր զգեստաւորուած, ինչպէս եպիսկոպոսունք, վարդապետք եւ սարկաւագունք: Վանքաբնակ Հայեր, կ'ըսէին, թէ կը բացակայէին: Ինչո՞ւ: Մի աշխատիր փնտուել պատճառը, Բայց մեզի համար երեւոյթը խորթ է....

Այս առթիւ, Դաւիթ Արք., Լուսարարակետը, վանքի զանձատունէն զուրս հանած էր, — մեծ է պատասխանատուութիւնը, մեր զարցաւոր հարստութեանց մաս կազմող զգեստներ ու ասաներ, որոնց գործածութիւնը առաւել փայլ մը կուտար թափօրին՝ կրկնապատկելով հանդիսաւութութիւնը բացառիկ արարողութեանց:

Աւագ Երկուչարթի առաւտօեան պատարագ մատուցանեց Պատրիարքը: Այս առիթով տուաւ Զատկական իր պատշաճ քարոզը, ուր չեշտեց մեծ կարեւորութիւնը հայ ուխտաւորներու ներկայութեան յերուսաղէմ: Եւ միջ՝ յարանուանական յարաբերութեանց մէջ՝ ընդգծեց Հայութեան տաղանդը՝ այն անկորնչելի հոգեւոր հարստութեան, Հայ՝ ներուսաղէմի, որ կրնայ միայն զօրացնել զիրքն ու հեղինակութիւնը ոչ միայն Հայութեան, այլև մանաւանդ՝ համայն քրիստոնեայ աշխարհին, յերուսաղէմ, թէ այլուր, մանաւանդ տեղուոյն քաղաքական այսօրուան կացութեան մէջ:

Պատարագի աւարտին, Պատրիարքը ընդունեցաւ բոլոր ուխտաւորները իր փառաւոր պարանքէն ներս եւ բոլորին առատապէս բաշխուեց նշխարհներ՝ օրհնելով զանոնք: Խակ մեր ուխտաւորներ՝ կատարեցին աւանդական իրենց նուրբատուութիւնները՝ իրենց ուխտու բնդունուած ըլլալու տեսանելի իրականութեան ամրողացումն ու կատարումը անոր մէջ զըստներով:

Աւագ Շարթուան ամէնօրնայ արարութիւնները եղան հոգենորոգ սակայն

«Խալեցին» մեր ամբողջ ժամանակը : Բայց չէ՝ որ եկած էինք ուխտ ընելու և զայն կատարելու : Որոշ ազատ պահերուն՝ կըրցանք այցելել Մեռեալ ծով : Ամանք լողացին : Որքա՞ն հաճելի էր : Փորձառու լողորդ ըլլալու պէտք չկար . աղոտ ջուրը մարդինը ակամայ կը պահէր մակերեսին վրայ : Ապա՝ այցելեցինք Երիքով քաղաքը, որուն գէմ յանդիման կը դտնուի Քրիստոսի սատանայէն փորձուած լեռը : Երջանը գտնուելով ծովու մակարդակէն շատ ցած՝ յոյժ տաք կ'ընէ և այդ իսկ պատճառով տարին երկու անդամ բերք կարելի է հաւաքէլ : Այստեղ հիւրասիրուեցանք՝ համտեսելով արարական ճաշացուցակ մը :

Վերջապէս հասու այն օրը, ազատ օրը՝ մեկնելու աւելի հեռու Տիրերիոյ ծովը և այցելելու անոր շրջակայքը գտնուող քաղաքներն ու զիւղերը, ուր Քրիստոս իր քարողչական դործունէութիւնը ծաւալեց : Կանա, ուր հարսանիքի մը առիթով ջուրը դինիի վերածելով՝ հրաշագործեց առաջին անդամ ըլլալով : Կափառնայում, ուր իր աշակերտներէն ոմանք բնտրեց՝ ձկնորսներէն, և ուր աբեկոծուած ծովը խաղաղեցուց : Նազարէթ, ուրկէ Քրիստոսի ծնողը մեկնած էր Բեթղեհէմ՝ մարդուհամարի համար՝ և երբ Յիսուս ծնու:

Այս օրուան պտոյտը եղաւ առաւել «Թուրիստական» : Կատակարանութիւնը իր բայն տեղն ունէր : Օր Հեղինէ Կարապետեանի, Պր. Արթուր Առաքելեանի եւ միւսներուն իմաստուն մտքերն ու բառախաղերը մէկ կողմէն, երգերն ու խըմբերգները միւս կողմէն՝ մեր ճանապարհորդութիւնը դարձուցին երջանկալից՝ և մոոցանք իսկ այն յոզնութիւնը, որը ունեցանք հինգ օրերու լնթացքին՝ մեր ուսքով կատարած տեղափոխութեանց պատճառով :

Զորեցարթի առաւօտ կանուի հրաժեշտ առինք Բեթղեհէմէն, Երուսաղէմէն : Ամէն ուխտաւոր ստոյդ վերադարձի մը մասին կ'արտայայտուէր, յայտնելով իր չնորհակալութիւնն ու գոհունակութիւնը Աստուծոյ, որ զինքը եւս դարձուց Աւխտաւոր մը՝ մարդու փրկարդութեան ճանապահին :

Արդարեւ, բոլոր Ուխտաւորներս վերադանք մեր սրտերուն եւ մեր կեանքին մէջ աւելի տեղ տարով Քրիստոսի եւ անոր վարդապետութեան : Ան հիման է զայն կեանքի յաղթանքելով՝ մահուան վրայ :

Ուխտ մը ունէնք և զայն կատարեցինք :

ՈՒԽՏԱՎՐ

«ՅԱՌԱՋ»

ՊԱՏՐԻԱՐք ՍՐԲԱՁԱՆ ՀՕՐ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ

Ապրիլ 20-22, 1993, Երուսաղեմի Սէյնթ Փօգէֆ հիւանդանոցին մէջ, ֆիզիքական բնենութեանց ենթարկութելէ յետոյ, թժիշկ Ապտուլահ Խորիի եւ բարեկամ թժիշկներու թելադրութեամբ, կարգադրութիւն եղաւ որ Պատրիարք Սրբազն Հայրը Բարիգ փոխադրուի: Ապրիլ 25ին նախագահեց Ժառ. Վարժարանի աշակերտներու կազմակերպած քատերական յաջող ներկայացման (Մուշեղ Իշխանի "Կիլիկիոյ Արքան"), եւ Ապրիլ 27, երեքշարքի առաւօտ, ընկերակցութեամբ Հոգ. Տ. Ռազմիկ Վրդ. Պօղոսեանի մեկնեցաւ Բարիգ: Տէք. Վիգէն Կարապետեանի կարգադրութեամբ, նոյն իրիկունը Բարիգի Նէքէր հիւանդանոցը փոխադրուեցաւ, եւ Ապրիլ 30, Ուրբար օր, գործողութիւնը (պրոսքարի) կատարուեցաւ յաջողութեամբ:

Ըստ ծրագրի, Պատրիարք Սրբազն Հայրը Ապրիլ 29ին Բարիգէն պիտի մեկնէր դէպի Սուրբ Էջմիածին, եւ Մայիս 6-26 պիտի գտնուէր Գալիֆորնիա եւ Նիւ Նորք, Ա. Վարդան Մայր Տաճարի 25 ամեակի հանդիսութեանց մասնակցելու համար: Նախապէս հաղորդուած էր Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին, նաև Արեւմտեան Թեմի Առաջնորդ Գեր. Տ. Վաչէ Արք. Յովսէփեանին, եւ Արեւելեան Թեմի Առաջնորդ Գեր. Տ. Խաժակ Արք. Պարսամեանին, Պատրիարք Սրբազն Հօր Փիզիքական անակնեալ կացութեան մասին:

Պատրիարք Սրբազն Հօր Խնիրանքով, Բարիգի Ա. Յովհաննես Մկրտիչ եկեղեցւոյ մէջ եւ "Յառաջ" թերթի միջոցաւ ծանուցուեցաւ որ բարեկամներ չմտահոգուին, հեռաձայնով կամ այլ կերպերով իրենց ցաւակցութիւնը յայտնելու, ապաքինման այս շրջանին:

Մայիս 24ին Պատրիարք Սրբազն Հայրը Երուսաղեմ վերադարձաւ: Եւ ըստ

Լուսարարապետ Գեր. Տ. Դաւիթ Արք. Սահակեանի կարգադրութեան (որ օդակայան դիմաւորելու եկած էր, ինչպէս նաև թժիշկ Ապտուլահ Խորին, եւ Պատրիարք Սրբազն Հօր անմիջական ընտանիելն անդամներ) օդակայանէն Վանք ժամանելուն, գիշերուան ժամը 8.30ին, Պատրիարք Սրբազն դիմաւորուեցաւ Միարանութեան անդամներուն, աշակերտութեան եւ վանքին մեծ դրան մուտքին հաւաքուած ժողովուրդին կողմէ, որոնք "Հրաշափառ" ով մուտք գործեցին Մայր Տաճար: Ա. Գլխադրի մատրան մէջ ծնկաչով իր աղօքքը ընելէն եւ Խնիրակելէն յետոյ, յառաջացաւ Աւագ Խորանի առաջ, "Ուրախ Լեր" շարականի երգեցողութեամբ եւ "Ուրախ եղէ ես ոյք ասէին ցիս, ի տուն Տեառն երթիցուք մեք" սաղմոսի փոխասացութեամբ:

Ապա թափօրով Պատրիարքարան բարձրացան ամէնքը, ուր Լուսարարապետ Սրբազնը իր բարի մաղթանքները արտայայտեց յանուն Միարանութեան եւ ժողովուրդին, թելադրելով որ Պատրիարք Սրբազն Հայրը աւելի հոգատար լինի իր առողջութեան, իր աշխատանքի թեռը թեթեցնելով: Պատրիարք Սրբազն Հայրը իր շնորհակալութիւնը յայտնեց Լուսարարապետ Սրբազն Հօր եւ Միարանութեան, եւ ակումբներու վարչութեանց եւ ժողովուրդի, իրենց աղօքներուն եւ մաղթանքներուն համար: Ցիշեց նաև հոգատար թժիշկները եւ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը եւ հոգեւորական եղբայրներ եւ բարեկամներ, որոնց մտահոգութիւն պատճառուած էր անակնեալ այս գործողութեան անհրաժեշտութեամբ: Պատրիարք Սրբազն Հայրը զուարքախոհութեամբ շեշտեց որ իր կեանքին մէջ առաջին անգամն էր

որ "բժշկական գործողութեան ենթարկուած էր, եւ գրեթէ մէկ ամիսով առանձնացած":

Եւ այս պատեհութեամբ կարողացած էր հանոյքով գիրքեր կարդալ՝ 1500 էջ, եւ վերանայիլ "Կոմիտասի Հանճարը" իր աշխատափութեան երկրորդ հատորի ձեռագիրը: Ապա ամրող ներկաները առանձնապէս մօտեցան Պատրիարք Սրբազն Հօր, որ զուարք տրամադրութեամբ եւ շնորհակալութեամբ

ընդունեց բոլորին մաղթանեքը: Բարիզ գտնուած շրջանին, Պատրիարք Հայրը առիթ ունեցաւ տեսակցելու Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս, Ն. Ս. Օ. Տ. Տարեգին Բ. Վեհափառին հետ, որ նոյնպէս ստիպողաբար բժշկական բննութեանց ենթարկուեցաւ, հոգատարութեամբ ՏՔ. Վիգեն Կարապետեանի, եւ յետաձգեց դէպի էջմիածին իր նամրորդութիւնը, եւ ապաքինման շրջանէ մը յետոյ վերադարձաւ իր Միարանութեան, Անքիլիաս:

ԱՄԱՎԵՐՁԻ ՀԱՆԴԵՍՆԵՐ ՍՐԲՈՑ ՅԱԿՈԲԵԱՆՑ ՎԱՆՔԻ ՎԱՐԺԱՐԱՆՆԵՐՈՒ

Սրբոց Թարգմանչաց Մանկապարտէզի ամավերջի հանդէսը տեղի ունեցաւ Մայիս 30ին, ժառ. Վարժարանի սրահին մէջ, նախագահութեամբ դպրոցի Տեսուչ Գեր. Տ. Կիւրեղ նպա. Գարիկեանի: Մանկապարտէզի 36 մանուկներ, իրենց ուսուցիչներուն ղեկավարութեամբ, զուարեացուցին իրենց ծնողները եւ ներկաները իրենց երգերով, պարերով եւ արտասանութիւններով: Անոնցմէ տասը շրջանաւարտութեան վկայական ստացան տեսուչ Սրբազնի ձեռքէն:

Սրբոց Թարգմանչաց Երկրորդական Վարժարանի Ամավերջի հանդէսը տեղի ունեցաւ 6 Յունիս, Կիրակի երեկոյեան ժամը 6.30ին, Թարգմանչաց Վարժարանի սրահին մէջ, նախագահութեամբ Ամեն. Պատրիարք Սրբազն Հօր: Ներկայ էին Միարանութեան անդամներ, աշակերտութեան ծնողներ եւ կոկիկ հասարակութիւն մը:

Յայտագրին առաջին մասին մէջ աշակերտներ երգեցին եւ արտասանեցին,

եւ աւարտական դասարանը (երեք մանչ եւ երկու աղջիկ) ներկայացուց Անի Քաղաքին քաղաքական, պատմական եւ նարտարապետական արժէքները: Տեսուչ Սրբազնի տարեկան տեղեկագրէն յետոյ, իինք շրջանաւարտ աշակերտներ ստացան իրենց վկայականները: Խրաբանջիւր դասարանի յաջողագոյն աշակերտներ ստացան իրենց մրցանակները:

Պատրիարք Սրբազն Հայրը իր յորդորական խօսքին մէջ շեշտեց կարեւորութիւնը գիտութիւն եւ ուսում առնելուն հետ նաև կրթութիւն, դաստիարակութիւն ստանալուն: "Ուսում ունի բայց կրթութիւն չունի" խօսքը կ'ակնարկէ յարգանքին եւ հաւատարմութեան, զոր անհատ մը պէտք է ունենայ բարոյական եւ կրօնական հաւատալիքներու եւ սկզբունքներու հանդէպ: Ո՞վ կրնայ եւ ո՞վ պէտք է կրթութիւն տայ: Ընտանիքը, դպրոցը, պետութիւնը, եկեղեցին: Նրուսադեմի մէջ պարտականութիւնն է այդ՝ գործակցաբար ընտանիքին, Սրբոց Յակոբեանց Վանքի Դպրոցին եւ եկեղեցիին, Միարանութեան:

Պատրիարք Սրբազն Հայրը յայտնեց նաև թէ տարւոյն ընթացքին, Գալիֆորնիայէն Սրբոց Թարգմանչաց Սանուց Միութեան առաջադրանքով եղած Շարադրութեան մրցոյթին մասնակցած էն 18 աշակերտներ հայերէնով եւ 11 աշակերտներ Անգլերէնով, եւ անոնց մէջն ընտրուած էին՝ մէկ հոգի առաջին, երկու հոգի երկրորդ, եւ երեք հոգի երրորդ մրցանակներով, եւ Միութեան դրամական նուէրները փոխանցուեցան աշակերտներուն:

Սուրբ Արքոյ մաղթերգով եւ խմբական "Հայր Մեր"ի երգեցողութեամբ հանդէսը փակուեցաւ 9.15ին:

Ժառանգաւորաց Վարժարանի ամավերջի Հանդէսը տեղի ունեցաւ 13 Յունիս, Կիրակի, ժամը 7.30ին, Ալեք եւ Մարի Մանուկեան սրահին մէջ: Վարժարանի հսկողութեան գործը, երեք մասի քաժնուած, յանձնուած էր՝ Կրթական քաժինը Հոգ. Տ. Գուսան Վրդ. Ալեքսանդրին, Հոգատարութիւնը Հոգ. Տ. Բագրատ Արդ. Պուրճէմեանի, եւ Կարգապահութիւնը դաստիարակ Պր. Արտեմ Սարգսեանի, որ կատարեց քացման խօսքը հանդէսին, ներկայացնելով անցնող տարեշրջանի աշխատանքները, մանաւանդ 1992 Դեկտեմբեր 29էն յետոյ, երբ յիսուն նոր աշակերտներ ժամանեցին Հայաստանն:

Յայտագրին առաջին մասին մէջ աշակերտները արտասանեցին, դաշնամուրի վրայ նուագեցին, եւ երաժշտութեան երկու ուսուցիչներու՝ խմբավար Վարուժան Մարգարեանի եւ դաշնակահար Վաչէ Շարաֆեանի դեկավարութեամբ խմբեցին: Ապա՝ Հոգ. Տ. Գուսան Վրդ. ներկայացուց տեսչական տեղեկագիրը, եւ ուսումնական մարգեն քացի յիշատակեց մրցանակներ որոնք տրուեցան Ռւսմուն-

ի, Վարք ու Բարքի, Ծառայասիրութեան, Մաքրութեան եւ Մարզանքի մէջ առաջին հանդիսացողներուն: Մրցանակներու նուիրատու յիշուեցան նրուսադէմի հայ Բարեսիրաց Միութիւնը, Տքր. Բերկրուսի Սվանեանը եւ Անանուն նուիրատու մը:

Ժառ. Վարժարանի Զ. դասարանէն հինգ աշակերտներ շրջանաւարտ եղան, եւ յաջորդ տարեշրջանին պիտի կազմեն Ընծայարանի Ա. դասարանը:

Պատրիարք Սրբազն Հայրը իր փակման խօսքին մէջ գոհունակութիւն յայտնեց կարճ ժամանակուան ընթացքին ձեռք քերուած արդիւնքին համար, հակառակ գիշերօրիկ դպրոցի մը յատուկ բոլոր անխուսափելի հարցերուն: Ցիշեց որ ցորենին հետ միշտ որումը պիտի բուսնի: Բայց կ'ակնկալենք, ըստ, որ ձիրք եւ շնորհ ունեցող տղաքը թիւվ շատանան եւ ոչ թէ նուազին, հոգիով զօրանան եւ ոչ թէ նուաղին ու քուլանան, եւ իրենց շրջապատին վրայ ազդեն եւ ոչ թէ ազդուին իրենց շրջապատէն:

Ս. Արքոյ օրիներգով եւ խմբովին երգուած "Հայր Մեր"ով հանդէսը աւարտեցաւ ժամի 9ին:

Սրբոց Թարգմանչաց Երկրորդական Վարժարանի շրջանաւարտներուն ի պատի նրուսադէմի Հայ Երիտասարդաց Միութիւնը (Յունիս 10ին) եւ Հայ Օգնութեան Միութիւնը (Յունիս 14ին) իրենց ակումբի սրահներուն մէջ նաշկերոյթով եւ նուէրներով պատուեցին շրջանաւարտները: Երաքանչիւր ակումբի պատրաստած յայտագրով, եղան երգ, արտասանութիւն, նուագախումրով երաժշտութիւն, մաղթանքի խօսքեր՝ Ամեն. Պատրիարք Սրբազն Հօր, Տեսուչ Սրբազնին եւ շրջանաւարտներուն կողմէ:

**ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅՈՑ ԱՐԵՒԵԼԵԱՆ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԸ
ԿԸ ՊԱՏՈՒԷ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՐԻԿԵԱՆ ՆՈՐ ԴԵՍՊԱՆԸ**

Հայաստանի Ամերիկեան նոր դեսպան Հերբի Կիլմորի ի պատիւ տրուած ընդունելութեան ընթացքին՝ դեսպան Կիլմոր հետևեալ յայտարարութիւնը ըրաւ անթերի Հայերէնով. «Ես կ'ուզէի շեշտել որ մենք Հայաստան կը մեկնինք եւ կը ծրագրենք մեր նոր պաշտօնին ձեռնարկել մեծ ակնկալութիւններով։ Յաջողութիւն կը մաղքեմ ձեզի եւ Հայաստանին»։

Ամերիկեան դեսպանը, որ երեսուն տարուան ծառայութիւն ունի դիւանագիտական մարզին մէջ, Հայաստանի Հանրապետութեան առաջին ամերիկեան դեսպանը նշանակուցաւ։ Ան ելոյր ունեցաւ Հինգշարքի Մայիս 13-ին՝ Առաջնորդարանի կողմէ կազմակերպուած մասնաւոր ընդունելութեան մը ընթացքին, ուր ներկայ էին 125 երաւիրեալներ։ Ընդունելութիւնը տեղի ունեցաւ Հայց. Եկեղեցւոյ Հիւսիսային Ամերիկայի Արեւելեան Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Խաժակ Արք. Պարսամեանի հովանաւորութեան ներքեւ։

Հինգշարքի, Մայիս 18-ին, նոր նշանակուած դեսպանի երդման արարողութիւնը տեղի ունեցաւ Պաշտպանութեան Նախարարութեան Բաժանմունքին մէջ, ընդհանուր դեսպան եւ Սովետ Միութեան լուծումով յառաջ եկած նորանկախ պետութիւններու վերաբերեալ արտաքին գործերու ժարտուղարի մասնաւոր խորհրդատու՝ Սրբազ Թալպորի նախագահութեամբ։ Երդման հանդիսութեան եւ անոր յաջորդող ընդունելութեան ներկայ եղող մասնաւոր հիւրերու կարգին էր Առաջնորդ Սրբազան Հայրը։ Մայիս 25-ին՝ դեսպան Կիլմոր եւ իր տիկինը Քերը Հայաստան կը մեկնին։

Մայիս 13-ին, նախ քան երապարակային հանդիպումը, ի պատիւ դեսպան Կիլմորի եւ իր տիկինոց՝ Սրբազան Հօր կողմնէ տրուեցաւ նաշկերոյր մը, որուն ներկայ գտնուեցան նաև Ամերիկայի Արտաքին Ծառայութեան հանգստեան կոչուած պաշտօնատար եւ այժմու Պաշտպանութեան Նախարարութեան խորհրդատու էտուրը Ալեքսանդրը եւ իր տիկինը։ Ճաշկերոյրի ընթացքին բնարկուցան Հայաստանի ներկայ կացութեան հետ առնչուող կարգ մը հարցեր։

Իրիկուան ընդունելութիւնը սկսաւ Առաջնորդարանի դիւանապետ Արժշ. Տ. Կարապետ Քենյ. Քոչարի քալուտեան խօսքերով։ Ան շեշտեց Հայաստանի օգնութիւն փութացնելու կարեւորութիւնը այս դժուարին ժամանակներուն։

Առաջնորդ Սրբազան Հայրը իր պերճախօս ուղերձին մէջ մատնանշեց թէ Հայ ժողովուրդը ժամանակ առաջ ճայն բարձրացուցած էր Հայաստանի անկախութեան համար եւ նախկին սովետ հանրապետութիւններուն մէջ առաջինը հանդիսացաւ որ ժողովրդավարական դրութիւնը որդեգրեց։ «Ազատութիւնը մասնաւոր նշանակութիւն մը ունի հայերուն համար, որոնք անցեալին մէջ ապրեցան բռնութեան ներքեւ, իսկ ներկայիս աններ կը տոկան Հայաստանի դաժան շրջափակումին, առանց կորսնցնելու իրենց յոյսը», յայտարարեց Առաջնորդ Սրբազան Հայրը, եւ նշեց որ այսօր յոյսի մեծագոյն

աղքիւրը Ամերիկան է, որուն ամրող աշխարհը կը դիմէ՝ առաջնորդութեան, դեկավարութեան եւ բարոյական ուղղութեան համար:

Առաջնորդ Սրբազն Հայրը յիշեց թէ ինչպէս անցեալ ձմեռ ականատես եղաւ Ամերիկան դրօշակի բարձրացման արարողութեան՝ Երեւանի դիւանագիտական առժամեայ գրասենելին վերեւ, երբ ինք Հայաստան կը գտնուէր «Հայաստանի Վերականգման Առաջնորդարանի Ֆոնտ»ի սննդամքերի անմիջական օգնութեան ծրագրի կապակցութեամբ: «Դժուար է Ըկարագրել այն ուժեղ զգացումը զոր ունեցանել տեսնելով “աստղերու եւ երիզներու” ծածանումը հայկական հողին վրայ: Այդ երեւոյթը հպարտութեամբ լեցուց զիս՝ որպէս Հայաստանի մէկ զաւակը եւ Ամերիկայի մէկ բաղաբացին՝ տեսնելով իմ սիրած այս երկու երկիրներու խորհրդնշական միացումը:»

Գերշ. Տ. Խաժակ Արքեպիսկոպոս մեծ գնահատանենով արտայայտուեցաւ ամերիկան կառավարութեան Հայաստանի ընծայած մարդասիրական օժանդակութեան մասին: «Այս բարիկամեցողութեան արարքին համար Հայաստանի ժողովուրդը եւ անոր պաշտպանները այս երկրին մէջ՝ մեծապէս երախտապարտ են», յայտարարեց ան եւ իր խօսքը շարունակեց ըսելով. «Ես կ'ուզեմ ձեզի վստահեցնել որ բոլոր ամերիկահայերու յոյսերն ու աղօքքները ձեզի հետ են»:

Խղճմտանենի Կոչ Հիմնարկութեան ատենապետ Ռարքի Արքը Շնայըր անդրադարձաւ հայ եւ երեայ ժողովուրդներու նակատագրակից փորձառութեանց մասին: Ի մէջ այլոց ան ըսաւ հետեւեալը. «Դեսպան Կիլմորի նշանակումը որպէս Հայաստամնի դեսպան՝ արդիւքն էր մեր զերմեռանդ աղօքքներուն, որովհետեւ ան օժտուած է իմաստութեամբ եւ մեծասրտութեամբ: Ան պիտի հանդիսանայ բարիկամեցողութեան նարտարապետ մը»: Ռարքի Շնայըր իր խօսքը եզրափակեց Հայերէն լեզուով «կենաց» մաղքելով դեսպան Կիլմորի: Ներկաները խանդավառ ծափահարութեամբ ընդունեցան Ռարքի Շնայըրի խօսքը:

Միացեալ Ազգերու Կազմակերպութեան մօտ Հայաստանի Հանրապետութեան դեսպան Ալեքսանդր Արզումանեան շնորհաւորեց նոր դեսպանը եւ վստահութիւն յայտնեց որ Ամերիկայի եւ Հայաստանի յարաբերութիւնները առաւել եւս պիտի ամրապնդուին: Ան երախտագիտութեամբ արտայայտուեցաւ՝ մարդասիրական օժանդակութեան ու խաղաղութեան սիրոյն Ամերիկայի կատարած ջանքերուն համար, եւ շշտեց Մինսկի համաժողովին դերը՝ երոպական պետութիւններու միջոցաւ լուծում մը գտնելու Հայաստանի եւ Ղարաբաղի տագնապին համար:

Վերջապէս ժամանակը հասաւ պատուոյ հիւրին խօսքը լսելու: «Ես երկար ժամանակէ ի վեր կը սպասէի իմ Հայաստան այցելութեան», ըսաւ դեսպան Կիլմոր՝ յայտնելով որ «պատիւր» ունեցած էր այս պաշտօնին նշանակուելու երկու անգամ, նախկին նախագահ Պուշի եւ այժմու նախագահ Գլինքընի կողմէ:

Ան անդրադարձաւ Հայաստան կատարած առաջին այցելութեան, 1972 թուականին: Նոյն օրերուն Հայաստան կը գտնուէին նաեւ նիւ նորքէն կարգ մը արուեստագէտներ՝ ինչպէս ժանօք զութակահար Անահիտ Անէմեանը, որուն ներկայութիւնը այս ընդունելութեան նկատած էր:

«Այդ այցելութենէն ի վեր երկու մտածումներ դրոշմուեցան միտքիս մէջ. նախ ես խորապէս տպաւորուեցայ Հայ ժողովուրդի հնադարեան եւ հարուստ մշակուրով», հետաքրքրական կերպով նկատարագրեց իր այցելութիւնը Գեղարդի Վանքը, տեսակցութիւնը վանահօր հետ եւ Հայաստանի այս հին եկեղեցին ու խաչքարերուն դարերուն դիմանալու ուժականութիւնը: Իր երկրորդ մտածումը եղած էր այն հարցը թէ արդեօֆ Հայաստան դարձեալ կարելիութիւնը պիտի ունենա՞ր ազատ ու անկախ ըլլալու:

«Ես վատահ չեմ թէ Հայաստանի դժուարութիւնները վերջ պիտի գտնեն մօտիկ ապագային», ըսաւ եւ իր հպարտութիւնը յայտնեց ամերիկեան կառավարութեան ընձեռած օժանդակութեան համար: «Կը յուսամ որ ամերիկեան կառավարութիւնը կեղրոնական դեր մը պիտի կատարէ. Ղարաբաղի տագնապը լուծելու համար», շեշտեց ան: «Ես տեղեակ եմ որ Ամերիկա իր դեսպանը տակաւին չէր դրկած առաջին Հայկական Հանրապետութեան՝ երբ ան կուլ գնաց բաղաքական վերիվայրումներու: Այժմ ուրախութեամբ կը կատարենք այդ պարտը», հաստատեց ան:

Ամերիկեան դեսպանը ներկաներուն ուշադրութեանց յանձնեց այն պարագան որ «կրնան կարն տեսողութեամբ շրջաններ պատահիլ, ուր ամերիկեան եւ հայկական կառավարութիւնները ներդաշնակօրէն չընթանան միասին, բայց կարեւոր է ի մտի ունենալ որ բարեկամներու միջև փոքր տարակածութիւններ կը պատահին, բայց անոնք կը լուծուին դրական կերպով!»:

Ապա, ներկաներուն որպէս հանելի անակնկալ, ամերիկեան դեսպանը՝ որ չորս լեզուներ կը խօսի, քանի մը ամիսներէ ի վեր Հայերէն կը սորվիլ եւ կրնայ նոյնիսկ արտասանել Եղիշէ. Զարեցէն, եզրափակեց իր խօսքը կատարեալ արեւելահայերէնով. «Ես պիտի ուզէի խօսս վերջացնել շեշտելով որ մենք Հայաստան կ'երթանք սկսելու մեր պաշտօնը մեծ ակնկալութեամբ: Ցաջողութիւն ձեզի եւ յաջողութիւն Հայաստանի», ըսաւ ան. այս խօսքին յաջորդեց բանի մը վայրկեան տեսող բուռն ծափահարութիւններ:

Այս բացառիկ հաւաքոյթը իր լրումին հասաւ Գանատայի Հայոց Առաջնորդ Գերշ. Տ. Ցովնան Արք. Տէրտէրեանի կողմէ կատարուած՝ հայկական համեղ նաշերով բեռնաւորուած սեղանին օրինութեամբ: Ճաշերու պատրաստութեան պատասխանատուն էր Վարդուիի Փափազեան, իսկ սեղանը գեղեցիօրէն զարդարելու գործը ստանձնած էին Անի եւ Կրելըրի Մանուկեանները:

Այս պատմական ճեռնարկը յիշատակելի պիտի մնայ երկար ժամանակ:

Ֆլորընս Աւագեան

ՄԻԶԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԳՈՀԱԲԱՆԱԿԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆ Ս. ՎԱՐԴԱՆ ՄԱՅՐ ՏԱԶԱՐԻ ՕՇՄԱՆ 25-ԱՄԵՍԿԻՆ ԱՌԹԻՒ

Քսանըինգ տարիներ առաջ խումբ մը գաղափարապաշտ մարդիկ տեսիլքը ունեցան նիւ եօրք քաղաքի սրտին վրայ կանգնելու այս կրօնական հոյակապ կառոյցը, որ պիտի ծառայէր ոչ միայն ամերիկահայերու, այլ նաև Հայ ժողովուրդի կրօնական հաւատալիքներուն ու արարողութիւններուն բաժնելից պիտի դարձնէր ամերիկան համայնքը: Ուրբար Մայիս 14ին եւ Կիրակի Մայիս 16ին տեղի ունեցած եկեղեցական մասնաւոր արարողութիւնները կարեւոր տեղ մը գրաւեցին Ս. Վարդան Մայր Տանարի օծման 25ամեակին նուիրուած շաբաթավերջի հանդիսութիւններուն մէջ:

Ուրբար երեկոյեան միշեկեղեցական ներշնչող արարողութեան մասնակցեցան շուրջ երեսունըվեց Հայ եւ ոչ-հայ հոգեւորականներ: Տպաւորիչ քափօրով հոգեւորականները մուտք գործեցին Ս. Վարդան Մայր Տանար՝ մինչ միացեալ դարաց դասը, երգեհոնի ընկերակցութեամբ հանրածանօթ արուեստագէտ Պերճ Ժամկոչեանի, կ'երգէր «Հրաշափառ» շաբականը: Հոգեւորականներու դասը կը գլխաւորէին Ս. Էջմիածնի դիւնապետ Գերշ. Տ. Ներսէս Արք. Պօղապալեան, Արեւելեան Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Խաժական Արք. Պարսամեան եւ Գանատայի Հայոց Առաջնորդ Գերշ. Տ. Յովհան Արք. Տէրտէրեան:

Միշեկեղեցական արարողութեան մասնակցող բոյր եկեղեցիներու հոգեւորականներուն մէջ կը գտնուէին Ցոյն Ուղղափառ Եկեղեցւոյ Առաջնորդ Եակովոս Արքեպիսկոպոսի օգնական՝ Ֆիլոռէռու եպիսկոպոս, Ամերիկայի Ուղղափառ Եկեղեցւոյ Առաջնորդ՝ Մեդրոպոլիտ

Թէոտոսիոս, Սուրբական Ուղղափառ Եկեղեցւոյ Առաջնորդ՝ Արքանասիոս Սամուել Արքեպիսկոպոս, նիւ եօրքի Սէյնթ Ճան Տիր Տիվայն Եպիսկոպոսական Տանարի երեց՝ Ճէյմզ Մորթըն, Ամերիկայի Եկեղեցիներու Ազգային Խորհուրդի ընդհանուր քարտուղար՝ Տոքր. Ճան Գէմպը:

Մայր Տանարին մէջ ներկայ էին բարձրաստինան անձնաւորութիւններ եւ հաւատացեալներու մեծ բազմութիւն մը: Առաջնորդ Գերշ. Տ. Խաժական Արք. Պարսամեան իր խօսքին մէջ անդրադարձաւ «Ս. Գրիգոր Լուսաւորիչի տեսիլքին՝ որ այնքան նշանակալից է մեզի համար այսօր, որքան էր 303 բուականին»: «Ս. Վարդան Մայր Տանարը», ըսաւ ան, «Ս. Էջմիածնի կենդանի խորհրդանիշն է ամերիկան ցամաքամասին վրայ: Կը կրէ անունը Ս. Գրիգոր Լուսաւորչի շառաւիդեն Վարդան Մամիկոնեան զօրավարին, որ քաջարար ինկաւ ուազմադաշտին վրայ՝ պաշտպանելով իր հաւատքը»:

Ակնարկելով օրուան ձեռնարկի միշեկեղեցական ոգիին, Առաջնորդ Սրբազն Հայրը փափաք յայտնեց որ Ս. Վարդան Տանարը «շարունակ ծառայել որպէս Աստուծոյ տունը, ուր բոլոր քրիստոնեանները կարենան հաւաքուի Քրիստոսի անունով: Երկար տարիներով գաղութային գործունէութեանց մէջ առաջնակարգ դիրքի վրայ գտնուող Առաջնորդարանի այս համալիրը բող շարունակէ հանդիսանալ խաղաղութեան եւ բարիկամեցողութեան խորհրդանիշը մարդոց միշեւ»:

Երածշտական Յայտագիր

Միշեկեղեցական արարողութեան

աւարտին, երաժշտական յայտագիր մը գործադրութցաւ՝ գաղութի անուանի արուեստագէտներուն մասնակցութեամբ: Անիքա Թէրզեան, որ Ամերիկայի եւ Եւրոպայի գլխաւոր քատերասրահներուն մէջ յաջող ելոյթներ ունեցած է, սբանչելի կերպով եւ իւրայատուկ կարողութեամբ մեկնարանեց Կոմիտաս Վարդապետի «Կանչէ Կոռունկ»ը եւ «Զինար Ես»ը, Ռումանոս Մելիքեանի «Անջատումը» եւ Սայաթ Նովայի «Աննայ»ի արիան, ինչպես նաև հատուածներ «Գավալէրի Ռուսթիքանա»էն եւ «Սամսոն եւ Տալիլա»էն: Դաշնամուրի ընկերակցութիւնը կատարեց Տէն Ֆրանցիկն Սմիթ:

Հակառակ անոր որ յայտարարուած էր, ծանօթ արուեստագէտ Մայքը Գլրմոյեան անհանգստութեան պատճառաւ չկրցաւ ներկայ գտնուիլ:

Համակրելի ասմունքող Զուարք Պալըգնեան յաջող կերպով եւ ապրումով արտասանեց Վահան Թէքէեանի «Եկեղեցին Հայկական»ը:

Երեւանի Պետական Օֆերայի մեներգիչներէն Ալեքսանդր Վարդանեան իր ուժեղ ու տիրապետող ձայնով հատուածներ ներկայացուց Զուխանեանի «Արշակ Բ.» եւ Տիգրանեանի «Դաւիթ Բէկ» օփերաներէն: Դաշնամուրով ընկերակցեցաւ Գայանէ Աւագեան:

Տասնամեակներով մեծագոյն նիւ Եռքի քատերասրահներու զարդը հանդիսացող եւ իր արուեստի նարտարութիւնը մասնագիտութեան հասցուցած անուանի երգչուիկ Լուսին Ամարա գրաւեց ներկաները իր կատարողական վարպետութեամբ: Դասական երգերէն անկախ, ան ներկայացուց կարգ մը հայկական երգեր Կոմիտաս Վարդապետի «Տըլէ Եսաման»ը եւ «Կոռունկ»ը, Ռուբէնեանի «Ռւենիի Երգը», եւ իր բաժինը աւարտեց էտկար Յովհաննէսեանի «Երեւան էրերունի»ով:

Միջեկեղեցական արարողութեան եւ համերգի աւարտին, Առաջնորդարանի դահլիճին մէջ տեղի ունեցաւ ընդունելութիւն մը: Սեղանը օրինեց Եքովպական Ռեդափառ եկեղեցւոյ Առաջնորդ՝ Եսեհակ Արքեպիսկոպոս:

Վեհափառիմ Կոնդակը

Շարաբ Մայիս 15ին տեղի ունեցաւ յորելինական նաշկերոյք, իսկ Կիրակի Մայիս 16ին՝ Ս. Վարդան Մայր Տաճարին մէջ հանդիսաւոր Ս. Պատարագ մատոյց Առաջնորդ Գերշ. Տ. Խաժակ Արք. Պարսամեան: Այս առաջին Պատարագը կը համարուէր Մայր Տաճարի Աւագ Խորանի «Ս. Աստուածածնի եւ Մանուկ Յիսուսի» սրբանկարին առջեւ, որ վերցերս պատրաստուած է հայրենի ծանօթ արուեստագէտ Գրիգոր Խանճեանի կողմէ: Այս սրբանկարին օծումը կատարութցաւ Շարաբ Մայիս 15ի առաւտուն՝ Առաջնորդ Սրբազն Հօր կողմէ եւ ներկայութեամբը արուեստագէտին:

Ս. Պատարագի ընթացքին, Ս. Էջմիածնի դիւանապետ Գերշ. Տ. Խերէս Արք. Պօղապալեան կարդաց Ամենայն Հայոց Սրբանագոյն Կարողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգէն Ս. Հայրապետի Կոնդակը, ուր բարեմաղթութիւններ կը ներկայացնելին, ինչպէս նաև գնահատանք՝ թեմի նախկին Առաջնորդ եւ այժմու Երուսաղէմի Պատրիարք Ամեն. Տ. Թորգոմ Արք. Մանուկեանի եւ կեֆահայր Հայկ Գավուքնեանի անխոնչ շանքերուն՝ Մայր Տաճարի ծրագրի իրականացման ի խնդիր: Երուսաղէմի Պատրիարքը շարաբավերջի յորելինական հանդիսութիւններու պատույ հիւրը պիտի ըլլար, բայց անհանգստութեան պատճառաւ չկարողացաւ ներկայ գտնուիլ:

Մայր տաճարի միացեալ դպրաց դասը ղեկավարեց Ս. Էջմիածնի Մայր Տաճարի խմբավար Խորեն Մէջխանէնեան. Երգեհոնով ընկերակցեցաւ Պերճ Ժամկոչեան: Ս. Վարդան Մայր Տաճարի

կնքահայրերէն ոմանք տեղ գրաւած էին առաջին նստարանին վրայ, իսկ հանգուցեալ կնքահայրերուն ի յիշատակ կատարուեցաւ Հոգեհանգստեան Պաշտօն, որուն ընթացքին երգեցողութեան մասնակցեցաւ Պէյսայտ Նիւ Նորքի Սրբոց Նահատակաց եկեղեցւոյ պատանիներու դպրաց դասը:

Մատադի օրինութեանէն ետք, Աերկայ եկեղեցականներու ու բարձրաստիճան հիւրերու առաջնորդութեամբ հաւատացեալները խմբուեցան շրջափակին մէջ,

ուր մատադը բաժնուեցաւ. իսկ միացեալ դպրաց դասը կ'երգէր դեկավար Խորէն Մէյխաննեանի դաշնաւորած նոր երգը, որ նուիրուեցաւ Մայր Տանարի 25-ամեակին:

Այսպէսով վերջ գտան շաբաթավերջի յորելինական հանդիսութիւնները՝ նուիրուած այն կառոյցին որ ամրող քառորդ դար կեդրոնն հանդիսացաւ գաղութի հոգեւոր ու մշակութային կեանքին:

ՖԼՈՐԵՆՍ Ա.Ի.Ս.ԳԵՍՆ

ԶԱՏԿԱԿԱՆ ՇՆՈՐՀԱՀՈՐԱՆՔ

Պատրիարք Սրբազն Հայրը Զատկուան եւ Պասեֆի տօնական օրերուն առիթով իր բարեմաղթութիւնները եւ շնորհաւորանքի գիրերը յդեց Հոգեւոր եւ Կառավարական պետերուն, որոնցմէ ստացած է բարի մաղթանքներու գիրեր.-

- Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետ, Նորին Ս. Օծութիւն, Տ. Տ. Վազգէն Առաջին Սրբազնագոյն Կարողիկոսէն.

- Մեծի Տանն Կիլիկիոյ Վեհափառ Հայրապետ, Նորին Ս. Օծութիւն Տ. Տ. Գարեգին Բ. Կարողիկոսէն

- Հռովմէական Կարողիկ եկեղեցւոյ Սրբազն Քահանայապետ, Նորին Սրբութիւն Յովիաննես Պողոս Բ. Պապէն.

- Մոսկուայի եւ Ռուսիոյ Օրբոսու եկեղեցւոյ Ամեն. Տ. Տ. Ալեքսէյ Բ. Սրբազն Պատրիարքէն.

- Թուրքիոյ Հայոց Ամեն. Տ. Գարեգին Պատրիարք Գաղաննեանէն.

- Թեմակալ Առաջնորդներէն, Պետական եւ Ազգային Հաստատութեան դեկավարներէն.



ԾԱՅՐԱԳՈՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ
ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

PATRIARCHE SUPREME
CATHOLICOS DE TOUS LES ARMÉNIENS

N^o 142

Ս. Էջմիածին 19 Մարտի 1993

ՆՈՐԻՆ ԱՄԵՆԱՊԱՏՈՒՈՒԹԻՒՆ
Տ. ԹՈՐԴՈՄ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՄԱՆՈՒԿԵԱՆ
ՊԱՏՐԻԱՐՔ ՀԱՅՈՑ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ

ԵՐՈՒՍԱՂԵՄ

„Քրիստոս յարեաւ ի մեռելոց”

Ամենապատիւ Սրբազն Եղբայր,

Ահաւասիկ վերստին հնչեց խորհուրդաւոր ժամը, երբ Մայր Աքոն Սուրբ Էջմիածնից երշանիկ ենք Զեզ աւետելու թէ „Քրիստոս յարեաւ ի մեռելոց”:

Քրիստոսի հրաշալի յարութեան աւետիսը ոչ միայն պատմական աշխարհասասան մի իրողութիւն է, այլ նաև կենդանի ապրում ամէն հայ քրիստոնեայի համար, ամէն տարի աւետուող միշտ նոյն ցնծութեամբ:


Արդ, սիրելի Սրբազն Եղբայր, բերկրեալ սրտով ողջունում ենք Զեզ զատկական սուրբ աւետիսով և մաղրում, որ յարուցեալ փրկչին շնորհները առատապէս բաշխուեն Զերդ Ամենապատուութեան, Սուրբ Աքոնիդ ուխտապահ միարանութեան ու ժողովրդեան, հաւասարապէս բոլորին:

Մենք մնում ենք նաև աղօքող, որ բարին Աստուած օգնութեան հասնի մեր տառապեալ ազգին այս օրերին և շուտով կարողանանք ողջունել Մայր Հայրենիքում և Արցախում առաւտոր խաղաղութեան և արդարութեան:

Սրտանց յղում ենք Զեզ Մեր Եղբայրական սէրը և գնահատանքը:

Ողջ լերուք զօրացեալ Սուրբ Հոգուվ:

Եղբայրական սիրով ի Քրիստոս,



ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ



ԿԱԹՈՂԻԿՈՍԱՐԱՆ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ

ԱՆԹԻւրաս - ԼԻԲԱՆԱՆ

Թիւ 59,93

Ամբիլիաս . . . U. Զատիկ, 1993

ԱՄԵՆԱՊԱՍԻ

S. Թորգոմ Արքեպակ. Մանուկեան
Պատրիարք Հայոց Երուսաղեմի
Երուսաղեմ.

Սիրեցեալ Եղբայր ի Քրիստոս.

Ս. Յարութեան տօնից առիրով, Եղբայրական սիրոյ պարտք կը զգանք Զերդ
Ամենապատութեան եւ Սրբոց Յակոբեանց Ուխտեալ Միաբանութեան յայտնելու Մեր
շերմ շնորհաւորութիւնները:

Քրիստոսի Յարութեան գօրութիւնը առատարուին աղքիր մը եղած է մեր ժողովուրդի կեանքի առողջ, տոկուն եւ ստեղծագործական լնիացքին մէջ:

Ներկայ Ժամանակմերուն Հայ ժողովուրդը վերստին այցելուած է Յարուցեալ Փրկի կենաւտու շունչեն: Մեր աղօքըն է ու մաղքանքըն՝ որ մեր ժողովուրդի զաւակ-
ները ամէն տեղ հաղորդ մասն Քրիստոսի Յարութեան խորհուրդին: Ս. Պողոս Ա-
ռաքեալի բառերով՝ «Ժամանակ զՔրիստոս եւ առոր յարութեան գօրութիւնը» (ՓիլիՊՊ. Գ. 10):

Թող Յարուցեալն Փրկիչ Զեզի պարզեւէ այդ գօրութեան բարիքները՝ Երուսա-
ղեմի Պատրիարքութեան եւ համայն հայ եկեղեցւոյ բարգաւաճման եւ մեր ժողովուրդի
հոգեւոր պայծառութեան համար:

Մնամք Եղբայրական սիրոյ ողջունիւ

ԱՂՕԹԱԿԻՑ

ԳԱՐԵԳԻՆ Բ. ԿԱԹՈՂԻԿՈՆ
ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ



SECRETARIAT OF STATE

FROM THE VATICAN,

26 April 1993

No. 322.000

Your Beatitude,

His Holiness Pope John Paul II has asked me to acknowledge with gratitude your message on the occasion of the Feast of Easter.

During these days, Christians everywhere have celebrated the Resurrection of the Lord with faith renewed. Jesus Christ opens the doors of Life and invites each one of us to enter in.

The Easter Christ desires to share his divine intimacy with all mankind. This certitude rekindles our joy for we believe that the possibility of an ever deeper entry into the life of God is being offered to all people of good will.

I pray to the Risen Lord that the joy which issues from the celebration of this feast may be bestowed abundantly on you and on your faithful. May this joy we share be fruitful in our common search for unity.

It is with these thoughts that I ask you to accept my fraternal greetings in Christ our Lord.

Yours sincerely in Christ,

Secretary of State

His Beatitude Torkom Manoogian
Armenian Patriarch of Jerusalem
St. James Monastery
P.O. Box 14001
91190 Jerusalem



Патриарх Московский и всея Руси

ЕГО БЛАЖЕНСТВУ,
БЛАЖЕННЕЙШЕМУ ТОРКОМУ МАНУКЯНУ,
АРМЯНСКОМУ ПАТРИАРХУ ИЕРУСАЛИМА

119034 Москва, Чистый пер. 5

Ваше Блаженство, Блаженнейший Владыко,
возлюбленный о Господе Собрат!

ХРИСТОС ВОСКРЕСЕ!

Смерти празднуем умерщвление, адово разрушение, иного жития вечного начало, и играюще поем виновного, единого благословенного отцев Бога и препрославленного.

/Ирмос 7-й песни пасхального канона/


Сердечно поздравляю Вашу Святыню с великим и спасительным праздником Праздником - Светлым Христовым Воскресением!

В сей нареченный и святый день соединяю свои молитвы Божественному Победителю смерти с молитвами Вашего Блаженства, дабы Христос, возвестивший "Я есмь воскресение и жизнь" /Ин.11,25/, соделал нас и всех благочестивых чад Святой Церкви причастниками жизни вечной.

Да благословит Господь Ваше возлюбленное Блаженство многие и долгие годы в душевном и телесном здравии встречать со всей христоименистой паствой Вашей сей пресветлый Праздник и воспевать тридневно Воскресшего и нас с Собой совоззвигшего Христа Жизнодавца.

Пребудем же верными хранителями Пасхальной радости, провозвестниками бесконечной любви Божией к человеку, дабы богоданним служением примирения /2 Кор.5,18/ умягчать ожесточение сердец многих страждущих и обремененных и утверждать на земле мир Христов /Ин.16,33/.

С неизменной братской о Христе Воскресшем любовью


ПАТРИАРХ МОСКОВСКИЙ И ВСЕЯ РУСИ

Թորգոմ Արք. Մանուկեան
Պատրիարք Երուսաղեմի

Ս. Զատկի Հրաշափառ Տօնին առիթով Զերդ Ամենապատութեան կը յդեցի Մեր սրտագին շնորհաւորութիւնները: Կ'աղօթենի առ բարձրեալն Աստուած որ շնորհէ Զեր եղբայրութեան առողջութիւն եւ Սրբոց Յակոբեանց Միարանութեան անսասանութիւն եւ բարգաւաճութիւն

Եղբայրական Սիրով
Գարեգին Պատրիարք Թուրքիոյ

His Majesty King Hussein
Royal Palace
Amman (Jordan)

The Armenian Patriarchate of Jerusalem and our community in the Holy Land extend their heartfelt congratulations and well wishes to Your Majesty on this joyful occasion asking the Lord to keep You and Guard You.

Archbishop Torkom Manoogian
Armenian Patriarch of Jerusalem

H. E. Archbishop Torkom Manoogian
Armenian Patriarch of Jerusalem

His Majesty the King has commanded me to write and send to you His Majesty's sincere thanks and appreciation for your kind message of greetings and good wishes you so kindly sent on the occasion of the anniversary of His Majesty's 40th assumption of His constitutional powers.

With Best Wishes and Regards,
Ambassador Mohammad Adwan
Chief of Royal Protocol

Secretary of State

ՏԻՐՈՒՄՆԻ

ՀԱՆԳԻՄ ՏԻԿԻՆ ՄԱՐԻ ՄԱՆՈՒԿԵԱՆԻ

Ապրիլ 23ին Ամեն. Սրբազն Պատրիարք Հայրը իմացաւ մահուան տխուր լուրը հանրածանօթ եւ ազնուական հայ տիկնոց եւ ընտանեսէր մօր, Տիկին Մարի Մանուկեանի, որ նախորդ օրը վախճանած էր Տիբրոյթի մէջ: Ապրիլ 24ի երեկոյին, ժառանգաւորաց Վարժարանի Ալեք եւ Մարի Մանուկեան սրահին մէջ, Եղեռնի նահատակներու յիշտակին կազմակերպուած յայտագրի վերջաւորութեան, Պատրիարք Սրբազն Հայրը ծանոյց ներկաներուն տխուր լուրը եւ "Հոգուց" աղօթքով հանգիստ մաղթեց նեղցեցեալի հոգիին:

Ամեն. Պատրիարք Սրբազն Հայրը, իր կողմէ յանուն Սրբոց Յակոբեանց Միաբանութեան եւ Երուսաղիմահայ ժողովրդեան, բոլորին խորին ցաւակցութիւնները փոխանցեց հանգուցեալ Տիկին Մարի Մանուկեանի ազնուազարմ կողակցին, մեծայարգ Տիար Ալեք Մանուկեանին եւ զաւակներուն եւ ընտանիքի անդամներուն:

Տիկին Մարի Մանուկեան ծնած է 1902ին Խզմիրի մէջ: Ան դուստրն էր Տէր եւ Տիկին Պ. Թաքեաններու: Թաքեան ընտանիքը 1910ին փոխադրուած է Ամերիկա եւ հաստատուած է նիւ Եորք Քաղաքին մէջ, ուր պարմանուի Մարի ստացած է իր ուսումը: Ան փոքր տարիքէն ցուցաբերած է գեղարուաստական յատուկ ձիբեր: Ան իր եղրօր՝ Առաքելի, որ շնորհալի երգահան ջութակահար մըն էր, եւ Արմենակի, ինչպէս քրոջը՝ Արշոյին, գործօն կերպով մասնակցած է նիւ Եորքի հայ համայնքի գեղարուաստական կիանքին: Ան բազմաթիւ դերեր վերցուցած է հայկան թատերախանդերու մէջ եւ դաշնամուրային ելոյթներ ունեցած է թեմերու վրայ:

Ան 1931ին ամուսնացած է Տիբրոյթի

անուանի նարտարարուաստական, Մասք ընկերութեան հիմնադիր եւ բարերար Ալեք Մանուկեանի հետ եւ ունեցած են երկու զաւակներ՝ Լուիզ եւ Ռիչըրտ:

Երկար տարիներ ապրելէ ետք Տիբրոյթի մէջ, Մանուկեանները իրենց բնակարանը նուիրած են Տիբրոյթի Քաղաքապետութեան, որ ներկայիս զայն կը գործածէ իրեր Քաղաքապետի պաշտօնական բնակարան:

Մարի Մանուկեան գործունեայ էր հայ գաղութի մշակութային եւ բարեսիրական կեանքին մէջ: Անոր բազմարեղուն ազգային ծառայութեանց մէջ, յատկանշական է մանաւանդ հայկական խոհանոցի առաջին անգլերէն գիրքը, զոր ինք կազմած է եւ վաճառած է ի նպաստ Բարեգործականի, պատկառելի գումարներ ապահովելով Միութեան: Ան վարած է նաև բազմաթիւ այլ պաշտօններ, ինչպէս Հ.Բ.Ը.Միութեան Տիբրոյթի մասնաճիւղի ատենապետութիւնը ինչպէս նաև անդամակցութիւնը կիվոնիա Քաղաքի հայ տարեցներու տան: Ան մասնաւորաբար գործօն էր Բարեգործականի մէջ, որուն նախագահութիւնը 37 տարիներ ամրող վարեց իր ամուսինը՝ Տիար Ալեք Մանուկեան: Խակ վերջին չորս տարիներուն Միութեան նախագահութիւնը ստանձնած է իրենց դուստրը՝ Տիկ. Լուիզ Մանուկեան Սիմոն:

Տիկին Մանուկեան կը սիրէր նամբորդել: Ան իր ամուսնոյն ընկերացած է դեպի աշխարհի տարբեր երկիրները՝ ազգային առաքելութեամբ եւ յանախ մասնակցելու Մանուկեաններու անունով կառուցուած դպրոցներու եւ թանգարաններու բացման հանդիսութեանց: Այսօր Մարի Մանուկեանի անունով կը գործեն երկու վարժարաններ՝ Լու Աննելըսի եւ Պուենու Այրէսի մէջ, Արժանքին: Ան

սակաւաթիւ սփիւռքահայերէն մէկն էր որ
1955ին Սուրբ Էջմիածնի մէջ մասնակցեցաւ
Ամենայն Հայոց Կարողիկոս Վազգէն Ա.
Հայրապետի օժման արարողութեան,
առաջին անգամ ուխտի երթալով հայրենին:

Մանուկեան ամոլը իշխանական
Եռուիրտուութիւններ կատարած են
Միջիկընի համայստանին, Տիքրոյքի Ռւէյն
Նահանգային Համալսարանին, Հարփըր
հիւանդանոցին եւ բազմաթիւ այլ
վարժարաններու, հիւանդանոցներու,
եկեղեցիններու եւ մշակութային
հաստատութեանց: Տիկին Մանուկեան
յամառ ընթերցող մըն էր. մինչեւ իր յա-
ռաջացեալ տարիիք հաւատարիմ հետեւող
մըն էր հայ մամուլին. միշտ արթուն
միտքով կը հետեւէր հայ քէ օտար
գիրքերու հրատարակութեան եւ
յափշտակութեամբ կը կարդար անոնցմէ
շապերը:

Հանգուցեալը իր ետին կը քողու իր ամուսինը՝ Ալեք Մանուկեան, դուստրը՝ Լուիզ Մանուկեան Սիմոն, զաւակը Ռիչըրտ Մանուկեան, ինչպէս նաև վեց քոռներ եւ երկու քոռնորդիներ:

Թաղման կարգը կատարուեցաւ
Սառւթիլտ, Միջիկընի Ս. Յովհաննես
Մկրտիչ Նկեղեցւոյ մէջ, ձեռամբ Ամերիկայի
Հայց. Եկեղեցւոյ Արեւելեան Թեմի
Առաջնորդ Գեր. Տ. Խաժակ Արք.
Պարսամեաննի, եւ մասնակցութեամբ
Արեւմտեան Թեմի եւ Գանատայի Թեմի
Սրբազն Առաջնորդներուն, Գեր. Տ. Վաչէ
Արք. Յովսէփիեաննի եւ Գեր. Տ. Յովնան
Արք. Տէրտէրեաննի, եւ մեծ քիւով
հոգեւորական հայրերու եւ սգակիրներու,
Հիւսիսային եւ Հարաւային Ամերիկայի,
Եւրոպայի եւ Միջին Արևելքի երկիրներէ:

Առաջնորդ Խաժակ Սրբազն իր
դամբանական խօսքին մէջ, անդրադարձաւ
Անչեցեալին արժանիքներուն, իրքեւ
համակրելի եւ համեստ հայ մայր մը,
քարեսիրտ եւ ազնիւ հոգի մը, որ համախոհ
կողակիցը մնաց միշտ իր քարեգործ
ամուսինին, թէ ազգային քեղուն գոր-
ծունեութեանց եւ թէ առեւտրական
ասպարեզի իրագործուներուն մէջ:

Հանգիստ Տիկին Մարի Մանուկեանի
հոգւոյն եւ Ս. Հոգւոյ մխիթարութիւն
Տիար Ալեք Մանուկեան բարերարին եւ իր
հարազատներուն :

Ա. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԵԼ

ԵԿԵՂԵՑԱԿԱՆՔ-ԲԵՄԱԿԱՆՔ

Եշ. 15 Ապրիլ.- Աւագ Հինգշաբեկի (Յիշատակ Ընթրեաց): Առաւոտեան ժամերգութեան աւարտին, Մայր Տաճարին մէջ կատարուեցաւ "Կարգ Ապաշխարութեան": Սուրբ Պատարագը Աւագ Սեղանին վրայ մատոյց լուսարարապես Գերշ. Տ. Դաւիթ Արք. Սահակեան, որ կարդաց Ս. Բարսեղ Հայրապետի Ս. Հայրոդութեան ձառը:

- Կէսօրէ ետք, Մայր Տաճարին զոյց դասերն ալ, "Ունիլուայի" արարողութեան առիրով լցուած էին օտար քարձաստինան հիւրերով, որոնց կարգին Նրուսաղէմի բաղաքապես Վաևմ. Թէսի Քոլլէք եւ հիւպատոսներ: Արարողութեան աւարտին, Ամելիիքան Եկեղեցւոյ Քաֆիթի նախսկոպոսը Ամեղիեկն լցուով Աւետարան կարդաց: "Ունիլուայ"ի տպաւորիչ կարգը կատարեց Ամենապատի Սրբազն Պատրիարք Հայրը:

- Ժամ մը ետք Հոգ. Տ. Ամուշաւան Մայրագոյն Վարդապետի գլխաւորութեամբ, քափօրական զմացքով այցելուրին տրուեցաւ Քրիստոսի զոյց քանտերուն, Ամենա Քահանայապետի բնակարանին տեղոյն վրայ կառուցուած Սուրբ Հրեշտակապետաց Եկեղեցիին, եւ Կայիշափայ բահանայապետի տան տեղոյն վրայ կառուցուած Սուրբ Փրկիչ Եկեղեցիին: Գերշ. Տ. Կիւրեղ Եպս. Գարիկեան խօսեցաւ Եկեղեցիին անցեալին մասին:

Հոգեհանգստ կատարուեցաւ Սուրբ Արքոյս հանգուցեալ Պատրիարքաց դամբարաններուն վրայ:

- Գիշերը Մայր Տաճարին մէջ կատարուեցաւ "Կարգ Խաւարման":

Համատարած մուրին մէջ, բարողեց Լուսարարապետ Գերշ. Տ. Դաւիթ Արքեպս. Սահակեան, բնարան ընտելով "Յիշեալ զիս, Տէ՛ր յորժամ գայցես արքայութեամբ եռի":

Հանդիսապետն էր Ամենապատի Պատրիարք Սրբազն Հայրը:

Ուր. 16 Ապրիլ.- Աւագ Ուրբաք (Յիշատակ Զարչարանաց Խաչելութեան եւ Թաղման Տեառն մերոյ Թիսուսի Քրիստոսի):

Կէսօրը Քիչ ամց, Սուրբ Յարութեան վերմամատրան մէջ կատարուեցաւ "Կարգ Խաչելութեան", համելիսապետն էր Գերշ. Տ. Կիւրեղ Եպս. Գարիկեան:

Կէսօրէ ետք, Մայր Տաճարին մէջ, կատարուեցաւ "Թաղման կարգ": Հանդիսապետն էր Ամենապատի Պատրիարք Սրբազն Հայրը:

Եր. 17 Ապրիլ.- Աւագ Նարաք (Ճրագալոյց Զատկի): Հաս սովորութեան, առաւոտեան ժամը 9ին Սուրբ Յարութեան Տաճարին դուռը բացուեցաւ

մեր կողմէն, բանալին պաշտօնապէս առնուելով Վամի Աւագ Թարգման Հոգ. Տ. Ռազմիկ Վրդ. Պողոսեանի ծեռքէն:

- Ժամը 11ին Ամենապատի Պատրիարք Սրբազն Հայրը, ի գուլս Միարամութեան եւ ուխտաւորներու, մուտք գործեց Սուրբ Յարութեան Տաճար:

Ցունաց Ամեն. Տ. Տիոտորոս Պատրիարքին հետ Սուրբ Գերեզման մտաւ մեր լուսահանը՝ Հոգ. Տ. Ռազմիկ Վրդ. Պողոսեան:

Հինգ վայրկեան ետք, երբ լոյսը դուրս կու գայ Սուրբ Գերեզմանի պատուհանէն, զուարքօրէն կը սկսին դողանջել Տաճարին բոլոր Յունական եւ Հայկական զանգերն ու կոչնակերը: Լուսահան Հայր Սուրբին գլխաւորութեամբ Հայկական քափօրը կը կազմուի, որուն կը հետեւին Ղպտոց եւ Ասորուց քափօրականները: Թափօրը երիցս կը դառնայ Սուրբ Գերեզմանին շուրջ, "Քրիստոս Յարեան" երգելով: Ժամը 3.30ին Միարամութիւնը վանի կը վերադառնայ: Խակ Սուրբ Յարութիւն կը մատուցուի ճրագալոյցի Ս. Պատարագ: Ժամարաբն էր Կոմիտաս Վրդ. Տէրպէթեան:

Դաւրի Բերդին դիմաց, Պատրիարք Սրբազնը եւ լուսահան Վարդապետը կը զգեստաւորուին եւ Յարութեան շարականներ երգելով քափօրը կը յառաջանայ եւ մուտք կը գործէ Մայր Տաճար, որուն աւարտին "Այսօր Յարեան" շարականը երգելով կը քարձանան վամի սեղանատունը՝ օրինելու եւ ընթրելու:

Կիր. 18 Ապրիլ.- Զատիկ Յարութեան Տեառն Մերոյ Յիսուսի Քրիստոսի:

- Կէս գիշերը երկու ու կէս ժամ անցած մայրավանին զանգը կը հնչէ: Գերշ. Տ. Կիւրեղ Եպս. Գարիկեան նախագահեց Սուրբ Զատիկի նախատօնակին, որուն աւարտին "Այսօր Յարեան" շարականը երգելով կը քարձանան վամի սեղանատունը՝ օրինելու եւ ընթրելու:

Գերշ. Տ. Կիւրեղ Եպս. Գարիկեան մատոյց օրուան Պատարագը Քրիստոսի Գերեզմանին վրայ եւ բարողեց: Արարողութեան կարեւոր մասը ծայնափուեցաւ Խարյակեան Ռատիօկայանէն: Ներկայ էր Ամենապատի Սրբազն Պատրիարք Հայրը: Վանք դարձին, Յարութեան շարականներու

երգեցողութեամբ, Միարանութիւնը յառաջացաւ Հայոց Թաղի մուտքէն եւ բարձրացաւ Պատրիարքարան:

- Կէսօրէ ետք, Մայրավանի մեծ բակին մէջ կատարուեցաւ Զատկական մեծ "Անդաստանը" հանդիսապետութեամբ Ամենապատիւ Սրբազն Պատրիարք Հօր: Եւ ապա կատարուեցաւ Երեկոյեան ժամերգութիւնը:

Բշ. 19 Ապրիլ - Յիշատակ Մենելոց: Ըստ սովորութեամբ, Ամենապատիւ Պատրիարք Հայրը Հանդիսաւոր Ս. Պատարագ մատոյց Մայր Տաճարի Աւագ Սեղանին վրայ եւ Քարոզեց:

Սուրբ Պատարագէն ետք, Նորին Ամենապատութիւնը ամփոփանիի տակ եւ Սուրբ Խաչափայտի մասունին ի ձեռին, նախագահեց եռադարձ բափօրին:

Վարդապետներ ի ձեռին ունեին Սրբոց մասունքներ: Երգուեցաւ "Ճանապարհ"ը ուխտաւորաց համար: Յետոյ բոլորն ալ Պատրիարքարան բարձրացան, երգելով "Քրիստոս Յարեաւ" շարականը: Սրբազն Պատրիարքը իր օրինութեամբ արձակեց Անդրկաները բաժնելով Սուրբ Պատարագի Շշար:

Գշ. 20 Ապրիլ - Մայր Տաճարի Սուրբ Գլխադրին մէջ պատարագեց Հոգ. Տ. Բագրատ Արդ. Պուրճէնեան: Գերշ. Տ. Սեւան Եպս. Ղարիպեան նախագահեց ընդհանուր հոգեհանգիստի պաշտամունքին:

Եր. 24 Ապրիլ - (78րդ տարեդարձ Ապրիլեան եղեննի): Մայր Տաճարի Աւագ Սեղանին վրայ հանդիսաւոր Պատարագ մատոյց եւ Քարոզեց Գերշ. Տ. Ցուսիկ Եպս. Պաղտասեան: Ապա կատարուեցաւ Հոգեհանգստեան մասնաւոր պաշտօն՝ մեր քիւրաւոր նահատակներու հոգիներուն համար: Բափօր կազմուեցաւ հանդիսապետութեամբ Լուսարարապետ Գերշ. Տ. Դաւիթ Արդ. Սահականի եւ հանգստեան շարականներու երգեցողութեամբ, Հ.Մ.Ը.Մ. եւ Հ.Ծ.Մ. սկառաւներու եւ արենոյշներու առաջնորդութեամբ, ցեղասպանութիւնը դատապարտող քառալեզու լոգունեներով եւ բազմաթիւ ծաղկեպամբներով, ուղղուեցաւ դէպի Փրկի գերեզմանատունը եւ բոլորուեցաւ Արարայի նահատակաց յուշարձանին շուրջը, ուր կատարուեցաւ հոգեհանգստեան կարգ, որմէ ետք խօսք առա Յակոբ Սեւանը:

Իրիկունը ժառանգաւորաց Սրահին մէջ տեղի ունեցաւ Ապրիլեան նահատակաց ոգեկոչման հանդիսութիւն. նախագահեց եւ փակման խօսքը կատարեց Լուսարարապետ Գերշ. Տ. Դաւիթ Արդ. Սահական:

Կիր. 25 Ապրիլ - Նոր Կիրակի (Կրկնագատիկ)

Յիշատակ նահատակաց): Ըստ սովորութեամբ, Մայր Տաճարի Աւագ Սեղանին վրայ պատարագեց լուսահան Հոգ. Տ. Ռազմիկ Վրդ. Պողոսեան:

Եր. 1 Մայիս - Աւետումն Սուրբ Աստուածածնի: Երեկ յետ միջօրէի նախատօնակին նախագահեց Գերշ. Տ. Սեւան Եպս. Ղարիպեան:

- Առաւոտում Գերշ. Տ. Սեւան նախակոպոսի գլխաւորութեամբ, Միարան հայրեր իմբնաշարժերով իշան Գերեսմանին ծորը, "Հրաշափառ"ով մուտք գործեցին Սուրբ Աստուածածնայ Տաճար, ուր Տիրամօր Գերեզմանին վրայ հանդիսաւորապես պատարագեց Գերշ. Հանդիսապետ Սրբազնը:

- Կէսօրէ ետք, լուսարարապետ Գերշ. Տ. Դաւիթ Արդ. Սահականի գլխաւորութեամբ Միարանութիւնը "Հրաշափառ"ով մուտք գործեց Սուրբ Յարութեան Տաճար, ուր պաշտուեցան ժամերգութիւնն ու նախատօնակը մեր վերնամատրան մէջ: Ապա կատարուեցաւ Տնօրինական Սրբատեղեաց այցելութեան հանդիսաւոր բափօր Տաճարէն ներս: Բափօրապետն էր Հոգ. Տ. Կոմիտաս Վրդ. Շերպէնեան:

Կիր. 2 Մայիս - Աշխարհամատրան (Կանաչ Կիրակի): Գիշերային եւ Առաւոտեան ժամերգութիւնները պաշտուեցան ի Սուրբ Յարութիւն, մեր վերնամատրան մէջ: Ապա, լուսարարապետ Դաւիթ Արդ. Սահական Պատարագ մատոյց Քրիստոսի Գերեզմանին վրայ եւ Քարոզեց Սրբավայրին առջև կատարուած "Անդաստան"ին:

Եր. 8 Մայիս - Սուրբ Պատարագը մատուցուեցաւ ի Սուրբ Գլխադրի: Ժամարարն էր Հոգ. Տ. Ռուբեն Վրդ. Ցուսիկինեան:

Կիր. 9 Մայիս - Կարմիր Կիրակի: Սուրբ Պատարագը մատուցուեցաւ ի Սուրբ Յարութիւն: Ժամարարն էր Հոգ. Տ. Կոմիտաս Վրդ. Շերպէնեան:

Եր. 15 Մայիս - Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Սուրբ Գլխադրի: Ժամարարն էր Հոգ. Տ. Ռազմիկ Վրդ. Պողոսեան:

Կիր. 16 Մայիս - Տօն Երեւման Սրբոյ Խաչին: Առաւոտեան ժամերգութեան ընթացքին լուսարարապետ Գերշ. Տ. Դաւիթ Արդ. Սահական կարդաց Սուրբ Կիւրի քութը եւ ապա նախագահեց "Անդաստան"ին: Սուրբ Պատարագը մատուցուեցաւ Մայր Տաճարի Աւագ Խորանին վրայ: Ժամարարն էր Աւետիս Արենայ Խփրանեան: Խորանին վրայ դրուած էր խաչի նշանը՝ վառ կանքեղմերով:

Եր. 22 Մայիս - Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Սուրբ Յակոբը: Ժամարարն էր Հոգ. Տ. Վահեկ Վրդ. Մանկասարեան:

Կիր. 23 Մայիս - Ս. Պատարագը

մատուցուեցաւ ի Սուրբ Յարօւթիւն: Ժամարարն էր Հոգշ. Տ. Անուշաւան Շ. Վրդ. Զղամեան:

Դշ. 26 Մայիս.- Կեսօրէ ետք, Գերշ. Տ. Սեւան նպա. Ղարիպեանի գլխաւորութեամբ, Միարան հայրեր իմբնաշարժերով քարձրացան Զիթենեաց լեռ, ուր Համբարձման Սրբավայրին վրայ կառուցուած մեր վրանամատրան մէջ պաշտուեցան ժամերգութիւն եւ նախատօնակ:

Իրիկմատէմին ժամը 6.30ին պաշտուեցաւ Գիշերային եւ Առաւօտեան ժամերգութիւն, որ աւարտեցաւ 8.15ին:

Եշ. 27 Մայիս.- Համբարձում Տեառն: Առաւօտուն Գերշ. Տ. Սեւան նպա. Ղարիպեանի գլխաւորութեամբ, Միարան հայրեր դարձեալ իմբնաշարժերով քարձրացան Զիթենեաց լեռ ու "Հրաշափառ" ով մուտք գործեցին: Մեր վրանամատրան մէջ Սուրբ Պատարագ մատոյց եւ Քարոզեց հանդիսապես Սրբազնը: Մայր Աքոռոյ Սիսէն Սուրբ Էջմիածին փոխադրութեան տարեդարձի Մալբանքին նախագահեց Ամենապատի Պատրիարք Սրբազն Հայրը, իսկ "Անդաստան" ին նախագահեց պատարագի Սրբազնը:

Եր. 29 Մայիս.- Ա. Պատարագը մատուցուեցաւ Մայր Տաճարի տանիքի Ա. Համբարձման մատրան մէջ: Ժամարարն էր Տ. Բագրատ Արդ. Պուրնէմեան:

- Կեսօրէ ետք ժամերգութիւնը եւ նախատօնակը պաշտուեցաւ ի Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցին: Հանդիսապետն էր Գերշ. Տ. Ցուսիկ նպա. Պաղտասեան:

Կիր. 30 Մայիս.- Երկրորդ Տաղկազարդ: Առաւօտեան ժամերգութիւնը պաշտուեցաւ ի Ա. Պատարագը մատուցուեցաւ ի Ա. Հրեշտակապետաց Եկեղեցին: "Անդաստանին" հանդիսապետն էր Գերշ. Տ. Ցուսիկ նպա. Պաղտասեան: Ժամարարն էր Հոգշ. Տ. Համբարձում Վրդ. Քէշիշեան, որ նաև Քարոզեց:

Եր. 5 Ցումիս.- Ա. Պատարագը մատուցուեցաւ Մայր Տաճարի տանիքին վրայ գտնուող Ա. Առաքելոց մատրան մէջ: Ժամարարն էր Հոգշ. Տ. Կոմիտաս Վրդ. Շերպէթեան:

- Կեսօրէ ետք, Ամենապատի Սրբազն Պատրիարք Հայրը նախագահեց Մայր Տաճարի մէջ պաշտուած Հոգեգալստեան հանդիսաւոր նախատօնակին:

- Իրիկմատէմին, ի Սուրբ Յակոբ պաշտուած "Եկեցէ"ի եւ հսկման կարգերուն նախագահեց Լուսարարապետ Գերշ. Տ. Դավիթ Արք. Սահակեան:

Կիր. 6 Ցումիս.- Հոգեգալստան (Պետեկոստ) եւ Բարեկենդան Եղիական Պահոց: Օրուան հանդիսաւոր Ա. Պատարագը Մայր Տաճարի Աւագ

Սեղամին վրայ մատոյց Լուսարարապետ Գերշ. Տ. Դավիթ Արք. Սահակեան: "Հոգի Աստուծոյ" երգէն առաջ, պատարագի Սրբազնը Աւագ Խորամին վրայէն կարդաց Ցովիաննու Ռոկերերանի Հոգեգալստեան ներբողի մէկ մասը:

- Կեսօրէ ետք, ժամերգութիւնը պաշտուեցաւ Սիննի վերջին ընթրեաց վերնամատրան մէջ, գլխաւորութեամբ Գերշ. Տ. Ցուսիկ նպա. Պաղտասեանի:

Ապա բոլորը ուղղուեցան Ա. Փրկչի վամբը, որուն գաւթին մէջ հոգեհանգստեան կարգ կատարուեցաւ հանգուցեալ Պատրիարքաց, եւ Միարանից հոգիներուն համար:

Եր. 12 Ցումիս.- Ա. Պատարագը մատուցուեցաւ ի Սուրբ Գլխադիր, ժամարարն էր Հոգշ. Տ. Ռուբէն Վրդ. Ցովակիմեան: Ապա կատարուեցաւ Հոգեհանգստեան պաշտօն Հայ Բարեգործական Ընդհանուր Միութեան ցկանս նախագահ Տիար Ալեք Մանուկեանի կողակից Տիկին Մարի Մանուկեանի մահուան բառասունքին առիւ: Նախագահեց Ամենապատի Պատրիարք Սրբազն Հայը:

Կիր. 13 Ցումիս.- Յիշտակ Եղիայի Մարգարէին: Ա. Պատարագը մատուցուեցաւ ի Ա. Յարութիւն, մեր վերնամատրան մէջ: Հանդիսապետն էր Գերշ. Տ. Ցուսիկ նպա. Պաղտասեան: Ժամարարն էր Հոգշ. Տ. Ռազմիկ Վրդ. Պողոսեան:

- Երեկոյեան ժամերգութիւնը եւ նախատօնակը պաշտուեցաւ ի Ա. Հրեշտակապետաց: Հանդիսապետն էր Գերշ. Տ. Սեւան նպա. Ղարիպեան:

Բշ. 14 Ցումիս.- Սուրբ Կուսանացն Հոկիփիմեանց: Առաւօտեան ժամերգութիւնը պաշտուեցաւ Ա. Հրեշտակապետաց Եկեղեցւոյ մէջ, իսկ Ա. Պատարագը Հոկիփիմէի խորամին վրայ: Ժամարարն էր Հոգշ. Տ. Աւետիս Արդ. Իփրածեան:

Ուրքը 18 Ցումիս.- Ա. Գրիգոր Լուսաւորչի Ելն ի Վիրապէն նախատօնակին նախագահեց Գերշ. Տ. Ցուսիկ նպա. Պաղտասեան:

Եր. 19 Ցումիս.- Ա. Գրիգոր Լուսաւորչի (Ելն ի Վիրապէն): Ա. Պատարագը մատուցուեցաւ Մայր Տաճարի աւանդատան՝ Ա. Լուսաւորչի սեղամին վրայ: Ժամարարն էր Հոգշ. Տ. Գուսան Վրդ. Ալճանեան:

- Կեսօրէ ետք Մայր Տաճարին մէջ պաշտուած նախատօնակին ի Ա. Յակոբ նախագահեց Ամենապատի Պատրիարք Սրբազն Հայը: Համբարձմէն ետք ծնրադիր "Տէր Ողորմեան" երգուեցաւ:

Կիր. 20 Ցումիս.- Տօն Կարուղիկէ Եկեղեցւոյ Ա. Էջմիածնի: Առաւօտեան ժամերգութեան ժամանակ կատարուեցաւ "Անդաստան", հանդիսաւոր

պետն էր Գերշ. Տ. Սեւան Նպս. Ղարիպեան: Մայր Տաճարի Աւագ Սեղամիթ վլոյ պատարագեց եւ բարողեց Հոգչ. Տ. Անուշաւան Շ. Վրդ. Զղջանեան: Ամենապատիւ Պատրիարք Սրբազն Հայրը նախագահեց "Հայրապետական Մայրամբ"ի արարողութեան:

Եր. 26 Յունիս - Ս. Մեծին ներսիսի եւ Խանջայ նպիսկոպոսին: Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Դիխատիր: Ժամարարն էր Հոգչ. Տ. Վանիկ Վրդ. Մանկասարեան:

Կիր 27 Յունիս - **Բարիկենդան Ս. Լուսաւորչի Պահոց:** Սուրբ Պատարագը մատուցուեցաւ ի Սուրբ Յարութիւն, մեր վերնամատրան մէջ: Հանդիսապետն էր Գերշ. Տ. Սեւան Նպս. Ղարիպեան: Ժամարարն էր Հոգչ. Տ. Համբարձում Վրդ. Քէշիշեան:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆՔ

Բշ. Մարտ 22.- Խարայէի Յունաց Ընդհանուր Գօնսուլը Միքայէ Գամպամիս, Պատրիարք Սրբազն Հօր այցելութեան եկաւ, պաշտօնվ երկրէն հեռանալուն եւ Պրուսէլ փոխադրուելուն ադիրով:

Դշ. Մարտ 24.- Պատրիարք Սրբազն Հայրը, Մեծ Պահոց Միջինքին առիթով Միարանութեան անդամներուն հետ մտերմիկ ընթրիքի երեկոյք մը ունեցաւ Պատրիարքաբանին մէջ:

Եշ. Մարտ 25.- Յունաց Ազգ. Ամեկախութեան տարեդարձին առիթով Յունաց Հիւպատոսի կազմակերպած ընդունելութեան, Նէշնուլ Փալըս պամոլիկ մէջ, ներկայ գտնուեցաւ Պատրիարք Սրբազնը, ընկերակցութեամբ Դաւիթ եւ Յուսիկ Սրբազններու եւ Ռազմիկ Վրդ. Պողոսեանի:

Դշ. Մարտ 31.- Խալամաց նոր Աշամակուած դատախազին եւ իմամին շնորհաւորութեան այցելութիւն տուաւ Պատրիարք Սրբազն Հայրը, ընկերակցութեամբ Գերշ. Տ. Սեւան Նպս. Ղարիպեանի եւ Աւագ Թարգման Հոգչ. Տ. Ռազմիկ Վրդ. Պողոսեանի:

Եշ. Ապրիլ 1.- Պատրիարք Սրբազն Հօր հետ տեսակցութեան ունեցան որոշ թիւով ամեամներ Հրեայ եւ Քրիստոնեայ հնքըրֆէյք ընկերակցութեան, հետաքրքրուած Հայ Նկեղեցւոյ եւ ժողովուրդի պատմութեամբ եւ աւանդութիւններով:

Ուր. Ապրիլ 9.- Աւագ Ռուրաք (Նւրոպացոց): Կէսօրին, Պատրիարք Սրբազն Հօր հանդագահութեամբ: Կարուի արարողութեան յանուանութեամբ աշակերտութեան հետ, "Սիրոյ Ճաշի" հրաւիրուած էին Կոստանդնուպոլիսէն եկած 36 հոգինց ուխտաւորներուն խումբը, առաջնորդութեամբ Պատրիարքի փոխանորդ, Գերշ. Տ. Սեւառոյ Արք. Մութափեանի:

առաջնորդութեամբ: Ապա՝ խումբը այցելեց Ս. Յակոբբանց Մայր Տաճարը, ուր Լուսարարապետ Գերշ. Տ. Դաւիթ Արք. Սահակեան բացատրութիւններ տուաւ ներկաներուն:

Դշ. Ապրիլ 13.- Գուրք Ռիքայի հիւպատոս Տիկին էլեմէ Քրէպօ, ժամը 11.30ին այցելութիւն տուաւ Պատրիարք Սրբազն Հօր:

Դշ. Ապրիլ 14.- Պատրիարք Սրբազն Հօր հետ տեսակցութեան ունեցան հայ ուխտաւորներ, ընդ որս Օրիկոնէն, բազում տարիներու բացակայութեան յատոյ Տիգ Ռամեան եւ Վարդուսի Մարքո, եւ Անի Տիգրանեան, Երուսաղէմի դաստիարակ Պր. Նիհա Տիգրանեանի եղբայրը, Քոյըը եւ դուստրը: Նաև Նիի Ճըրգիէն, Երուսաղէմածին Տէր եւ Տիկին Գրիգոր եւ Արքի Արսանեան, եւ Տիար Միսաք Հայկենց, բազում տարիներով Տնօրէն վարիչը Հ. Բ. Ը. Միութեան, եւ Մարսիլիան Երուսաղէմածին Տիկին Ատրինէ Գարրիկեան:

Ուր. Ապրիլ 16.- (Աւագ Ռուրաք): Կէսօրին, Պատրիարք Սրբազն Հօր նախագահութեամբ: Ժառանգաւորաց վարժարանի աշակերտութեան հետ, "Սիրոյ Ճաշի" հրաւիրուած էին Կոստանդնուպոլիսէն եկած 36 հոգինց ուխտաւորներուն խումբը, առաջնորդութեամբ Պատրիարքի փոխանորդ, Գերշ. Տ. Ս. Սեւառոյ Արք. Մութափեանի:

Իսկ Սրբոց Յակոբբանց Մայր Տաճարի մէջ Քրիստոսի Թաղման Կարգի արարողութեան յատոյ, նոյնպէս Պատրիարք Սրբազն Հօր նախագահութեամբ, Ժառանգաւորաց Վարժարանի աշակերտութեան հետ ընթրիքի հրաւիրուած էին Մարսիլիան էն Նիսէն ուխտի եկած երեսուն հոգինոց խումբը, առաջնորդութեամբ Մարսիլիոյ Շըշամի Հայրապետական Պատուիրակի Փոխանորդ Գերշ. Տ. Տարօն Նպս. Ճէրէնեանի:

Դշ. 21 Ապրիլ - Առուու ժամը 11ին Պատրիարք Սրբազն Հայրը հանդիպում ունեցաւ Կարուիկ Նկեղեցւոյ Միջին Արեւելքի Միսիոնի պատասխանատու Պատուհը ժօղէք Տանըլտի հետ եւ միասին նաշեցին միարանական սեղամատումը:

Բշ. 26 Ապրիլ - Պատրիարք Սրբազն Հօր այցելութեան եկաւ Երուսաղէմական Հապէտէ եկեղեցւոյ Պատրիարք Տ. Տ. Փառլու, որ ապա այցելեց նաև Սուրբ Յակոբ Մայր Տաճարը, Լուսարարապետ Գերշ. Տ. Դաւիթ Արք. Սահակեան, իրենց հայրերու ընկերակցութեամբ:

- Նոյն օրը հրեական Ամեկախութեան տօնին առոին Քաղաքապետին եւ նախագահին հրաւեր ընդունելութեամբ ներկայ եղան Լուսարարապետ Գերշ. Տ. Դաւիթ Արք. Սահակեան, իրենց Տ. Կիւրեն Նպս. Գարիկեան եւ Պրն. Գէորգ Հիմոյիեան:

- Պապական նուիրակին ի պատիւ տրուած ընդումելութեան ներկայ գտնուցան Գերշ. Տ. Դաւիթ Արք. Սահակեան եւ Գեորգ Հիմնեան:

Դշ. 28 Ապրիլ.- "Ամի" բաղադրի պատմական յուշարձաններու եւ եկեղեցիներու սահիկներու ցուցադրութիւն, Պրօ. Թիհերիի-ի կողմէ: Նախագահեց եւ փակման խօսքը կատարեց Փրասերէնով եւ հայերէնով լուսարարապետ Գերշ. Տ. Դաւիթ Արք. Սահակեան:

Դշ. 29 Ապրիլ.- Պատրիարք Սրբազն Հօր բաղադրի բացակայութեան պատճառով, Ցումաց Պատրիարքի հրաւերին, Համբարձման Լերան իր քնակարանին մէջ, ներկայ գտնուեցաւ Լուսարարապետ Գերշ. Տ. Դաւիթ Արք. Սահակեան:

Դշ. 26 Մայիս.- Պատրիարք Սրբազն Հօր այցելութիւն տուին Խարայէլի Ֆրանսական Դեսպանը, Թէկ Ավիլէն, եւ Երուսաղէմի մէջ Ֆրանսական Ընդհանուր Հիւպատոսը:

Բշ. 30 Մայիս.- Պատրիարք Սրբազն Հօր այցի եկաւ Ամերիկայի Եկեղեցիներու Խորհուրդի Միջին Արեւելքի Գրասենեակի վարիչ Տէյլ Պիշը, Երուսաղէմի մէջ Միջին Արեւելքի Եկեղեցիներու Խորհուրդի Գրասենեակի պաշտօնեաներուն հետ:

Եշ. 3 Ցումիս.- Ցես միջօրէին ժամը 4ին, Խարայէլի նորընտիր Նախագահ Ռայզման այցելեց Ս. Յարութեան Տաճարը, որուն մուտքին դիմաւրուեցաւ Ցոյն եւ Հայ Պատրիարքներու եւ Ֆրասիւկեան Գուստոսի եւ Ս. Յարութեան Տաճարի տեսուչներու եւ եկեղեցականներու կողմէ:

Ամեն. Պատրիարք Սրբազն Կընկերանային Դաւիթ, Կիւրեղ, Սեւան, Ցուսիկ եւ Վաղարշ Սրբազնները, եւ Կոմիտաս եւ Ռազմիկ վարդապետները: Նախագահին Կընկերանային Երուսաղէմի Քաղաքապետ Թէտի Քօլէք իր օգնականներով, եւ Ռատիկան Տաճարի Ապահովութեան պատախանատու պաշտօնեաները:

Ողջոյնի խօսքերէն յետոյ, Պատրիարքներու ներկայացուցիչներ նախագահը առաջնորդեցին Տաճարի զանազան մասերը, մինչ Ցունաց Պատրիարքը եւ Ֆրանսիսկեան Մեծաւորը հիւրասիրուեցան Հայոց Տեսչարամին մէջ, մինչև Նախագահին հրաժեշտ առնելը:

Իսկ ժամը 6.30ին, Պատրիարք Սրբազն Հայրը մասնակցեցաւ Քաղաքապետ Թէտի Քօլէքի կազմակերպած ընդումելութեան՝ Դաւիթ Բերդին մէջ, ի պատիւ Նախագահին, ընկերակցութեամբ Գերշ. Տ. Դաւիթ Արք. Սահակեանի եւ Տ. Ռազմիկ Վրդ. Պողոսեանի:

Կիր. 6 Ցումիս.- Ցես միջօրէին, Պատրիարք Սրբազն Հօր այցելեց Ռոշըստը, նիւ Նօրէի Եպիսկոպոսական եկեղեցւոյ Եպիսկոպոսի օգնական

Ռոպերք Մարքինը, իր խումբին հետ, որ նախապէս ժամադրութիւն խնդրած էր մեր միարան եղայրներէն եւ Ռոշըստը իւ շրջակայիք հոգեւոր հովիւ Հոգ. Տ. Գեղամ Շ.Վրդ. Զաքարինեանի միջոցաւ:

Բշ. 7 Ցումիս.- "Ս. Երրորդութիւն" Ռուսաց Մայր Տաճարին մէջ մատուցուած Սուրբ Պատարագի եւ պապ ընդումելութեան ներկայ գտնուցան Լուսարարապետ Գերշ. Տ. Դաւիթ Արք. Սահակեան եւ Գերշ. Տ. Սեւան Եպս. Ղարիպեան:

Բշ. 8 Ցումիս.- Պատրիարք Սրբազն Հօր հետ տեսակցութիւն ունեցած Շուէտի Եկեղեցիներու խորհուրդի Ընդհանուր Վարիչին ընկերացող եւ Լուսերական եկեղեցիներու առաջնորդմեր Ճարումէն, Հնդկաստանէն, Զայիրէն, Քենիայէն եւ Հարաւային Ամերիկայէն:

- Նոյն օրը յետ միջօրէին, Խտալական Հիւպատոսարանի կազմակերպած ընդումելութեան մասնակցեցաւ Պատրիարք Սրբազն Հայրը, ընկերակցութեամբ Գերշ. Տ. Դաւիթ Արք. Սահակեանի եւ Տ. Ռազմիկ Վրդ. Պողոսեանի:

Եշ. 10 Ցումիս.- Քաղաքապետարանի Սրահին մէջ Ամերիկայի Միացեան Նախանգմերու Ամխիկին Արտաքին Գործոց Նախարար Ճօրն Շուլցի "Երուսաղէմի պատույ Քաղաքացիութեան" նշանի ստացման առքիւ ներկայ գտնուեցան Լուսարարապետ Գերշ. Տ. Դաւիթ Արք. եւ Գերշ. Տ. Սեւան Եպսիկոպոս:

Բշ. 14 Ցումիս.- Անգլիոյ բազուհիին Շննդեան տարեդարձին առիբով, Անգլիական Հիւպատոսարանի կազմակերպած ընդումելութեան մասնակցեցաւ Պատրիարք Սրբազն Հայրը, ընկերակցութեամբ Գերշ. Տ. Դաւիթ Արքեպահսկոպոսի եւ Տ. Ռազմիկ Վարդապետի:

Բշ. 28 Ցումիս.- Երուսաղէմի նոր Քաղաքապետարանի շեմին բացումին առիբով, հանդիսութեան եւ յայտագրին ներկայ գտնուեցաւ Ամեն. Պատրիարք Սրբազն Հայրը, ընկերակցութեամբ Գերշ. Տ. Սեւան Եպս. Ղարիպեանի եւ Հոգ. Տ. Ռազմիկ Վրդ. Պողոսեանի: Երգչախումբի, նուագախումբի, պարերու, եւ Երուսաղէմի պատմական դեմքերէն սահիկներու բացատրութեան կարգին, արտայայտուեցան Քաղաքապետ Թէտի Քօլէք, նախագահ Էզիր Ռայզման, եւ Վարչապետ Եղիազար:

**Ս. ԱԹՈՌՈՅՑ ԿԻՒՂՋԵՆԿԵԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԸ
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹԵԱՄՐ ՍՏԱՑԱԾ Է ՀԵՏԵՒԵԱԼ ԳԻՐՔԵՐԸ**

1. ՅՈՒՇԵՐ ՄԱՆԿՈՒԹԵԱՆ ԵՒ ՈՐԲՈՒԹԵԱՆ

Գառնիկ Բանեան: Աճրիլիաս, Տպ. Կաբողիկոսութեան Հայոց Մեծի Տաճա
Կիլիկիոյ, 1992 էջ 280:

2. ՆԱԽԱԾԱՎԻԴ ՔՐԻՍՏՈՆԷԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ

Աբրահամ Վարդապետ Մկրտչյան: Մայր Աքոռ Ս. Էջմիածին, Քարոզչական
Կեդրոն, 1990 էջ 116:

3. ՎԱԹՍՈՒԽԱՄԵԱԿ ՆՈՐ-ՄԻՍ ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ԵԿԵՂԵՑԻՈՑ

Գրիգոր Արենայ Զիփրենեան: 1932-1992: Պէյրուր, Տպ. Կաբողիկոսութեան Հայոց
Մեծի Տաճա Կիլիկիոյ, 1992 էջ 31:

4. Ա.ՑԳԱ.ԲԱ.8

Ֆրեզնօ, Տպ. Մշակ, 1992 էջ 375:

5. ԿԵՍՆՔԻ ԽՕՍՔԵՐ

Նորայր Արք. Պողարեան: Երուսաղէմ, Տպ. Սրբոց Յակոբեանց, 1992 էջ 190:

**6. ՆԵՐԱԾՈՒԹԻՒՆ ԵՒ ՔՆԱԿԱՆ ԲՆԱԳԻՐ - Ա. ՀԱՏՈՐ. Սրբագրուած եւ Միակ
Վաւերական Հրատարակութիւն, առանց այլընթերցումների - էջ 21.**

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ ԵՒ ՀԱՄԱԲԱՐԱԿԱՆ էջ 642

80ԻՑԱԿ - էջ 149-307

Եղբիկ Կողբացի: Աշխատասիրութեամբ Մարտիրոս Մինասեանի Ժնեւ, 1992:

Ղուկասեանց Եղբայրների Հաստատութեան Հրտրկբն..:

7. ՃԱՌՈՔ ԸՆԴԴԵԼՄ ԱՂԱՆԴՈՑ

Եղբիկ Կողբացի: Առանոն ընթերցանութեան համար: Աշխատասիրութեամբ՝
Մարտիրոս Մինասեանի: Ղուկասեանց Եղբայրների Հաստատութեան Հրտրկբն. Ժնեւ
1992 էջ 116:

8. ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ

Յակոր Վարդիվառեան: Պէյրուր, Հայ Տիպ Քոմքիւկրաֆ-Թեքնոփրես, 1989 էջ 445:

9. ՍԱՍՈՒԽՆՑԻ ԸՆՏԱՆԻՔԻ ՄԸ ՈԴԻՍԱԿԱՆԸ

Արմենակ Մովսէսեան: Գեորգ Ճորժ Մովսէսեանին Ըստանիքը եւ Անոր Շա-
ռաւիլը: Հրատարակութիւն՝ Հովիւեան Մատենաշարի: Պէյրուր, Տպարան ՆՈՐ ԿԵՍՆՔ,
1991 էջ 107:

10. ՀԱՅԱՍՏԱՆ - 1984

11. ԹՈՒՂԹ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ

Ս. Ներսէս Շնորհալի: Գրաքարից Աշխարհաբարի վերածեցին՝ Տէր Մեսրոպ Քհն.՝
Արամեանը, Տիգրան Խաչատրեանը, Սեղա Ստամբուլցեանը: Երեւան, Գանձասարի
Հանդէս, 1991 էջ 123:

12. ԽՕՍՔ ՃՇՄԱՐԻՑ ՀԱԻՍՏՔԻ ԵՒ ԱՌԱՔԻՆԱՍԵՐ ՎԱՐՔԻ ՄԱՍԻՆ

Երեւան, Գանձասար Հանդէս, 1992 էջ 60

13. ՀԱՅ-ՇՎԵԴԵՐԵՆ ԲԱՌԱՐԱՆ

Փոլ Մինասյան: Սրովիոլմ, Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու Խորհուրդ,
1991 էջ 194:

(Տարունակելի)

ՍԱՀԱԿ ԳԱԼԱՅՁԵԱՆ

Քարտուղար Կիւլպէնկեան Մատենադարանի

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

ՓՈԽԱՆ ԽՄՐԱԳՐԱԿԱՆԻ

Զատկուան Պատգամ

Խոռված ու Շփոքած Հոգիներ

Վազգէն Ա. Կաբողիկոս

109-110

Թ. Ա. Մ.

111-113

ԿՐԾՆԱԿԱՆ

Տորենի Հատիկին Այլարանութիւնը

Մոլորուածին Վերադարձը

Զատիկ Ն. Կարմիր Հաւկիթ

Մանանեխի Հատիկին Զափ Հաւատք

Խաչեցար Քրիստոս Աստուած Մեր

Կ'անապարեց . . . Ո՞ւր հասնելու Համար

Արքութեան Աստիճան Շնորհուած

Թ.Ա.Մ.

114-116

Կոմիտաս Վրդ. Շերպէքնեան

117-119

Բարգէն Թօփնեան

120-123

Համբարձում Վրդ. Քէշիշեան

123-125

Գրիգոր Ուկանեան

126-129

Վարդան Ա. Քինյ. Տիւկերեան

130-132

132

ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ

Լորտ Պայրընի "Հարոլտի Որդւոյն

Պանդխտութիւնը"

Հոգիդ

Ժամանակէն՝ Օր Մը Միայն

On His Blindness

Իր Կուրութեան Առիթով

Թրգմ. Մուրատ Մանուկեան

133

Անել

134

Վահրամ Մավեան

135

John Milton

136

Թրգմն. Թ.Ա.Մ.

137

ԻՄԱՍՏԱՍԻՐԱԿԱՆ

Կառուցման Խնդիրը

Հրապարակախօսութեան մէջ

Ստորատեսութեան Բարդոյթը մեր

Կեանքին Մէջ

Շահան Ռ. Պէրպէրեան

138-139

Շահան Ռ. Պէրպէրեան

139-141

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

Նարեկացու Գնահատութիւնը

Նուիրապետութիւն

Ռուբէն Սեւակի Ցիսուը

Ցիսուի Կեանքը

Ա. Ղազինեան

142-151

1902 օրացոյց Երուսաղէմի

152-155

Ժիրայր Նայիրի

156-158

Ռուբէն Սեւակ

159-165

Մաքիավելի

165

ԵՐԱԺՇՏԱԿԱՆ

(Էջմիածին 1992 Դ-Ե)

Լ. Հ. Հակոբեան

166-189

ՊԱՏՄԱԿԱՆ

Ղուկաս Կարնեցու Նամակագրութիւնը

Վարդան Գրիգորեան

190-195

ԳՐԱԿԱՆ

Տապկած Հաւը

Ա. Խաչատութեան

196-201

Ընկեր Փանջունու Տիպար

Սամուել Մուրատեան

201-211

ԳՐԱԽՈՍՏԱԿԱՆ

"Ճանապարհ Դեպի Հաւատ" (Արել Արեղյայ)

Բարգէն Թօփնեան

212-213

ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

- Մարդասիրական Օգնութիւններ 214-216
- Քենթըրպըրի Արքեպիսկոպոսի Այցը Էջմիածին
- Օծումն Քիշների Նկեղեցւոյ 217-222
- Ուղեւորութիւն՝ Հայաստան-Էջմիածին 223-225
- Նկեղեցածին Տաղանդ (Լուսինէ Զաքարեան)
- Ցովնան Արքեպիսկոպոս
Գեղրգ Խոլոպեան

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆՔ

- Սաղիմական Ուխտագնացութիւն Արտէն Ա. Քինյ. Աշճեան 226-253
- Երուսաղէմում Նշուեց Եղեռնի 78րդ տարեդարձը Վարդան Գրիգորեան 252-253
- Եղեռնի 78րդ Ցուշատօն եւ 254-255
- "Կիլիկիոյ Արքան" Մ. Իշխան
- Քրիստոսի Քայլերով ՑԱՌԱՋ Ուխտաւոր 256-258
- Պատրիարք Սրբազնի Առողջական Վիճակը 259-260
- Ամավերջի Հանդէսներ Վանքի Վարժարաններու 260-261
- Նիւ Եօրին Ս. Վարդան Տանարի 25 ամեակը Ֆլորէնս Աւագեան 262-264
- Զատկական Շնորհաւորանք 267

ՇՆՈՐՀԱԿԱՆ

- Ամենայն Հայոց Վեհ. Հայրապետի 268
- Մ. Տ. Կիլիկիոյ Վեհ. Կաթողիկոսի 269
- Հոռվմէական Կարողիկ Եկեղեցւոյ քահանայապետ 270
- Նորին Սրբութիւն Ցովիաննես Պողոս Բ. Պապի
- Մոսկուայի եւ Ռուսիոյ Օքրոսոփս Եկեղեցւոյ 271
- Ալէքսէ Բ. Սրբազն Պատրիարքի
- Թուրքիոյ Հայոց Ամեն. Տ. Գարեգին Ս. Պատրիարքի 272
- Պատրիարք Սրբազն Հօր յղած հեռագիրը
Ցորդանանի Վսեմ. Հիւսէն Թագաւորին
եւ ստացուած պատասխանը

ՏԽՐՈՒՆԻ

Հանգիստ Տիկին Մարի Մանուկեանի 273-275

Ս. ՑԱԿՈՐԻ ՆԵՐՄԵՆ

- Եկեղեցական-Քեմականք 275-279
- Պաշտօնականք

ՑԱՆԿ Կիւլպէնկեան Մատենադարանի

կողմէ ստացուած գիրքերու

Սահակ Գալայթեան

280



14 Մայիս 1993, Եղանձնիկ արարության նիւ Եօրֆի Ս. Վարդան Մայր Տաճարի 25 ամեակին
առիողլ: Առաջին շարժի վրայ՝ Տ. Խաժակ Արք. Պարսման, Տ. Ներսէս Արք. Պօղապալան, Տ. Յովհանն
Արք. Տերության:



Հայաստանի Հանրապետության Ամերիկան Դեսպանը կը հիւրակրու Ամերիկայի Արեւելիսա
րեմի Առաջնորդարանին մէջ.
Զախեմ աչ Տ. Կարապետ Քիմ, Քոչանիսամ, Դիամանփու, Տոքը Էտվելը Յոկակինաց թժկապանը
Գորոմպիս Հիւմինամոցին եւ Ատեմապիս «Հայաստանի Վերաբերական Առաջնորդարանի մունիս»
բժկական բաժանմութիւնը, Ալեքսանդր Արգումանանի՝ Միացեալ Աշխերու Կազմակերպության մօտ
Հայաստանի Հանրապետության ինազօր դեսպանը, Ասպատ Զաքարիան, ամեամ Թիմական Խորհուրդի,
Տ. Յովնան Արք. Տեղօկրիսան, Առաջնորդ Գամատայի Հայոց, Ռարք Արքուն Շնալը՝ Ատեմապիս «Քրիստոնության պահպան» Գլուք Յովնամանամ, առմասան «Հայաստանի Արքական Առաջնորդության մասնակիցների Ամերիկայի Արևելիսան Թիմի եւ Հերի Կիլմը՝ Հայաստանի Հայութը Հայաստանի Դամբականության Ամերիկան



Ս. Յարուբեամ Տաճարի մուտքին, 3 Յունիս 1993, ձախէն աջ.

Տ. Դամիել Նպա., Գուստոս Տ. Ճիւսեփի Նազարօ, Տ. Ռազմիկ Վրդ., Տ. Տեռուրոս Պատրիարք,
Տ. Դաւիթ Արք., Նախագահ Ռևայզման, Քաղաքապետ Թէոփ Քոլէք, Տ. Թորգոն Պատրիարք, Տ. Կիւրեղ
Նպա., Տ. Տիմորի Արք.



Ս. Գերեզմանի մուտքին, 3 Յունիս 1993, ձախէն աջ.

Տ. Դաւիթ Արք., Տ. Տիմորի Արք., Տ. Թորգոն Պատրիարք, Տ. Վահարշ Նպա., Նախագահ
Ռևայզման, Տ. Տեռուրոս Պատրիարք, Գուստոս Տ. Ճիւսեփի Նազարօ, Տ. Կիւրեղ Նպա.



Յունաց Տէտորոս Սրբազն Պատրիարք, Տ. Թորգոմ Պատրիարք Մամուկեան, Ֆրանսիսկեան
Միարանութեան Մեծաւոր Գուստոս Տ. Ճիւսեփի Նազարօ, Ա. Ցարութիւն, Հայոց Տեսչարան, Յ Յունիս
1993



Նախագահ Ռևայզման, Տ. Դաւիթ Արք., Տ. Թորգոմ Պատրիարք, Տ. Կոմիտաս Վրդ., Տ. Սեւան
Եպս., Ա. Ցարութեան Տաճար, Յ Յունիս 1993

digitised by

A.R.A.R.®



Աւագ Հիմգշարքի, Ոտնլուայ, Սրբոց Յակոբեանց Տաճարի Աւագ Խորանին վրայ, 15 Ապրիլ 1993



Աւագ Հիմգշարքի, Ոտնլուայ, Տ. Թորգում Պատրիարք, Տ. Տարօն Եպս. Ճերէնեան, 15 Ապրիլ 1993



Աւագ Հինգշարքի, Ոտնլուայ, "Օրհնեսցի և Սրբացի ջուրս և իւղս", Սրբոց Յակոբեանց Տաճարի
Աւագ Խորանին վրայ, 15 Ապրիլ 1993

ՎԵՐՁԻՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ ԿՈՄԻՏԱՍԻ ԵՐԳԵՐԻ ՓԱՅԼՈՒՆ
ԿԱՏԱՐՈՂԻ ՀԱՄԲԱՎ Է ԶԵՌՔ ԲԵՐԵԼ ՀԱՆՐԱՊԵՏՈՒ-
ԹՅԱՆ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԱՐՏԻՍՏՈՒՀԻ ԼՈՒՍԻՆԵ ԶԱ-
ՐԱՐՅԱՆԸ





Ժառ. Վարժարանի Ամավերջի Հանդէս, 13 Յունիս 1993



Ժառ. Վարժարանի սաներու խմբերգ, Ամավերջի Հանդէսին, 13 Յունիս 1993
digitised by A.R.A.R.®



Ժառ. Վարժարանի Զ. դասարանի շրջանաւարտներ, 13 Յունիս 1993, Զախէն ազ- Նորայր Դրիգորեան, Հայկ Միքայիլանեան, Արմեն Խաչատուրեան, Փոխ Տեսուչ Արտեմ Սարգսեան, Տ. Թորգոն Պատրիարք, Տեսուչ Տ. Գուսան Վրդ., Հայկ Գաղկեան, Փասիալ Աւետիքեան



Բարիզի Լուվր թանգարանին մէջ, արուեստագէտ GROS-ի (1771-1835) իւղաներկ պաստառը (5.23x7. 35) որ կը ներկայացնէ Նախոլեն Պօնափարքի այցը համանարակէ բռնուած իր զիմուորմերում, Նախոյն Հայոց Վանքին մէջ (1804)



Խմբավոր ժառ. Վարժարանի եւ Ընծայանի կարում աշակերտներու և տասմիկնեց
ուսուցիչներու, 14 Յունի 1993



Խմբանկար Ս. Թարգմանչաց Երկրորդական Վարժարաբնի հինգ շրջանաւարտներու եւ ուսուցչական կազմի, 6 Յունիս 1993



Ամավերջի Համելս Ս. Թարգմանչաց Երկրորդ Վարժարաբնի, 6 Յունիս 1993. Աշխա ծախ.. - Տ. Կիւրեղ Նզու. Ծեսուչ, Տ. Թորգոն Պատրիարք, Տ. Դաւիթ Արք., Երշանաւարտներ՝ Արքահամ Յակոբեամ, Արտևմ Խայեամ, Ղազար Գեղրգիան Պետրոս Պատայեամ, Մումա Նահանջաբար



78րդ տարեդարձ Ապրիլ 24ի նոեմբի



1993 Ապրիլ 24ի յուշատօնի առիթով
digitised by A.R.A.R. @



Ապրիլ 24ի տոիբով, ժառ. Վարժարանի Սրահին մէջ, Մ. Իշխանի "Կիլիկիոյ Արքան" բատրերգութեամ դերակատարմեր, 25 Ապրիլ 1993





Զատկական Մեծ Անդաստան Վանքի մեծ բակին մէջ



